Universitäts- und Landesbibliothek Bonn

Aṙakʻel Siwnecʻi adamgirkʻ

Aṙak'el <Syownec'i>

Venetik, 1907

urn:nbn:de:hbz:5:1-140561

Visual Library

Сейлем 3508

ԱՌԱՔԵԼ ՍԻՒՆԵՑԻ

ԱԴԱՄԳԻՐՔ

Ի ՅԻՇԱՏԱԿ ՄԿՐՏՋԻ ԷՄԻՆ

Ճ 3508

ԹԱՆԳԱՐԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԴՊՐՈՒԹԵԱՆՑ

Պ.

ԱՌԱՔԵԼ ՍԻՒՆԵՑԻ

ԱԴԱՄԳԻՐՔ

ՀՐԱՏԱՐԱԿԵՑ

Հ. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈՒՐԵԱՆ

Ի ՄԽԻԹ. ՈՒԽՏԻՆ



ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՑՆ ՂԱԶԱՐՈՒ

1907

3508

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ա.հաւասիկ Ա.ռաքել Սիւնեցին. դէմք մը՝ որ իւրաւունք ունէր լայն տեղ մը գրաւելու հայ մատենագրութեան պատմութեան մէջ։

Ա.ռաքել Սիւնեցին, Սիւնեաց Նահանգին մետրապոլիտ – եպիսկոպոս, ծաղկած 1400ին, երեք դար գրեթէ անծանօթ կը մնայ, (և մեզի համար հինգ դար) և այսօր ներկայ հրատարակութեամբս վերջապէս ապրելու կու գայ մեզի հետ և կարեւոր էջը պահանջելու հայ մատենագրութեան պատմութենէն։

Ա.ռաքել Սիւնեցի շատ բան թողած է մեզ, ըլլայ թէ՛ արձակ և թէ ոտանաւոր, և այդ շատ բանէն՝ շատ քիչը հրատարակուած է ցարդ և հրատարակուածն ալ գրեթէ անծանօթ մնացած նոյն իսկ ազգային բանասէրներէ։

Ա.սկից երկու երեք դար առաջ հայ հարուստ-ները գիտէին իրենց դրամը անմահացնել. միակ միջոցն էր Նախնեաց ընտիր և հետաքրքրական գործերը հրատարակել. և այսպէս 1721ին «արդեամբ և գոյիւք քանի մի բարեսէր անձանց» Ա.ռաքել Սիւնեցին կը ծանօթանայ իր Ադամգիրքով. և 1799ին երկրորդ անգամ կը տպագրուի։ Այսօր այդ երկու տպագրութենէն ալ հազուագիւտ օրինակներ միայն կը մնան քանի մը գրատանց խորշը

և թերևս ո՛չ ոք կը հետաքրքրուի անով, ինչպէս ցարդ ո՛չ ոք քանի մը խօսք ուզած է ըսել Աոաքել Սիւնեցւոյ դէմքը ծանօթացնելու համար արդի գրական աշխարհին։

Տպագրուած օրինակները Ձեռագիր օրինակներէն աւելի հազուագիւտ ըլլալուն համար երրորդ տպագրութեամբ կ՝ուզենք կենդանացնել զայն, որպէս զի անոր գործոց ամբողջական հրատարակութիւնը ըրած ըլլանք։

Այդ հին տպագրութիւնը ժժբախտաբար պակասաւոր է, և դարձեալ շատ տեղ փոփոխուած (անշուշտ տպագրողէն) և դարձեալ՝ հոն կը պակսի ամբողջ երկրորդ գիրքը։

Աոաքել մեզի կը հասցնէ երեք Ադամգիրք, երեքն իրարմէ արտաքին ձեւով միայն կը տարբերին։ Ամենէն առաջ երրորդ գիրքը կը գրէ, այն է՝ 1401ին։ Երկու տարի վերջ կը գրէ համառօտիւ երկրորդ գիրքը մեծասանոռնեայ տաղաչափութեամբ և յանգը միշտ էր վերջացնելով. նոյն թուականին կը սկսի Աոաջին գիրքը գրել, երկրորդ գրքին իմաստը ընդարձակելով և ճապաղելով և միևնոյն իմաստը երկու երեք անգամ կրկնելով քսան և վեց գլուխներով կ՝ուսարեալ ընդարձակ Ադամգիրքը։

Աոաջին Ադամգիրքը սակայն երկու խմբագրութեամբ կը հասնի մեզ, երկրորդ խմբագրութեամբ աւելի ընդարձակուած է այն։

Մենք այդ ընդարձակ խմբագրութենէն երեք օրինակ միայն ունինք և հին տպագրողք զայն ճանչցած չեն։ Յիշեալ այդ երեք ձեռագիր օրի-

նակները (որոնք են Գ. Ե. Է.) ամէն գլխոյ վերջը, և երբեմն գլխոյն մէջ՝ ունին յաւելուած տուներ, որոնք ապահովապէս գրուած պէտք են ըլլալ Աւաքել Սիւնեցիէն։

Երբ նկատեցի որ ձեռքիս տակ եղած տասը ձեռագիրներէն հնագոյնները, մանաւանդ Ադամգրոց 1475ին գրուած ամբողջական օրինակը, չունին այդ յաւելուած տուները՝ կարծեցի թէ անոնք ժէ. դարու մէջ Ադամգրոց օրինակողէ մը աւելցուած են, վասն զի յիշեալ երեք օրինակներէն հնագոյնը՝ Գ. Օրինակը՝ գրուած է 1624ին։ Բայց սակայն 1469ին գրուած ձեռագիր մը համոզեց զիս թէ այդ խմբագրութիւնը շատ հին է և որ կայ եղեր 1475ին գրուած ձեռագրէն առաջ, բայց ա-նոր օրինակները այնքան ընդհանրացած չեն։

Այդ ձեռագիրը, զոր Ադամգրոց ԺԱ. օրինակը կը կոչենք՝[1] իրրեւ ծաղկաքաղ ունի Ադամգիրք Ա. ի եօթներորդ գլուխը. և հոն կան այն շատ մը յաւելուած տուները՝ որոնք կը պակսին 1475ին գրուած Ա. Օրինակին մէջ. և որոնք իրենց ոճովը և իմաստովը կ'ապահովեն զմեզ թէ Աւաքել Սիւնեցին յետ Ադամգիրք Ա. ը հրատարակելու՝ տարիներ վերջ ձեռքն առած է ուրիշ օրինակ մը և աւելցուցած է այդ տուները։

1. Հմմտ. Ադամգիրք Ա. Գլ. Ի. 1 ծանօթութիւնը։

ԱՌԱՔԵԼ ՍԻՒՆԵՑԻՈՑ

ԱՌԱՋԻՆ ԱԴԱՄԳՐՈՑ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

Ադամգիրք Ա.ը բարդատած ենք հետեւեալ տասը ձեռագիր օրինակաց հետ։

Ա. *Առաջին օրինակը որ հնագոյնն է՝ գրուած է Ամասիա 1475 թուականին. փոքրագիր, բոլորգիր, ընտիր և կատարեալ օրինակ, թիւ 568. կը բովանդակէ միայն Առաքել Սիւնեցւոյ Ա. Բ. Գ. Ադամգրքերը, ինչ կարգաւ որ կը տպենք։ (Համ. Հտ. Ա. թիւ 1 Ձեռագիր[1])։*

Բ. *Երկրորդ օրինակն է մեր մատենադարանի Ա. Տաղարանը թիւ 1289. գրուած ի Տրապիզոն 1611ին յէջ 93–361, փոքրագիր, մանր բոլորգիր և ստէպ սխալագիր։ (Համմտ. Հտ. Ա. թիւ 4 Ձեռագիր)։*

Գ. *Երրորդ Օրինակն է «Ընդարձակ գիրք Ոտանաւորաց Ա.». թիւ 171, գրուած Ամրդոլու*

1. *Այս և յիշուած յաջորդ գրոց վրայ տեղեկութիւնք՝ տես Հտ. Ա. «Առաքել Սիւնեցւոյ Ձեռագիրք»։*

վանքին մէջ և աւարտած ի Լիմ անապատի ի Մեսրոպեան գրչէ, 1624ին. միջակ մեծութեամբ, երկսիւն, բոլորգիր։

Ձեռագիրս որ ճոխ հատաքածոյ մ'է՝ կը բովանդակէ Ա. Սիւնեցւոյ Ա. Բ. Գ. Ագամգրքերը, և նոյն հեղինակին շատ մը քերթուածները։ Ագամգիրք Ա. ը յէջ 512–623. Ագամգիրք Բ. յէջ 623–627. Ագամգիրք Գ. յէջ 627–647։ (Չմմտ. Հա. Ա. թիւ 5 Ձեռագիր)։

Դ. Զորրորդ օրինակն է «Ոտանաւորք Ագաթելի Է.» թիւ 160։ Գրչութեան թուականը և տեղին անծանօթ. բայց ապահովապէս ԺԷ. դարէն առաջ գրուած։ Ձեռագիրս միջակ մեծութեամբ՝ գրուած է բոլորգրով. և Ագամգիրքը աւելի հին գրչութիւն է՝ քան անոր յաջորդող քերթուածները։ Բայց ի «Ագամգիրք Ա.»էն ունի նաեւ Ա. Սիւնեցւոյ քերթուածներէն մի քանին։ (Չմմտ. Հա. Ա. թիւ 12 Ձեռ.)։

Ե. Հինգերորդ օրինակն է «Ոտանաւորք Ագաթելի և Ցօմար աղիւսակօք Ե.» հնագիր, թիւ 139. միջակ մեծութեամբ, բոլորգիր։ Սկիզբն ունի «Ագամգիրք Ա.» ը և յետոյ շատ մը թուղթեր պարապ թողուցած է գրիչը, անշուշտ միւս գրքերը օրինակելու համար։ Վերջն ունի «Ցօմար» պակասաւոր։ Գրչութեան թուականը և գրիչը անծանօթ կը մնան։ (Չմմտ. Հա. Ա. թիւ 14 Ձեռ.)։

Զ. Վեցերորդ օրինակն է «Ոտանաւորաց գիրք Լ.» թիւ 829. միջակ մեծութեամբ, մանր բոլորգիր յէջ 97–220, կը սկսի «Բանք յարմարականք» նախաբանով։ Ձեռագրիս սկիզբը էջ 1–96 նոր գրչութեամբ կան այլ և այլ տաղեր և յէջ 58 Առաքել Սիւնեցւոյ «Անմահ բնութիւն առի» քերթուածը։ Ձեռագրիս գրչութեան թուականը և գրիչը անծանօթ կը մնան վասն զի կը պակսի յիշատակարանը. բայց ապահովապէս ԺԶ–ԺԷ դարուն գրուած պէտք է ըլլայ։ «Ադամգիրք Ա.» էն վերջ ունի Յովհ. Երզնկացւոյ «Յաղագս երկնից» քերթուածը և Յովհ. Թլկուրանցւոյ «Աբրահամ» ը։ (Չմմտ. Հտ. Ա. թիւ 15 Ձեռ.)։

Է. Ութներորդ օրինակն է «Ոտանաւորք Առաքելի Դ.» հնագիր, թիւ 644։ Ձեռագիրս միջակ մեծութեամբ, բոլորգիր՝ կը պարունակէ միայն «Ադամգիրք Ա.»։ Գրիչն ու գրչութեան թուականը անյայտ է և գրուած կը համարիմ ԺԵ–ԺԶ դարուն։ Ադամգրքին կցուած է սա համառօտ և կիսատ յիշատակարանը. «Ով եղբայրք աղաչեմք զկարզացողդ և զլսողդ յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր զատացող սորա զՅովհաննէս կրօնաւոր և զծնօղան զհայրն զԱզգին...»։ (Չմմտ. Հտ. Ա. թիւ 16 Ձեռագիր)։

Ը. Ութերորդ օրինակն է «Քերթուածք Յովհ. Թուլկուրանցւոյ, Առաքելի, Յովհ. Երզնկա-

ցւոյ» թիւ 946։ Կը բովանդակէ նախ «Ա-բարածք»ը, յետոյ Աղամգիրք Ա.ը «Բանք յարմարականք» խորագրովը։ Ձեռագիրս է միջակ մեծութեամբ կէս–նոտրգիր՝ անթուական և նոր գրչութիւն։ (Չմմտ. Հտ. Ա. թիւ 17 Ձեռագիր)։

Թ. Իններորդ օրինակն է «Առաքել Սիւնեցի Բ.» որ կը պարունակէ Աղամգիրք Ա. Բ. Գ. և գրեթէ կատարեալ հաւաքածոյ մը Սիւնեցւոյ քերթուածոց։ Թիւ ձեռագրիս 47, միջակ մեծութեամբ, երկսիւն, մանր նոտրագիր, էջ 151։ (Չմմտ. Հտ. Ա. թիւ 10 Ձեռագիր)։

Ժ. Տասներորդ օրինակն է «Առաքել Սիւնեցի Թ» թիւ 111 միջակ մեծութեամբ բոլորգիր, անթուական, որ կը պարունակէ թէ՛ Աղամգիրք Ա.ը և թէ՛ քանի մը քերթուածներ գրուած յԱռաքել Սիւնեցւոյ և ամենէն վերջը ունի Յովհ. Թլկուրանցւոյ Աղաչածքը։ (Չմմտ. Հտ. Ա. թիւ 18 Ձեռագիր)։

Ա Դ Ա Մ Գ Ի Ր Ք [1]

Ց Ո Ր Ո Ի Մ Պ Ա Ր Ո Ի Ն Ա Կ Ի Ն

Բանք յարմարականք և պատմութիւնք պատշաճաւորք [2] յաղագս Նախնեացն Ադամայ և Եւայի, զանազան խորհրդով հաւհաւատեալ, յԱդամայ ի Քրիստոս և յԵւայէ յԱստուածածնին և յօձին ի Յուդա: Եւ վասն կողին՝ զանազան խորհրդով. ի դրախտին ի խաչն [3], յառաջին արարչութենէն յերկրորդ նորոգութիւնս. և այլ զանազան բանք պիտանիք և հարկաւորք ի տէր յԱռաքելոյ [4] Սիւնեաց ասացեալ ոտանաւորա-

---

1. Տպ. ունի «Ադամգիրք յորում պարունակին բանք յարմարականք և պատմութիւնք պատշաճաւորք յաղագս Նախնեացն մերոց Ադամայ և Եւայի: Համեմատեալ զանազան խորհրդով յԱդամայ ի Քրիստոս, և յԵւայէ առ Աստուածածինն: Ի դրախտէն ի խաչն, և ի յօձէն ի Յուդա. և յառաջին արարչութենէն ի յերկրորդ նորոգութիւնս: Եւ այլ ինչ բանք զանազանք, պիտանիք և հարկաւորք: Արարեալ Տէր Առաքել վարդապետի Բաղիշեցւոյ և Սիւնեաց եպիսկոպոսի: Գեղեցկայարմար ուսնաչափութեամբ:

2. Գ. պատճառաւորք:

3. Գ. չունի:

4. Գ. յԱռաքելէ:

բար՝ հրաւանաւ մեծ և տիեզերապոյծ վարդապետի և[1] հռետորին Գրիգորի, տուեալ ՌՄ· և ԻՉ գլխով բա-
ժանեալ։

Ա· վասն վեցօրեայ արարչութեանցն և կազ-
մութեան Նախնեաց։ Տունս քսան և ինն։

Բ· վասն գեղազարդութեան նոցին։ Տունս տաս-
նևվեց։

Գ· վասն բանսարկուին օձին խաբելոյն։ Տունս
ձ՛ և ե։

Դ· վասն ողբաշոյն և զգալոյն[2] Նախնեացն։
Տունս ԺԲ։

Ե· վասն հոգեվարին և ճանապարհի հոգոցն
և[3] պատերազմի դիւացն և կայանին հոգոց։ Տունս
քսան և հինգ։

Զ· վասն ահեղ դատաստանին և քննութեանց
ամենայն մարդկան։ Տունս ԼԴ։

Է· վասն պէսպէս տանջանաց դժոխոցն։ Տունս
ԻԴ։

Ը· վասն չարին թէ ուստի՞ է և կամ զի՞նչ[4]։
Տունս ԿԸ։

Թ· վասն բաղճանալոյ բարոյն ամենայն էից։
Տունս ԺԶ։

Ժ· վասն պատկերակցութեան մարդոյն առ

---

1. Գ· Թ· ունի և քաջ։
2. Ա· պղծոյն
3. Գ· չունի հետևեալը։
4. Ա· չունի և կամ զի՞նչ։

Աստուած և առ հրեշտակս և թէ ո՛րպէս ունի զնմանութիւն անմարմնոցն։ Տունս Լ.Դ։

ԺԱ. Վասն յետ յանցման Նախնեացն, հարցաքննելոյն յԱստուծոյ՝ որ ասաց. Ո՞ւր ես։ Տունս Ի։

ԺԲ. Վասն կրկնակի խորհրդով հարցմանն որ ոչ բանիւ՝ այլ արդեամբք՝ զի առաջինն ըստ հրամանացն աւարտեցաւ և երկրորդ[1] ըստ կամացն Աստուծոյ աւարտեցաւ[2]։ Տունս Կ։

ԺԳ. Վասն օձին ըստ երկրորդ հարցմանն։ Տունս ՃԲ։

ԺԴ. Վասն տարակուսանօք նախատելոյն զինքեանս կակծմամբ փոշիմանելոյ Նախնեացն։ Տունս Կ։

ԺԵ. Վասն զղջմամբ ողբալոյն Եւայի։ Տունս Լ։

ԺԶ. Վասն կողին որ պատճառ եղև խաբմանն։ Տունս Լ։

ԺԷ. Այլ խորհուրդ վասն կողին զոր արար ընդ Նախնին պէսպէս պակասութեան։ Տունս Խ։

ԺԸ. Դարձեալ վասն կողին բնութեան կրից զոր և այժմ բազում կանայք ցուցանեն բայց ո՛չ ամենայն կին։ Տունս ԻԳ։

ԺԹ. Թէ[3] վասն ՚ի՛ր ի հողոյ ստեղծ զմարդն և ոչ յայլ հիւթոց։ Տունս ԺԼ։

Ի. Վասն տարբերացն որք են մարանք Տեառն[4]։

---

1. Գ. երկու դէմս։
2. Գ. կատարեցաւ։
3. Գ. չունի թէ։
4. Ա. չունի Որք են մարանք Տեառն։

ԻԱ. Վասն համեմատութեան նախնոյն ընդ Աստուծոյ, զի որպէս պատկերակից էր Աստուծոյ, այսպէս և գործակից եղև նախաստպին։ Տունս ԺԵ[1]։

ԻԲ. Դարձեալ[2] վասն կողին համեմատեալ Աստուածածինն և զոր ինչ եղև ի դրախտին։ Տունս ՁԵ[3]։

ԻԳ. Վասն կնքելոյ գերեզմանին Տեառն։ Տունս ՂԶ[4]։

ԻԴ. Դարձեալ յառաջին արարչութենէն յերկրորդ նորոգութիւնս համեմատութիւն։ Տունս ՃԺԱ։

ԻԵ. Վասն մահուան և յարութեան Տեառն ի մեզ համեմատութիւն։ Տունս Ի։

ԻԶ. Վասն երկոտասան սքանչելեացն զոր արար Քրիստոս[5] յաւուր խաչելութեանն և աւարտմանց բանիս։ Տունս Հ։

---

1. Թ. տունս ԺԲ։
2. Գ. չունի Դարձեալ։
3. Գ. կը յաւելու։ Նոյնպէս և առ Քրիստոս։
4. Թ. ՁԻԲ։
5. Գ. Յիսուս։

ԱՌԱՔԵԼ ՍԻՒՆԵՑԻ

ԱԴԱՄԳԻՐՔ Ա.

ԳԼՈՒԽ Ա.

Վասն վեցօրեայ արարչագործեանցն և կազմուրեան Նախահարցն :*

1. Նախ քան զեղեալքս ամենեքեան՝ [1]
Երրորդութիւնն անեզական,
Անուր, աներբ և անսահման
Նա՛ գոյացոյց զեքս [2] ամենայն :

2. Նախ յոչէից արար զհիլէն [3],
Երկրորդ ըզսեռըս համօրէն,
Երրորդ զգոյականըն [4] լուսեղէն,
Չորրորդ զաստեղքըս հիւթեղէն [5] :

* Խորագիրք Ա. Օրինն են։
1. Տպ. ամենայն։
2. Դ. Չ. և Տպ. զեակս։ Բ. Ե. զեգս։
3. Բ. Չ. Տպ. զհիւլէն։
4. Չ. զգոյակըն։
5. Գ. Դ. Չ. Թ. նիւթեղէն։ Բ. Դ. Ի. հողեղէնս։ Ե. ի ընտրութիւն մնոց համօրէն։ (Անուշադրութեամբ հոս փոխադրած է 4րդ տան վերջին տողը)։

Աս. Սիւնեցի Բ. 1

3. Երկիրս անյայտ էր ՚ւ անպատրաստ,
Ջուրն ի վերայ նորին տապաստ.
Հողմն ի վերայ ջրոյն ըզգաստ [1]
Հուրըն հողմոյն կայր առագաստ:

4. Վերացուցեալ զջուրն ի ծովէն՝
Աբար զկամարըն [2] ջրեզէն.
Երաց զառակըս [3] հողեզէն
Ի բնակութիւն [4] մեզ համօրէն:

5. Լառեղծ [5] և զգրաքաջն բարձրագոյն,
Ծառս և ծաղկունս ի նմա անհուն.
Պէսպէս կերպիւ [6] լուսափայլուն՝
Չի բնակութիւն լիցի [7] մարդոյն [8]:

6. Ծաղկաց [9] զերկինս [10] լուսաւորօք,
Աբեգակամբ և առեղօք.
Չերեսս երկրի ելից ծաղկօք,
Չի ցընծասցուք մեք հրճուանօք:

7. Լառեղծ [11] և զազգս այլ կենդանեաց՝
Չցեղս անասնոց չորքոտանեաց,
Սողնոց թըռչնոց և գազանաց՝
Աղըբս հազար գանազանեաց [12]:

8. Այսպա յետ այսորիկ խորհի՝
Առեղծանել մարդ [13] ըստ պատկերի.

1. Ա. Ե. սգաստ:
2. Ե. Ի. զկամաքան:
3. Ա. զառաւկս: Տպ. զյառակս:
4. Ի. Ի բնութիւն:
5. Բ.Ը. Տպ. ըստեղծ զգրաքան:
6. Ե. Ի. ծաղկունս:
7. Դ. Ջ. լինի:
8. Ա. մարդոյն:
9. Ը. ծաղկեալ:
10. Բ. յերկինս:
11. Տպ. ըստեղծ:
12. Ջ. զանազանաց:
13. Դ. Առեղծ անել զմարդն:

Տալով մարմին միաք և հոգի՝
Նմանս երիցըն միակի:

9. Նախ՝ ի հողոյ էառեղծ [1] զԱդամ,
Երկրորդ՝ եաս չունչ կենդանական [2],
Երեք՝ [3] հոգի եաս բանական,
Զորս՝ առեղծ ձեռօքն արարչական [4]:

10. Չինգ՝ [5] զարդարեաց ըստ պատկերին,
Վէց՝ լուսափայլ մարմինք նոցին.
Եօթն ոգի՝ ելից փըչմամբ շնորհին
Ութ՝ եղ ի դրախտն յանմահ տեղին:

11. Ինն՝ դերագոյն արար [6] վերնոց,
Տասն՝ եաս իշխել [7] արարածոց,
Զօրքսաանեաց, սղնոց, թըռչնոց,
Զըկանց ծովու [8] և այլ գեհնոց:

12. Գարձեալ տասն ոգի ծընաւնդ ասի,
Բնութեանս մարդկան հոգեկինի.
Յարարչութեանցն որ [9] սկըսանի
Մինչև յաւարան որ կատարի:

13. Նախ՝ ծնաւ զվեց [10] կամքն տասուածեղէն,
Երկու՝ [11] ծնաւ յոչէից հիւլէն [12],
Երեք՝ [13] զտարերքս ծընաւ հիւլէն [14],
Զորրորդ՝ ծընաւ մարդն ի հողէն [15]:

1. Դ. և Տպ. ըսառեղծ:
2. Ջ. կենդանութեան:
3. Տպ. երրորդ:
4. Տպ. Զորրորդ՝ եաս կամք իշխանական:
5. Ա. Ջ. միշտ հինգ. այլք՝ հինգ:
6. Տպ. արար գերագոյն:
7. Ջ. եղ իշխան:
8. Բ. ծովուց:
9. Տպ. չունի որ:
10. Ա. մեզ:
11. Տպ. երկրորդ:
12. Բ. հիւզէ. Տպ. զէն:
13. Տպ. երրորդ:
14. Դ. հիլլէն. Դ. Բ. հիւլէն. Տպ. երրորդ ծընաւ զտասերս հիւլէն:
15. Ջ. ի հողեղէն:

14. Հինգ ազգ՝ ծընաւ զկին [1] ի կողէն.
Վեց՝ նախ Ադամ՝ ծընաւ զկայէն.
Եօթն՝ յըղացաւ նա ի մօրէն.
Ութ՝ զի ծընաւ նա մարգկօրէն:

15. Իննն՝ ծընանիմք յաւազանէն,
Որ է ծընունդ աստուածեղէն,
Տասն՝ ծընանիմք ի տապանէն՝
Ի յարութեանն [2] համօրէն:

16. Վասն է՞ր յետոյ էառեղծ զԱդամ,
Եւ ոչ յառաջ քան զամենայն.
Զի թէ պատկեր էր և նըման
Պարտ էր առնել նախ ընդ ինքեան:

17. Թէ չէր առեղծեալ զէակքս [3] նախկին,
Ոչ բընակէր մարդն առաջին.
Զաչխարհս սեղան կազմեաց նըմին,
Ի սպա կոչեալ [4] պատուեաց զնախնին:

18. Սպա զհազար ազգ կենդանին՝
Բերեալ կացոյց հանդէպ նըմին.
Զի թէ հաւան լիցի նոցին՝
Առցէ ընկեր [5] զոր և կամին:

19. Նա [6] յանբանից ընկեր չառնէր,
Քանզի նըման նըմին [7] չկէր.
Բայց անասնոց անուն զընէր՝
Հինց որ զարձեալ ընդ նա հայէր [8]:

1. Ե. Զ. Ի. Ը. Տպ. կինն:
2. Գ. ի յարութիւն մեզ համա-
րէն:
3. Ե. զէական: Զ. զէակն:
4. Զ. կոչեաց:
5. Ա. և Գ. զընկեր: Տպ. յայնց
իւր անձին:
6. Ը. Նախ:
7. Տպ. զի իւր նըման ոչ գտա-
նէր. Զ. նմա:
8. Տպ. Որպէսզնոցա իսկ վայելէր:

20. Յորժամ անուն պղնձէր նոցին՝
Քան իւրաքանչիւր [1] պատչաճին,
Գլուխ ի վայր բերեալ նմին՝
Հնազանդութեամբ անցանէին։

21. Եկեալ և օձն իմ թըչնամին,
Գալար տալով հին [2] չար լըկտին.
Օձ անուանեաց ըզնա Աստուածն
Չի նենգութեամբ անց [3] առ նմին։

22. Չայս իմացեալ խորամանկին,
Ի մէջ բազմաց պարտաւս անձին [4],
Պահեալ ունէր սխա [5] ի սըրտին,
Սպասէր դիպող ժամանակին։

23. Մընաց Ադամ ինքըն միայն,
Գանգի չգըտաւ իւրըն նըման [6].
Չի նա պատկեր էր սիրական,
Խընդրէր ընկեր իւր բանական։

24. Աստն ցմխմեանս [7] Լոյսն երկեան.
Չէ՛ բարեաք մարդոյդ [8] միայն.
Արասցուք կոյս անապական
Չի ծնանիցի դմա [9] օգնական։

25. Յետ այսորիկ Տէրըն նորա [10]
Առկ քըմբրութիւն ի վերայ նմա [11].

1. Գ. իւրաքանչիւր քան։ Չ. իւր. Ը. ընդ։
2. Դ. հինկ. Լ. հինգ չար կոխն. Տպ. գալար տալով հին զէն չարին։
3. Դ. յանց։
4. Գ. Ե. Է. Ը. պարտաւս առ. ձին (օձին)։
5. Ե. Է. սխա ի մտին. Տպ. գոխն։
6. Դ. Ը. իւրին։ Տպ. զի ոչ եգիտ իւրեան նման։
7. Տպ. միմեանց Լոյսք։
8. Ա. մարդուդդ. Տպ. Չէ լաւ մարդոյդ լինիլ միայն։
9. Տպ. Լինիլ դմա միշտ։
10. Տպ. Ադամայ։
11. Տպ. նորին վերայ։

Ասեալ ըզմի կողից նորա
Իւրն օգնական եսեղծ զնա [1]։

26. Նա չեղեւ նմա օգնական.
Այլ յոյժ պատճառ եղեւ անկման.
Դուստրըր նորա կոյս Մարիամ՝ [2]
Ծընաւ զԱստուած նմա օգնական։

27. Ասեալ [3] ածէ զնա առ Ադամ,
Զի սիրեսցէ հաւանութեամբ [4].
Եւ նա ծանեաւ հոգով ակամբ.
« Ոսկր յոսկերաց իմոց [5] օգնական ։

28. Սա կոչի կին [6] կըցորդ կենաց
Անախա յինէն է [7] ըստեղծած [8] ».
Զանուն նորա կեանս անուանեաց
Զի ծնանիցի [9] զմայրըն կենաց.

29. Ապա առեալ զնոսա Աստուած՝
Եւ եդ ի պրախարն հըրճուանաց.
Աշխ պըտակեալ զնոսա օրհնեաց.
« Լըցէք զերկիր սճմամբ բարեաց » ։

30. Ոչ [10] թէ զերկիրս այս ըսպառեաց [11]
Աս [12] լըցէք յորս ոչ մընաց
Այլ գյարդ վերնոցըն հրեղինաց
Զանգ անկեղոցըն հրեշտակաց։

1. Տպ. Նմա օգնիչ ստեղծ զնա։
2. Տպ. անկման։
3. Ի. չունի այս տունը։
4. Տպ. հաւանական։
5. Տպ. իւրն։
6. Զ. կոչեսցի սա։
7. Տպ. Լեալ։
8. Ե. Զ. Ի. Ը. Եսեղծ Աստուած։
9. Տպ. զի էր ծնելոց։
10. Յաւելուած Տունքս 30 – 33 ունին միայն Գ. Ե. Ի. Օրհնակները։
11. Ի. զպալեաց։
12. Ե. Ի. ասաց։

31. Այս է թուական արարածոց
Զոր չէ յայտնեալ ի Սուրբ գրոց.
Յորժամ լցցին թիւքն արդարոց՝
Ի յարութիւն հանուրց մարմնոց:

32. Ի Սուրբ գրոց այս է յայտնի
Թէ եօթըն դարըն վըճարի.
Բայց թիւ դարուցըն չէ յայտնի
Եթէ քանի ամ կատարի:

33. Ի վեց աւուր գործեաց աստղծեաց
Եւ վեց դարիւք [1] ծնընդօք աճեաց.
Ի յեւթն աւուր հանգեաւ Աստուած
Ի յեւթ դարուն հանգիստ բազմաց:

ԳԼՈՒԽ Բ.

Վասն գեղոզարդոյ բնութեան Նախնեացն [2] և դրախտին:

1. Իր փառաք դրախտին անպատմելի,
Զբաղնատաւս [3] և սքեպարալի [4].
Ծաղկունքըն տայր փայլուս փայլի՝ [5]
Արեգական նման [6] և լուսնի:

2. Գէմքն Ադամայ փառաք ծաղկեալ՝
Եւ որպէս լոյս [7] ճառագայթեալ.
Յորմունք լուսոյ անոի հասեալ
Եւ որպէս [8] հուր փայլատակեալ:

1. Ե. Ի. գարուք:
2. Գ. Ադամայ:
3. Ի. չքնաղ եղեւ:
4. Ե. Ի. սքանչելի:
5. Տպ. ծառքըն տային փայլ
6. Տպ. պէս:
7. Ի. Ը. և քան զլոյս:
8. Տպ. քան զհուր: Զ. որպէս զհուր:

3. Դէմքն իւր ծագկեալ էր [1] գանագան,
Որպէս ըզլոյս արեգական.
Բուրէր և հոտ անմահութեան
Բերկրեալ խայտայր [2] ինքն ընդ ինքեան:

4. Ադամ ծագիկ էր նորածին,
Լուսաբազրոջ [3] գարնանային.
Փըթթեալ փառօք ի մէջ դրախտին՝
Ծափըս ծաւիի [4] տայր ի սրտին:

5. Ջինչ [5] հայելի պայծառ փայլէր.
Ամառւած ի նմա միշտ երևէր.
Եւ ճառագայթ լուսոյն հոսէր,
Ջանձամբ իւրով [6] փայլատակէր:

6. Մարմնով վերդ գոկն էր լուսընկալ,
Եւ թափանցիկ լուսով ծագկեալ,
Միտքն և հոգին պայծառացեալ
Եւ ինքն ընդ [7] փառս իւր հիացեալ:

7. Որպէս ըզկայծ մարմնով փայլէր,
Ջի լոյս հոգւոյն յինքըն վառէր՝
Եւ երկոքին լոյսըն խառնէր՝
Պէս պէս նըշոյլք ցոլեալ հոսէր:

8. Աչօքն յԱստուած հայեալ [8] հըրճուէր,
Ջձայն ականջօք առեալ [9] զմայլէր,
Ցանմահութեան հոտն որ բուրէր՝ [10]
Սիրտըն բերկրեալ անձամբ թրմրէր [11]:

1. Դ. և Տպ. Դէմքն ունէր փայլըս: Գ. Տեսքն իւր ծագկեալ:
2. Տպ. ցընծայր:
3. Տպ. Լուսոյ բազրոջ:
4. Սովորականն է ծաւիփ ըզծաւիփ:
5. Ե. Ի. Տպ. գերդ:
6. Տպ. Նորին:
7. Գ. զփառսն:
8. Տպ. Նայեալ:
9. Տպ. Լուեալ:
10. Ըստ Տպ. Ա. Գ. հոտոյնորգէր: Գ. հոտ նորոգէր:
11. Ա. միշտ թմրէր:

9. Ի վեր՝ յԱստուած [1] մխիթարէր,
Ի վայր՝ դրախտին [2] ուրախանէր [3],
Ցեղ և յառաջ հայեալ ճոխէր [4],
Ցայլ և յահեակ փառաւորէր:

10. Ոտքըն [5] ճեմս առեալ պարէր,
Ի մէջ ծագկանցն որ [6] վառ վառէր.
Ձեռքըն ծափըս հարկանէր,
Չի խընդութեանցն ոչ հանգարտէր [7]:

11. Ծառքն և ծագկունքն որ ի դրախտին՝
Չերգ զարեգակըն փայլէին.
Ցանուշահոտ բուրմանց [8] նոցին՝
Որպէս թըմբրեալ լինէր Նախնին:

12. Մարմնովն անմահ էր ու անթառամ.
Փառօք ծագկեալ [9] էր դանազան.
Սըրտիւ ցընծայր խրախճանական,
Բերկրեալ ի փառս սրբութեական [10]:

13. Անդ լոյս սիրոյն ճառագայթէր,
Ու խնդութեամբ [11] փառքըն [12] փայլէր.
Ուրախութիւն [13] յորդահոսէր
Ու հըրճուանաց ձայնըն [14] հընչէր:

1. Բ. Գ. Զ. Թ. Աստուած:
2. Տպ. դրախան ուրախ առնէր:
3. Բ. Գ. Ե. Զ. Է. Թ. Ժ. դրախտին:
4. Տպ. դիմեալ ճեմէր. Գ. Ե. Զ. Է. Թ. ճեէր:
5. Գ. Զ. ոտքն. Բ. Թ. մըտօքն:
6. Տպ. չունի որ:
7. Ե. Է. Տպ. հանգուրժէր: Բ. դադարէր:
8. Բ. բուրմամբ:
9. Տպ. պայծառ:
10. Բ. անքննական:
11. Գ. Գ. Ե. Զ. Է. Թ. Տպ. խնդութեանց:
12. Բ. փառօք:
13. Գ. Թ. յուրախութիւնն. Բ. Ժ. ուրախութեամբ.
14. Ա. ձայնքն:

14. Անդ կերպ լուսոյն [1] էր գանազան,
Յեղ մ'անեղին [2] յեղ մ'եղական.
Ամ՛յլ ազգ զրահաւին, այլ ազգ մարդկան,
Ծառք [3] և ծաղկանցն այլ գանագան [4]:

15. Անդ հոլ զրահաւին փայլըս փայլէր,
Ի՛ ի ջրոյն ցոլմունք լուսոյ հասէր [5].
Օդք գանմահիկ հոտըն բուրէր,
Հուրըն վառեալ ճառագայթէր:

16. Անդ [6] աչքն ի գոյն ծաղկանցն հըրճուէր,
Ականջն [7] ի ձայն զուարթնոցն զմայլէր.
Ըղնկունքն [8] յանոյշ հոտոյն թըմբրէր,
Բերանըն միշտ [9] քաղցր ճաշակէր:

17. Ամուսած վառօք Նախնոյն յայտնէր,
Լուսահոտան [10] ճառագայթէր.
Գառք զըւարթնոցըն ծաւալէր
Ծափըս ծափեալ Ադամ հըրճուէր:

18. Ձ'Ամուսած սո ինքըն սեսանէր,
Եւ ինքն յԱմուսած կերպարանէր.
Տիպն ի [11] պատկերըն վառվառէր
Ի՛ անեզական լուսով [12] ծաղկէր [13]:

19. Ամուսած [14] ընդ վառք մարդոյն հանդչէր,
Եւ յիւր պատկերն ուրախանէր,

1. Գ. Զ. Թ. լուսուցն:
2. Բ. անեղից:
3. Բ. ծառս և ծաղկունս. Ե. Լ. ծառոց:
4. Տպ. Ծաղկունքն այլ անդրման:
5. Գ. Ե. Զ. Ե. ի ջրոյն ցոլմունք հոսէր:
6. Տպ. աչքն:
7. Լ. աչքն:
8. Բ. Ը. ժ. Ըզկոքն. Տպ. ռունքն:
9. Ա. զմիշտ. Բ. Ե. Լ. Տպ. չունքն միշտ:
10. Տպ. Նըշոյլ լուսոյն:
11. Տպ. եւ:
12. Գ. անեզական լուսոյն:
13. Տպ. փայլէր:
14. Յաւելուած են Գ. Ե. Լ. ինսուն քս 1820:

Զոր մարգարէն յայտնեալ ասէր
«Ուրախութեան [1] ատեղծեր պիտ Տէր»։

20. Այնքան սիրեաց Աստուած զԱդամ՝
Չի եղ զկենացըն պատուիրան.
Եւ յետ չարին խաբէութեան՝
Եա զմիածինն փըրկիչ մարդկան։

ԳԼՈՒԽ Գ

Վասն բանսարկուին և սձին և խաբուեանն [2]։

1. Զայս [3] ամենայն տեսեալ չարին՝
Հեղձամաղձուկ լինէր յանձին.
Եւ մտմտաքէր կըսկըծագին՝
Պիղծ [4] Սատայէլ [5] չարն առաջին։

2. Որպէս ըզհուր վառեալ հնոցին՝
Նա բորբոքէր զչարն ի հոգին.
Եւ զիպանայր ծուխ նախանձին
Կայր խաւարեալ բոլորովին։

3. Ողբայր սաստիկ հառաչագին
Եւ մախանօք [6] մաշէր զհոգին [7].
Զար նախանձումն որ առ Դախանին՝
Հանգիստ չունէր ամենեւին։

1. Ե. Լ. ուրախութիւն։
2. Գ. յաւելու «Ադամայ»։ Ասի կը գտնուի նաև Տպագրութեան բազդատութիւնը՝ որ ստէպ կը հետանայ Ջեռագրաց Օրինակէն։
3. Բ. Լ. այս։
4. Բ. մեծ։
5. Գ. պիղծ Սատէլ. Ը. Սատիէր. ժ. պիղծատէր չարն առաջին։
6. Գ. Ջ. Թ. ժախանօք։
7. Բ. գնոսին։

4. Զմաղձ դառնութեան իւրոյ անձին՝
Փըսխեր [1] դժասօքն անդընդային.
Սպառժամբ ցասնոյր չար բանակին
Ի ի բարկութիւն չարժէր զնոսին:

5. Ժողովեցան ի միասին
Զարատեսակ դասք խաւարին [2]
Ա՛ռ Սատայէլ [3] չարն առաջին
Տեսնուլ թէ զի՞նչ է կամք Նարին:

6. Ասէ· Բէրե՛ք զարկածք չարին
Առհասարակ ամենեքին.
Արկե՛ք [4] ի բաս հրահալոցին,
Տեսցո՛ւք թէ զինչ ծընանիցին:

7. Հրահալոց ինքն է [5] երկաթին
Որ հընդհեղ զորս յինքն անկցին.
Որք կարծրանան ցըրտով չարին
Զար ցանկութեանց սիրով հալին [6]:

8. Բերին նոքա զարկածք չարին,
Զորս լինելոցն է յապառնին.
Արկին ի բաշն անչէջ հրատին [7]
Եւ չարութեամբ բորբոքէին [8]:

9. — «Չչարս մեք առնեմք յապդ [9] մարդկային
Յիւրաքանչիւր անհատ [10] անձին.
Դու ես գլուխ չարեաց դասին
Մեծ չար խորհել՝ [11] քեզ պատչաճին:

1. Զ· փոխէր:
2. Ը· խաւարային:
3. Դ· Ի· Սատիէլ. Ը· Սաթիէլ:
4. Ժ· Ը· Ժ· արէք:
5. Բ· չունի է:
6. Զ· վառին:
7. Բ· հընդին, Ը· Ժ· հրանին:
8. Բ· բորբոքեցին:
9. Բ· Դ· Ե· Զ· Ը· Թ· ազգ· Ի· յապդա:
10. Բ· անհատս:
11. Բ· Ը· Ժ· խօսել:

10. Դու ես նախնի չարն առաջին,
Մեք [1] հետեւողք կամաց քոյին.
Դու խորամանկ զմարդն առաջին,
Եւ մեք մի մի [2] զծընունդ դորին [3]:

11. Դու ես ներատեալ յաթոռ չարին
Կալ հակառակ արարողին.
Այնպէս մեծ չար խորհեաց դոցին՝ [4]
Որ մի բովիկ հետ կառարին:

12. Զի մեք որ քեզ հետեւեցաք,
Յանձնառ փառացն արտաքսեցաք [5].
Սա [6] հոգածին լուսատեսակ
Երթայ յերկինս մեզ հակառակ:

13. Յայնժամ չկարեմք յապթել դորին
Զի դա բնակի [7] առ Հըզօրին.
Այս է մեր ժամ խաւարային.
Հընարեացուք զկորուստ դորին:

14. Մեք ըզքեզ չատ բամբասեցաք
Թ'ընդէ՞ր չխորհի [8] բան հակառակ.
Շատ զօրք ունիս չարատեսակ
Մի քան ըզմի չար ու անառակ:

15. Այնպէս [9] մեծ չար խորհեա դոցին՝
Որ յաւիտեան ոչ ապատին.
Զի վիշտք չարեաց հոգեղինին
Յիւր Սատանէն հասանին [10]:

1. Գ. Ե. Ը. Թ. Ու մեք:
2. Գ. Զ. մին:
3. Բ. Զ. նորին:
4. Բ. Գ. Զ. Թ. ժ. խորհեա յանձին:
5. Բ. զբրկեցաք:
6. Գ. Զ. զսա:
7. Գ. Ե. Է. բնակէ:
8. Ըստ Գ. Օր. Ի: Ա. Գ. Է. Ը. Թ. ժ. ընդէ՞ր ոչ խորհի: Ե. ոչ խորհիւ. Բ. չխորհիս:
9. Բ. այլ մեծ. Ը. ժ. այն մեծ:
10. Գ. Զ. Սատանէին հասանիցին.

16. Եւ թէ [1] փըրկէ Նա ըզդասին
Վասըն սիրոյն իւր անքընին,
Բազումք ընդ մեզ բոցակիզին՝
Որք մեզ նըման ոչ հնազանդին »։ —

17. Այս [2] բովք հըրոյն էր բանսարկուին
Որ զնիւթ չարեացըն վառեցին.
Հալեալ ծընաւ զպատկեր [3] չարին
Որպէս և օրէնն [4] յանապատին։

18. Անդ յըզգացաւ միտք բանսարկուին.
Զարիս ծնանէր [5] անհընարին.
— « Ուրախ լերուք, ասէր ցնոսին [6],
Եւ խնայեայ գկորուստ մարդին [7]։

19. Մեք Աստուծոյ հնազանդ չկացաք [8],
Վասն այն յերկնից արտաքսեցաք.
Այս բանս լեցի ձեզ օրինակ
Առնել զԱդամ՝ քան զմեզ [9] առատ։

20. Նըմա՛ [10] առեալ լեցի [11] պատուէր.
Թէ չհնազանդի՝ Նա՝ արտաքսէր.
Եւ Ադամայ յաղթեմ, ասէր,
Բայց դուք կացէք այլոցըն տէր։

21. Բայց թէ յաղթեմք հոգեղինին,
Այն որ հընարք է մեր [12] չարին,

1. Մխայն Ա. ունի Եւ (թէ)։
2. Թ. օրինակը կը պակսի, այս գլխին մինչև 32երորդ տունը։
3. Ա. Գ. ժ. պատուէր։
4. Ա. Բ. Գ. Ը. ժ. որդդ։
5. Ը. ժ. Ծնանիլ։
6. Բ. Գ. Ը. ժ. Նոցին։
7. Բ. դորին։
8. Ա. չկեցաք։
9. Բ. զԱ։
10. Գ. սմա։
11. Գ. Ջ. եղեւ։
12. Գ. Ջ. մեզ։

Այլ հնարեսցուք զանհրնարին՝
Մինչեւ ի մահ գալ Աննահին »։ —

22. *Լեւթանքն Սագայել* [1]
Եկեալ ի յօձըն մըտանէր.
Զթիւնքըն կըրկին յիրար խառնէր
Եւ մահագեղ մարդոյն [2] *կապէր։*

23. *Զի որպէս ինքն ունէր նախանձ՝*
Այսպէս [3] *և օձն էր մախացած.*
Զարըն զընկերն իւր ճանաչեաց
Նոյնպէս զիւրաւ զԱդամ պատրեաց [4]։

24. *Պատճառ* [5] *չարեաց էր տասըն բան*
Որով [6] *կորեաք ամենեքեան.*
Վասն այն զօրէնս գրաւորական [7]
Զըրեաց մատամբ [8] *պատուիրանեան։*

25. *Նախ բանաստիւն էր Թըշնամի,*
Երկու՝ նախանձն որ ի սըրտի [9].
Երեք՝ հընարքն ազգի ազգի՝
Զի շատ ունի արկածք չարի։

26. *Զորս՝ օձն որ կայր ոխն ի մըտի*[10]
Հինգ՝ չար լեզուն որ սուտ խօսի,
Վեց՝ անհանճար միաքն նեսալի,
Եօթն՝ որ խօսէր նա ընդ օձի։

27. *Ութ՝ ծառ մահուն հրաժարելի,*
Ինըն՝ պատուէրքըն[11] *հրամանի,*

1. Ա. Գ. Ե. Զ. Լ. ժ. Սաաթիէլ։
2. Ա. միշտ՝ մարդոյն։
3. Գ. Զ. ժ. ասպէս։
4. Բ. Ը. խաբեաց։
5. Ա. Գ. Լ. պատճառք։
6. Գ. որպէս։
7. Բ. գրաւական։
8. Բ. Գ. Դ. Ե. Ը. մատեամբ։
9. Գ. Ե. Լ. ի մըտի։
10. Գ. Ե. Լ. ի սըրտի։
11. Գ. Զ. յա[illegible]ն առաքն։

Տասըն՝ ցանկալն անհաս բանի
Որ չէր յիւրում [1] ժամանակի:

28. Զայսոսիկ նիւթ առեալ չարին
Զի պատրեսցէ զիւրեաւ գնաչինն.
Աչսպէս և մեզ [2] միշտ կաւ հնարին
Պէսպէս նիւթով գկորուստ անձին:

29. Գարձեալ նոր չար խորհէր նոցին [3],
Նըրբատեսակ խաւարային
Մատրուակեալ [4] զմահն առ նախնին
Զնոյն և ծնընդոցըս մատուցին:

30. Ասեն. « Ընկէք զանպակ գինին,
Ըզգաստն և զմրուրն խաւարային,
Թաս բըռնեսցուք նախաստեղծին՝
Զի նա սրբցէ զմահն իւր անձին »:

31. Ընկին գխաղողըն գառնալի [5]
Զոզկոյզըն չար որպէս լեղի.
Արկին ի հնձանըս թիւնալի
Զի բարկութեան բաժակ լիցի:

32. Ողկոյզ նախանձն էր չարութեան
Պըտուղ հընարքն էր [6] գանապան.
Հընձանըն [7] կամքն արեան հեղման.
Գինին [8] չար գործքն է ում որ ասեն:

33. Սըրամըտութեամբ զայն կոխէին,
Եւ բարկութեամբն ճըմլէին.

1. Բ. յերիս:
2. Դ. Զ. ժ. չունին մեզ:
3. Դ. նոսին:
4. Դ. Զ. մատուակել:
5. Զ. գառնապին:
6. Ա. Գ. չունին եր:
7. Ե. Լ. հընձանն ի:
8. Դ. Զ. ժ. կընկան:

Ի վիշապաց գինի հանին
Խառնեալ թիւնօք մահաբերին։

34. Ջարամբաւթիւն [1] իժից չարին
Ջմբըռաւ մաղձից թիւնաւորին [2]
Ջի որ [3] ըմպէ գնա կամովին
Այլ հնարք չըկայ թէ բժըշկին։

35. Եւ [4] զայս պատահեաց Մովսէս նահակին,
Խաղող նոցա զառն և լեղին.
Սըրամբաւթիւն և բարկութիւն
Ի վիշապաց գինի նոցին։

36. Եւ ժողովեալ ի միասին,
Զարատեսակք դասք խաւարին,
Ի սկաւառակ պէսպէս լըցին՝
Մատուցեալ թաս տային մին մին [5]։

37. Պէսպէս որակ ունէր գինին,
Իւրաքանչիւր ազդէր մասին.
Ի զանազան թասեր լըցին,
Տային ըմպել նախատեղծին։

38. Թասն [6] է մեզաց ունակութիւն,
Եւ ախորժակ պէսպէս սըրտին.
Կամաք մերովք մատրուակին
Եւ տան հոգւոյն ըզչար գինին։

39. Ոմն գինի յիմարութեան,
Որպէս ասէ Սաղմոս [7] Դաւթեան [8].

1. Բ. Գ. Արամութիւն։
2. Է. պակասի գ65երորդ Տունն։
3. Բ. Նա։
4. Յաւելուած Գ. Ե.ին։
5. Բ. մին և մին։
6. Յաւելուած Գ. Ե.ին։
7. Թ. բանըն։
8. Գ. Զ. ի Սաղմոսին։

Ամբն գինի մատուցանէին՝
Զի ոչ միւկ ըզՏեառն [1] հրամանն։

40. Ամբն բաժակ ասայր թըմբրութեան,
Ամբն բարոյն առելութեան,
Ամբն չարին հաւանութեան,
Ամբն փութալ ի վնաս ինքեան.

41. Ամբն փառաց ինչ ցանկութեան
Ամի ապահել յամենայն բան,
Ամի ի հընարըս գալութեան,
Ամբն նենգել սիրոյ փոխան.

42. Ամբն գինի խաբէութեան,
Ամի ոչ պըղծալ միոչ ի վախճան,
Ամբն պատճառ դընել ինքեան,
Եւ ամի ատիթ այլոց գլտման.

43. Ամբն լըսել սուտ բարբանջման [2],
Եւ ամի ատել պատիպըն բան,
Ամի ի բարի գործ ծուլութեան,
Եւ ամի ի չարն արթութեան.

44. Ամանց ըզվնաս հօթեանց [3] մահուան
Ամանց գյանցանըս գանազան.
Այս և քան զայս այլ գանազան՝ [4]
Կայ յայն գինին զոր նաքա ասեն։

45. Զայս [5] չտեսութեան գինիս ասեն,
Եւ մին մին թասըս մատուցին [6].
Զոր ճաշակեալ Նախատահօծին՝
Անցոյց ի մեզ յամենեսին [7]։

1. Զ. Բ. Զ. Տեառնն։
2. Ա. Ը. Թ. Ժ. բարբաջման։
3. Դ. Զ. հօթնեաւք։
4. Ե. բազմազան։
5. Զ. այս. Ը. Ժ. զպն։
6. Բ. մատուցանին։
7. Բ. Զ. զամենեսին։

46. Ումանք գգլուխ գինոյն [1] առին,
Սակաւ [2] արբեալ փոչիմանին։
Ումանք ի մէջ գինոյն [3] հասին
Յերկար մընան ի գործ չարին.

47. Կէսք գյատակին [4] մըրուրն արբին
Որք միչ ի մահ ոչ պղտիացին [5].
Չի թէպէտ մի է [6] չար գինին,
Բայց ի յանօթս [7] զանազանին։

48. Ատրուռակէ գեւն առ հոգին
Գինով լըցեալ թոյն ի ձեռին,
Եւ կու ապաչէ գի [8] ճաշակին [9]
Չմահ գառնութեան յաւիտենին։

49. Այսպէս մատոյց [10] Նախաստեղծին,
Չմարձ գառնութեանըն [11] վիշապին.
Չյիմարութեան [12] էառ գինին
Դէզեաց ինքեամբ զամենեսին։

50. Ձեռ այս չարեացս որ նիւթեցին [13],
Չար վիշապէն գիժից գինին՝
Ատանէր ի յօձն իմ՝ թըշնամին
Լեւիաթանն այն [14] անմարմին։

51. Որքան գեռ չէր չարն ընդ օձին՝
Նա թիւնք չունէր ամենեւին.

1. Ա. գինւոյն։
2. Դ. Չ. սակօք (իմա սակաւք)։
3. Ա. գինւոյն։
4. Բ. Դ. Չ. ըզսակն. Ե. Ը. Ժ. զատակին. Թ. սատակին։
5. Դ. զղջացին։
6. Բ. էր։
7. Ա. յանօթ։
8. Թ. զիա։
9. Դ. Ե. Չ. ճաշակել կ'ապաչէին։
10. Գ. Ե. արբոյց։
11. Դ. Չ. կ'աւելցնեն չար։
12. Դ. Ե. Չ. գյիմարութիւն։
13. Բ. Ը. Թ. հիւթեցին։
14. Դ. Չ. Թ. չունին այն։

Մըտեալ եվից գթիւնքն իւր ի նմին
Չի մահացնէ զամենեսին։

52. Եկեալ եկայ մերձ առ Եւա
Եւ ամենայն թիւնքն ընդ նըմա.
Ասէ « Ուրախ լեր և բերկրեա՛
Ինձ աւետիս [1] տամ 'ւ Ադամայ։

53. Չձեզ [2] ի հողոյ ետեղծ Աստուած
Ի՞ եղ ի դըրախտըդ հըրճուանաց.
Բայց այլ մեծ փառք կայ [3] ձեզ ծածկած
Զոր ձեր [4] ստեղծողն ձեզ չյայտնեաց։

54. Բայց զի ես օձ եմ խիստ ուն,
Գան զամենայն ստեղծուած [5] գիտուն,
Ես ձեզ հնազանդ եմ մատագոյն
Բայց ո՛չ անգէտ զերդ [6] զանասուն։

55. Ես զամենայն ծածուկս քննեմ
Եւ գիւնելոցըն ճանաչեմ,
Չգազանի խորհուրդն թովչին գիտեմ
Նախ քան ըզգալն զականջս խըցեմ։

56. Բայց ես նըշան տամ ձեզ յայտնի
Որ հաւատաս խիստ ձայնի.
Չեզ պատուիրան կայ հրամանի
Չուտել պըտուղ հրաժարելի »։

57. Երաց [7] այնու զմիաքն Եւայի,
Որպէս [8] գիտող յամենայնի [9].

1. Ա. Գ. աւետիք։
2. Ե. զքեզ։
3. Գ. կայր։
4. Դ. Զ. որ ձեր։
5. Դ. Ստեղծուածք։
6. Բ. Դ. Զ. քան։
7. Ա. Էրաց։
8. Բ. զի ընդ գիտող։
9. Դ. ամենայնի։

Հնազանդեցաւ [1] օձին ձայնի
Չի լըսեցէ պինչ և [2] խօսի։

58. — « Դու իմ զըչխոյ [3] ես անձնիչխան
Ի ես քո ծառայ հնազանդութեան [4].
Որքան դու սէր լինիս ու իչխան՝
Այնքան փառաք ես ճոխանամ։

59. Շատ անսասունք կան [5] և գազան,
Եւ այլ ստեղծուածք յոյժ զանազան.
Զայս բանս ոչ որըն [6] չիմացան
Զոր ինչ ես քեզ ասեմս տամ։

60. Ձայց երբ հասնիս այնըմ [7] փառաց
Հրաչափայլիս [8] իբրեւ [9] զԱստուած.
Ի յանճառ կեանըս հրթռուանաց՝
Ձիչեա՛ [10] թէ նա զայս բարբառեաց [11]։

61. Ձայց նախ սիրով լինէ զալ ասա՛
Որ զայս չասես դու Ադամայ.
Սիրով լըսես պինչ բան որ կայ,
Չէնց [12] որ Ադամ զայս չիմանայ։

62. Չի նա հըպարտ է, բարկանայ,
Եւ անկատար բանըս մընայ.
Ձայց դու հնազանդ ես, հաւատա՛.
Չի դու լիցիս սէր Ադամայ »։ —

1. Բ. հնազանդ լինել։
2. Գ. Դ. Չ. որ։
3. Բ. Ը. ժ. գըլուխ։
4. Բ. Ե. Ը. Թ. ժ. հնազանդութեամբ։
5. Բ. Գ. անասունն կայ։
6. Ե. ոքն։
7. Բ. Դ. Չ. այմ։
8. Ե. հրաշազարդիս։
9. Թ. որպէս։
10. Բ. Դ. Ե. Չ. Թ ժ. չիչեա։
11. Ե. բանս ասաց։
12. Դ. Չ. հանց։

63. Զայս [1] ասացեալ պահ մի յամեաց
Զի ցանկասցի բազմմամբ մըտաց.
Զարեւօք ըզմիտսըն կախարդեաց,
Մինչեւ եհան զկինն ի խեւաց:

64. Ցետ այսորիկ տպա ձայնեաց
Խրախուսանօք բանս հրճուանաց.
Աչ « Զակռանչ մըտացըդ բաց
Ի սո զաւետիս մեծի փառաց:

65. Վասն [2] էր առիդծոյն տրարածոց,
Նախանձ տրար ձեզ և որդւոց.
Զի պատուիրան եղ և խրատոց' [3]
Թէ « Մի ուտէք յամէն [4] ծառոց »: —

66. Պատասխանեալ յիմարն Եւա'
Խօսօքըն օձին ընկեր գառնայ.
Անմիա, նախ հարց ընդ Ադամայ,
Նա պատասխան տացէ զբմա:

67. — « Ծառոց զրախտիդ որ այսըր կան
Մեզ ուտելոյ հրաման տրուան,
Բայց ի ծառոյն չար գիտուքեան
Ասաց չուտել, զի մահ կու տան »:—

68. Խըրոխտալով [5] չարըն խընգաց
Ցօրժամ [6] զպատճառ բանին [7] գիտաց.
— « Չպատուէրք [8] զոր [9] Տէր հրըամայեաց'
Չայն ասելով ըզձեզ խաբեաց:

1. ժ. կը պակսի ասած մինչև սոյն գլխոյն 88երրորդ տունը:
2. Գ. Չ. Տէր էր: (Լ. ակառնի)
3. Բ. եղև խրատուց:
4. Գ. Չ. այն մին:
5. Գ. Ե. Չ. Լ. Ը. Թ. խրոխտ- ատնալով:
6. Բ. յոյժ:
7. Ե. Լ. ծառին:
8. Ա. Գ. Դ. պատուէրքն:
9. Ա. Գ. փր. մես օրհնակնեբը որ ունին (որ Տէր ձեզ):

69. Բայց ես նըչան տամ ձեզ բարեաց
Որ հաւատաս զու ի սըրտաց.
Թէ չէր ծառն այն [1] պատճառ բարեաց՝
Վասն էր եառեղծ լըծնա [2] Աստուած։

70. Այլ ոչ թէ մահ կայր ի պըտղին,
Կամ որ ուտէն պայն [3] մեռանին.
Այլ կայ խորհուրդ անճառ ի նմին,
Վասն այն չեթող մերձ կալ նորին [4]։

71. Չի Ցէր գիտէր զպըտուղըն պայն,
Չի սրք ուտէն սատուածանան.
Թէ զուք ուտէք՝ աչք ձեր բանան,
Իբրեւ զԱստուած լինիք բնութեան [5]։

72. Ահա ձեզ ձայն մեծ ուեհուեաց
Որ ի յանկանչըս ձեր հընչեաց.
Զանճառ խորհուրդ զոր ասէր ծածկեաց՝
Ես յայտնեցի ձեզ սիրելեաց». —

73. Ցընծայր Եւա փառամոլեալ [6]
Զինչ նոր արեւ գինքեամբ ծագեալ.
Չի չար փայլակն [7] յերկինից անկեալ՝
Շըրտոյց լզմիտքն այն [8] խաւարեալ։

74. Միտքն և հոգին այն անհամար՝
Խաղայր մարմնով գինչ գիւտհար.
Ձեմն առնելով պարէր յերկար,
Վազէր [9] ի ծառն անտառուրար։

1. Բ. ծառըն։
2. Զ. Եառեղծած։
3. Բ. Նա։ Զ. կամ որ ուտէն պայն մեռանին։
4. Դ. Ե. Զ. Ի. Թ. ի նմին։
5. Բ. Ե. Ի. Ը. Թ. բնութեամբ։
6. Բ. Ը. փայլամոլեալ։
7. Գ. փայըն։
8. Բ. Գ. չունին այն։
9. Ա. Գ. Ե. Ի. Ը. Ո. վազէր։

75. Զար ցանկութեանց որ ի նմա կէր
Զբանս Արարչին իւր մոռանէր [1].
Եւ որպէս [2] խէթ նըմա վարէր,
Զխս ի պըղտոյն արգել ասէր [3]:

76. Առեալ զպըտուղն յիւրում ձեռին
Դողայր մարմնով սառեալ հոգին.
Չի գուշակէր բնութիւն նորին՝
Չկորուստ անձին իւր դառնագին:

77. Չպըտուղն եդեալ մերձ բերանին
Եւ պահապանքըն արգելուին.
Չի զառամունքն չըրթամբք կըրկին [4]
Կարգեաց Աստուած փակ բերանին:

78. Իսկ չար լեզուն որ բարբառէր՝
Ի նեբակուսէ զխաղանս բանէր.
Եւ մարգարէն վասն այս ասէր.
« Դիր պահապան զերկիւղ քո Տէր »:

79. Բացեալ պըբերանըն զըժնայինն՝
Ծամեաց լըթինքն [5] սէի լեզուին.
Չմաղձըն մահու որ ի պըղտին՝
Նա կըլանէր բոլորովին:

80. Յանկարծ լինէր ի հիացման,
Եաես զոր ոչ կարծէր յինքեան.
Խլեցին պըտոյն լըպատմուճան,
Լինէր խաւար պիշերանման:

81. Կայր [6] մարմնքմամբ ի կըսկըծման,
Ի ապազակէր հառաչաձայն.

1. Դ. Չ. Թ. մոռացեալ էր:
2. Բ. ուր:
3. Դ. արգելու էր. Չ. առնէր:
4. Բ. կարեաց:
5. Բ. զթձանան:
6. Չ. լայր... հառաչական:

Աստուիկ գոչէր որպէս գանգրան,
Եւ ճիչ բառնայր մոլեգնական։

82. Նա զարհուրուս աստուիկ հոսէր
Լալով միշտ [1] զանձն իւր հեղհեղէր.
Որպէս սգաւոր գհերսըն փետէր,
Եւ արեամբ զանձն իւր չոգաթէր։

83. Որպէս մոլեալ ինչ կատաղեր
Որ և ըզմիս [2] բոգկին ուտէր.
Գոռըն հատեալ, հանգիստ չունէր,
Յաղագակէն ոչ գադարէր։

84. Յերկինս հայել՝ [3] աչքըն մթնէր.
Դիտել գերկիր՝ միշտ խաւարէր.
Յետ և յառաջ տարակուսէր.
Յոչ և յհաւսկ միշտ երերէր։

85. Գուժ գառնութեան գինչ Եւային
Ոչ այլ եղեալ է 'ւ ոչ լինին [4].
Չի ամենայն կըսկիծք չարին
Երեւեցայր յանձըն նորին։

86. Որքան յաշխարհըս մեռանին
'Ի որք և զմոխս անանց տանջին՝
Այսքան կըսկիծ տրտում [5] նըմին
Որ [6] նախըսկիզբն եղեւ չարին։

87. Եկն ատ Ադամ որպէս օտար,
Մերկ, խայտառակ անտանարար.
Ադամ տեսեալ գնա զարմանայր
Թէ գի՞նչ եղեւ այդըմ [7] պատճառ։

1. Բ. չունի միշտ։
2. Ա. Գ. որպէս և զմիս։
3. Բ. Լ. Թ. հայեալ։
4. Ա. 'ւ ոչ այլ լինին։
5. Ա. Գ. Ջ. Լ. տուաւ։
6. Բ. զի։
7. Ա. Գ. նորա։

88. — Ասաց. Թէ «Չի՛ կու լաս դու, կին,
Չի՛ հառաչես ոդոմդին.
Այդ [1] ինչ չարիք որ քեզ եկին.
Ո՞ւր է քո լոյս պատուճանին։

89. Կարծեմ թէ չես դու առաջին,
Այն՝ որ յինէն առեղծաւ նախկին [2].
Չի ի պատկեր քո զըժնային
Յընորք չարեաց ինձ կ'երեւին [3]։

90. Չի կոպակիցն իմ յանկարծին՝
Լուսով ծածկեալ [4] էր ի մարմին.
Դու զարչելի խաւարայրն
Դէմք քո զըժնիկ սեւնեւին։

91. Չի ի առեղծուածս Աղաղին՝
Զըկայ քեզ նման չար զըժնային.
Մերկ խայտառակ և լալագին,
Ուսաի [5] այդ ցաւքդ, որ քեզ եկին»։ —

92. Ասէ՝ Թէ «Չիս չարըն խարեաց
Պըտղով ծառոյն՝ զոր Տէրն յայտնեաց.
Ուի ձեռօք իմ չարացած,
Եւ մերկացայ յանճառ փառաց։

93. Բայց Թէ դու Աէր ունիս ընդ իս՝
Փութով լսէ [6] քո կոպակիս.
Ա՛ռ կէր և դու զպըտուղս ընդ իս,
Չի միամ ընդ քեզ ես ի դրախտիս։

94. Թէ կայր քո սէր ընդ իս նախկին՝
Այն սէրն այսօր երեւոյին.

1. Ասկեց վերսին կը սկսի օ. 4. Ը. Թ. ժ. ծագկեալ։
բննական ժ։ 5. Դ. Զ. Ը. ժ. ուսաի՛ է։
2. Բ. Ը. Նա կին։ 6. Ա. լսես։
3. Ա. Բ. Ե. Է. կու երեւին։

Վասըն սիրոյ քո Աբրաչին
Ցիչեա և զմեր սէրն առաջին։

95. Բայց թէ չըսես [1] ամենեւին
Յորժամ եհաս ցաւս իմ անձին,
Սուտ է քո սէրն այն առաջին,
Չի ոչ հոգաս վասն իմ զարձին [2]։

96. Թէ անասնոց լինէը այս չար՝
Դեռ մեզ պիտէը գնասին [3] հոգալ.
Եա քո մարմին՝ այսպէս խոցեալ,
Դու այդպէս կաս անհոգացեալ [4]։

97. Թէ փուչ մըտնու յաբն մարդին՝
Աչք արտասուէ վասըն նորին.
Եա կըակծեալ փըչով [5] ի լին՝
Դու ո՞չ զբնեա զըսպեղանին։

98. Թէ մէկ մեռեալ լինէը օտար՝
Դեռ մեզ պիտէը ըզնասս լալ.
Եա որ եղէ ցաւօք մեռեալ՝
Արժան չառնե՞ս դու զիս ողբալ։

99. Եա որ զիպայ այս փարձաւթեան՝
Մեռեալ ի հոգ զաձնամ անձամբ [6].
Հոգիս տանջի անանց մահուամբ [7],
Թող դու մընաս յայգ խընդաւթեան »։ —

100. Պատասխանեալ Ադամ նմին՝
Խանդաղատեալ ի սէր նորին.

1. Ջ. չես ես։
2. Բ. անձին։
3. Բ. Գ. գնասա։
4. Այսպէս ունին Գ. և Ջ. միս օրինակքն՝ անհոգաբար։
5. Գ. Ե. Ջ. վըշտով։
6. Գ. Գ. Ջ. անձամբ ի հոգ զառնամ։
7. Գ. Գ. Ջ. մահաւանդ։

Տարակուսեալ մորմոքէին
Ոչ գիտելով ըզդեզ ցաւին։

101. — « Մի՛ մեղադրեր [1] դու ինձ, ով կին,
Եա նոյն սիրովն եմ առաջին.
Բայց թէ ուտեմ զպըտուղ ծառին՝
Եա քեզ նըման պատուհասիմ։

102. Թէ ոք անկցի ի ծով խորին [2]
Ո՞վ հետամուտ լինի նըմին.
Թէ ոք երթայ ըզհետ նորին՝
Ի միասին ատակեսցին։

103. Կամ՝ թէ ասցէ [3] ոք մահու դեզ [4]
Զա՞յլս ոտչէ զնոյն ճաշակել.
Աչապէս և քո խօսքդ [5] է սըզեզ,
Չի այդ պըտուղդ է մահադեզ [6]։

104. Չի՞նչ արասցուք ցաւոց քոյին՝
Մոլորելոյդ ընդ բանաարկուին.
Դեզ բըժըշկիլ չէ հընարին,
Չի նենգեցեր դու Աստուծին [7]։

105. Դու [8] ըզբժիշկըն խոցեցեր,
Եւ զդեզ ցաւոցդ հեղեալ հոսեր.
Դու որ զԱստուած զառնացուցեր՝
Չատ ի նմանէ այլ ով է դեզ »։ —

106. Ողբասցայս կինն [9] ի հոգին
Չի եա սիրով զպատասխանին.

1. Ա. մեղադրել։
2. Գ. ի խոր ծովին։
3. Գ. Ե. Ի. արըցէ։
4. Աչապէս և Գ. այլք՝ մահադեզ։
5. Ի. բանդ։
6. Գ. մահու դեզ։ Բ. Ը. մահ-
հարքեր։
7. Գ. անանին։ Զ. անմահին։
8. Այս տունը ունին միայն օ-
րինակքն Գ. Ե։
9. Ա. Նա։

Հընար գըտաւ թըչուտա հոգին՝
Սիրով խարել գմարդն ատալին։

107. Պատասխանի տըւեալ նարին՝ [1]
Չի պատրեսցէ բանիւ գնախանին.
Աչապէս պատճառ դընէր բանին՝
Չի ամենայն միտք հաւանին։

108. — «Պատիժ չարեաց պատուհասին
Չոր [2] խոստացաւ [3] Տէրն յանցողին,
Ես նախ ատեցի պատուիրանին,
Պատուհասն այն էր գինչ եկին։

109. Ես նենգեցի Տէրըն բանիւ,
Ցիս գիպաւ նեա պատուհասին.
Չոր ինչ պատիժ կայր յանցողին
Գալոյ՝ չարն այս էր գինչ [4] եկին։

110. Մինն [5] էր պատուէրքըն հրամանին
Եւ մին պատիժ յանցաւորին.
Ես որ մարտեայ ընդ հրամանին՝
Ցիս գիպաւ նեա պատուհասին։

111. Չես հակառակ դու Աբարչին
Որպէս և ես մեղայ նախկին.
Թէ դու սիրով ուտես վասն իմ՝
Իմ նենգութեան մեղքըն չընչին։

112. Չիս վասըն քո յօրինեաց Տէր
Չի՝նդ քեզ ունի մեծ՝ւ անճառ սէր.
Թէ [6] դու ուտես՝ գմեզս քո չյիշէ [7],
Եւ վասըն քո գիս չարտաքսէ [8]։

1. Ե. Լ. Նոմին։
2. Լ. գի։
3. Ջ. խոստացեալ։
4. Գ. զոր։
5. Բ. գմինն։
6. Ե. Լ. գի։
7. Ա. Գ. չյիշէր։
8. Ա. չարտաքսեր։

113. Չի որ անկցին ի ծով խորին՝
Յայլ լողնորդաց [1] նոքա փըրկին.
Գայ մըկըրտիլ ի ջուր վասն իմ
Որ զիս [2] փըրկելըն կամիցին։

114. Եւ թէ ուտէ ոք զկով մահու՝
Գարձեալ զեղջամբ տան ուտելու.
Եւ որ կերայ զպըտուղ մահու՝
Գարձեալ փըրկիմք ի յուտելու [3]։

115. Ինձ ուտելով [4] փառք խոստացան,
Մխայն ուտելն իմ չօգտեցան.
Ա՛ռ, կե՛ր և դու նովին բաղձմամբ [5]
Չի լինիցիմք աստուածանմանք։

116. Կամ նախ ուտել քեզ վայելէ,
Չի դու ստեղծար նախ ի Ցեառնէ.
Եւ ինձ պատճառ չարեաց եղէ.
Ապրըմ դու կե՛ր և զիս փըրկէ՛։

117. Թէ դու չփըրկին իմ կու կամիս՝
Սիրով ականջ դընես բանիս.
Ա՛ռ, ճաշակեա՛ և դու ընդ իս,
Չի մեամ ընդ քեզ ես ի դրախտիս։

118. Բայց թէ հանէ նա զիս միայն՝
Քեզ ո՞վ իցէ [6] այլ օգնական.
Ահա ես կամ ի կըսկըծմանն,
Եւ յարտասուս հառաչեմ»։ —

1. Ըստ Գ. Օր. ի. Ա. Դ. Ջ. լե-ղուորդաց. Բ. լըղորդաց. Է. Ը. Թ. ժ. լեղնորդաց.
2. Ե. զիմ.
3. Դ. Ջ. քո ուտելու. Գ. Է. Ը. փրկիմ ի յուտելոյ.
4. Գ. Դ. Ջ. ուտելոյ.
5. Գ. Ջ. ժ. բաղձմանն.
6. Բ. Գ. Ե. Է. Թ. լիցի.

119. Խալբալեցաւ [1] միաքն Ադամայ
Յորժամ եառես խաբեալ գնեաւ.
Կամէր լըսել բանից Նորա,
Չի ունէր սէր մեծ ընդ նմա։

120. Տարակուսեալ լինէր յանձին՝
Կընոջ լըսել թէ Սրարչին.
Խելքն ընդ աչացըն գընացին,
Ելթող գԱստուած և ոչ ըզկին։

121. Անճաւ բանին լըսել չկարաց,
Չի չէր անեղ որպէս գԱստուած.
Այլ գի յետոյ էր սրարած՝
Չնըմանակցին ձայնըն սիրեաց [2]։

122. Կընոջն միաքն չար էր քան զօձին,
Չի խմացաւ բան Նորածին.
Օձըն խաբեաց զարգէաըն կին,
Իսկ Նա գնախանի մարդն առաջին։

123. Կինըն [3] կերաւ յաւսով բանին,
Իբրև գԱստուած լինել յանձին.
Այսպիսի յոյս չըկար մարդին,
Այլ խոյտառակ եառես ըզկին։

124. Խորհուրդ չարաբ մարդն եդկելին,
Թէ ես պահեմ գբան հրամանին,
Եւ ապաչեմ վաըն սորին՝
Յայնժամ կընոջ մեղքըն Թողցին։

125. Պանդի էր կէս մարմնոյն մեռեալ՝
Կիսոյն ապրիլ ոչ էր հընար.

1. Ջ. խաբեցաւ. Թ. խաբանեցաւ. Բ. խալխաբեցաւ։ 2. Բ. լըսեաց։ 3. Ջ. չունի այս տունը։

վասն այն կերան անասնաբար [1],
Չի գլուխն ոտիցն էր խոնարհեալ [2]:

126. Առեալ և նա [3] զկայծըն հերոյ
Չպերուզ մահուն բորբոքելոյ.
Եղ ի բերան բաղձմամբ յուսոյ՝ [4]
Վասն նշույի [5] ապառելոյ:

127. Իսկ թիւնքն մահուն որ ի պըտղին՝
Աչալուսեցին զենութիւն նորին.
Մերկացաւ զոյս պատմուճանին,
Եղև խաւար աղջամըխչին:

128. Եւ ճիչ բարձեալ հառաչագին՝
Աղաղակէր գոչմամբ սըրտին.
Ջուրք արտասուաց հեղեղէին [6],
Կըսկըծանօք իւր ցաւագին:

129. Չինչ [7] մոլեգնեալ լինէր գերին,
Եւ կատաղեալ ի ցաւս անձին [8].
Հանգիստ չունէր աւուրն ևին,
Ի մեծ գուժէն որ դիպեցին:

130. Սաստիկ ողբայր ողբմագին,
Որպէս սգաւոր մեռեալ հոգին.
Ողբս յօրինէր արտասուագին [9]
Վա՛յ և եղուկ տալով անձին:

1. Ջ. անմոռացան:
2. Բ. Դ. Ե. Զ. Է. Ը. Թ. ժ. հնազանդեալ:
3. Բ. Ադամ:
4. Դ. Զ. Թ. Եւ զայն որ պարան էր չուանելոյ:
5. Դ. Զ. Եկեր վասն կընոջն:
6. Դ. Զ. հեղեղ դարձեին. Ը. հանէին:
7. Զ. մինչ:
8. Գ. Օր. ունի սա տողը աւելի. «Եւ վշտանայր ի խոր սըրտին»:
9. Բ. Ը. ողոմագին:

ԳԼՈՒԽ Գ.

Վասն ողբալոյն և սգալոյն [1] Դահիճացն։

1. Վա՛յ այն աւուրն որ ես ստեղծայ.
Վա՛յ այն ժամին [2] որ խոբեցայ.
Հոգիս վառեալ խորհուրդս եռայ՝
Չի անհուն չար վաստակեցայ։

2. Վա՛յ որ գալըտուդն առեալ կերայ.
Վա՛յ որ պատճառ գըրի վէրս.
Չնաս մաանելով չարզարացայ,
Այլ Աստուծոյ [3] աչացն ելայ։

3. Վա՛յ այն [4] պահին որ ես ծագեայ.
Վա՛յ թըզենոյն Նդ որ ծածկեցայ.
Վա՛յ որ չասյաք [5] Տեառըն մեղայ.
Վա՛յ որ զպատճառն հանաք ի նա։

4. Վա՛յ որ յանճառ կենացն ելայ,
Վա՛յ որ զրսխառէն արատաքեցայ.
Վա՛յ որ յայս չար երկիրս անկայ
Վա՛յ և եղուկ յոգիս [6] վերայ։

5. Վա՛յ որ մեղօք ես յըղացայ,
Վա՛յ որ ցաւօք որդիս ծընայ.
Վա՛յ որ ինձ մահն առաջի կայ,
Վա՛յ որ զրժոխքն ինձ կու մընայ։

1. Բ. բաղխելոյն զկուրծսն։
2. ֆ. ժամուընս։
3. Գ. Ջ. Աստուծոյ։
4. Ամենք ունին վայ կն։
5. Բ. Գ. Ջ. չասաք։ Գ. Ը. չասցաք։
6. Բ. յերկրին։

6. Վա՜յ որ հոգիս յինէն գընայ,
Վա՜յ որ մարմինս ի հող դառնայ.
Վա՜յ որ բնութեամբ աչընչացայ.
Վա՜յ որ յոչինչ համարեցայ:

7. Ձերր [1] ի փոչի լուծեալ եղծայ,
Հառեալ նեխեալ չարաւ գարձայ.
Մարմինս յորդունք գարձեալ եաւ՝
Ի չորս տարերս ցընդեալ գընայ:

8. Ոչ [2] էր և ոչ եղիցի սա,
'Ի ոչ երևի տեղիք սորա.
Հողմըն մահուն հրնչէ ի սա,
Եւ ընդ ինքեան առեալ գընայ:

9. Հոգին միայն առանձնանայ,
Եւ ինք սա ինքըն հիանայ.
Ո՞րպէս էի կամ գինչ եղայ,
Կամ գինչ լիցին [3] առաջիկայ:

10. Վա՜յ [4] որ խընդան գեւքն յիմ վերայ,
Վա՜յ որ գերեն գհոգիս նոքա.
Վա՜յ իմ ծնընդոցն որ բազմանայ,
Վա՜յ թէ քանի չար կայ նոցա:

11. Վա՜յ որ ի հաւրն անչէջ անկայ,
Վա՜յ որ որդանցըն քուն չըկայ.
Յառնամանաք հոգիս ճըչայ.
Վա՜յ որ խաւարն ոչ լուսանայ:

12. Վա՜յ որ մաչին հոգիքն ի նմա,
Վա՜յ առնդանացն որ վերջք չըկայ.

1. Բ. յերկիր: Գ. երբ: Զ. զբր: 3. Զ. լինիմ:
2. Բ. չունի այս առնը: 4. Ե. չունի այս առնը:

Վա՜յ իմ ապգին որ անդ մընայ,
Վա՜յ և եղուկ ինձ և նոցա։

ԳԼՈՒԽ Ե.

*Վասն հոգեվարին և ձանապարհի հոգւոյն և պատե-
րազմի դիւաց և կայանին հոգւոցն* [1]։

1. Վա՜յ իմ աւուր հոգեվարին,
Վա՜յ որ առեալ դհոգիս տանին.
Վա՜յ տպչութեան ճանապարհին,
Վա՜յ որ [2] չգիտեմ թէ ուր տանին։

2. Վա՜յ չար դիւացն որ ինձ յայտնին,
Վա՜յ որ ընդ իս պատերազմին.
Վա՜յ որ [3] մեզաց [4] նամակն ունին
Վա՜յ որ մի մի յայտնեն գնասին։

3. Վա՜յ որ յառնեն վըկայք չարին,
Վա՜յ որ լսցցին բերանք նոցին.
Ա՜յ, այն աչք մեր տեսին,
Չարկածք գործոց մերոց ի գմին։

4. Վա՜յ ընդ թոյլ տալըն հրեշտակին,
Վա՜յ որ խաղան գինև նոքին.
Վա՜յ որ տանջեալ զանձն իմ կըռուին
Եւ ի վերայ իմ կատաղին։

5. Վա՜յ որ պէսպէս գունդքըն չարին,
Անհոգ գիմօք ինձ երեւին.

1. Գ. չունի հոգւոցն։
2. Ջ. չունի որ։
3. Ա. չունի որ, այլ ըզմեզացն։
4. Ե. Զ. Է. Ը. զմեզաց։

Բայ զանազան չար խորհըրդին՝
Ջոր ինձ զործել սըւին նոքին։

6. Պէսպէս դիմաք կերպարանին՝ 12
Զարատեսակք և գըժնային.
Մըամըռալով միշտ կատաղին
Եւ պատառել ջանան զհոգին [1]։

7. Բայ զօրաթեանց հոգւոյ տասին [2], 13
Տասըն կերպիւ պատերազմին.
Զի յայս արժանոյն առցէ հոգին
Զառհատատչեայ դատաստանին։

8. Դէմքն այլակերպք և ահագին 14
Զարհուրական կերպարանին.
Հուր ցոլանայ յաչընգաց նոցին
Եւ պաշարէ [3] զգերեալ հոգին։

9. Դաւք զաւք հասեալ [4] չար բանակին 15
Խաւն [5] ի խաւն անդրը ժողովին.
Գունդք գունդք [6] բերեն [7] զարկածք չարին,
Դատաստանաւ պատերազմին։

10. Զայնիւ գոչեն յոյժ ատամկապին, 16
Որպէս ճայթմունք յորոտաս ամպին.
Եւ ի ճըչել ձայնից [8] նոցին՝
Սարսեալ հոգւոցըն նըւազին։

11. Զանազան զէմք նոցա յայտնին, 17
Որպէս առ մեզ այժմ անուանին.

1. Բ. զնոսին։
2. Գ. չունի այս առնըը։
3. Բ. պաշարեալ։ Դ. Ջ. պաշարին։
4. Ջ. հասեալ։
5. Դ. Ջ. խաւն ի լուսն.
6. Ջ. գունք գունք։
7. Բ. բերի։ Ը. Թ. ժ. բերին։
8. Ի. հոգւոց։

Դեւք, սատանայ քալք և ալին [1]
Ցորոց յահէն հոգիք հալին։

12. Հոտ գարշութեանց յոյժ գազրագին
Որ ի վեւաց գահէն բուրին.
Զմահ աղծութեանն [2] տագնակալին
Առեալ հոգւոցըն քակտակին [3]։

13. Շուրջանակի պատեն գհոգին
Բատ վեց չարժմանցն որով յանցին.
Ի վեր ի վայր յալ 'ւ ահեկին
Ցեաւ և յատաջ մըրցեալ կըռուին։

14. Ծածուկ 'ւ յայտնի պատերազմին,
Բատ կըրկնակի զգայարանին.
Բատ խորհըրդոց մըտաց սրբոյն՝
Եւ բատ յայտնի գործոց չարին։

15. Ի խաւարեալ օդոց մէջին՝
Խաւարային դիմօք յայտնին.
Հոգին ապշեալ միաքըն ցընդին,
Մինչ արեւկեալ յուսահատին։

16. Եւ զօգանչին գաչմամբ նոքին,
— «Այո այո աչք մեր տեսին.
Զարկածք չարեաց [4] մերոց ի գին՝
Ի սկըզբանէ մինչ ի վերջին»։ —

17. Յափըշտակել չանան գհոգին,
Որպէս գմարմինըն Յովհաննին.
Եւ ընդ ասելըն հրեշտակին՝
Ի ձեզ սատակ [5] Տէր և ցըրուին։

1. Բ. լինին։ ին։
2. Ա. աղճկութեանն։ 4. Գ. գործոց։
3. Ե. Լ. քակտին։ Բ. քակտե- 5. Գ. Զ. Լ. Թ. սատեսցէ։

18. Յահագնակերպ զխնաց նոցին,
Որպէս հալեալ լեցի հոգին.
Եւ նուազեալ ի մէջ մարտին
Միջաբեկեալ կըսկըծագին։

19. Ապա [1] հանեալ [2] զնա հրեչտակին
Մերձ ի բանակըս կայանին,
Եւ ցուցանէ յայտնի նըմին՝
Զվըճիռ գործոյ դատաստանին։

20. Եւ տեսանէ զկայանս վերին
Ուր ամբարեալ հոգիք պահին,
Դաս դաս կարգեալք ըստ պատչաճին
Ըստ [3] գանազան մեղաց գործին։

21. Դասք պատըճառացն յայլոց ջոկին [4]
Եւ սպանանողքն [5] որիչ լինին,
Եւ զըրկողացն դասքն առանձին
Զարքն յիւրեանց [6] ջոկեալ դասին։

22. Եւ տեսանէ զնացեալ հոգին
Զայն հրապարակ կըսկըծագին.
Եւ չուրջ պատեալ դասք դասք նոքին՝
Զնա կոծեսցեն պըրմագին։

23. Ա՛ա [7] արուամ կըցորդ եղեալ նըմին՝
Լալ ընդ նոսա հառաչագին.
Եւ մըտաբեալ փուխմանին
Մինչեւ ի յօր դատաստանին։

1. Գ. Զ. ահա։
2. Լ. առեալ։
3. Բ. ընդ։
4. Ա. կոչին։
5. Ե. Լ. սպանոզքն։ Բ. Գ. Զ. սպանողացն։
6. Բ. Լ. յերեսաց. Գ. Զ. յերեսաց։
7. Գ. Ե. Լ. ընդ։

24. Վա՜յ իմ յեսայինըն գիչերին,
Որ ծածուկ գէչքն [1] իմ յայտնեացին [2].
Վա՜յ երբ գուչէ փողըն վերջին [3]՝
Հրատարակէ դչարս իմ անձին:

25. Երկինք ՚ւ երկիր ընդ նայն ձայնին՝
Ի միասին հաւաքեացին.
Եւ գիս յառաջ քարչեալ բեմպին [4]
Աչք ամենայն ընդ իս հային:

26. Ասեն. «Այս այրն է մահաժին,
Որ միշտ սիրեաց գկորուսեա անձին.
Եւ հրաւիրէր [5] զամենեսին՝
Խառնիլ ի գաս դիւաց գընդին»:

27. Վա՜յ և եղուկ ինձ բարբառին [6]
Ամենեքեան որ յիս հային.
Զի՞նչ չահեցար ի գործ չարին,
Զի գեզ պահի հուր գեհենին:

28. Զհաւատացեր բանից Փրկչին
Թ՚ այս լինելոց է յապառնին.
Այժմ ապաչես ի յաւէնին
Ի հարցանել գառաւարին:

1. Բ. գիծքն:
2. Ոմանք յայտնեցին:
3. Գ. յետին:
4. Գ. բեբին. այլ բեմին:
5. Ե. Լ. հրաւիրէ:
6. Տուեալս 27, 28 ունին Գ. Ե. Լ:

ԳԼՈՒԽ Զ.

Վասն աւետ դատաստանին քրիստոսիական

1. Յորժամ զբրտունք երկնից բանին [1]
Լինի [2] հընչմունք ահագնագին.
Դասք հրեղինացն ի վայր հոսին
Մինչ զի թափուր մընայ երկին:

2. Յայնժամ [3] լինի բարբառ փողոյ
Նըման ամպոց [4] որոտալոյ.
Կոչէ զմարմին ի չորս հնխթոյ [5]
Կալ առաջի Տեառն Աստուծոյ:

3. Յայնժամ մեռեալքն ամենեքեան
Յառնեն և գան ի դատաստան.
Ոմանք զինչ լոյս արեգական՝
Ոմանք խաւար գիւաց նըման:

4. Զորեքկերպեան սիմս գրնին,
Յորմէ տեսցքն սարսափին.
Աստուածն Յիսուս բազմի ի նմին՝
Հարցաքննել զամենեսին:

5. Հարցնէ բանիւքն սքրալիր
Յորմէ զգան երկինք ՝ւ երկիր.
Ընկեր [6] վասն էր այսքան մրաիր
Երբ հարատևեալ հանգերձ չունիր:

1. Ե. բացցին (է. կը պակսի մինչեւ 34 տունը):
2. Ե. լեցի:
3. Բ. յորժամ:
4. Գ. ամպոյն:
5. Գ. Զ. ժ. հնխթոյ:
6. Բ. Թ. ընդէր վասն էր: Ը. ժ. ընկեր ընդէ՞ր:

6. Յայնժամ բերանքըն պապանձին,
Զի պատասխան տալոյ չունին [1].
Այլ որպէս մահ ի մէջ հերին
Յատուածային յահէն հալին:

7. Զոտս և ըզձեռս նոցին կապէ,
Ապա արտաք ընդ մէջ կըտրէ.
Յանհատատից կարգըն գտանէ
Զի պատարտրտալն ժառանգէ:

8. Ումանց ասէ ձայնն աշտապին.
«Գնայք [2] ի խաւարն աղջամըղջին.
Ընդ լալ աչաց ձեր [3] եղիցին
Եւ առատանաք ձեր կըրճըտին»:

9. Ումանց լապտերքըն չիջանին,
Որք այժմ ունին գործ խաւարին.
Ծառ մ'ուրանան և ոչ չահին,
Այլ գլուխ ի կոր լեալ [4] ամաչին:

10. Չհատատացեալս գամենեսեան [5]
Կայք [6] անուանէ Տեառն հրամանն [7].
Կէաք պըտակաց արժանաւոյն
Եւ կէաք խաւար որպէս ցուցան:

11. Զի կատարիւնն երեք ասին
Ած հատարակ յամենեսին [8].
Ոմն ի հատատ, ոմն ի մարմին
Ի որք յանկողին օտար չգնացին:

1. Գ. տալ ոչ ունին:
2. Գ. Դ. Զ. այլ՝ գնայք:
3. Բ. Զ. Թ. ձեզ:
4. Դ. Զ. Ը. գլխիկոր լան: Թ. լալ:
5. Բ. չունի այս տունը: Այս-պէս ունին Ա. Դ. Ե. Զ. այլք՝ գամենեսին և երկրորդ տողին մէջ հրամանին:
6. Զ. կայք:
7. Դ. Ե. Զ. հրաման:
8. Ա. ամենեսին:

12. Ոմանք են կոյս սուրբ հաւատով[1]
Բայց խաւարեալ են չար գործով.
Ոմանք ամբիծ են կոյս մարմնով՝
Բայց ապերեալ են խորհըրդով։

13. Կոյս են ոմանք սուրբ օրինօք[2]
Որք չանգանին[3] գայլ[4] անկողնօք,
Այլ սեւանան[5] պէսպէս գործովք,
Զվառեն զլապտերս լուսոյ նիւթօք։

14. Եւ գայս ժեկնէ Պօղոս յայտնի.
Կոյս կոչէ գՀօսեա[6] Քրիստոսի.
Որպէս ըսկոյս մի փեսայի
Ես խօսեցայ զձեզ Քրիստոսի։

15. Բայց իւրաքանչիւր կուսանաց
Աստ պատրաստէ[7] գիւղ լապտերաց.
Չի ի յաւուր սուրբ հարսանեաց՝
Ի յառագաստ մըտցին փառաց։

16. Ոմանց առեալ գքանքարըն ժին
Որք ըզբարեան ոչ յարգեցին.
Ասէ թէ «Տ՛ուք չահեցողին,
Այն որ արար գհինգըն կըրկին»[8]։

17. Աշխարհութեան կըչես զընկին
Չոր ինչ գործեաց անդ կըչըռին.
Որ կողմ յաղթէ՝ անկըր գասին,
Եթէ բարոյն, եթէ չարին։

1. Գ. կոյս են հաւատով։
2. Ե. հաւատով.
3. Բ. չգանկան։
4. Գ. Զ. չար։
5. Զ. այլ ևս կան։
6. Բ. Գ. Ե. Ը. Ժ. գհաւատոյ։
7. Բ. Գ. Զ. Թ. պատրաստեալ։
8. Բ. կրկնակին։

18. Ի [1] զբրկողաց ինչքըն խընդրին,
Ընդ միոյն չորս՝ ըստ Զաքէին.
Աչռնուն զբարի գործ թէ ունին
Կամ տան ի նա [2] զմեզք զբրկածին:

19. Ովանք եկեալ զպուռըն բախեն.
Տէր, Տէր մեզ բաց, զքեզ ազաչեմ:
Ասէ. Գնացէք գձեզ ոչ գիտեմ
Եւ ոչ բընաւ խակ ճանաչեմ:

20. Ովանց ասէ պրան սոսկալին,
Որք ի յաղքատս ոչ գթացին.
Ջաղց ու ծարաւ մերկ ի բանտին
Զիս ոչ տեսէք [3] ամենեւին:

21. Հինգ ապգ մարգիկք անզ երեւին,
Որք ասա գործալ գանապանին [4].
Երկուսըն չար գործալ պատժին,
Երեքն արդարք [5] պըսակեացին:

22. Ովանք զուտ չարք, կէսք՝ միջակին,
Ովանք բարիք ամենեւին.
Ովանց չար գործքն է չատ բաժին,
Կէսք՝ գործք բարեաց չատ քան զչարին:

23. Սոքա [6] ի չորս կողմըն գասին,
Աբդարատատ թագաւորին.
Երկուսըն ճնան յատակ ատրին [7]
Երեքն ընդ Տեառնըն վերասցին:

24. Զուտ չարքն յետուստ կան լալագին,
Եւ զուտ բարիքն դէմ երեսին.

1. Բ. ըստ:
2. Զ. ինձ:
3. Ե. տեսին:
4. Դ. Զ. ապականին:
5. Դ. Զ. Ը. Թ. երեքեան արք:
Ր. երեքեանքըն:
6. Զ. նոքա:
7. Դ. Զ. Թ. ատրին:

Ուր մեզքն է չատ՝ ձախմէ դասին
Լաւ չատքն յայմէ ընդ միջակին [1]։

25. Անդ դատաստան առնէ արդար
Ներբաստեակ և անաչառ.
Զգործոց զբանից զոր խօսեցար,
Եւ զոր մըտաք խորհեալ յանցեար։

26. Համարս ասցեն դատարկ բանին
Եւ զխորհրդոց գանազանին.
Իսկ բան գործոցն արամ յանցին՝
Պէսպէս պատժօք անձամբ տուժին։

27. Որք [2] ասա ի հինգ զգայարանին
Յիւրաքանչիւրսն մեզսցին՝
Տացէ ըզդարձ փախարինին
Պէսպէս պատիժ նոցա [3] կըրկին։

28. Ունկըն զանէծքն և զձայն գուժին [4]
Աչօքըն լան ի խաւարին.
Բերանն պապաքի ի ծարաւին՝
Եւ ատամունքըն կափկափին [5]։

29. Ընդգամըն ըզխոտ գառըն ծըխին
Եւ զաղծուքիւն գիւաց զընդին.
Բոլոր մարմնոյն հուրն է բաժին
Եւ գառնաշունչ սառնամանին։

30. Յայնժամ ոկիւ նա յիրերաց [6]
Զմաքուր օդիան ի սև այծեաց.
Դասէ զօդիան յայմէ փառաց
Զայծեան ի ձախմէ նախատանաց։

1. Գ. ահեկին։
2. Բ. աքք։
3. Բ. նա։
4. Գ. Զ. առժին։
5. Ե. Թ. ժ. կափկափին։
6. Բ. յերեսաց։

31. Գնաքըն հրեղէն յարպահասին,
Եւ բարկութիւնքըն բորբոքին.
Ասառիկ գոչեն հառաչագին՝
Ձիչ բառնալով գազքըն չարին:

32. Տանջանաբանքըն պատրաստին
Բատ [1] գանագան գործոց չարին.
Զկարէ քըննել միաք [2] մարգկային
Զոր լինելոց է անդ նոցին:

33. Ի վեց կոմանց [3] պաշարիցիմ
Բատ [4] վեց չարժանց խոց յանցին.
Տարակուսեալ ի նոյն միջին՝
Կըսկըծալից անձամբ հոլին:

34. Ի վերուստ՝ Տէրն ահագնագին,
Ղևրքուստ գըժոխք բացեալ լինին.
Ի ձախմէ գազք դիւաց գընդին
Յայմէ հրեշատակք [5] ապառնոմամբ ի լին:

35. Յետուստ հրեղէն գետքն ահագին,
Եւ տարտարոսքն ինձ առաջին.
Գոչէ գըժոխքըն սասակագին
Զայնիւ հալէ գամենեսին:

36. Ահա [6] մեզ օր և խաւարին,
Ահա չար ժամ և գառնագին,
Ահա կըսկիծ և ողբս գաւժին
Որ պատահի մեզաւորին:

37. Մեծ է երկիւղ գատաստանին
Ուստի գըժոխոց հուր գեհենին.

1. Բ. ընդ:
2. Բ. ազգ:
3. Բ. Գ. Զ. վեց կոմանէ: Ը. Թ. Ժ. ի վեց կոմանէ:
4. Բ. ի վեց:
5. Բ. հրեշատակաց: (Է. 1 տառ. նէն մինչեւ հաս կը պակսէր):
6. Տունքս 36, 37 անկն Գ.Ե.Է:

Քանզի երկինք ՝ւ երկիր չարժին
ի բարկութեանց դատաստանին։

ԴԼՈՒԽ Ի·

Վասն տանջանաց դժոխոց

1. *Յետ քննութեանց [1] դատաստանին*
Երբ ամենայն բանք [2] վրճարին՝
Աչն է չար ժամ խաւարային
Որ յոյս բարեացըն հատանին։

2. *Յորժամ [3] «երթայք յինէն [4]» ասէ՝*
Զնոսա ամէն յոյս [5] հատանէ·
Անմիջ խաւարին զնոսա ծածկէ
Եւ ամենայն չար պատահէ։

3. *Յանկարծակի երկիր չարժի [6],*
Մանդարաժեաքըն պատառի [7]·
Խորքն անդընդոց բացեալ լինի [8]
Յոյժ զանազան չարեօք ի լի [9]։

4. *Բացցի[10] վիրապն այն ահագին*
Եւ գուրն անհուն ապառաժելին·
Յուր զանազան չարեօք[11] ի լին
Մորմոքալից կըսկըծագին։

1. Բ. քննութեան։
2. Դ. բան։
3. Դ· Զ· Թ· յայնժամ։
4. Ա· յինէն երթայք։
5. Բ. յոյժ։
6. Բ. չարժին։ ԺԲ· չարժէ։
7. Բ· Գ· պատառին։
8. Բ. լինին։
9. Բ· ի լին։
10. Բ· բաց ի։ ԺԱ· բայց։
11. Բ. ցաւօք։

5. Մերձ ի տաբևս հրեղէն ծովին
ի խոր ներքին յատակ տապին.
Յոյժ հեռագոյն ամենեւեին
Նա [1] ի խնամոցն տառուածային:

6. Զոր պատրաստեալ է անմարմնոց,
Զաբրահամակ պըղծից այսոց [2]
Տացէ բղնոյն չարեաց մարմնոց՝
Հեռեւոզաց նոցին գործոց [3]:

7. Որպէս [4] անճառ են փառք սըրբոց,
Եւ գանազան պըտակ գործոց,
Նոյնպէս պատիժք չարեաց մարմնոց՝ [5]
Անպատմելիք են բոլ գըրոց:

8. Զոր ինչ պարգեւք տայ [6] արդարոց՝
Զգիմակ [7] նոցին [8] մեզուցելոց [9].
Քանզի կըշիռք ղընի [10] գործոց,
Կըշռողպէս երկուց կողմնոց [11]:

9. Որքան [12] արդարքըն բարձրանան՝
Նոյնքան [13] չարիքն ի տապ նրթան.
Այսպէս և կիրք համանգամայն՝
Դիմակք [14] միմեանց լիցի [15] նոցայն:

10. Զկարէ քընննել միաք մարդկային
Զոր լինելոց է անդ նոցին.

1. Գ. չունի ևս:
2. Է. այսոց պղծոց:
3. Բ. մարմնոց:
4. Գ. այսպէս:
5. Բ. Է. գործոց:
6. Բ. պարք կայ:
7. Բ. գերմակ:
8. ԺԱ. նոքին:
9. Թ. մեռուցելոց:
10. ԺԱ. ղընեն:
11. ԺԱ. կողմանց:
12. ԺԱ. որպէս:
13. ԺԱ. նոյնպէս:
14. ԺԱ. գիմակ:
15. Բ. լինի:

Բայց ըստ կարծեացս իմոյ [1] սուրբն՝
Սակաւ պատճառաւք վասն նոցին։

11. Զորս ազգ տանջանքըն [2] գըլխովին՝
Ըստ չորս հիւթոցս [3] ինձ [4] պատրաստին.
Իսկ ըստ գործոց զանազանին
Պէսպէս լըկանք [5] կայ ընդ նոսին։

12. Դէմ [6] երեսաց՝ հուր գեհենին,
Եւ ի յետուստ սառնամանին.
Անքուն որդունքն յայմ գոսին,
Զախմէ՝ խաւարն ապմ՛րդին [7]։

13. Պարձեալ չորս ազգ [8] տանջանք լինին,
Ուր [9] չէ եղեալ [10] այլուր բնաւին.
Բայց այս նոցա է առանձին՝
Որ հակառակ են Աւրէնին։

14. Նախ՝ ի կենաց յաւուրհատին,
Երկրորդ՝ անչէջ հուրն է բաժին [11],
Երեք՝ մարմինք ոչ մեռանին,
Զորրորդ՝ տանջանքն ոչ խափանին։

15. Ի հրոյ [12] բերանքըն պապակին
Ցըրտով [13] ատամքըն [14] կափկափին.
Ծըծեն որդունք զմարմինս նոցին,
Վէրքն յատամանցըն [15] խորովին։

1. ԺԱ. կարծեաց սորոյ։
2. Բ. տանջանքն ։
3. ԺԱ. հիւթոյս։
4. Բ. ինչ։
5. Բ. լըկեալք։
6. Բ. դէմք։
7. ԺԱ. Զախմէ՝ չար հոտ գե-
ւոց գընգին։
8. ԺԱ. չունի ազգ։
9. Ե. Զ. Ի. Որ։
10. Բ. լեալ։
11. Դ. հուրըն մաոանին։
12. Բ. Դ. Զ. ի հրոյն։
13. Բ. ցրտոյ։ Դ. Զ. ցրտոյն։
14. Բ. ատամունքն։
15. ԺԱ. յանդամոցն։

16. Աչօքըն լան կըսկըծագին,
Ըընգամըքն առնուն գՀոտ զազրալին [1]
Բերանն գոչէ հառաչագին
Եւ մորմոքի [2] բոլոր մարմինն [3]։

17. Ունկամբ լըսէ ըզձայն գուժին,
Լեզուն պապաքի ի ծարաւին.
Ոտքն ընթանալ [4] ի գհՀինին,
Ձեռք և մատունքըն տոչորին։

18. Վերուստ՝ [5] ցասումն [6] աստուածային
Որ բորբոքէ զամենեսին.
Եւ ի ներքուստ հուր գեհենին
Որ յեռ ածէ զանձինս [7] նոցին։

19. Որպէս [8] ծըծումբ՝ մարմինք նոցին
Փուքանակի հըրով լուծցին [9].
Որպէս հալոց ի մէջ Հնոցին
Վառեալ մարմնովըն տապակին [10]։

20. Ի կայծականց [11] վերայ նիրհին,
Ա՛յս [12] է նոցա միշտ անկողին.
Եւ ի հըրոյ մէջ թաւալին,
Զար է հանգիստն անձանց նոցին։

1. Բ. ԺԱ. զազրաքին։
2. ԺԱ. մորմոգայ։
3. Բ. մարմինք նոցին։
4. ԺԱ. ընթացօց։
5. ԺԱ. վերուստ ի։
6. Ըստ Տպագրին։ Ձեռագիրք՝ բարկութիւն։ Իսկ Գ. Ձեր բարկութիւն։
7. Եւ ԺԱ. զմարմինս։
8. Ժ. պակասի թուղթ՝ մինչև Գվ. Ը. Հերորդ տուն։
9. ԺԱ. լուծին։
10. ԺԱ. այրեն հոգին։
11. Բ. զկայծականց։ Ը. խոկկայծականց։
12. Գ. Ը. այն։ Բ. այրե։ ԺԱ. յայս է։

21. Լինի հայթմունք ի մէջ հնոցին,
եւ որոտմունք ահագնագին [1].
Ամպն է [2] խաւար աղջամըղձին,
Զկայծակն [3] անձրեւ ածէ նոցին:

22. Եւ պատառի [4] մըրմըռագին [5]
Հոսէ ըզհուրն ի մէջ հնոցին [6].
Բախմունք [7] հողմոյ [8] սաստիկ թընդին [9]
Եւ բորբոքէ [10] ըզբոց հրաւին:

23. Մարմինքն անանց ի մէջ հնոցին
Եւ հուրն [11] անշէջ ամենեւին.
Որպէս ձկունք ի մէջ ծովին՝
Լողան ի հուրն յաւիտենին [12]:

24. Անգ առատունքըն կսկծութին [13]
Եւ լալ աչաց ոչ խափանին [14].
Այլ բարկութիւնըն բորբոքի [15]
Ի տարատարան անպատմելի [16]:

25. Որք [17] յատա յաւէն ի գործ չարեաց,
Անգ յաւելուն նեւթք [18] տանջանաց.

1. Զ. ահագնակի:
2. Ա. չունի է:
3. ԺԱ. կայծակն:
4. Դ. պատառէ:
5. Լ. կըսկըծագին:
6. Թ. պակասէ:
7. Զ. բախմամբ: ԺԱ. պահմունք:
8. Բ. հողոյս:
9. Զ. Ը. թնդան: ԺԱ. թընդիւն:
10. Դ. բորբոքեն:
11. Զ. չունի հուրն:
12. Բ. Դ. ամենեւին: Լ. ամենեքին:
13. Ա. Զ. կոփկոփի: ԺԱ. կըրճըտին:
14. Ա. Զ. խափանի:
15. ԺԱ. Այլ բարկութեամբըն բորբոքին:
16. ԺԱ. ամենևին:
17. Ոնին ցվերջ գլխոյս միայն Գ. Ե. Լ և ԺԱ:
18. ԺԱ. նեւթ:

Որք աստ անգեղջ են ի վեղից՝
Լիցի տանջանք նոցա անանց։

26. Ոչ է հուրն այն հըրոյս նըման,
Ոչ ցըրտութիւն նըման ձմերան,
Այլ անպատում չարիք է այն՝
Որ զատմանց կըրճումըն տան։

27. Ոչ է խաւար նման գիշերոյս
Եւ ոչ որդունքն որպէս այժմուս.
Այլ են վիշապք լափողք մարմնոյս՝
Խաւարն անանց է և անվոյս։

28. Ծըծեն որդունքն զմարմինս [1] նոցին
Եւ բոց հըրոյ [2] ոչ չիջանին.
Այլ մորմոքին և կըսկըծին
Եւ ատամունքըն կըրճըտին։

29. Աղաղակեն գառք գառք նոքին
Եւ հառաչեն գոչմամբ ուժգին.
Ծուխ ցոլանայ յաբննգոց նոցին
Ի յայրմանէ հըրոյ բոցին։

30. Լան, հառաչեն [3] և նըւաղին,
Աղաղակէն ձայնքըն [4] կըտրին.
Որպէս խանձող ի մէջ հըրին
Բոցակիզեալ միչտ խորովին։

31. Կաթիլ մի ջրոյ միչտ կարօտին,
Չի պապակին բերանք նոցին.
Եւ տաչորի սիրտն ի փորին
Ի բորբոքեալ հըրոյ միջին։

1. Գ· զմարմինք։ օրինակը չունի եւ ընդդիմ)։
2. Է· հրոյն։ ԺԱ· հրոյս։ 4. ԺԱ· ձայնն կըտրի։
3. ԺԱ· լան հառաչմամբ· (սոյն

32. Հուրըն գոչէ ձայնիւ ուժգին
եւ բորբոքէ զբոյն ի նոսին.
Հընչմունք հոգմոյ սաստիկ թընդին[1]
Որոտաձայն ահագնագին:

33. Խիստ է տանջանք անչէջ հրոյն,
Խիստ է տանջանք տառնամանոյն.
Խիստ է կըսկիծն որդանցն անքուն,
Խիստ արբտմութիւն ի խաւարոյն:

34. Խիստ լալ աչաց լինի ի հրոյն,
Խիստ տատամանցըն կըրճտուածն.
Խիստ զազրութիւն դիւաց հատոյն,
Խիստ դառնութիւն մեծ և անհուն:

35. Աչքերն եռան ի մէջ բունին,
Ուղեին եփի[2] ի մէջ գանկին,
Լեզուն չորնայ ի բերանին,
եւ պատառի սիրտն ի փորին:

36. Անդ արտասուքն ի ծով դառնայ
եւ եռացեալ այրէ գնոսա.
Ձգտակեն գոչմամբ նոքա
Զի բարկութիւնըն[3] բազմանայ:

37. Այն հուրն այլ չէ անցանելոյ,
եւ այն տառինքն ոչ[4] հալելոյ.
Որդունքըն[5] չեն մեռանելոյ,
Խաւարըն չէ ի լոյս գալոյ:

38. Թէ ի հրոյն փախչել կամին
Տառնամանեայըն հանդիպին.

1. Ի. հընչին:
2. ԺԱ. ունի եփի. Ա. և այլք՝ եփիճ:
3. Ե. բարկութիւնքն:
4. Ե. ոչ են:
5. ԺԱ. որդունք:

Թէ ի ցըրտոյն փախչել խորհին՝
Անքուն որդանցըն պատահին։

39. Վասըն դառուց մեզաւորաց
Յոր ըզծնընդեան օրն անիծեաց·
Եւ Տէրն ասէր վասըն չարեաց·
Լաւ էր թէ չէր մարդն այն ծընած։

40. Բայց այժմ և այս է գիտելի
Թէ տանջանարանն [1] ուսոի՞ կոզմի·
Չի հուրն անչէջ սառնամանի
Անքուն որդունք խաւար պատմի [2]։

41. Յորժամ ըզդեւսն [3] յերկնից հերքեաց՝
Տանջանարանք նոցա կոզմեաց·
Այնպէս չարչարանք [4] նոցա նիւթեաց
Որ ոչ քըննի մարդկան միտաց։

42. Որք հեաւին գործոց նոցին
Միշտ ընդ նոսա չարչարեացին·
Գիւք ըստ բնութեան իւրեանց տանջին
Եւ մեզաւորք ըստ պատշաճին։

43. Չի կայ տանջանք անմարմնական
Կայ և մարմնոյն [5] տանջանարան·
Չի չարչարանք է դանագան՝
Ըստ իւրաքանչիւրոց բնութեան։

44. Ի տարերց մասունք չարեաց ջոկին,
Տանջանարանք չարեաց լինին·
Այլ և [6] չար գործքն որ ընդ նոսին՝
Չնոսա տանջիք անհրնարին։

1· Ն· տանջարանն։
2· ԺԱ· պատի։
3· Ն· գդեաքն։
4· Ե· Ն· չարչարք։
5· Ե· մարմնոց։
6· Գ· չունի եւ։

45. Ձմեան այրեցման ի [1] հրոյն չոկէ
եւ զցըրտութիւն ի ջրոյն հանէ,
Ըզչարութիւն [2] յերկրէ քարշէ,
Յօդոյն զխաւարըն բաժանէ:

46. Այս չորս չարեաց մասունքս որ կան՝
Ներբաստեակ անմարմնական,
Լինի նոցա տանջանարան
Որք չար գործոց հետեւեցան:

47. Որք սատ վաւրին ի սէր չարին
Անդ ի յանչէջ հուրն անկանին.
Որք յԱստուծոյ սիրոյն սառին՝ [3]
Նոցա կազմի սառնամանին:

48. Որք չաղախին յազատ գիջային՝
Անքուն որդուքք նոցա ծնանին.
Որ [4] խաւարեալ է սատ հոգին՝
Նոցա խաւարն է արտաքին:

49. Այս [5] չորս չարիքս ի վիսաին
Իւրաքանչիւր անձանց լինին.
Որք սատ չորիւք մեղօք սխալին՝
Անդ չորս ազգ չար նոցա դիպին:

50. Բայց թէ վասն էր անանց տանջին
Որք անցաւոր մեղօք սխալին.
Զի դատաստան այս է նոցին՝
Զի ըստ չափոյ մեղաց տանջին:

51. Որք սատ անդարձ կան ի չարին՝
եւ անբասիս ըզչարն կամին,

1. ԺԱ. հրոյ: տողը:
2. Է. զչորութիւն: 4. ԺԱ. եւ:
3. Ե. Է. սառչին: ԺԱ. ին մէջ 5. ԺԱ. սատ:
կը պակսի սառին և յաջորդ

Անանց տանջանք նոցա պահին
Ըստ իրաւանց դատաստանին:

52. Որք զանազան չարեօք սխալին՝
Պէսպէս տանջանք նոցա կալմին.
Զի որքան առատ է նիւթ հըրին՝
Այնքան սաստիկ բորբոքեսցին:

53. Վա՛յ և եղե՛ւկ է անդ նոցին
Զի բարկացաւ Աստուած նոցին.
Այնպէս տացէ տանջանք [1] նոցին՝
Չոր ոչ քընէ միաք մարդկային:

54. Զի զգայարանք [2] նոցա կըրկին
Ցաւուկ յաւուկ պատժօք տանջին.
Ի իւրաքանչիւր մասունք մարմնին
Կըսկըծալից մորմոքեսցին:

55. Եկայք, լսցյուք ամենեքեան
Ըզտանջելոցն որ անդ մընան.
Զի չարչարանքս [3] որ ասացան.
Ոչ խափանի մինչ յաւիտեան:

56. Այս ազգ [4] երգոց նախասահմին,
Որ զէմ բնութեանըս բարբառին.
Այս գուժ ազգոց միշտ կատարին
Ցանցեալն, ներկայս և յապառնին [5]:

1. ԺԱ· տանջանք տացէ:
2. Գ· Լ· ազգարանք:
3. ԺԱ· չարջարանս:
4. ԺԱ· ազգս:
5. ԺԱ· յապագին:

ԳԼՈՒԽ Ը.

Վասն չարին թէ ուստի՞ ունի գոյիցին կամ գի՞նչ է։

1. Ո՛վ հիացմամբ զարմանալի,
եւ տարակոյս անքննելի.
Ստեղծեալ էակ բնութեամբ բարի՝
Զար [1] խարբալեալ [2] ապականի։

2. Նախ քննեսցուք թէ գինո՞ւ է չար [3]
եւ կամ ուստի՞ նորին պատճառ,
Որ հրեշտակացն էած խաւար՝
եւ [4] մեր բնութեանս մահ կրկնաբար։

3. Անէ ՚ւ անգոյ և անկատար,
Ո՛չ է ստեղծուած մեզ հաւատար.
՚Ա՛ստ ինքեան ոչինչ [5] անունըն չար
Առնէ վընաս հրդօրաբար։

4. Զի նա գհրեշտակս յերկնից եհան
եւ մահացոյց նովաւ [6] զԱդամ.
ԶԱստուած [7] ի խաչ էած մահուամբ,
եւ է պատճառ հանուրց յանցման [8]։

5. Ի հիացումըն [9] գիս պատեալ,
Կամ զարմացմամբ տարակուսեալ.

1. Բ. զչար։
2. Ե. խալբալեալ։
3. Բ. էառ։
4. Զ. եւ կամ մեր։
5. Բ. կոչի։
6. Պ. Զ. նա։
7. Բ. Աստուած։
8. Պ. մարդկան։
9. Զ. ըգհիացումն։

Թէ գչարն որ չէ [1] Աստուած ստեղծեալ՝
Ուստի՞ եղեւ նա գոյացեալ։

6. Զունի տեսակ յայլ ինչ սեռէ,
եւ ոչ անհատ ի տեսակէ.
Գոյացութիւն բընաւ նա չէ՛,
Այլ պատահումն ի յոչընչէ։

7. Յորժամ [2] ստեղծան էակք՝ նա չէր [3].
եւ ոչ անուն եւս երեւէր.
Ուստի՞ ստեղծման ուսոյ լինէր,
Չի ստեղծանող նըմա չկէր։

8. Այլ պատահումն է յետ գոյին,
որպէս էակքս յետ Արարչին.
Յորժամ ստեղծան հրեշտակք նախկին՝
Պատահեցաւ չարն ի [4] նոսին։

9. Գոյացութիւն և պատահումն,
Ոչ լինիցի առանց նորուն.
« Մազ մի սպիտակ կամ սեւազգին՝
Աւե, չլինի թարց իմ՝ յայլ գոյն [5] »։

10. Պատահմունք՝ լինըն սեռական,
Որ յԱրարչէն ստեղծեալ [6] եղան.
եւ մինն է իր գոյացական,
'Ի ինն ի նմանէ միշտ բաղկանան։

11. Բայց պատահմունք ստանց գոյին՝
Ոչ բաղկանան ամենեւին.

1. Բ. Գ. ոչ է։ Դ. Զ. որ ինքն չէ ստեղծեալ։
2. Ակէց կը սկսի օրինակն ժ։
3. Դ. Զ. Յորժամ Աստուած զմեզ ստեղծ նա չէր։
4. Գ. ընդ։
5. Բ. Ը. Աւե չլինիք թարձ իմ գալուն, = Մազ մ' սպիտակ կամ սեւազգին։
6. Դ. Զ. ստեղծան։

Որակ, քանակ 'ւ այլն ըստ կարգին՝
Որպէս յայտնի է գիտողին [1]։

12. Անեղ գոյակ է միայն Աստուած,
Բառեղծ զինն գասըս հրեշտակաց·
Քանակ 'ւ որակ գոյ հրեղինաց,
'Ի այլ զինչ սահման է պատահաց։

13. Որպէս առանց գոյացութեան
Այլ պատահմունք ոչ բազկանան·
Զայս Տէրն յայտնէ յԱւետարան՝
Թէ «Առանց իմ իբր չգոյանան»։

14. Բայց արդ ուսոի [2] եղեւ այս չար,
Յորժամ նա [2] չէր այսքան [3] պատճառ·
Զի նա բարի բնութեամբ անճառ
Կամէր [4] մեզ փառս իւր հաւատար։

15. Թէ պատահումն զչարն ոք ասէ,
Որպէս ամէն ոք վրկայէ·
Զ8էր հակառակ իւրըն բերէ,
Որպէս բնաբանըն վրկայէ։

16. Զի պատահման սահմանն այս է,
Իմաստասէրն օրինադրէ·
Զի ոչ գոլովն ի գոյ ածէ,
'Ի ոչ բառնալովն ապականէ։

17. Զարըն գոլովըն ներգործէ,
Մինչեւ գԱստուած ի խաչ բերէ·
Բառնայ խաչեալն ըզնա յերկրէ՝
Եւ զգործ չարին ապականէ։

1· Ե· Ի· գիտողին։ 3· Ըստ Գ. օրինակին։ Այլք՝ այսմ։
2· Գ· Ի· այս։ 4· Ե· Ի· կամի։

18. Այսպէս սահմանըն պատահման [1]
Զոր ամենայն միաք իմանան.
Իսկ չարըն չէ՛ յայսմ պայման
Զունի սահման ընդ [2] պատահման:

19. Սա [3] ընդ սահմանն չըմբռանէ [4]
Որպէս ցուցաք յօրինակէ.
Սա յեղելոց [5] բնութենէս [6] չէ,
Զբնութիւն սորա ոչ ոք գիտէ:

20. Գոյացութիւն առել չմարթէ,
Եւ պատահումն եւս ոչ իցէ.
Զի զերկոսեանս այս յԱրարչէ
Ցուցաք եղեալ ի սկզբանէ:

21. Իսկ չարն ի յայս երկուցըս չէ, [7]
Այլ ինն օտար ի բնութենէ.
Իր անսահմանն անգոյ ՚ւ անէ,
Զգործն յամենայն տեղ ցուցանէ:

22. Զի երկու իր ի միասին
Զկարէ լինել ի մին մասին [8].
Իսկ սատ երկուսըն լինիցին՝
Որպէս ցուցիմ՝ յենթակային:

23. Այսպէս լինին ի միասին
Զար զանազան ի մին [9] մասին.
Զի ամենայն տեսակք չարին
Համայնգամայն առ բանաստուծին:

1. Տունս ունին միայն Գ.Ե.Լ:
2. Ե. Լ. չունին ընդ:
3. Բ. Նա: Զ. վայ:
4. Զ. մտանէ:
5. Գ. Զ. եղելոյս:
6. Գ. Գ. Զ. ժ. բնութենէն:
7. Գ. Ե. Լ. ոչ է:
8. Գ. Զ. ամենին:
9. Գ. նմին:

24. Դեւք են [1] բարիք ի բնութենէ,
Բայց կամքըն չար գինչ և իցէ՝
Ու զչարն ամենայն [2] ոք նախատէ
Բայց առանց չար ո՞վ [3] ոք իցէ։

25. Աւյ [4] և ցուցից ի միակէ
Զչարըն բարի որպէս և է.
Զի պատուհասըն չարին չէ
Բայց զով [5] սիրէ Տէր խըրատէ։

26. Իր գանագան ի միասին.
Կատարեցաւ ի մին մասին.
Այս է սահմանն բնութեան նորին
Որպէս ցուցաք յենթակային։

27. Պարտ է գիտել զբնութիւն իրին
'Ի ապա քննել վասըն նորին.
Անէ 'ւ անգոյ իր թէ լինին
Ոչ սահմանի բնութիւն նորին։

28. Զի քաղցրն [6] և պատն ի միասին
Ոչ լինիցի ամենեւին [7].
Գործ տըրտմական և սէր չարին
Ի մեզանչելըն կատարին։

29. Ուրեմն յայտնի է յայտցանէ
Զի պատուհասն և գոյակ չէ.
Այս յամենայն խնայմանէ
Մերկ և օտար ի բնութենէ։

30. Այս մեզ անհաս [8] է գետելոյ
Թէ չարն ուստի՞ է 'ւանգոյ.

1. Բ. չեն։
2. Ծ. չունի ամենայն։
3. Է. ոչ։ Բ. որ։
4. Տունս ունին միայն Գ.Ե.Է.
5. Է. զոր։ Է.զի։
6. Ա. Ե. Է. Ը. քազցր։
7. Ե.Է. ոչ լինեցին ի մին մասին։
8. Թ. կը սկսի աստի։

Միաք մեր որպէս կաթ [1] մի ծովու
Ա. անհասին բազդատելոյ:

31. Բայց ըստ կարծեացըս մարդկային
Տարակուսեալ մըտօք ասորին,
Սակաւ քննեմք վասըն սորին [2]
Թէ զինչ է յատուկ չարն ըստ իրին:

32. Ոչ է ստեղծեալ Աստուած ըզնա,
Այլ ի գործելըն գոյանայ.
Որպէս ըզհնա յիրիք վերայ
Որ յընթանալն երեւենայ [3]:

33. Սա [4] խմացմամբ է սակ վհայն,
Անէ՝ւ անգոյ և անաստման.
Ի գործածելըն գոյանան
Եւ յոչ գործելն անգոյ մընան:

34. Որպէս ըզմահն ի սուսերին
Առանց հատման ոչ կատարին,
Այլ կայ ծածկեալ ի մէջ նորին
Որպէս անգոյ աւետեւին:

35. Եւ որպէս հուր լուսապայծառ
Վառէ ըզնիւթն [5] իւր հատասար,
Այսպէս դիմակք սորինըն չար
Ում հանդիպի առնէ խաւար:

36. Ի հրեշտակաց գասուն ակընեալ
Իւրն ենթակայ զնոսին կազմեալ.
Նոքօք բազումըս մոլորեալ
Գունդ գունդս առնէ հէնք [6] և հեծեալ:

1. Ե. Է. զկաթ:
2. Գ. Ե. Է. նորին:
3. Բ. Գ. Ե. Է. Ը. երեւանայ:
4. Զ. վայ: Գ. նա:
5. Զ. լոյն:
6. Դ. Զ. հէգ:

37. Նա հրեշտակացըն դեւ զարձնող
Որ և զԱդամ զարձոյց ի հող·
Սուտ և ոչինչ այլևայլող [1]
Զբազումս առնէ իւր հետեւող:

38. Զարն էր պատրող վերին դասին·
Որ իւր նըման արար զնոսին·
Որ և նըստաւ [2] յաթոռ նորին
Կոչիլ անուամբ իշխան [3] չարին:

39. Ասէ [4]· «Եղից զաթոռն իմ յամպս,
Որ է միջնորմն [5] արեգականս·
Այսինքն ի չար գործն և յանցանս [6]
Նըստեալ հանդչի Լեւիաթանս» [7]:

40. Այնքան ծառայ [8] մրտեալ չարին
Մինչ զի գըլուխ եղեւ նորին [9]·
Եւ զտուան ածեալ իւրոյ դասին
Ջարշել ընդ իւր զմսան երկնային:

41. Եւ [10] ի ցընդիլ նոցին յերկիր
Անկան զմարդովք [11] հազարք և բիւր,
Որ և խառնեալ զնոսա ընդ իւր
Արար ինքեան գեհենակուր:

42. Զարն իմացումն է լոկ միայն,
Եւ ոչ ուրեք բընաւ նըշան·
Այժմ յայտնեցաւ զէմ յանդիման
Դեւք և մարդիկք իւրն ախոյեան:

1. Այսպէս ունին Ա·Ե·Է· Ասէք՝ եւ այլայլող:
2. Զ· Նստեալ:
3. Ե· Է· հրեշտակք:
4. Բ· Է· այս է:
5. Բ· միջնորդ:
6. Բ· գործոյն և յանցս:
7. Դ· Զ· Նստին հանդչիլ յաթոռս ժանաս:
8. Դ· Զ· այնքան ծառս:
9. Ե· Է· չարին:
10. Բ· առ:
11. Բ· Դ· Զ· ժ· մարդով:

43. Բայց այժմ ասեմք ընդ յառուկ
Թէ զինչ է չարն որ ի գաղտուկ.[1]
Ի նա հանուրց գարշ և տագտուկ
Բայց փափագմամբ գործեն յագուրդ։

44. Որպէս բնութեամբ բարին[2] վիշտ է,
Եւ յոչէից ի գոյ ածէ.[3]
Դիմակք սարին չարն ոչինչ է
Ոմ հանդիպի ոչընչացնէ։

45. Պակասութիւն բարոյն է չար,
Որպէս անլոյս տեղին[4] խաւար.
Կամ նոր իմացք անմըտաբար
Որպէս արար նախ Բէլիար։

46. Տեառնէն կամաց գոլ հակառակ[5]
Է չարութիւն բազմաց դիմակ.[6]
Եւ կամ բնութիւն[7] գործոյ ներհակ
Կամ խոտորիլ յայլ կամ[8] յահեակ։

47. Միայն վասն իւր կամել[9] զբարին
Է[10] չարութիւն անհընարին.
Որպէս արար մարդն[11] առաջին՝
Յափըշտակել զփառս Աբարչին։

48. Եւ այս չարեացն է վհատգին[12]
Որք[13] չատագով լինին չարին.

1. Ե. Ի. ծածուկ։
2. Բ. բարին բնութեամբ։
3. Դ. Զ. Թ. ի գոյ անէ։
4. Դ. Թ. տեսին։ Զ. տեսնու.
5. Դ. Զ. Զունչն յաջորդ առա- ները մինչև Գլուխ իննեքորդ։
6. Ա,Ը օրինակք բազմադիմակք։
7. Գ. Ե. Ի. բնութեանց։
8. Բ. և.
9. Գ. Թ. կազմել։
10. Ե. Ի. և։
11. Ը. Ծ. մին։ Ե. Ի. զմարդն։
12. Ա. վհատգին։
13. Ա. որ։

Ամէն ծընաւ զչարն առաջին
Եւ այլք օգնել յարգել նորին։

49. Զար է և սուտն ով որ խօսի,
Զի նա է սկիզբն ամէն չարի·
Եւ ով որ սուտ բան բարբառի՝
Ընդ բանսարկուին դասակցեսցի։

50. Զար է այն իրն յայժ յատկական [1]
Յորմէ փախչին ամենեքեան·
Եւ է բարի ընդհանրական [2]
Յորում [3] բազումք նըմա բազձան։

51. Եօթն մահու չափ մեղքըն է չար,
Եւ իւր մասանքն [4] որ ի նմա կայր [5]·
Զի ամենայն չար հանրաբար
Կայ ի նոսա մինչ ի վըճար։

52. Եւ կամ անհաս բանի ցանկալ
Ի արուեստիւն անվըտաբար·
Որպէս արար նախ Բելիար
Եւ մարդն Ադամ նմին [6] հաւասար [7]։

53. Կամ ի բարի գործոյն գաղնալ
Կամ ի գըժարսըն ծուլանալ,
Կամ ի հեշտ գործըն դուրանալ
Այսոքիկ չար են համարեալ։

54. Կամ զոր ինչ կամքն ուզէ առնէ,
Զմիտս և զօրէնքն [8] ոչ հարցանէ·

1. Ա· յատակէն։
2. Գ· Ե· Է· ընդհանրական։
3. Գ· Ե· Է· յորմէ։
4. Բ· խմաստունքն։
5. Ե· Է· հաւասար·
6. Բ· Նորին։
7. Բ· Ե· Է· հաւասար։
8. Գ· Ե· Է· զօրէնս։

Բարի կարծեօք [1] չար կու գործէ [2]
Որպէս Եւա խաբեալն յօձէ։

55. Բան անպատեհ որ քեզ չէ յար
Ցորժամ առնես այն լինի չար,
Զոր գործեցին անմբռաբար
Նախնին Ադամ և Եվիսար։

56. Կամ յոչ առնելն բզկամըս Ֆհառն
Վասըն Թողլոյն անուան ի չար.
Որպէս գօրէնս որ ընկալար
Ցորժամ չառնես՝ ասեն չարաբ։

57. Կամ ի հաւատս սուրբ կաչեցար
Եւ սուրբ գործոյ [3] չյարակցեցար.
Ցայնժամ կոչի անուն քո չար
Զի չյարակցիս բարեացն [4] անճառ։

58. Կամ գործ բարի զոր նախ քո կար [5],
Թողեալ զայն՝ կաս անհոգաբար.
Թէպէտ չունիս այլ մեզք [6] յերկար
Այն բաւական է քեզ ի չար։

59. Կամ թէ բարի ուսեալ յայլմէ,
Զայն ծըրարեալ թագուցանէ,
Տէր տոկոսիւք [7] զայն պահանջէ
Եւ ծառայ չար զնա անուանէ։

60. Կամ որ պհաւատն անօթ պահէ
Եւ զիւղ գործոյն ոչ պատրաստէ.

1. Բ. գործօք։
2. Ե. Լ. կատարէ։
3. Ե. Լ. գրոց։
4. Ե. Լ. բանիցն։
5. Ա.յլք՝ կայր։
6. Ը. ԺԲ. միտք։
7. Գ. Ե. Լ. տոկոսեօք։

Դաւանելով ՏԷՐ ՏԷՐ գոչէ,[1]
Բայց [2] յառագաստն ոչ մըտանէ։

61. Կամ թէպէտ զայլս [3] ոչ պըրկեցին
Եւ չար անգամ [4] ոչ գործեցին,
Բայց աղքատաց ինչ ոչ տըւին
Ընդ չարագործսըն դասակցին [5]։

62. Կամ ոխս ունիս չար նախանձու
Սպասես աւուր զմաղձըդ հեղլոյ [6]·
Յայնժամ ծընող ես դու [7] մահու
Այլէն չարեաց գեր ի վերոյ։

63. Կամ չար ասի նոցա յարմար,
Որք դասակցին ընդ Բելիար·
Հուրն և տանջանքն է նոցա չար
Եւ չարչարանքն այն անվըճար։

64. Կամ [8] որ գըրոց սուրբ [9] չհաւատայ
Այլ յերեսաց է քրիստոնեայ·
Սատանայ լաւ է քան ըզնա,
Զի սարսելով կու հաւատայ։

65. Կամ թէ իսկ ոք քահանայ
Անսուրբ յԱստուած կու մերձենայ,
Ընդ աստուածատպանսըն կարգի նա
Որ քան զայն[10] այլ մեծ չար չըկայ։

66. Կամ որ գիտէ զօրէնս լըման
Եւ ոչ[11] պահէ զոր ի նմա կան,

1· Ե· Լ· Թ· կոչէ։
2· Բ· եւ։
3· Բ· զայլոց։
4· Ա· չար անկամ։
5· Ա· դասեացին։ Բ· դասակցին։
6· Ե· Լ· հեղու
7· Բ· եղեր։
8· Բ· չունի այս տունը։
9· Ա· չունի սուրբ
10· Ե· Լ· զայս
11· Գ·Ե·Լ· ունին եւ որ ոչ։

Աստիկ առցէ անձամբ ըզդան
Քան զայնոսիկ որ չհաւատան:

67. Զար է և նա որ միշտ զբրկէ
ի պատճառէ զինչ և իցէ.
Աստ միշտ զայլոց արիւն ուտէ,[1]
Անդ միոյն չորս հատուցանէ:

68. Զար է որ զմահն ի միտ չածէ
Զդատաստանի օրըն չյիշէ.
ի զբժոխոց յահէն չսարսէ,
Նա զամենայն չար կատարէ:

69. Կամ որ առնու զազգմունք չնորհաց,
Զոր միշտ ծագէ առ նա Աստուած.
Թէ յայնմանէ կենայ ի բաց՝
Զար է և նա նըման դիւաց [2]:

70. Կամ որ յայտնի կայ ի չարին
Եւ գայթակղէ զամենեսին՝
Նա այլ չարեաց է վեհագին
Վայ և եղուկ տայ Տէր նըմին:

71. Թէպէտ բազումք են գործք չարին
Որ մասըն մասըն կատարին
Յայսքան բանիւ [3] բովանդակին
Որպէս ցուցաք նախ և կըրկին [4]:

1. Բ. Ծքծէ:
2. Բ. յամէն դիմաց:
3. Գ. Ե. Է. բայց այսքան բան:
4. Գ. Օրինակողն. «Գըլնծողս սորին գործոցս չարին—Հայ- ցել յեշել առ Տէր բարին»:

ԳԼՈՒԽ Թ.

Վասն ցանկալոյ[1] *բարոյն*

1. Բնութիւնք հանուրց եղականին՝
Յափըշտակել փութան զբարին,
Չի ցանկութիւնս այս անդրստին
Ի առեղծմանէն գոյր ի նոսին:

2. Իւրաքանչիւրն ըստ չափս անձին
Բաղձան հասանիլ բարեաց մասին.
Աչք ամենայն[2] ի քեզ հային
Չի տաս նոցա ըզպիտանին:

3. Հրեշտակք և մարդ վասն այս[3] յանցին
Չի ցանկացան յոյժ անհասին.
Ոչ հասանել բարեաց հանրին
Եւ զմանաւորըն կորուսին:

4. Ցանկալն[4] հարկէ առնուլ զբարին,
Այլ զի անկար են, ոչ տանին.
Են որ ցանկան գործոց չարին,
Գանգի բարի թուի նոցին:

5. Այլ և բնութեամբ սիրեն զբարին,
Բարի կարծեն զչարն՝ որ սըխալին.
Եւ թէ յայտնին գործքըն չարին
Յոյժ հրաժարին ամենեւին:

1. Ե. Է. ցանկանալոյ:
2. Ը. ամենից:
3. Գ. այն: Ե. Է. այսր:
4. Ժ. ցանակալն:

6. Յայլս [1] հանելով զպատճառ չարին
Ինքեանց զբարին խոստովանին.
Որով յայտնին փառք [2] նախատպին՝
Գոլ բարութիւնք յամենեսին:

7. Այլ որ մասամբ [3] ունի զբարին
Զկարէ տանել [4] նա ընդհանրին.
Այլ մասն մասն թէ լինին՝
Յայնժամ ախրէ մարդ բոլորին:

8. Բոլոր բարին ընդհանրական՝
Ունեղ [5] բնութեան է սեփական,
Զփառս անեղին ոչ եղական
Զկարէ տանել [6] համայնգամայն:

9. Այսպէս և հայրըն մեր Ադամ
Որ էր պատկեր Ցեառն և նըմանն,
Բայց զի հողոյ և ստեղծական՝
Զկարաց պահել ըզՑեառն հրաման:

10. Այնճառ բանին լըսել չկարաց [7],
Զի չէր անեղ սրպէս զԱստուած.
Այլ զի յեառոյ էր արարած
Զնմանակցին ձայնըն սիրեաց:

11. Այլ զի ունէր մարմին զգալի
Եւ զգայարանք երեւելի, [8]
Զլուսաւ զպատուէրքն [9] խմանալի
Այլ զձայն օձին իւր ազգակցի:

1. Ը. յայս:
2. Բ. չունի փառք: Ե. Ի. կամք:
3. Ա. մասամբ: Բ. Ժ. այլ որոամամբ:
4. Բ. Ը. Ժ. հանել:
5. Ի. չունի այս երկու տողերը:
6. Բ. առել:
7. Ը. Ժ. այս տունը յետոյ կը դնեն քան զյաջորդն:
8. Ի. չունի այս տողը:
9. Թ. զպատգերին:

12. Դարձեալ զի չէր զուտ անմարմին
եւ ոչ ստեղծուած անանձնային,
Այլ զի հոգի էր և մարմին
Զոր դեւն և օձըն խաբեցին:

13. Եւ զի մարմին էր հողեղէն
Զգեցեալ ըզփառս աստուածեղէն.
Զկարաց տանել աստուածօրէն [1]
Վասն այն ի հոլ միտեաց [2] անդրէն:

14. Այլ զի հոգի զոյր բանական
Իւր Արարչին տիպ և նմանն,
Ոչ ընդ դիւացն ի սպառ կորեան
Այլ փըրկութեան հանդիպեցան:

15. Եւ զի բարի փառաց ցանկաց [3]
Եւ ի յայլմէ եղեւ խաբած,
Վասն այն Աստուած ըզնա փըրկեաց
Եւ հաստուցանել իւր ցանկալեաց:

16. Զի ցանկացաւ իւր նախատպին
Առնուլ ըզփառս կերպարանին.
Իսկ դեւն օտար ամենեւին,
Վասն այն չէաւ զոր կայր ի մարին [4]:

17. Իսկ դեւն օտար ամենեւին,
Զի չէր պատկեր իւր ստեղծողին.
Վասն այն չէաւ զոր կայր ի մարին,
Զի ինքն էր սկիզբն իւրոյ չարին:

18. Ոչ թէ յայլմէ եղեւ խաբած
Այլ իւր կամաւ զչարըն խըմդրեաց.

1. Բ. աստուածեղէն:
2. Բ. մահալ:
3. Ե. Լ. Ե. ցանկացան բարի:
4. Գ. փառաց: Ե. Լ. աւելի ունին. «Վասն այն ելից զփափագ Նորին – Աստուած Յիսուս որդի կուսին»:

Այլ և անդեղջ ի նմա մընաց՝
Վասն այն Աստուած ըզնա չփրկեաց:

19. Որում փառք և ի յաւիտեան
Յանցեալն ներկայս և յապառնայն[1],
Որ ազատեաց ազգաք զԱդամ,
Եւ ած ի փառս աստուածական:

20. Ծնեալն ի կուսէն Աստուածըն Բան
Նըստաւ յաթոռ քառակերպեան.
Զմեզ ազգակից արար ինքեան
Որում Նդ աղօտ հրեշտակք ցանկան:

ԳԼՈՒԽ Ժ.

Վասն մարդոյն թէ որպէս է պատկեր Աստուծոյ կամ որպէս ուղիղ գնմանուբիւն անմարմնոցն:

1. Մարդըս պատկեր է Արարչին
Տիպ և նըմանն յայժ հրաշագին[2].
Այլ և նըմանն հրարուն գասին
Ըստ յատկութեանց որ ի նոսին:

2. Զորեքնիւթեայ բնութեամբ Կախնին
Ի եռամասնեայ հոգին ի նմին.
Զորս կերպ աթոռ է անեղին
Հանգիստ փառաց երրեակն անճին:

3. Նըշն՝ հոգոյն[3] յար ըստ գործին,[4]
Զուրն ստիւծուն գոչմամբ ուժգին.

1. Ե. Է. յապագայն:
2. Բ. հրաշալին
3. Բ. Գ. Ը. ժ. հոգին
4. Ե. Է. յարագործին

Հողմն արծուեայն [1] որով թըռչին,
Հուրըն մարդոյն լուսակերպին։

4. Ըստ հոգւոյն զէմքն նախնոյն ծագկեալ [2],
եւ ըստ ջըրոյն լոյս թափանցեալ [3].
Հոգւով հոգւոյն չնարհօք լըցեալ
Հըրամն [4] յԱստուած կերպարանեալ։

5. Պարձեալ մարմին, միաք և հոգին,
Հաւատ և յոյս, սէրն ի նոսին.
Այլ չունչ և բան և ձայն ի նմին
Երեք երեք ի միասին։

6. Հոգին անմահ և լուսաւոր
եւ անձնիշխան զերդ թագաւոր.
Միաքն և ծընունդն իւրն բանաւոր
Շունչըն բըղխումն իւրն միաւոր։

7. Այլ և հոգին հառմանանալ
Ունի մարմին քառանիւթեալ,
Մարմինս [5] ախտ, հոգին արքայ,
Տիպ [6] անեղին բազմեալ ի նմա։

8. Այլ և մարմինս մեր բղխալի·
Սա յեռակի տարրոյշի
եւ ժամանակք երեք ունի,
Անցեալ ներկայ և ապառնի։

9. Այլ միաքն ի Հայր օրինակի,
Բանն ի նմանէ ծընեալ Որդի,
Հոգիս Հոգւոյն անուանակից
եւ ի միմեանց ոչ բաժանի։

1. Գ. Ջ. արծուին։
2. Ե. Է. մարդոյն ծածկեալ։
3. Ե. Է. չունին այս տողը։
4. Բ. հրոյն։
5. Ե. Է. մարմինն։
6. Ա. Ե. Է. Թ. ի տիպ։

10. Այլ և հոգին քառակերպեան
'Այս առաքինի [1] մասանցն որ կան.
Հոգեկինացըն կերպարան
Ցորում հանգչի անմահ արքային:

11. Խոհեմութիւն ի սիպ մարդին՝
Արիութիւն է առիւծին.
Հաւն [2] ողջախոհ այս արժըւին
Արդարութիւնն յատուկ եղին:

12. Անգ ինըն գաղք են հրեշտակին [3]
Երիցս երրեակ ըստ Արարչին,
Զարքն արտաքսեալ՝ [4] զեւք անուանին,
Այլ ճըչմարիտքըն մընացին:

13. Եռամտանեալ գոլով հոգին
Երիցս երրեակ որպէս նոքին,
Ըստ ինն [5] գաղտըցըն հրեշտակին
Ինն յայտնութիւն կայ ի հոգին:

14. Խոհեմութիւնն բանականին
Արիութիւն ցանուալ [6] չարին.
Ողջախոհիլ ցանկականին
Եւ կրկնակի կազմունք ասցին:

15. Խորամանկիլն ընդ սրգիտին,
Ցանդգնութիւնն ընդ երկչոտին,
Փըլատութիւնն ընդ չըռայլին՝
Մարդիկք ասքօք ի չար չարժին:

16. Ոչքա իննունքս կան ի հոգին
Ըստ հրեշտակաց ինըն [7] գասին.

1. Ջ. առաքի:
2. Գ. Ջ. հաճն:
3. Գ. Ե. Է. հրեշտակաց:
4. Բ. անուանեալ:
5. Դ. Ջ. ինևեակ:
6. Բ. Ը. չառնալ:
7. Դ. Ջ. խեակ:

Ոմանք են չարք ըստ բանաարկուին,
Ոմանք բարիք նըման նոցին:

17. Հրեշտակք բոլոր բարիք ստեղծան,
Յետոյ կամօք գեւք չարացան.
Այսպէս ընտունքս [1] որ ի մեզ կան՝
Պատճառս [2] բարւոյ ստեղծեալ եղան:

18. Խորամանկել ընդ բանաարկուին
Տըգիտանալ ի գործ չարին.
Յոյժ յանդըգնիլ [3] հոգեմարտին
Երկչոտ լինել ի վերաս անձին:

19. Շըռայլ [4] բաշխել չըքաւորին
Ժըլատ լինել յանկարգ տեղին.
Այսպէս պահել զմասունք սոցին,
Նմանիմք վերնոց [5] իննեակ դասին:

20. Այս ինն դասք են հրեշտակաց,
Մին դասք սըրբոց երկրաւորաց.
Այս տասըն դասք փառաբանչաց՝
Յորում հանգչի անճառն Աստուած:

21. Գայ [6] տասըն դասք [7] և ի հոգին
Ըստ գօրութեան հոգւոյ տասին,
Որում բաշխեաց չնորհայ հոգին [8]
Տան յատկութիւն կայ ի հոգին [9]:

1. Բ. անունք:
2. Ի. Ըստ Բ.Դ.Ջ. օրինակաց, այլք՝ ի պատճառս:
3. Դ. Ջ. Ը. Թ. յաւելուն ընդ:
4. Բ. առեալ. Ջ. առ այլ:
5. Դ. Ջ. զի նման լինեմք:
6. Դ. Ջ. գոլ:
7. Բ. մանն:
8. Այս տողը ունին Ա.Ը.ԽԿ.Գ.Ե. Լ. ունին ըստ անճարմնոց:
9. Բ. որով ցուցաք ներքոյ տրիճ. և չունի Գ. օրինակին «ըստ անմարմնոց անեզինը»:

22. Նախ հասարակ ըղձայութիւն,
Երկրորդն երեւակայութիւն[1],
Կարծիքն և տրամախոհութիւն,
Միտք է հոգւոյն տեսողութիւն:

23. Կամք և բարեաց ընտրողութիւն[2],
Յօժարութիւն և բարկութիւն[3],
Աստուածայնոցըն ցանկութիւն,
Տան է հոգւոյն այս[4] զօրութիւն:

23. Որպէս քնարաւէրն տանդալի
Սազմոս երգէր հոգին Դաւթի,
Տասըն լարովս որ ի հոգի՝
Օրհնեմք զտըւողն այսքան չնորհի:

25. Հրեշտակք յերկինս են բանական
Եւ առաքին մեզ պահապան.
Սքա հոգւոյ են սեփական
Բանին մտաին յոյժ օգնական:

26. Յինըն դասուցն որք չարացան
Խաւարտաժին որդւոց մարդկան.
Այսպէս սքա վեցիւք չարժմամբ[5]
Կորուսանեն զոգիս մարդկան:

27. Նա զչարացեալն յերկնից եհան
Այս հրեշտակք խաղաղացան.
Դու զչարութիւնդ որ ի քեզ կան՝
Հան, որ հանգչի հոգիդ լըման[6]:

28. Այլ և հրեշտակքն որք մընացին
Են հալածող դիւաց դասին.

1. Բ.Ը. երեւակութիւն: Ա. եր վկայութիւն:
2. Ա. ընտրութիւն:
3. Դ. Զ. բարութիւն:
4. Բ. հոգոյ սէս:
5. Դ. Զ. չարժման:
6. Բ. ի լման. Դ. Զ. նոցա նըքման:

Եւ զու զհոգւոյդ մասունք չարին
Հերքեա սասան[1] դի լըռեսցին։

29. Յորժամ յայտնի Աստուած փառաւք՝
Զդեւսըն տանջէ կամարարօք.
Թէ զու սխալես գործով գաքօք[2]
Դաքիվք[3] ոլրաս հառաչանաք։

30. Դեւք լզպատակերս կառապաշտութեան
Կառն պաշտել որդւոց մարդկան.
Դաքա զպատակերըս գանագան
Տըպաւորեն յոգիս մարդկան։

31. Թէ հալածիլ ասես[4] գիւաց
Ի մարդկանէ այսահարաց՝
Զգոսա ի քէն հերքեա՛ ի բայ,
Զի[5] կատարին[6] քոյդ խընդրուածք։

32. Դեւքն ըստ[7] ինքեան հանգիստ չունին
Զայլս չարչարեն ուր[8] հանդիպին
Եւ որ[9] ունին զչարան ի յանձին
Զիա՞րդ հանգչին[10] հոգիք նոցին։

33. Դեւք[11] մեզուցեալ յերկնից անկան
Բնակեն յերկիրս անսանձական.[12]
Բայց մեզաւորք արդարացան
Եւ յանկելոյն տեղիքն ելան։

1. Ե. Ի. սասանիք։
2. Բ. գաւօք։ Գ. Զ. նոցին գործօք։
3. Բ. Ը. ժ. դովիմք։ Գ. Զ. քսա դոցին։
4. Թ. ասեն։
5. Ի. և։
6. Գ. Զ. կատարե։
7. Գ. Զ. ընդ։
8. Բ. Գ. Ը. ժ. ում։
9. Գ. Գ. Ե. Զ. Ի. որք։
10. Բ. Գ. Ե. Ի. Ը. հանգչի։
11. Բ. որք։
12. Ի. չունի սոպս։

34. Ինն յաւակութիւն որ ի հոգին՝
Երեքն է չար 'ստ իննեակ դասին.
Իակ վեցըն չար ըստ բանսարկուին՝
Որ վեց չարժամբ կորցնէ [1] զհոգին:

35. Թէ դու զայն վեցն ի քէն հանես,
Եւ զերեք մասըն զարդարես՝
Զքեզ [2] հրեշտակաց նմանն առնես
Եւ ընդ Աստուած թագաւորես:

36. Ահա [3] խըրատ քեզ բընական
Որ զքեզ հասցնէ յուղիղըն բան.
Ա՛ռ զայս մըտաց քոց օգնական
Որ [4] Աստուծոյ լինիս նըման:

ԳԼՈՒԽ ԺԱ.

Վասն [5] յետ յաւիցուաւ Ադամայ՝ հարցափորձելոյն [6] Աստուծոյ որ ասաց թէ Ո՞ւր ես:

1. Ցետ ողբալոյն Տեառն Ադամայ
Հարցաքըննել զայն ըզնոսա.
Զի զըղջացեալ ասէն մեզայ
Եւ չընչեացին յանցանք նոցա:

Տէրն ասէ

2. Ո՞ւր ես Ադամ մարդս [7] առաջին,
Ո՞ւր է քո փառքըն հրաշալին.

1. Գ. կորու: Զ. կորոյս:
2. Զ. զքեզ ընդ:
3. Տունս ունին Գ. Ե. Ի:
4. Ե. զի:
5. Գ. Զ. կը պակսին:
6. Գ. Ը. հարցաքննելոյ:
7. Ե. Ի. մարդա:

Փառօք եդի[1] զքեզ ի դրախտին
Եկեալ չգտի ընդ նոյն տեղին։

Ադամ ասէ

3. Լըւայ ըզձայն գնալոյ քոյին
Որ հեռանաս[2] վասն իմ յանցին[3].
Երկեայ մեայն կեալ ի դրախտին
Եկեալ թագեայ առ Թըզենին։

Տէրն ասէ

4. Ո՞վ պատմեաց ըզմերկդ անձին,
Կամ ո՞վ պատժեաց զքեզ առանց իմ.
Ո՞ր է քո փառքդ պատմուճանին,
Մինչ կերաբ զպըտուղ ծառին։

Ադամ ասէ

5. Հրամանք քո սուրբ պատուիրանին
Խըլեաց զհանդերձ իմ լուսածին.
Փախեալ թագեայ առ Թըզենին
Չի մի պատիժ տացես անձին[4]։

Ադամ ասէ կըրկին

6. Զարն[5] որ խաբեաց զիս ի դրախտին՝
Եկեալ մատնեաց զիս քեզ կըրկին.
Վասն այն թագեայ առ Թըզենին
Չի մի պատիժ տացես անձին։

Տէրն ասէ

7. Ես քո ստեղծող եմ քաղցրագին,
Սիրով հարցնեմ ըզքեզ կըրկին.
Խոստովանեա՛ ինձ առանձին
Մինչ կերաբ զպըտուղ չարին։

1. Թ. եդին։
2. Բ. հեռանամ։
3. Թ. անցին։
4. Այլ օրինակք՝ կրկին։
5. Ա. չունի այս տանը։

Ա. յաւմ ասէ

8. Զկինս որ ետուր ինձ ցաւ անձին՝
Սա զիս խաբեաց ի մէջ զրախտին.
Միթաննելով սա ընդ օձին՝
Զիս ի փառաց մերկացուցին:

9. Սա ի սեղծման օրն առաջին,
Գուշակեցաւ ինձ ցաւ անձին.
Զի կողպտեաց սա զիս նախկին
Զկողս իմ հանեալ սըմա [1] տըւին:

10. Սա որ [2] յանձնէ իմիմէ անկաւ՝
Անկեալ զասին ընկերացաւ.
Եւ ի նոցունց հընարք ուսաւ,
Եւ զիս խաբեաց պատըրուակաւ:

Տ. երև ասէ

11. Լ՞ր խաբեցեր ըզդա ով կին,
Զքեզ օգնական տուի զըմին.
Խոստովանեա դյանցանս քոյին,
Զի գործք մեզացըդ քեզ թողցին:

Եւա ասէ

12: Ինա էր ստեղծեալ օձ զըժնայինն,
Եւ ըզպըտուղ մահու ծառին.
Միթաննեալ զիս խաբեցին
Եւ ի յաչացըդ քո հանին:

13. Ես չեմ երթեալ խընդրակ չարին
Կամ իմացեալ զչարն որ յօձին.
Դոքա եկեալ զիս խաբեցին
Թէ այդ է փառքն աստուածային:

1. Բ. Ը. ծ. նմա: 2. Բ. վայ որ:

Մեք ասեմք

14. Բացեալ զբերանսըն ցաւագին
Ադամ և կինն իւր զըժնային.
Սիրով հարցեալ մեզայ չասցին,
Այլ և զպատճառն յԱստուած հանին:

Ցկրկն ասէ ցօձն

15. Ո՛վ թիւնաւոր զըտակ[1] չարին,
Դու անիծեալ ամենեւին.
Որքան ծընանդք դոցա սխալին՝
Քեզ բազմանայ հուր գեհենին:

16. Թըշնամութիւն տամ ձեզ կըրկին,
Սպասել միմեանց մահուան անձին.
Մահացուցեր զդա ի մարմին
Մահ քո անանց յաւիտենին:

Եւ ընդ Եւա ասէ[2]

17. Եւ դու պատճառ չարեացըդ կին
Դառըն ցաւօք ծնանիս զորդին,
Որ խորհեցար սիրել[3] մարդին
Այ այր քո զարձ քո եղիցին:

Եւ ցԱդամ ասէ

18. Երկիր ընդ քեզ պատուհասին
Մինչեւ ի հող զարձցիս կըրկին.
Փոխան ծաղկացն որ ի դրախտին՝
Փուշ և տատասկ քեզ բուսանին:

19. Մինչ տըրտմութեամբ կացցես յերկրի
Չհաց քո ուտես[4] քըրտամբք ի լի,

1. Բ. Գ. գթեալ:
2. Ե. Է. եւ Եւա ասէ:
3. Թ. սերել:
4. Բ. ուտեն:

Մինչեւ ի հոգ դարձցիս յերկրի,
Որ ամենայն [1] չար խափանի:

20. Զի թէ մընաս դու կենդանի
Քո չարչարարքն ոչ խափանի.
Այլ դու հանգիր միշտաւտի յերկրի
Մինչ բարկութիւն քո անցանի:

21. Դուք էք ձեռաց իմոց ստեղծուած [2].
Ես գձեզ առնեմ նոր արարած.
Ըզձեզ հանեմ փառաց ի փառս
Զի ոչ որբած եմ և գըթած:

22. Պատժեմ չարեօք զձեր թըշնամին
Զայն որ նենգեաց իմ պատկերին.
Հանեմ ըզչարն ի գլուխ նորին,
Յայն որ պատճառ եղեւ չարին:

23. Զի մի պարծի չարն առանձին
Թէ կորուսի զպատկեր զորին,
Տամ քեզ մեծ փառք քան զառաջինն
Զի պատուի քո թըշնամին:

24. Քո առնչանքն այդ էր զինչ եղեն.
Զի ոչ լուար պատուիրանին.
Բայց նա որ սկիզբն եղեւ չարին՝
Յանանցական հուրըն առնչին:

25. Եւ [3] զիս փըրկեա ի հրոյ չարին
Մի պատպանիմ ըստ իմ գործին.
Զի Տէր գըթած ես մարդկային
Դեղ դիր իմոյ հոգւոյս վիրին:

1. Զ. Է. որ քո ամէն:
2. Տունքս 21–24 ունին միայն
3. Գ. միայն ունի առաջս:
Գ. Ե. Է. օրինակները:

ԴԻՄԱԽ ԺԲ.

Վասն կրկնակի խորհրդով ամբցնելոյ Տեառն զնախանձսի. զի թեպետ նախ քան հրաշեղացն կատարեցաւ բանն[1], բայց յետոյ քան կամացն Տեառն աշխատեցաւ խորհուրդ բանիւն, որպես մարգարէն ասէ. Մի անգամ խօսեցաւ Աստուած և երկուս յայս չուշաք, զի այս՝ գործով պատասխանիւն էր, և այն՝ բանիւ։

1. Անճառ խորհուրդն աստուածային[2]
Ծածկեալ ի բանս իւր անքննին.
Այնպէս խօսէր նա ընդ Նախանին
Որպէս աւարան եղեւ բանին։

2. Մինն ըստ բանին աւարտեցան,
Միսայն գործով տայր պատասխան.
Եւ երկոքին կատարեցան՝
Աստուածային կամքն և հրաման։

3. Եւ զայս պատմեալ մարգարէին՝
Ասուցանէ[3] պիտոյ[4] անճառին[5].
Թէ մի անգամ Աստուած խօսի
Եւ երկուս զայս լուաք յայանի։

Տէրն ասէ

4. Ո՞ւր ես Ադամ. և դու ընդ իմ
Քննեսցես զբանս իմ[6] որ քեզ խօսիմ.
Ու ես անճառ եմ 'ւ անքննին,
Աստուածացնեմ ըզքեզ ընդ իմ։

1. Գ. Բանին Տեառն։
2. ժ. պակասի 12 տունն։
3. Գ. Ե. Ի. ասացանէր։
4. Բ. վկայ։
5. Ը. վերնոյդ ճառին։
6. Թ. չունի իմ։

5. Ո՞ւր ես Ադամ և զու ի նմին.
Մի երկընչիր վասըն պըտղին.
Այդ քեզ բարեաց պատճառաք լիցին,
Ելցես ի փառան ուր ես հանգչիմ։

Ադամ ասէ

6. Լուայ ըզձայն քո անքընին
Եւ ցընծացայ հոգւով ի գիմն.
Բայց երկընչիմ յահէ բանին
Եթէ գիտըդ այդ լինիցին։

7. Ես[1] մերկ և լոկ եմ և չընչին,
Զիա՞րդ խառնի Աստուած ընդ իմ.
Վասն այն թագչիմ առ թըզենին
Զի չհանդարտիմ առ խընդալին։

Տէրն ասէ

8. Ո՛ւր ես Ադամ բնութեամբ քոյին՝
Եւ ես ընդ քեզ անդ լինիցիմ.
Ըստ քո բնութեան ճանապարհին
Եկեալ տանիմ ըզքեզ ընդ իմ։

9. Նախ յըզանամ յարգանդ Կուսին,
Ծնանիմ 'ւ աճիմ ըստ հասակին.
Մահուամբ զընիմ ի տապանին,
Յարուցանեմ ըզքեզ ընդ իմ։

Ադամ ասէ

10. Լուայ ըզձայն քո հրաշագին[2]
Որ ընդ երեկս յեսին գարին.
Աստուածըդ մարդ լինիս վասն իմ,
Խառնես ըզտիպդ ընդ պատկերին։

1. Ե. Լ. չունին այս առնը։ 2. Բ. ահագին։

11. Լուեալ [1] ըզձայն քո զարհուրիմ
Եւ փախուցեալ յահէդ թագչիմ.
Թէ ես զմարդ արժանասցիմ
ԶԱստուածդ որպէ ծնանիլ ինձ։

Տէրն ասէ

12. Ուր ես դու մերկ առ թըզենին՝
Նայնպէս և ես ի խանձարրին.
Ըզքեզ ծածկեաց տերեւ փայտին [2],
Եւ զիս իմ մայրն յորորոցին [3]։

13. Դու մերկացեալ կաս ընդ ծառին,
Ի ես վասըն քո ի ծառ խաչին.
Զքեզ [4] պարտակեաց տերեւ զորին,
Եւ զիս պատանքն ի տապանին։

Ադամ ասէ

14. Լուայ ըզձայն քո ահագին
Զոր բարբառես դու ի խաչին.
Երկեայ ազգօքն իմ ի բանտին
Ի թագուցեալ խաւար տեղին։

15. Լուեալ և զայս մարգարէին
Ամբակումայ հոգեպատմին.
Լըսայ ըզլուր քո ահագին
Երկեայ երկիւղ անհընարին։

16. Երկեաւ [5] երկիրս այս ընդ նոսին
Եւ զողալով չարժէր ուժգին.
Վէմքըն սարսեալ պատառէին
Յահէ փառաց Տեառն ի խաչին։

1. Բ. Ե. Լ. լուայ։
2. Բ. Թզին։
3. Բ. յորովայնին։
4. Բ. յաջորդ չորս տողերը չունի։
5. Բ. չունի այս տունը։

17. Այնպէս [1] երկինք աստանէին
եւ լուսաւորք խաւարէին.
Տապանք նախնեացըն բանային
եւ յարուցեալ գարմանային:

18. Զայս [2] ամենայն տեսեալ Նախնին
Աբէր. Երկեայ ընդ քո ձայնին.
Կամ թագուցեալ առ թըզենին
Զարմանալով ընդ գործ քոյին:

Տէրն ասէ

19. Ահր ես լինիմ՝ և դու ընդ իմ,
եւ ես ընդ քեզ ի մահ խաչին.
Լինիմ ընդ քեզ ի տապանին,
Հանեմ յերկինս ըզքեզ ընդ իմ:

20. Ես արնկեցի զծառն ի դրախտին
եւ զգիտութեան պըտուղն ի նմին.
եւ թոյլ տըւի խօսել օձին,
Փորձել ըզքեզ ի մէջ դրախտին:

21. Զքեզ ի հազոյ ձեռք իմ առին,
եւ յիմ պատկերս յօրինեցին.
Հոգի մարմին միաք լուսածին
Մեզ նըմանեալ երբեակ անձին:

22. Դու զուտ արծաթ քան պատկերին,
ի հազոյ [3] պարգեալ ձեռք իմ առին.
Պըտուղ ծառոյդ քեզ բով լիցին
Զի մաքրեացէ զժանգ արծաթին:

23. Հալեալ ի հող դարձնեմ կըրկին
եւ նորոգեմ պատկերդ ի վին.

1. Բ. որպէս: Թ. այնպէս: 3. Ե. Է. հազոյ: Բ. ի հող:
2. Բ. չառնի առնես:

Նոր կերպարանք տամ վերըստին
Մեծապայծառ քան ի պրախտին:

24. Քանզի փառացն այն առաջին
Չհանդարտեցար դու կալ ի նմին.
Այլ ցանկացար դու անհասին
Նմանիլ Աստուած քո նախատապին:

25. Վասն այն քեզ թոյլ տըւի ի դմին,
Չի ցանկացար յանճառ բարին[1].
Ցետ փորձութեանց որ քեզ եղին՝
Առցես փութով ըզցանկալին:

26. Քանզի[2] փըչումն իմոյ չնարհին
Չանճառ իմ սէրն ի քեզ հեղին.
Դու իմ պատկեր և[3] սիրելին,
Չոր ինչ[4] կամիս՝ քեզ լինիցին:

27. Եւ թոյլ տըւի քո փորձողին՝
Այդպէս լինել՝ որպէս եղին.
Ծածկեալ խորհուրդ իմ անքընին
Այդ փորձութեամբըդ կատարին:

28. Հատ ցորենոյն քեզ նըմանին,
Անկեալ յերկիր նախ մեռանին.
Հատքն անհամար բուսեալ կըրկին՝
Ընտրին ի կալ դատաստանին:

29. Անհուն ծաղկանգդ[5] քեւ բողբոջին,
Աստուածութեամբս[6] իմ պըսակին.
Չհատըն բուրեալ գունով փայլին
Ի յաւտպատա հարանարանին:

1. Բ. ե. Լ. դու անճառին:
2. Ժ. պակասէ ցգլ. ԺԵ. 13:
3. Բ. Ը. իմ:
4. Բ. ես չկամիմ:
5. Բ. ծաղկոք:
6. Բ. Աստուածութիւնս:

30. Հատն [1] որ ի հողըն սերմանին՝
Ելեալ նախ խոտքըն [2] բուսանին.
Եւ ի կատար [3] իւրոյ հասկին՝
Յատուկ ցորեանն երեւեցին:

31. Այսպէս և քեւ, մարդդ առաջին,
Նախ բազում խոտքըն [4] բուսանին.
Յետոյ ի ծայրք նորին հասկին
Կեանք [5] քո(յ) Աստուած պըտղաբերին:

32. Ո՞ւր ես Ադամ. և դու ընդ իմ
Հանգչիս [6] ի փառան իմ հայրենին.
Պէսպէս ծաղկօք [7] ծնընդեամբ քոյին,
Որք խաչակից ինձ լինիցին:

Ադամ ասէ

33. Լըսայ ըզձայն քո քաղցրագին,
Եւ մերկացայ զհանդերձըն հին.
Զի զխոտատոգեալ զփառըն քոյին՝
Զգեցայց լուսով յօրըն վերջին:

34. Տեսի զանճառ փառագ Անեղին,
Եւ ցանկացայ հասանիլ զըմին.
Վասն այն թագեայ առ թըզենին՝
Զի ոչ կարէի զփառըս դրախտին:

35. Օձն խմաստուն յամենեսեան
Ծանոյց կընոջս ըզցանկալին.
Մեք [8] վասն անճառ սիրոյ քոյին
Առաք ըզդեղք մահու պըտղին:

1. Բ. խոտն:
2. Ե. հոտքն:
3. Ե. Լ. եւ ի զադաթիլ:
4. Ե. հոտքըն:
5. Բ. կեաք:
6. Ա. հանգչիմ՝:
7. Բ. Ը. ծաղկունք:
8. Գ. թ. ա. մեք. Ե. մեզ:

36. Ջանեաք ըզքեզ մերկ ի խաչին
Եւ մերկացաք առ Թզկենին.
Յորժամ յայտնիս փառօք քոյին
Ջգեցցես և մեզ զանճառելին:

Տէրն ասէ

37. Մի երկընչիր դու ի նոսին,
Թէպէտ կերար դհրաժարելին.
Կերայց և ես փոխան գրմին
Ջեզի քացախն ի ծարաւին:

38. Այլ երկրասէր մարդիկք սասրին՝
Անէծք լիցին ընդ գործ քոյին.
Ջի փուչք մեզայ՝ սատակ չարին՝
Յոգիս նոցա միշտ բռնանին [1]:

39. Կին դու արբեալ ծընցես զորդին
Ջի ժամ հասու քեզ ցաւոցդին.
Բայց յետ ծնընդեան սատուածային՝
Ընդդաս փառօք մանկամբ Կուսին:

40. Այս այր քո զարձ զի յղղասցին,
Ճընօղք մանկան քո կենսատուին.
Ջի նա տիրէ հանուրց գոյին
Երկնաւորաց և երկրային:

41. Զարձցի [2] առ այր զուսալը քոյին,
Ի Բեթղեհէմ ծնընդեան տեղին.
Նա տիրեսցէ ձեզ ծնեալ Որդին
Զարձնել ըզձեզ յանմահ տեղին:

42. Զայրին ծընաւ կոյսն զՈրդին.
Էր մանկաբարձ Եւա նմին [3].

1. Բ. երեւին: Նոնոնար կաակարանէն. (Չմմա.
2. Բ. չուեի առնա: Հրա. Վէնեակոյ ի Ա. Պա-
3. Զայս գիտէ Սիւնեցին՝ Անկա- զար):

Ա՛յս էր պատնաչն յայրըն նորին
Որով գարձաւ յանմահ տեղին։

43. Ա՛ւ այր քո գարձ յոտրմելին,
Զոր խոցեցեր [1] զաւ ի հոգին.
Մըխիթարեա յաւտով գարձին
Դեր խոցուածոյն [2] զըսպեղանին։

44. Ասա՛ [3] թէ մի ողբալ ուժգին,
Մխաքա [4] յըղպացաւ գանճառելին.
Ծնանիմ ըզմայր կենդարարին
Չի քեզ ծընցի զԱստուածորդին։

45. Ա՛ւ այր քո գարձ հաչակել [5] նըմին.
Խաւալ է նա քեզ և զաւ նորին.
Թողէք մխեանց գյանցանս [6] բանին
Չի ես թողից ձեզ երկանին։

46. Ա՛ւ այր քո գարձ ի գերծ բարին,
Ապաշխարեա գմեզքն առաչին.
Քեզ սիրեացէ գործքըն բարին
Ոչ հնազանդիլ ՝ փորձող չարին։

47. Ա՛ւ [8] այր քո գարձ հարցնել նորին
Թէ գի՞նչ է կամքն աստուածային.
Քեզ լըսելով կարեաւ նախանին
Լ՛ուր գաւ նըմա գի չահ լիցին։

48. Ա՛ւ այր քո գարձ Ադամըն հին,
Աւր մի խորհիլ չար առ անձին.
Ըզձեզ առեջի ի մի մարմին,
Կամք ձեր լիցի ի վեսանին։

1. Բ. խոցեր։
2. Ա. խոցուածոյն։
3. Բ. չունի առաս։ Ը. ասաց։
4. Ա. միա քո։
5. Ե. Ի. հաւանել։
6. Բ. չունի գյանցանս։
7. Գ. Ե. Ի. Թ. հնազանդել։
8. Բ. չունի առաս։

49. Թէ այլք քեզ չար ուսուցանեն կրկին
Մի՛ հաւանիլ բանից նոցին.
Այլ նախ ասա՛ քո կողակցին,
Նա պատասխան ասցէ նոցին:

50. Աւ այր քո զարձ խորհել կըրկին
Դարձել ըզդարձ փախարինին,
Լիք [1] օրինակ ձերոյ ազգին
Ապաշխարել յորժամ սխալին:

51. Լ՛սէր զուսար և տես զոր ինչ լուսար
Այլ մի՛ կենար անհոգաբար
Դու որ մահու ըակիզբն եղար
Ջանա լինել կենաց [2] պատճառ:

52. Դարձցի աւ այրն զուստըր քոյին,
Ի սուրբ տաճար Սողոմոնին.
Անդ սընանի սուրբ ազաւնին
Միաւսան ամ ի տաճարին:

53. Դարձցի աւ այր զուստըր քոյին
Ի [3] տուն Յովսեփայ սըրբոյ ծերին.
Բնակէ ի նմա Աստուած Հոգին
Ծնանել [4] մարմնով զԱստուածորդին:

54. Դարձցի [5] աւ այր զուստըր քոյին
Ձետ աւետաւոցըն հրեշտակին,
Փակել ըզդուռըն անեղկին
Ըբննել ըզբանս [6] սուրբ ոգւոյն:

55. Դարձցի աւ այր զուստըր քոյին
Ի սուրբ գերեզմանն աստուածային.

1. Ե. Լ. լինել: Թ. պէ:
2. Բ. մեզաց:
3. Ե. Լ. չունին ի:
4. Բ. Գ. Ե. Լ. ծնանիլ:
5. Բ. չունի աւն:
6. Գ. Ը. ընդ:

Լըսել ըզձայնըն հրեշտակին
Եթէ յարեաւ Աստուածորդին։

56. Կա [1] տիրեսցէ ձեզ վերըստին
Յետ յարութեան աստուածային.
Դարձնել ըզձեզ յանմահ տեղին
Յերկնից յերկինս տուն հայրենին։

57. Այս առն զարձցի [2] հայրն առաջին,
Այնմ որ էին երկու որդին.
Դու ես կըրտսեր 'սա անառակին
Աստ. Մեզայ հօրդ [3] անքընին։

58. Զարձցին առ հայրն զըստերք քոյին
Դասք կուսանաց ի միասին,
Որք ընդ մարդկան ոչ խառնակին
Այլ հարանանան երկնաւորին։

59. Զարձցին առ սրտ զըստերք քոյին
Յօրինաւոր սուրբ յանկողին,
Դասըս սըրբոց ծընանիցին
Լընուլ վերինից արքայութիւն։

60. Զարձցուք և մեք ամենեքին
Յայր կատարեալ չափ հասակին,
Մաքուր սըրտիւ՝ ըստ Պօղոսին՝
Ի չափ կատարմանըն Քրիստոսին։

61. Արդ [4] զուտ բարին է չափ նորին
Եւ սըրբութիւն ըզհետ նըմին.
Ջաղցր և զըթած էր բարք նորին
'Ի անյիշաչար ամենեւին։

1. Բ. չունի առնա։
2. Բ. Գ. դարձի։
3. Գ. հայրդ։
4. Տունքս 61–66 ունին միայն Գ. Ե. Լ։

62. Այլ և սրսալ զայլս[1] ի բարին՝
Այս չափ կամացն է Քրիստոսին.
Հեզ և հանդարտ յամենայնի՝
Այս չափ զործոյն է Քրիստոսի:

63. Լինել խրատող[2] յամենայնի
Եւ զոր ասէ՝ արդեամբ լինի.
Ճշմարտախօս և աքանչելի,
Այս չափ բանիցն է Քրիստոսի:

64. Տալ զանձն ի մահ վասն բազմաց
Եւ ազատել զայլս ի չարեաց.
Այս գործ սիրոյ զոր կատարեաց
Վասն մարդկան Յիսուս Աստուած:

65. Արդ ամենայն բանք Աւրաշին
Մեզ ի խորհուրդ գանազանին.
Այն որ ասաց. «Ո՞ւր ես» ցՆախանին.
Զայսքան խորհուրդ մեզ ուսուցին:

66. Օրհնեալ է կամքն Աւրարտին,
Եւ օրհնութիւն բանից նորին,
Զոր բարբառեաց ամէն ի գրախտին
Աւարտեցաւ նոյն ի բարին:

1. Գ. զայս: 2. Գ. խրատ:

ԳԼՈՒԽ ԺԳ.

Վասն օձին, ըստ երկրոյդ[1] հարցմանն։

Տիրն ասէ

1. Եւ քեզ ասեմ, օձ խորագէտ,
Որ ուսուցեր զկինըն սըզէտ,
Թէպէտ յանցանք էր այդ և գէթ[2]
Բայց ոչ ի քէն՝ այլ ի չարէդ։

2. Զքեզ օձ ասեցի խիստանագոյն,
Զի չոկեացեա զչարն ի բարոյն.
Եղեր չարեաց դու վհատագոյն
Մարաեաւր ընդդէմ պատկեր մարդոյն։

3. Խըցել պիտէր զականջ քոյին
Զլըսել ըզձայն թիւնից չարին,
Զի մի ըզդեզք թիւնից չարին
Խառնէր ի քեզ չարն առաջին։

4. Ամենեզ ասեցի բնութիւն քոյին
Լըցար թիւնաք մահաբերին.
Վասըն թիւնից քոց մահացին
Զքեզ սպանանեն ամենեքին։

5. Զի՞նչ տրարից անձին քոյին,
Զի տիպ եղեր դու բանսարկուին.
Թէպէտ դու չես չարն առաջին,
Այլ դու եղեր պատճառ չարին։

6. Բայց ըզպատիժ վըճռոյ քոյին
Տամ անմտարժին վիշապ օձին,

1. Բ. Գ. երրորդ։ 2. Այսինքն գայթ. սխալուանի։

Երբ [1] Յորդանան գետ մըկըրտիմ՝
Անդ խորտակեմ զգլուխ վիշապին։

7. Չի բանսարկուն յերկնից անկեալ
Յանկայր ի տիպ քո ձեւանալ
Չոր ինչ պատիժ քեզ ասացեալ
Ի նա լիցի բովանդակեալ։

8. Բայց [2] զի զու օձ չարժմամբ չարին,
Գնացեր վերայ նախնեաց վիմին,
Աչնպէս ջընջեմ զյանցանս նոցին
Չի բնաւ քո հետքըն չերեւին։

9. Եւ քեզ նըման օձ անմարմին
Փորձէ զիս վէմս [3] յանապատին.
Բայց յարկածից [4] չարեաց նորին
Յիս չըգտանի [5] ամենեւին։

10. Այլ և մահն օձն է զըժնային
Ընթանայ ընդ վէմս [6] իմոյ անձին,
Ընդ իս յարուցիչ զամենեսին
Մինչ հետք մահուն այլ չերեւին։

11. Չի [7] որք ընդ այս վէմըս հարցին,
Որպէս փոշի լուծեալ փըշրին,
Եւ յոյր վերայ անկանիցիմ
Չնա հոսեսցեմ նըման ջըրին։

12. Վասն այս կամաւ ես թոյլ տըւից
Զարչարանաց մահու կըրից.

1. Բ. Գ. Թ. յերբ։
2. Բ. չունի տունս։
3. Ե. Ի. փորձեաց զվէմս։
4. Ե. Ի. յարկաձեաց։
5. Բ. յիս չգտնու նեւթ ամենեւին։ Գ. չգանէ։
6. Ե. Ի. դէմս։
7. Բ. չունի տունս։

Չի զոր ինչ ես անձամբ առիւ՝
Յամենեցունց անձանց բարձիւ։

13. Առեալ զմահ ըստանանիւ [1]
Եւ զկայթոցըն փըչրեցիւ.
Չմաղձ դառնութեան քոյին թիւնիւ
Ի բանսարկուին սիրտըն լըցիւ։

14. Ծով է աշխարհ խաւարային
Որ [2] բնակութեան չար վիշապին.
Սուրբքըն մարմնով ի սմա վարին,
Բայց հետք մեզացն ոչ երեւին։

15. Թէպէտ [3] մարմին ունին զգալի
Մըտօք թըռչին զերդ զարծըւի.
Միտք նոցա միշտ չըրջագայի
Բայց հետ մեզաց գընալ չունի։

16. Թըռչունըն չար նըմանն արծուի
Թըռչի ի տուէ 'ւ ի գիշերի.
Բայց պարզ հոգին նըմանն ադի
Չհետք չարութեան ոչ ընդունի։

17. Չայս երեք բանըս ծանուցի
Ըստ իմաստնոյն Սողոմոնի.
Չօճն և ըղնան և զարծըւի,
Վէմ և ի ծով միտք որ ծըփի։

18. Բայց զու էիր նախ իմաստուն
Օձ թեւաւոր զերդ հաւ թըռչուն.
Եղեր պինչ ծով ալեօք ծըփուն՝
Վէմ կարծրացեալ չար խըստագոյն։

1. Գ. սպանանիցիւ՝ ե.է. սպա- 2. Բ. Ը. որք։
նանիցեմ՝ Թ. սպանեցին։ 3. Բ. չունի առնա։

19. Զի՞նչ չահեցար ի չար գործոյն
Քան թէ զպատիժըս զառնագոյն.
Բայց ոչ թողից զքեզ յար ի նոյն,
Այլ առաք քեզ յայսըս բարեգոյն:

20. Այժմ ի նախնեացդ որ հզօացին
Ի կերակուր քեզ եղիցին.
Այս քեզ մեծ վտանգ է 'ւ անքընին
Չի ճաշակես զնիւթ պատկերին:

21. Եւ զգաւազանըն Մովսէսի
Յորմէ հրըաշքըն կատարի,
Զարձնեմ ի յօձ քեզ նըմանի
Որ զո անուանդ փառաւորի:

22. Եւ [1] յապագայն ժամանակի
Առնում զքեզ զէն յիմում ձեռին.
Որք մեզանչեն յանապատին
Զու հարկանես զմարմինս նոցին:

23. Եւ ի պատիւ քեզ վեհագին
Զտիպ զո հանել [2] առաք ի ձողին.
Որք հաւատով ի քեզ հային
Յայլոց թիւնիցն ոչ վընասին:

24. Եւ այլ մեծ վտանգ քեզ անքընին,
Ես ի զո տիպն օրինակիմ.
Զինչ ձողով օձն յանապատին՝
Ես բարձրանամ ի ձող խաչին:

25. Եւ [3] որպէս օձըն պըղընձին՝
Ապրեցուսցէ զհարեալս օձին,
Եւ ես անճառ կենաքս ի խաչին
Հերքեմ զնայթուածք չար բանսարկուին:

1. Բ. չունի առնս:
2. Ե. Է. հանեմ:
3. Բ. չունի առնս:

26.
27.
28.
29.
30.
31.
32.
1.
2.
3.

26. Այլ և զանէծք անձին գային
Որք քեզ տուի մերձ ի դրախտին.
Ցամ զայն Հրէից տիրապանին
Ծնընդոց խժից օձին ազգին:

27. Զարն որ ի քեզ եմուտ նախկին
Մտանէ հոգիս Հրէից ազգին.
Դու սպանեցեր մարդ հոգածին,
Այլ նոքա զՏէր առեղծող նոցին:

28. Դու առեալ ամենայնի
Որ կորուսեր զմարդըն նախնի.
Նոքա նուաթ ամէն ազգի
Գերեալ ցըրուին ի մէջ երկրի:

29. Զի [1] բանսարկուն ի քէն ելաւ,
Ի նոա՝ անել բընակեցաւ.
Հազմացն ի քեզ մինըն մըտաւ
Ի նոսա բազում եօթն այսըս չար:

30. Յորժամ ի քէն գեւն ելանէր
Յայլան յանկըրդին տեղիս [2] չըրկէր.
Թափուր զհրէայսըն գըտանէր
Եօթնապատակեալ [3] անդ բընակէր:

31. Դու չատ անմեղ քան ըզնոսա,
Բայց պատրեցեր [4] յայլմէ գեւսայ.
Գեզ յաւիտեան տանջանք չըկայ,
Բայց [5] նորա հուրն ոչ զովանայ:

32. Գեզ [6] ոչ տըւի պատուէրք բանի
Ի զգուշացնել վասըն չարի.

1. Բ. չունի տունս:
2. Ե. տեղին:
3. Բ. եւթնապատիկ այլ:
4. Բ. պատեր:
5. Բ. այլ:
6. Բ. չունի տունս:

Վասն այն եղեր չարին սեղի
Պատուհասեալ և սաեղի։

33. Նոցա բազումքս ծանուցի
Եւ աքանչելեօք քարոզեցի.
Չհաւատացին յամենայնի
Վասն այն տանջանքն ոչ խափանի։

34. Բայց դու հնազանդ յամենայնի
Պատուիրանին զոր քեզ եգի.
Քեզ հող ուսել հրամայեցի,
Եւ կաս ի նոյնըն հրամանի։

35. Հոգի [1] չունիս դու բանական,
Որ քեզ մեծ փառք տամ անվախճան.
Այլ գի մարմին ես նիւթական՝
Այդ քեզ պատիւ զոր ասացան [2]։

36. Զի փըրկելոց եմ ըմնախնին
Չյայլմէ [3] պատրեալ անմեղ հոգին.
Այդչափ ընդ քեզ մանն ընդ նըմին,
Չ՚ յայլմէ պատրեալ էք երկոքին։

37. Եւ գի պատիժ առիք [4] կըրկին,
Դու և նախնի մարդն առաջին
Զեր պատիժն այն [5] էր գինչ [6] եկին.
Բայց կայ անանց այժմ յանցողին։

38. Բուն չարն ի յօձն կերպարանի
Ի սիպ խորամանկ թիւնաւորի,

1. Բ. չունի առնս։
2. Ա. Թ. զերադրական. Ա՝. ի լուսանցս ունի զոր ասացան։
3. Գ. յայլմէ։
4. Գ. Ե. Ի. առէք։ Թ. առեր։
5. Գ. Ե. Ի. այդ։
6. Բ. զոր։

Չի որ չարին հետևեսցի՝
Նըմանակից նոցա լիցի։

39. Այսըմ [1] դիմակ Աստուած Հոգի,
Ի յաղաւնի կերպարանի.
Հեղ [2] վիամիտ քաղցր ու բարի,
Չմարգիկք առնէ իւր նըմանի։

40. Եւ ամենայն ոք զոր [3] կամի՝
Մըտօք ի նոյն կերպարանի.
Եթէ ընդ չարն և թէ [4] ընդ բարի
Ըստ նոյն բարուցն յեղաչըրջի։

41. Եւ վըկայէ այսըմ բանի
Աւետարանըն Քրիստոսի.
Թէ որ աչօք յարատ հայի՝
Նա չուն զարձաւ յիւրաւմ սըրտի։

42. Վասն այն բարոյն ցանկալ պիտի
Որ մարդն յԱստուած կերպարանի.
Իսկ որ չարեացըն հետևի՝
Սատանայի նըմանի [5] լինի։

43. Չի ցանկութիւնն որ ի սըրտին՝
Չմիտքըն ներկէ յորակ [6] իրին.
Իսկ փոխոխել զգոյն որակին
Կամ ոչ լինի, կամ [7] դըժուարին։

44. Չներկեալն ի չար կամ ի բարին՝
Չայն փոխոխելն է դըժուարին.

1. Բ. չունի առնա։
2. Ե. Լ. չունին յաջորդ չորս տողերը։
3. Բ. որ։
4. Գ. չունի եւ թէ։
5. Թ. լմանի։
6. Բ. յորեակ ուրին։
7. Բ. կամաւ չլինի այլ։

Բայց թէ երանգ հընայն մաչին՝
Ապա նոր գոյն առնու կըրկին։

45. Պէտէս [1] որակ ի միասին
Զկարէ լինել ի մին [2] մասին.
Բայց թէ յիրար խառնեալ լինին
Ապականեն զմիմեանս նոքին։

46. Պէտէս որք կան ի գործ չարին
Այլ և [3] բարեաց մասն ինչ ունին.
Անտի առնուն գքանքարըն մին
Տան հընգեակի չահեցողին։

47. Չի թէ [4] սակաւ է գործ բարին
Ի առաւել չատ [5] մասըն [6] չարին,
Երբ հասանի օր վախճանին՝
Ցորըս գըտցի՝ ի նոյն գասին [7]։

48. Լոյսն և խաւարն ի միասին
Զկարէ լինել աժենևին.
Այսպէս և չար գործքն ու բարին
Ապականեալ ոչ հաստատաին։

49. Պարտ է ջընջել զորակ չարին
Ապա երանգ բարեաց ներկին.
Քաղել [8] զորսմն անգամանին
Ի ապա ցորեանըն բուսանին։

50. Իակ որ արատ կայ ի հոգին
Եւ ոչ հանէ փութով նախկին,

1. Բ. չունի առնա։
2. Գ. ի նմին։
3. Բ. Ի։
4. Բ. որ։
5. Բ. չար։
6. Ե. Լ. մասն չատի։
7. Բ. գասին։
8. Ե. Լ. քազել։

Սերմն է չարեաց որ բուսանին
Եւ նիւթք հըրոյ նըմա լինին։

51. Թէ դու որակ ունիս կըրկին
Ջմինըն ջընջեա՛ որ փարատին.
Ջմիւսըն [1] ներկեա՛ արեամբ կողին
Քեզ զարդարանք յաւուդատաին։

52. Եթէ ներեաց Աստուած օձին,
Այլ և նախնեացն որք [2] մեղուցին,
Որչափ ներէ մեզ յետ [3] գարձին
Յորժամ Հոգւոյ ասեմք նըմին։

53. Բայց [4] թէ անդարձ կամք ի չարին
Եւ ևս կըրկնեմք գյանցանըն հին,
Յայնժամ պատիժ տացէ կըրկին
Աստ և յանկէտն յաւիտենին։

54. Յորժամ հրեշտակքըն մեղուցին՝
Յերկինից անկեալ անանց տանջին.
Դու դի՞ մընաս անձին քոյին,
Թէ քեզ չըտայ զպատիժ [5] չարին։

55. Վասըն միոյ պըղտոյ ծաւին՝
Հինգ հազար ամ պատժեաց գՆախանին [6].
Դու պարտական բիւր քանքարին՝
Այդպէս անհոգ կաս ի մեղմին։

56. Քեզ օրինակ անցեալ Նախնին,
Այլ և հրեշտակքն որ մեղուցին.

1. Բ. գի ումն։
2. Գ. Ե. Է. որ։
3. Ե. ԺԲ. Է. յոր։
4. Յաւելուած Գ. Ե. Է. օրի-նակաց։
5. Գ. պատիժ։
6. Է. զՆոսին։

Տես թէ նոքա զինչ կըրեցին,
Կըշռեա՛ զու զքո մեղքն և զնոցին։

57. Բայց օրինակ չըկայր նոցին
Թէ պատուհաս կայ յանցողին.
Այլ օրինակք են մեզ նոքին
Չի մի պատժիմք նըման նոցին։

58. Այժմ օրհնութիւն Աբրահամին
Աստ և յանկէան յաւիտենին,
Որ մեզ յայտնեաց զխորհուրդ բանին
Որ կայր ծածկեալ անդ յայտնի սմին[1]։

ԳԼՈՒԽ Ժ.Դ.

Վասն տարակուսանաւոք փոշիմանիկոյն Նախինացւոյ և զրկիմանի ծաղկապանիծ[2] փառացւոյ։

1. Ցետ այս հարցմանցըս քննութեան[3]
Տարակուսեալ Նախինքն ոդբան.
Եթէ վասն է՞ր հանդիպեցան
Այսքան չարեացըս փորձութեան։

2. Այն ի՞նչ զըրախտ էր լուսափայլ
Որ զմեզ արար հէնց ուշատար.
Մըտօք կորաք մեք հիացեալ
Եւ զպատուիրանըն մոռացեալ։

3. Այն ի՞նչ ծառ էր անուշահամ
Որ ի հոտոյն զմիտըս[4] տարան.

1. Գ. յագիմին։ (Ագիմին?)։ 3. Ե. Ի. քննութեանց։
2. Բ. գերապանծ։ Ե. Ի. ծաղ- 4. Բ. Ը. Թ. զմիտս։
կապանծառ։

Եւ մեք ապչեալք ի զարմացման
Ոչ քննեցաք զօձին ըզձայն [1]։

4. Այն ի՞նչ պըտուղք անմահութեան
Որ ինձ ուտել հրամայեցան.
Եւ ես յիմար որպէս զանբան՝
Զառի զմիոյ [2] պըտղոյն ըզհամն։

5. Այն ի՞նչ ծառկունք էր անթառամ
Որ ի դրախտին միջին բուսան.
Գոյնքըն փայլի տայր զանազան
Զերդ ճառագայթս արեգական։

6. Այն ի՞նչ բուրումն անուշալի
Որ ի դրախտէն [3] միշտ կու բուրի.
Հոգիս բաղձայ, սիրտս [4] ճըմլի,
Յանոյշ հոտոյն միաքըս ցընդի։

7. Կայր անդ ծառկունք բազմադիմակ
Գունով փայլէր լուսատեսակ.
Ազգի ազգի 'ւ անօրինակ.
Պայծառատես քան զարեգակ [5]։

8. Խառնեալ անուշ հոտ ընդ իրար
Բըղխեալ բուրէր անմահարար [6].
Հոգիս գմայլեալ զուարճանայր,
Մարմինս թըմրէր [7] որպէս արբեալ։

9. Աչքըս ցընծայր գունով ծառկանց,
Հոտն ի հոգիս լինէր թափանց.

1. Բ. զբան։
2. Ե. Է. միոյն։
3. Ա. դրախտին։
4. Գ. միաք։
5. Է. զարուսեակ։
6. Բ. Գ. Ը. անմահարար.
7. Գ. Ե. Է. թմբրէր։

Մարմինս անմահ էր և անանց
Ծաղկափըթիթ պայծառատեսանչ։

10. Պէսպէս [1] ծաղկունք կայր անթառամ
Երանգ գունոցըն զանազան.
Այնպէս փայլէր յաչըս մարդկան
Մինչ պի տեսողքըն չդիմանան։

11. Հոտ անուշից նոցին բուրման
Նուաղէր ըզսիրտս որդւոց մարդկան.
Պէսպէս բուրէր յորդահոսան,
Չի տեսողաց ուշըն գընան։

12. Աչքն ի ծաղկանցըն զուարճանայ,
Քիմքն ի հոտոյն զմայլեալ ցընծայ.
Սիրտըն բերկրեալ փառաբն խայտայ
Ի զանազան գունոց նոցա։

13. Որպէս ըզխունկն ի վէջ հըրին՝
Յորգեալ ծըխայր [2] հոտըն նոցին.
Խառնեալ ծըխոցն ի միասին՝
Ծախէր ըզքիմս հոտառողին։

14. Եւ [3] զանազան ծառքն ի զրախտին
Լուսափըթիթ և ծաղկածին,
Այնմահաբեան պըտուղքն ի նմին
Տերևք նոցա ոչ թառամին։

15. Այն ի՞նչ տեղիք էր հըրճուալի
Որ խընդութեամբ միշտ ցընծայի [4].
Հոգիս զմայլեալ [5] խրախճանայի [6],
Զքնութիւն մարմնոյս մոռանայի։

1. Բ. չունի տունս։
2. Ե. Լ. ծխէր։
3. Բ. չունի տունս։
4. Բ. խնդայի։
5. Բ. հոգի զմայլէր։
6. Գ. Ե. Լ. խրախճանայր։

16. Այն ի՞նչ հրեշտակք լուսապայծառ
Զինև կային միշտ պար առեալ.
Նըշոյլք լուսոյ [1] նոցին փայլեալ՝
Եւ ըզգըրախտըն կառուցեալ։

17. Տեսի ըզփառս անճառելոյ [2]
Ի զանազան սրակ լուսոյ.
Պէսպէս փայլմունք նոցին գունոյ [3]
Ջմայլեաց ըզսիրտս [4] մտանից հոգոյ։

18. Այն ի՞նչ նոր [5] լոյս էր աննըմանն
Որ ի դրախտի անդ փայլեցան.
Չի ճառագայթս արեգական՝ [6]
Որպէս ճըրագ էր առ լոյսն այն։

19. Այն [7] ի՞նչ տեսիլ անճառական
Ի վէմ լուսոյն զարմանագան.
Նըշոյլք փառաց նոցին ծագման
Ճառագայթէր զիմովս անձամբ։

20. Այն ի՞նչ քրովբէք էր բազմաչեայն,
Եւ սերովբէքըն վեցթեւեան.
Աթոռք ահեղ չորեքկերպեան
Յորում հանգչէր երկնից արքայն։

21. Այն ի՞նչ զուարթունք էր հըրճուաճայն,
Քաղցրանըւագ օրհներգաբան.
Որպէս զծաղկունըս զանազան
Շուրջ զաթոռովըն փայլեցան։

1. Բ. լուսոց։
2. Ի. լուսոյ։
3. Գ. Ե. Ի. Պէսպէս գունակ փայլմամբ նոցուն։ Բ. պէս պէս ծաղկունք փայլմունք գունոյ։
4. Գ. զմիտս։
5. Ի. չունի նոր։
6. Բ. (արեգական)։
7. Բ. չունի առնա։

22. Որհնեալ են փառք քո անվախճան
Յիւրում տեղոջ որպէս արժան.
Ողորմութիւն ի յաւիտեան,
Անտես չառնես զազգըս մարդկան: 29.

23. Այն ի՞նչ անճառ սէր Աստուածին
Որ ինձ արար անքննելին.
Առեալ ըզհողս յիւրում ձեռին
Աստղծ ի պատկերն սատուածային: 30.

24. Այն [1] ի՞նչ փըչումն էր հըրճուանաց,
Որ ինձ չնարհեաց պարգեւս փառաց.
Շնարհս եօթնաբիսեան յիս նըկարեաց,
Զգեաց իմոց և զաւակաց: 31.

25. Այն ի՞նչ բարբառ էր աննըման
Որ յիս խօսէր միշտ քաղցրաձայն [2].
«Կէր յամենայն ծառոյդ որ կան [3]
Բայց ի պըտղոյն չար գիտութեան»: 32.

26. Այն ի՞նչ մարմինք էր լուսափայլ
Որ ի դրախտի միջին մեր կայր.
Նըշոյլք փառաց յինէն ցոլայր
Արեգականըն հաւասար: 33.

27. Այնքան [4] հըրաշքն որ անդ կային,
Անճառակերպք և անքննին.
Ո՞վ փոխարկեաց զայս ընդ չարին,
Որ ըզդիմակն [5] ունիմ նոցին: 34.

28. Այն ի՞նչ չար [6] ծառ էր մահաբեր
Որ զմեզ արար հէնց անհամբեր.

1. Բ. չունի առնա:
2. Ե. Է. զուարճաձայն:
3. Բ. ծառոց դորին:
4. Բ. չունի առնա:
5. Ե. Է. զընդդիմակ:
6. Բ. Թ. չունի չար:

Հատեալ է քուն յաչացըս մեր,
Եւ պատառեալ սըրտիցս [1] աղբեր:

29. Այն [2] ի՞նչ պըտուղ էր ցաւագին
Որ մեզ հէնց չար [3] էած կըրկին.
Գարձոյց ի մահ զկեանքն անքընին,
Զլոյսն ի խաւար աղջամըղջին:

30. Այն ի՞նչ արմատ էր գառնագին
Որ եա պըտուղ մեզ մահածին.
Զի ոսկրն նորա բողբոջեցին [4]
Մեզ ցաւ և սուգ և ոզբս ուժգին:

31. Այն [5] ի՞նչ սեւ օր էր ինձ բօթի,
Այն ինչ չար ժամ էր խաւարի,
Այն ինչ սահաթ [6] էր ցաւալի,
Որ հրով անշէջ գիս վառեցի:

32. Այս [7] ի՞նչ չար աչք էր խաւարեալ,
Այս ի՞նչ մառունք էր չորացեալ.
Ընդ չար լեզուին բերանս կարկեալ
Եւ առաւռունքս ի հող փըչրեալ:

33. Այս ի՞նչ բերան էր կարկամեալ,
Այս ինչ լեզու էր կատաղեալ,
Այս ինչ առաւ էր չարացեալ [8]
Մահու թիւնիցըն ծարաւեալ:

34. Այս [9] ո՛ւստ. այս ո՛ւստ ճիչս ահագին,
Կամ զայս ինձ ո՞վ պատմէր նախկին՝

1. Ե. Է. աչացս:
2. Գ. չունի առնա:
3. Ա. չունի չար:
4. Բ. Գ. Ե. բողբոջեացին:
5. Ե. Է. չունին առաջ:
6. Է. սըզաթ:
7. Բ. չունի առնա:
8. Բ. չորացեալ:
9. Բ. չունի առնա:

թէ դէմք փառացս իմ ծաղկածին՝
Դառնայ ի հող մահու ատուերին։

35. Այս ինչ չար սիրտ էր քարացեալ [1],
Այս ինչ խորհուրդ էր խաւարեալ·
Կամքըս չարին էր հաւանեալ
Եւ [2] ցանկութիւնս ընդ նա վառեալ։

36. Այլ չատ ծառեր կայր դանադան
Ի մէջ դրախտին անմահութեան·
Ես յիմարեալ որպէս դանդան՝
Առի զպըտուղըն չարութեան։

37. Միոնն անսասան էր 'ւ ինքն անբան,
Սողաց [3] ի դրախտս արքունական,
Առեալ տարաւ վհեղ ընդ [4] ինքեան
Ի խորխորատըս [5] չարութեան։

38. Այն [6] մին պըտղովն՝ զմեզ կարթեաց,
Եւ ի դրախտէն հանեալ քարշեաց·
Աբար խորտիկս իւրոյն կամաց,
Անչէջ հըրովըն խորովեաց։

39. Աչքս և ականջս էր ինձ խաբող,
Կամքս և խորհուրդըս հետեւող,
Յօժարութիւնս ինձ հաւանող·
Զիս զարձուցին մահուամբ ի հող։

40. Զեռքս [7] ընդ ոտացս [8] էր մոլորեալ,
Եւ ատամունքըս ծարաւեալ,

1. Բ· քաղցրացեալ։
2. Լ· չունի տուղս։
3. Բ· սողայ։
4. Բ· յինքեան։
5. Գ· ի խորխաան։
6. Բ· չունի տունս։
7. Ե· Լ· ձեռս։
8. Գ· ոտեացս։ Ե· Լ· ոտիցս։

41.
42.
43.
44.
45.
46.

Զար ցանկութիւնս իմ փափաքեալ,
Զմահն [1] ըմպեցի մաղձաժայթեալ [2]։

41. Կըրկին [3] ցաւօք անձն իմ տանջի
Եթէ ման է՞ր զայն գործեցի.
Փոչիմանեալ. ոչ հասանի,
Այլ մարմաջեալ կամ ի հոգի։

42. Պըտուղն անցաւ զոր ես ուսի,
Համըն գընաց զոր ծամեցի.
Ում ցանկացայ՝ չէ ի միջի,
Բայց տարտարոսն ինձ կու պահի։

43. Օձըն մեռաւ [4] որ [5] յիս խօսէր,
Զայնըն կորեաւ որ ինձ խաբէր.
Զոր նա ասաց՝ լինելոյ չէր,
Բայց զայս չարիքս ինձ գուշակէր։

44. Այժմ ուր է դրախտն իմ ցանկալի,
Ո՞ւր է իմ լոյսըն գերարփի.
Ո՛րքան յիշեմ՝ հոգիս մաշի.
Եւ մարմնի սիրտս ի փորի։

45. Ո՛վ [6] լոյս անճառ իմ ցանկալի,
Ի քո սիրոյդ [7] վիաքըս ցընդի.
Հոգիս վառեալ, մարմինս հալի [8],
Ուշըս գնացեալ քեզ տապնապի։

46. Քեզ բաղձալով զպըտուղն ուսի.
Աստուածութեանդ քո ցանկայի [9].

1. Բ. զմաղձն։
2. Բ. մահաժրտեալ։
3. Բ. չունի այս և յաջորդ տունը։
4. Բ. մեռեալ։
5. Գ. Ե· Լ· որ ընդ խ։
6. Բ. չունի տունս։
7. Ե· Լ· տեսոյդ։
8. Ե· Լ· պրի։
9. Ե· Լ· ցանկացի։

Թէպէտ փառացն այն [1] ոչ հասի՝
Բայց նոյն սիրովն հոգիս վառի։

47. Աչք իմ հարեալ կայ [2] յարտասուս,
Սիրտ իմ գոչէ յառաջագոյնս·
Աղազակէ հոգւոյս մասունս
Առ տանկալիդ իմ ի բարձունս։

48. Չիմայ [3] ես ինչ առնեմ անճար,
Զայնքան փառաց կամաւ զրկեալ·
Փոշիմանիմ տարակուսեալ
Կըսկըծամահ ազէկիզեալ։

49. Եթէ նըընչեմ [4] ոչ հանդարտիմ,
Եւ թէ յառնեմ բնաւ չըհանգչիմ·
Ի լուռ կալով՝ յոյժ տագնապիմ,
Եւ ընդ խօսելըս խոցոտիմ։

50. Ա՛յլ ազգ սիրով չմխիթարիմ,
Զաշխարհս յոչինչըս համարիմ·
Անոտի փառաք ես ոչ յագիմ,
Զի էր անճառ իմ տանկալին։

Տէր Աստուած ասի տուընքս [5]։

51. Տեղիք չունիմ ես հանդըստեան,
Եւ ոչ պատճառ ինչ խընդութեան·
Սիրտ [6] իմ պահէ զիս յերերման
Եւ յարտասուս հառաչաձայն։

1· Բ. Նա։
2· Բ. կայր։
3· Գ. այժմիկ։
4· Ե· Է· Ննջեմ։
5· Գ. ունի այսչափ Տէր Աստ-
քելի։ Գ· Ե· Է· կը յաւելուն այս։ Աւյք՝ չունին այս խոսքերքը։
6· Բ· Գ· սիրտս։

52.
53.
54.
55.
56.
57.
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.

52. Եթէ [1] թագչիմ [2] ի տան սըրտիս՝
Ոչ հանգարտի [3] առ իս հոգիս.
Եւ թէ յայտնեմ զխորհուրդս որ յիս՝
Զտանի [4] աչխարհս ըզձայն գուժիս։

53. Բամեալ մատամբք հոգեկանիս
Եւ անգամօք [5] բոլոր մարմինս [6]
Սկըսնուիմ ի յողբ [7] հառաչալիս
Զոր վայելէ հանուրց ազգիս։

54. Աչք [8] իմ հեզու զհոսանս գետոց,
Սիրտ իմ բըզխէ զվըտակս ցաւոց.
Մըտօք տանջիմ [9] ի խորհըրդոց,
Անձամբ վաճեալ որպէս ըզրոց։

55. Ոամիկք [10] մատունքս իմ ցաւագին,
Զարեաց [11] պըտուղս ինձ քաղեցին.
Եւ տատամունքս իմ զըժնային՝
Զմաղձըս մահու ճաշակեցին։

56. Ականն իմ ինձ ամպ [12] եղեւ չարեաց,
Զանձրեւ ցաւոց ինձ հեղեղեաց.
Համարք ցօղոյն որ ինձ հոսեաց՝
Պէսպէս կըսկիծըս անօրինեաց [13]։

57. Փաղեալ [14] ըզցաւըս զանազան՝
Փունջ կապեցի որպէս չուչան.

1. Բ. չունի տունս։
2. Ե. Լ. հանգչիմ։
3. Լ. հանգուրժի։
4. Գ. Ը. չտանէ։
5. Բ. և անդ մտօք։
6. Ա. ժ. մարմնիս։
7. Բ. ողբամ ողբս։
8. Բ. չունի տունս։
9. Ե. Լ. մըտօք ականջ իմ։
10. Բ. ոամեալ։
11. Ը. ժ. զչարեաց։
12. Ե. Լ. աղբ։ (Լ. օրինակը յետոյ ամբ սրբագրած է)։
13. Բ. անօրինեաց։
14. ժ. քաղեաց։

Փուչ և տատասկ կըակըծական՝
Եղեն պըտուղն ինձ անվախճան։

58. *Եռայ խորհուրդս իմ անդադար,*
Չի հրով վառեալ կամ հատասար.
Միաքս և խորհուրդս անանձնաբար
Ինև գործել տըւին ինձ չար։

59. *Աստց ինձ տալ վիտաս ընդհանուր,*
'Ի ես ցանկացայ մըտօք իմ կոյր.
Զեռաքս տալ զընութիանըս հուր,
Ծըծումբ լեղի գառն և մըրուր։

60. *Լըռել[1] սըրտիս ոչ հանդարտիմ,*
Լալով ցաւքս իմ ոչ փարատին.
Ընդեալ փառացն ոչ հասանիմ,
'Ի ի տանջանացն ոչ ազատիմ։

ԳԼՈՒԽ ԺԵ.

Վասն գղջմանն Եւայի։

Եւա ասէ զայս

1. *Այն ինչ չար ժամ էր ինձ պահած՝*
Որ օձն եկեալ ինձ բարբառեաց.
Այս ինչ ականջ էր չար ի բաց
'Զ որ առաւնայ զմաղձըն թափեաց։

2. *Այս[2] ինչ չար միաք էր խաւարած*
Որ զթըչնամոյն բանն չըքըննեաց.

1. Ի. լռեալ։ 2. Ե. Ի. այն։

Այս ինչ սատանի էր չարացած՝ [1]
Որ գրանն օձի լեզուին ծամեաց։

3. Այս ինչ չար սոք էր մոլորած
Որ առ մահու ծառըն գընաց.
Այս ինչ չար ձևոք էր չորացած՝
Որ գայն պըտուղըն չօչափեաց։

4. Վա՛յ իմ աչացս որ ես տեսայ
Չարեաց պըտուղն՝ և ցանկացայ.
Վա՛յ ականջիս [2] որ ես լըսայ
Ըզձայն օձին և խաբեցայ։

5. Վա՛յ իմ լեզուիս որ խօսեցայ,
Եւ [3] ընդ օձին ընկերացայ.
Վա՛յ բերանոյս իմ՝ որ կերայ՝
Չծըծումբ հըրոյն և վառեցայ։

6. Վա՛յ ըսընդացս իմ անըզգայ
Որ յայն հոտոյն ես հեչտացայ.
Վա՛յ սատմոքացս [4] իմ խաբեբայ
Որ զհամն առեալ անուշացայ։

7. Վա՛յ սատմանցս իմ զըժընդեայ
Որ ծամելով զմահըն կըլայ.
Սատնամանօք սա կըրճըտայ [5]
Որ փափաքեաց ծառկել [6] ըզնա։

8. Վա՛յ իմ ոտիցս [7] որ ընթացայ
Հանիլ չարեաց որ այժմ ինձ կայ.

1. Գ. Ե. Ի. մահացած։
2. Բ. Գ. Ե. Ի. ականջացս։
3. Բ. չունի առդս։
4. Գ. Ե. Ը. ժ. սատմոքսացս։
5. Ը. կրճտեցայ։
6. Թմանք՝ ծամքել։
7. Ա. Ը. ժ. ոտացս։ Բ. մըտացս։

Ի հուրն անշէջ սա բնթանայ,
Փոխան ի ծառն երթալոյ սա [1]։

9. Վա՛յ իմ ձեռացս որ մերձեցայ
Յայն չարութիւն որ վերջք չկայ.
Երբ առչորի բոցովըն սա
Ծագիւ մտաին ջուր չբտան սմա [2]։

10. Վա՛յ իմ մրտացս որ խմացայ
Բան նորածին գինէ աստանայ.
Նըման նըմին և ես կորեայ,
Մի էր խորհուրգ իմ և նոցա [3]։

11. Վա՛յ [4] իմ սըրտիս որ խորհեցայ,
Զկորուստ անձին իմ 'ւ Ադամայ.
Պըտուղն անցնի, համըն գընայ՝
Բայց տանջանացըն վերջք չկայ։

12. Վա՛յ իմ կամացս որ հաճեցայ [5]
Խաբել զԱդամ որպէս ասըլայ.
Զնա խաբելով ես չփրկեցայ
Այլ [6] մորմոքիմ ես ընդ նըմա։

13. Ես յԱդամայ կողիցն առայ,
Զի օգնական լիցիմ նըմա.
Զնա կորուսի և ես [7] չհանգեայ [8]
Այլ նոր չարիք վաստակեցայ։

14. Մինչ [9] ընտրուկս եմ եղելոց,

1. Բ. սա։
2. Բ. նմա։
3. Բ. ցնա։
4. Բ. չունի սուկս։
5. Բ. Ը. հայեցայ։
6. Բ. վայ։
7. Ա.սկիզ կը սկսի Թ. պակասաւոր օրինակը։
8. Ա. չհանգայ։
9. Բ. զի Թէ։

Եւ [1] վերջին մանն արարածոց.
Վասն այն ես մայր [2] եղէ ցաւոց՝
Զարշարանաց և զբժոխոց։

15. Կամ թէ զբրաւինն [3] եմ տարերաց,
Դառնամբրուր թիւնօք լցած.
Վասն այն ընկիզն եղէ չարեաց
Մորմնաքելոյ և արտասուաց։

16. Եւ գայթակղեալ կամ ընդ անձին
Ընդէ՞ր մատնեցայ սկզբնաչարին.
Դանեա ստեղծուած եմ Աբարչին.
Վասն է՞ր չարիք գիս պատեցին։

17. Եղեալքս ամէն յիւրեանց կարգին,
Եւ ես միայն կամ լալագին.
Իւրաքանչիւրքն յիւր [4] կայանին,
Ի՝ ես տարագրեալ ամենեւին։

18. Ծնանին ծաղկունք յոտըս ծառին,
Եւ այլ ծընունդք [5] առ ծընօղին.
Ա՛յլ ես ցաւօք ծնանիմ զորդին՝
Խայտառակեալ յամենեսին։

19. Կամ զինչ ոմանք ի հրեշտակաց
Խոտանքն եղեն դեւք չարացած.
Եւ ես յաղգէս հողեղինաց՝
Նոյնպէս զըտակ եղէ չարեաց։

20. Ախյց չեմ նըման անկեալ դիւաց,
Զի նոցա մին [6] մասըն սխալեաց.

1. Ե. Է. կամ։
2. Ե. Է. մանն։
3. Գ. Լուսանցքին մէջ ունի դրախտին։ Թ. դրախտինն։
4. Բ. չունի յիւր։
5. Բ. ծաղկունք։
6. Գ. մի։

Իակ ես բոլորն եմ խաւարած,
Սեռս անհատից և տեսակաց [1]:

21. Զի՞նչ արարից իմոյ անձին,
Որ հակառակ եմ Արարչին.
Երթամ ի հուրն յաւիտենին
Զի խոց վիրացըս խարակին [2]:

22. Թէ գառնայի յոչնութիւն՝
Էր երանի և խընդութիւն.
Բայց կայ յաւէտ ինձ նեղութիւն
Անանց տանջանք և գառնութիւն:

23. Ադամ պատկեր էր Արարչին,
Փըչմամբ շնորհաց լըցեալ հոգին.
Թօսիլ չիշխեաց չարն ընդ նըմին՝
Զի սարսէին յահէ նորին:

24. Ես չոկեցայ յանձնէ նորին,
Շնորհաց զըրկեալ ամենեւին.
Զիս [3] գըտաւ նիւթ [4] չարն առաջին [5]
Ինև կորոյս զամենեսին:

25. Բայց յոյս ունիմ ես առ Աստուած
Զթողուլ ի սպառ զիս մոլորած.
Ես որ պատճառ եղէ չարեաց՝
Անէ առիթ անճառ բարեաց:

26. Եւ ըզպատիժս իմոյ անձին՝
Տայ թըշնամոյն իմ յիս դարձին.
Եւ զոր խաբեաց յաւազ բանին՝
Տեսցէ ի [6] փառն աստուածային:

1. Բ. տեսակ ցած:
2. Բ. Դ. խորտակին:
3. Է. զի:
4. Բ. Թիւն:
5. Ա. չարին առջին:
6. Բ. ըզփառան:

27. Զոր խաբողին թըւէր անհնար՝
Տեսցէ զիս լեալ աստուածամայր.
Եւ ծառ կենաց ինձ արնկեալ
Պըտուղ նորա աստուածարար [1]:

29. Ի ես որ եղէ անուամբ նախատ՝
Առից անուն մեծ փառազարդ.
Անեղ, անտեսն յէից անյայտ
Ինձ յայտնի զերդ ճառագայթ:

30. Զմեզ ազգակից առնէ յինքեան,
Տանել յերկնիցըն կայսրան.
Յորոյ [2] յահէն երկինք զոլան՝
Ի տեսութիւն գայցէ մարդկան:

31. Յայնժամ ցընծամք անճառ սիրով՝
Յերկինս երկնից [3] թըռչիլ մարմնով [4].
Բազմիլ յաթոռ ծագկեալ լուսով՝
Ընդ հրեղինաց պարակցելով:

1. Բ. Գ. Ը. Թ. Ժ. անմահաբար:
2. Ժ. որոյ:
3. Գ. յերկնից յերկինս:
4. Գ. Ե. Լ. ամպով:

ԳԼՈՒԽ ԺԶ.

Վասն զանազան խորհրդոյ [1] կողիի որ առաւ յԱդամայ [2], թէ գիւղ խորհուրդ բերէր յիւրեանս չարոյ և բարւոյ։

1. Այն ի՞նչ սև կով էր յիս ծածկած,
Որ ինձ պատճառ եղև չարեաց.
Յանմահ կենաց նա զիս քարշեաց [3]
Ի տարտարոսըն հրաւիրեաց։

2. Այն ի՞նչ սև օր [4] էր ինձ պահած
Որ ընկեր չառի յայլ [5] կենդանեաց.
Վասն այն զկնա յինէն առեիծեաց
Զի ինձ հաճոյ լիցի կամաց։

3. Այն ի՞նչ սև պահ էր ինձ թըմրած [6]
Որ զկողս յինէն առին ի բաց.
Ընդ այնր մարմին եղև լըցած,
Զի [7] յԱստուածոյն եհման յաչաց։

Այժմ [8] ըսկըսանուս վասըն կողի
Երէ նա գիւղ խորհուրդ ունի.
Թէպետ գանգատըս բարբառի,
Բայց այլ խորհուրդ բացայայտի։

1. Գ. խորհրդոց։
2. Բ. այսպէս կը չարաձակէ, թէ որպէս կամ գիարդ յայտնի եղիցին։
3. Գ. Ե. Յ. զրկեաց։
4. Գ. Ե. Յ. կոզ։
5. Ա. ի։
6. Գ. Ե. Յ. Թմրըած։
7. Գ. զիս։
8. Ը. Թ. չունին այս առնըը։

4. Կամ թէ նա կոզ էր իմ[1] ձախի՝
վասն այն գործեաց ձախողակի[2].
Զի աւենայն իր ըստ կարգի,
Ըստ իւր բնութեան[3] գործոյն չարժի:

5. Կամ թէ եւս յիմոյս միջոց՝
վասն այն նա զիս ընդ մէջ կըտրեաց.
Որպէս ըզկոթ փայտահարաց՝
Նովաւ զմայրիսըն[4] կոտորեաց:

6. Կամ որպէս նա եւս յինէն՝
Եհան և զիս յիմ Աթարչէն.
Ուստի բնութիւնս մեր հոգիէն՝
Մահաւտամբ[5] ի հող զարձաւ անդրէն:

7. Կամ որպէս կոյն է ինքըն կեռ,
վասն այն՝ վարեաց նա ընդ իս խեռ.
Ակն. Դու զիս ի քէն հաներ,
Մին օր ընդ քեզ ոչ պահեցեր:

8. Կամ զի կոզին մէջն է փուշ փուշ
Թոյլ և սըկար է և անուժ.
Առեալ զպըտուղն այն անըզգուշ
Մեզ նոր կըսկիծ էած և գուժ:

9. Կամ[6] զի երկուս երես կոզին,
Դուրս կոյսն ի բաց նէրսըն[7] ծածկին.
Նա զկամքն եթաց ընդդէմ չարին,
Յինէն ծածուկ աւենաւին:

10. Կամ զի կոյն է մխագըլխի,

1. Բ. ինձ:
2. Բ. ձախ կոզակի:
3. Ա. բնութիւն:
4. Ա. զմարմինս:
5. Լ. Ադակից մինչև 24 երորդ տունը չունի:
6. Բ. չունի տունս:
7. Ե. Նէրս կոյսն ի բաց, դուրսն:

Չի այր և կինըն մի լեսկ.
Ասըմ գիմակ Եւա խորհի,
Ինքնագլուխ գոլ [1] ի մարմնի:

11. Կամ գի կողն է հաւաքարար,
Չի մի կորչի իրք [2] ինչ ընդմայր.
Վասն այն գիտրհուրդ չարին տարար՝
Գաղտ յընկերէս քո [3] ծածկարար:

12. Կամ որպէս տեղ կողին դատարկ՝
Նոյնպէս արար գդրախան անբընակ.
Եւ յամենայն տեղ նոյնգոնական
Չեկաց գկայանսըն բովանդակ [4]:

13. Կամ որպէս է անուանըն կող՝
Անկման մերոյ նըշանակող.
Չմեզ ընկեցեալ գարձոյց [5] ի հող,
Ցերր ի փուչի մեզ լուծանող:

14. Կամ գի կողն է ի ծածուկ տեղ
Օձի նըման երկայնաձև.
Յորժամ տեսաւ գօձն իւր ընկեր՝
Նորին բանիւ գպատուն եկեր:

15. Կամ գի հազար ազգ կենդանեաց
Ոչ ընտրեցի կըցորդ կենաց,
Վասն այն բզկողն յինէն քարշեաց,
Ի ինձ հակառակ գկինս [6] յօրինեաց:

16. Կամ գի յինէն էր նա սկըսեալ՝
Չհաւանեցաւ յայնըմ կենալ.

1. Ե. կալ:
2. Բ. ինքըն:
3. Բ. իւր:
4. Ա. բաւանդակ:
5. Բ. դարձեալ:
6. Ա. գկինն:

Կամ էր նա [1] սկիզբըն լինելոյ,
Նոր խորհըրդոյ ինչ հանդիպեալ:

17. Կամ զի ծածուկ յինէն առաւ՝
Ոսան այն զպըտուղըն գողտ [2] կերաւ.
Ի երբ մերկութիւնն իւր յայտնեցաւ՝
Առ թզենեաւն ինև թագաւ:

18. Կամ գողութեամբ յինէն հանաւ՝
Ոսան այն զպըտուղըն գողացաւ.
Նոյնպէս և զիս պատրուակաւ
Ձիմ Աբարչէն հանեալ ատրաւ:

19. Կամ զի ատելօւած էր նա յեսին՝
Ոսան այն սիրեալ զգործըն [3] վերջին.
Բայց նախանձայր էր ի առաջին.
Մահն սբթեցաւ յամենեսին [4]:

20. Կամ որպէս նախ էի թըմրեալ՝
Անպէս յետոյ մըտաք ապչեալ.
Յորժամ լըսայ զբանըն դիւթեալ՝
Հաւանեցայ մըտաք ցընդեալ:

21. Կամ յորժամ կոյն յինէն առաւ՝
Ինձ գիտութիւն ոչ ազդեցաւ.
Երբ [5] սէր պըտղոյն զմիաքըն [6] տարաւ
Ի ևս չգիտացի մինչև կերաւ [7]:

22. Կամ յորժամ նա յինէն ատելօւաւ՝
Աչք իմ սիրով ընդ նա հարաւ.

1. Բ. չունի նա:
2. Բ. գաղտուկ:
3. Ե. զկողըն:
4. Թ. ամենեւին:
5. Ե. Ը. Թ. Ու երբ:
6. Ե. զմիաքս:
7. Ը. Թ. կարաւ:

Վասն այս մեզաց ինձ [1] թոյլ տբաւ
Լինել հնազանդ կընոջ կամաւ։

23. Կամ [2] չարութեան մասն որ ի յիս
Յինէն ելաւ հետ ի կողիս·
Ի ես լըսելով կընոջ բանիս
Եղէ պատճառ չարեաց ազգիս։

24. Կամ զի է չոր բնութիւն կողին,
Գործով եցոյց ըզնոյն կըրկին·
Նախ՝ չորացոյց [3] խաբմամբ օձին,
Երկրորդ՝ հըրովն անանց բոցին։

25. Կամ զի կողն է բիւրա և կապիտ,
Գործով եցոյց զնա նախատիպ·
Կինս անհնազանդ էր և անվիտ,
Չիս պատնացոյց չարեաւք ի վիտ։

1. Ե· չունի ինձ։ Գ· Է· Լ։
2. Տունքս 23–25 ունին միայն 3. Ասկից ունի Օրինակն Լ։

ԳԼՈՒԽ ԺԲ։

Ա՛յլ խորհուրդ դարձեալ[1] կողին՝
Զոր չիևքն ուրի ծածուկ վիրն վիրն[2],
Գործով եղոյց նա առ Նախնին,
Եւ հատարակ[3] յաւևնևափին։

1. Նախ՝ զի կողն էր առ իս ծածուկ,
Երկրորդ՝ հանաւ չինէն գաղտուկ,
Երրորդ՝ զի կին առեղծաւ յատուկ,
Չորրորդ՝ ընկեր տըւաւ ինձ զուգ[4]։

2. Նախ՝ ընդ օձին խօսէր ծածուկ,
Երկրորդ՝ զպտուղն եկեր գաղտուկ,
Երրորդ՝ խաբեաց զիս հընարիւք,
Չորրորդ՝ արար զառն և տապտուկ։

3. Չի սա իմ[5] կող էր և մարմին
Ցիս կապակցեալ ամենևուին.
Սիրով լըւայ բանիւ սորին՝
Վասն այն կորեաք[6] ի վիրաւին։

4. Զարն որ ուսաւ զկինըն խարել
Առանց նըմա բան չի առնել.
Գեւըն զինչ չար կամի առնել[7]՝
Կնոջ պատճառաւ տայ կատարել։

1. Ա. Բ. վասն։
2. Բ. մարմին։
3. Բ. հաւասար։
4. Գ. Ե. Է. զոյգ։
5. Ե. Է. ինձ։
6. Ա. կորաք։ Գ. Ե. Է. կորեայք։
7. Բ. գործել։ Ե. Է. խորհել։

5. Սա[1] որ եկաւ յիմոյս յանձնէ՝
ՅԱստուծոյ կամքըն կատոյ չէ.
Յամենայն տեղ ա՛ւր և իսկ՝
Սըրտի մըտօք չմիամըտէ:

6. Սա սկիզբն արար բաժանելոյ
Աշն և կընոջ եղբօրարդւոյ.
Ջոկին հոգիքն յիւրեանց մարմնոյ,
Եւ ամենայն մարդ յԱստուծոյ:

7. Ի սմա լինելն ես թըմբեցայ,
Եւ ի կողից պակասեցայ.
Որ ընդ կընոջ սիրոյն երթայ՝
Խելք և ապրանք իւրն չըմընայ:

8. Եւ ըզհազար ազգ կենդանին
Թողեալ՝ հաւան կացի սըմին[2].
Որք կնոջ կամացըն հետևին՝
Ի[3] սիրելեաց 'ւ յազգէն զըրկին:

9. Եւ[4] զի անուանն է սորա կին՝
Թոյլ և կընաւ է ի բարին.
Որք ընդ կանանցըն հետևին՝
Աբիւթիւնք հոգոյն լուծցին:

10. Կինս կէս մարմնոյ[5] զիս բոլորեաց
'Ի յանանց կենաց զիս կիսատեաց.
Լաւ թէ կիսատ էի կացած
Քան թէ բոլոր հանց[6] կորուսած[7]:

1. Ը. Թ. վայ:
2. Բ. Ը. Թ. Նմին:
3. Ը. չունի այս տողը, այլ յաջորդ տան չորրորդ տողը:
4. Ը. չունի այս տունը. իսկ Թ. յետոյ լուսանցքին մէջ օրինակած է զայս:
5. Բ. մարմնոյս:
6. Որանք՝ հինց:
7. Բ. կուրացած:

11. Կինըս կըցարդ է ինձ մարմնոյ,
Բայց բաժանեաց զիս յԱստուծոյ.
Բաժնի հոգիս իմ ի մարմնոյ
Վասըն կընոջս ունկըն դնելոյ:

12. Զի որպէս սա յինէն անկաւ՝
Անկեալ դասին ընկերացաւ.
'Ի ի նոցանէ հընարք ուսաւ,
Եւ զիս խաբեաց պատըրուակաւ:

13. Կամ զի կոչի կինըն կըրող
Զարուբարոյ իրաց տանող,
Բայց զի չունէր սա միտք ընտրող
Դարձոյց չարովն ըզվեզ ի հող:

14. Եւ էր սա կող յիմումէ մարմնի՝
Ելեալ[1] տեղեաւ այլ[2] կենդանի.
Կինն ընդ մարդոյն[3] չմիաբանի,
Միտքն այլակերպ իրք ծընանի:

15. Սա էր իմ կող և սիրելի,
Այսպէս խոցեաց զիս ի հոգի.
Որ օտարին միշտ հետևի՝
Որչափ քան զայս չար լինիցի:

16. Եւ կեանս կոչի անուն սրբին[4],
Ի մահ և կեանք ի կնոջ ձեռին.
Եւա մեզ մահ ծընաւ կըրկին,
Իսկ Մարիամ զկեանքն անքընին:

17. Եւ զի կողն է բնութեամբ ելուն[5]՝
Վասն այն չեկաց առ[6] իւր մարդոյն,

1. Ժ. եկեալ:
2. Ա. սա:
3. Ա. մարմնոյն:
4. Գ. Ե. Ի. նորին:
5. Ա. էշուն:
6. Բ. հետ:

Թէպէտ նըստի ի տան մարմնոյն՝
Բայց միաքն երթայ ի միտս հոգւոյն[1]։

18. Կոլա այս չկարաց կալ ընդ իս մին,
Ելեալ[2] առեղծաւ մարմնով ի կին,
ԶՏեառըն պատուէրքն ասցի սըմին
Աւեալ զայն նիւթ արար չարին[3]։

19. Եւ զի կինն ոտք է և մարմին
Զուկի վիորհուրդ հոգոյ գլխին.
Զոր ինչ խորհի մարդն ի հոգին
Զյայտնէ կընոջն ամենեւին։

20. Կոլըն թերի էր առանձին,
Եւից մարմնով գնորա թերին,
Լընու[4] զպակաս մարմնոյ մտաին
Կերպիւ զարգուց մարմնականին։

21. Կամ թէ կոչի կոլըն զըրկող
ԶԱդամ զըրկեալ զարձոյց ի հող.
Կինըն բնութեամբ է կողոպտող,
Այլ և աչաց մարդկան գերող։

22. Եւ կոլըն զայս նըշանակէ,
Ինքըն չընչին՝ զայլըս պատրէ.
Եւ կինն ազքատ ի բնութենէ
Զայլք տեսութեամբ հարըստացնէ։

23. Կամ կոլըն կրող բացայայտի
Կրեաց ոմն ըզչար. ոմն ըզբարի,
Եւա կըրեաց մահ ցաւալի,
Իսկ Մարիամ զկեանք բարելի։

1. Բ. հոգւն
2. Ա. ելաւ։
3. Ե. Է. արարչին։
4. Ե. Ը. Թ. Ժ. լնու նա։

24. Դարձեալ զի կին ասեմք կոչին
Այս ի խորհուրդ զանազանին.
Զոր ասացից սակաւ մին մին
Զոր ինչ առ նա բացայայտին:

25. Նախ զի ծընաւ յառնէն նախկին,
Ցեսակ 'ւ անհատ իւրոյ սեռին.
Ապա ծնանին կարգաւ մին մին
Յառնէ 'ւ յիգէ զուսար և որդին:

26. Դարձեալ ստեղծուած էր նա կըրկին
Զեռամբ Նախնոյ [1] արարողին.
Վասն այն ասեմք զանունըն կին
Յուցեալ զերկուսն ի միասին:

27. Դարձեալ ասեմք զանունըն կին,
Կեանք եւ կըցորդ և կէս մարդին.
Դարձեալ է կող և կերպ նորին
Կընատ, և կարթ եղև մարդին:

28. Կակուղ մարմին ասեաւ մարդին,
Վասն այն կոչեաց ըզկողըն կին,
Եւ կատարող կամաց [2] մարդին,
Եւ կամք սիրոյ կացեալք ի միւն:

29. Դարձեալ զի կապ ասի մարդին [3],
Զի մի առ այլս [4] ապտեղասցին.
Այլ և նա կամք է Աբարչին,
Զի ծնունդք մարդկան նովաւ առնին:

30. Դարձեալ ասեմք զանունըն կին,
Զի դեւք ըզչարս ի նմա արկին.

1· Ե· Ի· իւրոյ: = ասեմք · դ · = չորսին
2. Ե· կենաց: կարդացած է օրինակողը):
3. Բ· ասեմք չորսին: (ասի մար 4. Բ· լոյս:

Պէտպէտ պատիժ նովաւ եկին,
Վասն այն կոչի անունըն կին։

31. Դարձեալ թէ չէր խաբեալ օձին՝
Ոչ էր [1] մեռեալ այլ եւըս կին.
Ու թէ [2] մեռան մարմնով նոքին
Անհատքըն կան ի տեսակին։

32. Դարձեալ կոչի անունըն կին,
Կորուստ և կեանք նովաւ [3] լինին.
Եւս կորոյս զամենեսին,
Կենդանացոյց զուսաըր նորին։

33. Արդ [4] կերպացաւ անուն կողին [5],
Քրսան կերպիւ անուանի կին.
Թէպէտ բազում զանազանին,
Այս բաւական է գըլխովին։

34. Ադամ [6] լըցաւ փըչմամբ չնորհին,
Բայց ընդ կողին ելից մարմին.
Զունէր զհանճար չնորհաց նորին
Դատարկ էր, տուն եղև չարին։

35. Եւ զի կողն ոսկր էր և մարմին,
Պարտ էր հոգի հեղուլ ի նմին.
Իսկ նա՝ ելից ընդ այնր մարմին,
Վասն այն՝ չունէր զհանճար բանին։

36. Եւ զի լըցաւ ի նմա մարմին,
Այր ի խորհուրդ ածման ազգին.
Թէպէտ յառնէն նախ սերմանին՝
Բայց ի կանանց մարմնով ծնանին։

1. Ե. Ի. չէին։
2. Աւյք՝ ոչ թեպետ։
3. Բ. ոչ որ։
4. Բ. երբ։
5. Ե. Ի. անունըն կին։
6. Բ. Ը. չունին տունա։

37. Ցէրն որ ետեղծ զմարդն ի հողոյ,
Կենդանացոյց փըչմամբ չնորհին,
Յորժամ մըխեաց զձեռն ի կողին [1]
Հոգին կաւ ընդ [2] նոյն հողին։

38. Երբոր ըզկողն մարդոյն հանին,
Այլ դեղ չըկայ նորա ցաւին.
Փարշեցին զկողըն Ադամայ
Վ՚ան այն մեռաւ խեղ ու գերին։

39. Քանի [3] գեռ չէր կողըն չոկած՝
Ադամ անմահ էր ի դրախտին,
Չոկեցաւ [4] կողն ի նըմանէ
Եւ մահ բաշխեաց յամենեսին։

40. Չէ [5] բարիք մարդ առանց կին,
Բայց ոչ կնոջով բարի լինին.
Չինչ արատզուք յայս երկուսին
Չի ոչ գոյ վարք առանց սոցին։.

41. Հրեշտակք միայն բարի մնացին
Եւ դեւք միայն չար են յանձին.
Սոքա պատճառք ասին բանին
Որք պատճառելըն կամեցին։

42. Լաւ է միայն կալ առանձին,
Քան թէ ընկեր գառնալ չարին.
Բայց թէ երկուք բարիք լինին՝
Լաւ է երկուք բարին [6] քան մին։

43. Ադամ ՚ւ Եւա բարիք էին,

1. Ա· յորժամ ըզձեռն մըխեաց ի կողն։
2. Բ· Ը· ժ· ի նոյն։
3. Բ· ե· Է· քանզի։
Առ· Սիրեցի Բ·
4. Բ· երբ չոկեցաւ։
5. Ա· Ը· թ· Թէ։
6. Ա· բարիք։

Բայց չարացաւ կինն ընդ օձին.
Հակառակել բնութեան կարգին՝
Զարիս ծնանի իւր տհասկին:

44. Ադամ ասէ զայս ընդ անձին
Խնկարկութեամբ [1] ընդ Արարչին.
Չի որք արբեալ չարեօք մոլին՝
Ոչ գիտելով զինչ բարբառին:

45. Չկոյն որ առին յիմոյս մարմնոյ,
Այս ինչ նըշան էր ինձ խերոյ [2].
Կարծեմ սա չէր առ իս կալոյ,
Չի զայս վընաս էր գործելոյ:

46. Յորժամ ըզմարդըն խիլային [3],
Յայլ ինչ [4] իրաց պարգևք բաշխեն [5].
Քան զկոզոպաեըն՝ այս վընաս են [6],
Որ յիւր անձնէն իրք հատանեն:

47. Թէ էր [7] առեղծեալ յիմոյս յոտաց,
Կամ ի գըլխոյս մասն ինչ առաջ,
Սա հնազանդ էր ինձ ի սըրտաց,
Կամ ես սըմա ըստ օրինաց:

48. Բայց ի կողից ինձ հաւատար,
Տիրել չկարէր իշխանաբար.
Թէ հնազանդէր՝ կու [8] գառնանայր [9],
Վասն այն կորեաք անկարգաբար [10]:

1. Ա. խնգարութեամբ: Ի. ... ութեամբ: Թ. խանդարութեամբ:
2. Գ. Ե. Ի. բարոյ. Բ. հեռու:
3. Ե. Ի. խըլային:
4. Գ. ի յայլ:
5. Ա. շնորհեն:
6. Գ. Ե. Ի. այս է վընաս:
7. Ե. Ի. Տէր:
8. Ե. Ի. գու:
9. Բ. գառնայր:
10. Բ. Գ. անարգաբար: Ժ. իշխանաբար:

49. Թէ սէր լինի հաւասարին [1],
Բարիք ծնանին ի միջ նոցին.
Սէր է Աստուած անճառ բարին,
Որ սէր ունին՝ Տեառըն նմանին:

50. Երկու [2] անձինք թէ սէր լինին [3],
Երրորդութեանըն նըմանին.
Մին անձըն սէր, երկու նոքին,
Նըման լինի մարդն Արարչին:

51. Բայց որ զարձցնէ զսէրն ընդ չարին՝
Կատաշտութիւն բերէ յանձին:
Չի զոխ սիրոյ տիրականին՝
Չհակերպեաց ի տիպ չարին:

52. Սէրն Աստուծոյ է նըմանած,
Ի սկըզբանէ կայր ընդ Աստուած.
Վասն այն զանունըն Սէր ասաց [4],
Որ է [5], սա էր [6] միշտ ընդ Աստուած:

53. Ի Աստուծոյ անունն Որ էն
Այսպէս [7] և սէրն [8] յայն անուանէն.
Չի միևնոյն է էրն [9] և էն,
Որ ցուցանէ զի սկզբանէն:

54. Սէրն և բարին միահանց նմանին,
Չի յԱստուծոյ են երկոքին.
Հարկ է կապել զսէրն ընդ բարին,
Եւ ոչ ընդ չարն ներհակ նորին:

1. Ի. հաւարին
2. Բ. չունի տունա:
3. Ի. ունին:
4. Գ. Ը. ժ. կոչեաց:
5. Գ. որ սա է սէր միշտ առ Աստուած:
6. Բ. սէր:
7. Ի. չունի տողս:
8. Ի. էրն:
9. Բ. Ի. ժ. սէրն:

55. Զի Աստուած սէր է յարակայ,
Իակ չար՝ նոյն ինքըն[1] ատանայ.
Միարանիլ նոցա՝ չըկայ.
Ջեզ այս բանիս Պօղոս վըկայ։

56. Իակ թէ խառնէ[2] սէրն ընդ չարին՝
Ա.յլասեակ իր ծընանին[3],
Ապականեն զսեակ սեռին,
Որպէս Նախնեացն և բանաարկուին։

57. Այսպէս և որք միշտ վտխտխին՝
Մին օր ընդ չար մին ի բարին,
Ի Պօղոսէ յանդիմանին.
Ո՛չ խառնի լոյս ընդ խաւարին։

58. Չայս և[4] Քրիստոս ասէ յայտնի,
Ոչ խառնել լոյսն ընդ խաւարի,
Թէ չգոյ քեզ մասըն խաւարի՝
Բոլորըն քո լոյս եղիցի։

59. Եւ որք գործեն ի խաւարի
Ամենին մըտօք ծածուկ գաղտնի.
Երբ անըսուտըր լոյսըն ծագի՝
Գործք խաւարին յանդիմանի։

60. Այժըմ գործողքըն չար ախտի,
Գործքն ի ծածուկ, բայց ինքն յայտնի.
Ցայնժամ[5] գործողն մըթամբ ծածկի,
Եւ գործն յայտնեալ հրապարակի։

61. Այս[6] ձեզ խըրատ ազգ մարդկային,

1. Բ. Գ. ինքն է.
2. Բ. խառնեն։
3. Բ. նմանին։
4. Բ. Տէր։
5. Բ. յորժամ։
6. Տունս ունին միայն Գ. Ե. Ի։ Իակ Ժ. այս տունը լուսանցքին մէջ ունի։

Որ էք վառեալ ի սէր չարին.
Լաւ է որ ասա մեզք ձեր յայտնին
Քան թէ յահել պատաստանին [1]:

62. Ոմանք ծրարեն զբանըս բարի,
ի ծուլութեան վարչամակի.
Ու դնեն յայտնի գործքըն չարի,
ի մեծ յաթոռ բազմականի:

63. Կէսք ըզբարի բան քարոզեն,
Գործով զդիմակ նորին առնեն.
Թէ յայլս [2] բարի գործք տեսանեն՝
Զար և կեղծիք զայն համբաւեն:

64. Լայս և խաւար ի միասին [3]
Զկարէ լինել աւենևին [4].
Բայց մոլորեալ որդիք չարին
Ունին յինքեանս զչարն ու բարին:

65. Զբարին [5] ի ծայրք լեզուին ունին,
վասըն փառաց՝ զի գովեցին.
Բայց կամքըն [6] չար աւենևին
Զար և ծածուկ գործեն յանձին:

66. ԶԱռաքելոյն յանդիմանին [7]
Որ է ի գիրս կաթողիկին
Ի յաղբերէ միոյ յակին
Ոչ բղխէ ջուր քաղցր և դառին [8]:

67. Իակ որ ունի միտք կատարեալ

1. Ե. Է. հրապարակին:
2. Բ. յայս: Է. յայլք:
3. Է. միայնին:
4. Ա. ի միասին: Ե. ի մին մասին:
5. Ա. բարին:
6. Ը. չարքըն:
7. Տունքս 66–69 ունին միայն Գ. Ե. Է:
8. Է. դառնին:

Սիրով յԱստուած մխաւորեալ,
Միշտ ի բարի գործն է հաճեալ
Եւ ի չարէն յոյժ տաղտկացեալ:

68. Որ յԱստուծոյ հոգւով ծնեալ է
Մեղանչել ոչ կարէ, ասէ.
Եւ թէ մըտօք [1] ինչ յանցանէ
Նոյնժամայն զինք ըստգըտանէ:

69. Գան գայս այլ ինչ չահ և գիւրին
Որ զանցեալ չար խոստովանին.
Որպէս մանուկըս նորածին
Ի յընտարելոց զասըն խառնին:

1. Գ. մխօք:

ԳԼՈՒԽ ԺԲ.

Դարձեալ և. այս վասըն կողին
Աշխազգ յայտնի խորհուրդ ևորին.
Այս ևախատինքն է Ըհային
Զոր ինչ գործեաց ևա ընդ Ադամին:

Թէ հանդիպիմ դուռ մօտ ի կին
Զայս բանիդ մի՛ կարդալ ևոցին,
Որ չանարգեն զգըրող առին [1],
Կամ բանիս ևրէն յայլոց ևոցին:

Զի այս գանգատ է Ադամայ
Որ ևախատեաց գկինն իւր Ըհայ,
Բայց այլ կանանցըն ումեք չկայ
Զի առհասի չեն ևրտան ևրտա:

1. *Կամ զի կողն [2] ոսկր է անըզգայ,*
Ինքն ըստ ինքեան բան չյիմանայ.
Ադամն այն կընոջըն խելք [3] չըկայ,
Զինչ որ լըսէ՝ չուտ հաւատայ:

2. *Կամ [4] զի կինն է ոսք՝ որ գընայ,*
Ո՛ւր և կամի՝ միշտ ընթանայ.
Ադամն այն կընոջն ընտրել չըկայ,
Զով տեսանէ ի հետն երթայ:

1. Ի. Նորին:
2. Ա. Հունի կողն:
3. Բ. Միզք:
4. Ի. Կամ թէ կինն ոսք է որ գընայ:

3. Կամ դի գառարկ է մէջ նորա,
Պարարտ ուղեղ ի նմա չըկայ.
Եւ [1] կինն իրաք ոչ լիանայ,
Այլ զինչ տեսնու [2] աչօք՝ ցանկայ:

4. Կողն նըման է պինդ ոսկրի,
Բայց մէջըն փուճ [3] չեչով [4] ի լի.
Կինըն տեսօք լաւ կու երևի,
Բայց տեսանողըն կու խաբուի:

5. Կողին ներս կոյն է կոկ ի բաց,
Ծածկոյթ չունի [5] իւրն երեսաց.
Այսպէս կընոջ միաքն է ցընդած,
Միշտ կու խաբի յամէն դիմաց:

6. Կողին դուրս դիհն է ի ծածուկ,
Մարթով պատեալ կայ ի գաղտուկ.
Կանայք զգարշ [6] դէմս իւրեանց գաղտիւք՝ [7]
Ծածկեն զեղօք և ծարուրիւք:

7. Եւ զի կողն է ապիղնաձև,
Կնոջ դէմքըն՝ նեռ, իւր տեսըն՝ թև.
Ով որ հայի ընդ կընոջ դեղ՝
Նորա խոցին ալ չըկայ դեղ:

8. Գարձեալ կողն է նըման թըրի [8],
Խոցեաց զԱդամ բանիւ [9] լեզուի.
Կնոջ լեզուն սուր է երկայրի,
Ջով որ խոցէ՝ այլ չըբժըշկի:

1. Բ. Եւ զինչ լըսէ՝ չուտ հաւատայ: — Ջով տեսանէ՝ ի հետն երթայ:
2. Գ. Ե. Է. զինչ տեսանէ:
3. Գ. Ե. Է. փուշ:
4. Ե. Է. չեչով:
5. Բ. ունի:
6. Գ. Ե. Է. զգէշ դէմս հնաբիւք:
7. Բ. չունի գաղտիւք:
8. Բ. բրի:
9. Ա. բանից:

9. Եւ զի կոյն է անհաւասար
Մին կոյսըն փոս [1], մին կոյսըն դար [2].
Դիմաքըն [3] սէր յուցնէ սրտյար
Իսկ սիրտըն խեռ գազանաբար:

10. Եւ [4] զի կոյն է կեռ և կըրկին,
Եւ ոչ մեկնի ձեռըն նորին.
Եւ սիրտ կընոջն է խեռային,
Կարծեաք ոխայ ընդ իւր մարդին:

11. Կոյն է պատեալ զմէջ կենդանոյն,
'Ի ինք ի դուրս կոյսն անհոգագոյն.
Կինըն ծրարէ զմիտքըն մարդոյն,
'Ի ինքն [5] ում պիտի՝ երթայ առ նոյն:

12. Եւ զի կոյն է ի կոյս կըշտին,
Իւր մէջըն փուչ [6] է և դըրտին.
Կինըն արկար է և չընչին,
Կուշտ երեսի ամենևին:

13. Եւ [7] կոյըն փոքր է և չընչին,
Բայց մեծ վընաս գործեայ մարդին.
Մարդիկ զկանայս ոչինչ հաշուին,
'Ի ի նոցանէ մեծ վընասին:

14. Յորժամ կոյ [8] մարդոյն առաւ՝
Նա զԱդամայ ուշըն տարաւ.

1. Ա· փոր:
2. Գ· Ե· Է· Յաջորդ երկու տողը աւելի ունին: «Այսպէս կընոջ միտքն անդադար — Մէչա կու չըրջի ի վեր ու վայր»:
3. Ե· Է· չունին այս երկու տողերը:
4. Տունս ունին միայն Գ· Ե· Է:
5. Ե· Է· չունին ինքն:
6. Ա· փուչ: Ե· փուշ:
7. Տունք 13, 14 ունին միայն Գ· Ե· Է:
8. Վանկ մը կը պակսի երեք օրինակաց մէջ ևս:

Մարդ՝ որ կընոջ յարակցեցաւ,
Խելագարի որպէս արբեալ։

15. Կողըն ջոկեալ յիւրն ընկերաց՝ 21.
Ջոկեաց զԱդամ յիւրումէ տեղաց.
Կինըն հանէ զմարդն ի խելաց,
Պահէ գերի տան ու ի դրաց։

16. Կողն որ եւաւ ի յԱդամայ, 22.
Պակաս մընաց տեղըն նորա.
Մարդ որ ի կինըն մերձենայ՝
Ցոյժ պակասի բնութիւն նորա։

17. Երբ [1] կինըն մին էր ի դրախտին, 23
Այսպէս չարիք արար մարդին.
Այժմ որ բազում են նիւթք չարին՝
Գանի՛ քան զայն [2] չար լինիցին։

18. Ըզկողըն հարան եկին տարան, 24
Չարզարեցին ու տուին յԱդամ [3].
Փութով գեղեաց [4] նա ըզփեսային
Եւ սուգ [5] էած [6] տանն ամենայն։

19. Ցորժամ [7] զբաւերք ծնանին մարդիկ, 25
Կոչեն զանուն նորին ապիկ.
Այսինքըն՝ լաւ էր թէ չէիք,
Չի չաս չարեաց պատճառ լինիք [8]։

20. Գարձեալ տանն զուստրըր նորին, 26
Չի զուրս երեւ [9] զմարդն ի դրախտին.

1. Բ. չունի տունս։
2. Գ. Ե. Ի. զայս։
3. Բ. զԱդամ.
4. Բ. շուտով խաբեաց։
5. Ա. Ի. սուգ։
6. Բ. աւար էառ։
7. Տունքս 19–23 ունին միայն Գ. Ե. Ի։
8. Ե. Ի. կոչ լինիք։
9. Ե. հառաբ։

Ասպէս և այժմ աւետեան կին՝
Ըզմարդն հանէ կամաց փըրկչին։

21. Դարձեալ կոչեն զանուանըն քալ,
Քանզի քալեաց ի ծառըն չար.
Ասպէս զբաւարք իւր անհամար՝
Քայլ քայլ քարչեն զմարդիկ ի չար։

22. Այլ և ի ժամ ծնըննդեան նոցա՝
Ցաղըկունքն լան՝ հետ Անկայ.
Որպէս անկաւ մայր մեր Եւա.
Աղկունքըն լան զանկումն նորա։

23. Եւ աւետեան մանուկ [1] յայտնի՝
Լալով ողբայ յորժամ ծնանի.
Ոչ թէ կարիք մարմնոյ ունի,
Այլ զցաւ բնութեանըս բարբառի [2]։

24. ԶԱդամ [3] առեալ է ի հողոյ
Այլ գկողն [4] Եւայ ի [5] կենդանւոյ.
Թէպէտ հնազանդ է առն իւրոյ,
Ունի պատիւ մեծ քան մարդոյ։

25. Հողըն բուսցնէ զխոտըն [6] ծաղկով,
Բայց կողն անբոյս [7] է՝ լոկ մարթով,
Մարդըն ծաղկի մօրուաց մազով,
Բայց կինըն լեկ [8] է երեսով։

26. Հողըն ծնանի չատ կենդանիք,

1. Է. մարդուկ։
2. Է. այլ զբնութեանս հօրն բարբառի։
3. Ա. Բ. Ադամ։
4. Ե. գկինն։
5. Բ. էառ ի։
6. Ե. Է. զխոտըն։
7. Ա. կողըն բոյս։
8. Է. լոկ։

Բայց կոդն անծին է առ մարդիկք.
Յառնէն ծնանին զուսար և որդիք,
Բայց կինն յետոյ յղացման տեղիք։

27. Զի [1] նախ Ադամ ծընաւ ըզկին
Եւ օրինակ եղև ազգին.
Զի նախ յառնէն սկըսեալ ծնանին,
Ապա կանայք յղանան կըրկին։

28. Կանայք յառնէն ծընեալ լինին,
Վասն այն սիրով ընդ նա կապին.
Մարդն ի հողոյ ծընեալ նախկին,
Վասն այն յերկիր հայել պարտին։

29. Իսկ որ հայի տարփամամբ ի կին՝
Շատ չարութիւն կայ ի սըրտին.
Եւ զննելով զդեղ պատկերին՝
Տըգեղացնէ զանեղծ հոգին։

30. Զի [2] սէրըն մին է ի սըրտին,
Կամ դչար սիրէ կամ ըզբարին.
Երբ հեչտանայ ի գործ չարին՝
Ա՛յլ ոչ ունի մտան ի բարին։

31. Կինըն պատրեալ ի գեղ պըտղին,
Եւ մարդն ի կընոջ գեղ պատկերին.
Եւ երկոքեանն ի միասին՝
Զանանց տանջանք ժառանգեցին։

32. Յորժամ հայի մարդ ոք ի կին,
Եւ կամ կանայք ի տիպ [3] մարդին,

1. Զայս տունս ունին միայն Գ. Ե. Ի։
Գ. Ե. Ի։ 3. Գ. գեղ։
2. Տունքս 30–36 ունին միայն

Գայ բանաարկուն ի մէջ նոցին
'Ի այլազգ ցուցնէ մխեանց զնոսին։

33. Յայնժամ գերէ գաչք սեսողին,
Սակաւ գունով սուտ [1] պատկերին.
Այլ և քարչէ զմիաքն ընդ նըմին՝
Առնէ գերի հրոյ գեհենին։

34. Վասն այն՝ չանաւ գաչքըդ պահել,
Մի յօտարին պատկեր հայել.
Մի նետաձիր աչօք հայել [2],
Մի զնետ չարին առ քեզ պահել [3]։

35. Այսքան խորհուրդ վասըն կողին,
Թէ զինչ ունի անուն նորին.
Թէպէտ բազում գանազանին՝
Այս բաւական է գըլխովին։

36. Այժմ օրհնութիւն Աբարոզին,
Որ ի հոգոյ եատեղծ զնախնին.
Եւ նորոգեաց զարձեալ կըրկին
Մահուամբ Որդւոյն իւր միածնին։

1. Ե. գեղ։ 3. Գ. Ե. Է. քարչել։
2. Գ. Ե. լինել։

ԳԼՈՒԽ ԺԹ.

Եւ թէ վասն է՞ր ի սողոյ ստեղծ զԱդամ և ոչ յայլ ևիւրոց[1]*։*

1. Իսկ թէ վասն էր՝ ստեղծ ի հողոյ,
Եւ ոչ յայլ ինչ պայծառ նիւթոյ.
Չի թէ պատկեր էր Աստուծոյ՝
Պարտ էր առնել զնիւթն ի լուսոյ։

2. Նա պատկերաւն ըզվեզ պատուեաց,
Եւ ո՛չ նիւթով սոսկ զարդարեաց.
Բայց ի հողոյ զմարմինս կազմեաց
Չի մի լեցուք հըպարտացած։

3. Չի ի լուսոյ հրեշտակք ստեղծան,
Հըպարտացեալ[2] յերկնից անկան.
Վասն այն հողոյ արար[3] զԱդամ՝
Չի մի անկցի զիւաց նըմանն։

4. Չի ի հողոյ ծնանին ծաղկունք,
Ազգի ազգի և բազմագոյնք.
Նոյնպէս արդարք լինին բազումք՝
Որպէս զաստեղս երկնից փայլունք։

5. Հողըն բուսցնէ[4] ըզսերմանին,
Որ ի հողոյն ծընեալ նախկին.
Ի հողն անկեալ ապականին,
Դարձեալ ընդ նոյն բուսեալ ծաղկին։

1. Ա. Ե. Է. Թ. հիւթոց։ 3. Գ. ետեղծ։
2. Բ. հպարտացած։ 4. Թ. բուսանէ։

6. Այսպէս բնութիւնըս մեր նախկին՝
էր ի հողոյ մարդն առաջին.
թաղեալք ի նոյն հող՝ լուծանիլն,
եւ յօրն վերջին՝ բուսեալ ծաղկիլն:

7. Ծաղկունքս ունին զոխիլ արգարոց,
Զպէսպէս լուսով պըսակելոց.
Կերպ զանազան սոցին [1] գունոց
Զցեղ ցեղ երամս բարեաց գործոց:

8. Ծաղկունքն [2] ամէն մին գունով չեն,
Այլ զանազան գոյն ցուցանեն.
Այսպէս արդարքն յորժամ յառնեն՝
Պէսպէս պըսակս առեալ փայլեն:

9. Եւ զայս յայտնեալ մարգարէին.
Ելիէ այս այսպէս եղիցին.
Չերդ խոտ երկրի, ասէ, ծաղկին,
Ի լուսեղէն սուրբ քաղաքին:

10. Ծաղկանց նըման զանազանին,
Բայց ոչ որպէս ըզգոյն խոտին.
Պէսպէս փայլմունք [3] գունոց նոցին՝
Չերդ զարեգակն, ասէ, ծագին:

11. Դարձեալ վասն այն սահմն ի հողոյ՝
Զան զամենայն տարերս ներքոյ.
Չի գնա հանգչ յարկըս լուսոյ,
Չրեղէն դասուց գեր իվերոյ:

12. Զանգի հրեշտակք յորժամ անկան՝
Ի սառըս երկրի բընակեցան.

1 Բ. Գ. Ը. ժ. նոցին: նեն. մինչև Գլ. Ի. 9:
2. Բ. Ը. ժ. քան տուն չու- 3. Թ. փայլունք:

Վասն այն հողոյ եատեղծ զԱդամ՝
Ի եհան ի վեր [1] քան զամենայն։

13. Զի անկելոց տեղն էր դատարկ,
Զեթող ըզնա Տէրն անբընակ.
Եատեղծ զԱդամ լուսատեսակ,
Լընուլ զկայանս աստուածունակ։

14. Դարձեալ [2] վասն այն ստեղծ ի հողոյ՝
Զի նա անշարժ է ըստ տեզոյ.
Այլ և չարժի բնութեամբ իւրոյ,
Զպէսպէս ծընունդս որ ի հողոյ։

15. Դարձեալ վասն այն ստեղծ ի հողէ [3]
Զի զգօրութիւնն իւր ցուցանէ.
Որ յայսպիսի յանարգ նիւթէ
Յաստուածային փառսըն հանէ։

16. Դարձեալ յամօթ զիւաց զընդին,
Որ զփառս իւրեանց ոչ պահեցին.
Ստեղծ ի հողոյ մարդ լուսածին՝
Ի հրեղինաց հանել տեղին։

17. Դարձեալ [4] վասն այն ստեղծ հողածին,
Այլ ի հողոյ [5] ապագային.
Զի առաջին առնէ գյետինն [6],
Որպէս նախնիքն [7] եղեն վերջինք։

18. Դարձեալ և այս է դատաստան,
Ըստ իրաւանցն արդարութեան.

1. Ա. Թ. ի վերոյ։
2. Ի· չունի առնս։
3. Ի· ի հողոյ։
4. Տունքս 17, 18. և 20, 21 ունին միայն Գ· Ե· Է։
5. Ի· խորհուրդ։
6. Ի· զվերջին։
7. Ի· նախկինքն։

Որպէս հրեշտակք յերկիր անկան՝
Ի հողոյ յերկինս վերանան։

19. Նա զաւետային հրաշազարդեաց,
Իր ոչ եթող առանց փառաց.
Զհողս այս անարգ նախատանաց՝
Եհան ի փառան անճառելեաց։

20. Եւ զբաւեղծուածըս լուսածին [1]՝
Հանէ յանեղծ փառան անքընին.
Ոգ որ հիանան դաւքըն վերին,
Յանհաս խորհուրդն աստուածային։

21. Որում փառք յաւիտենից,
Երբեակ անձանց համագոյից.
Որ յայսպիսի յանարգ նիւթից՝
Եհան փառօք յերկինս երկնից։

1. Ի. հողածին։

ԴԼՈՒԽ Ի.

Վասն [1] տարերաց՝ որք են մարանք Աբարչին:

1. Տարերք [2] մարանք [3] են Աբարչին
Եւ զանազան բարով ի լին.
Զոր ինչ կամի՝ յառաջ բերին
Ըստ կանգի իւր կամաքն է բանալին:

2. Ի [4] հողոյն յառաջ բերէ զԱխանին,
Եւ ի նմանէ զկողն որ ի [5] կին.
Եւ ի կնոջէն ծնանի որդին,
Եւ ի յորդւոյն՝ տեսակ [6] ազգին:

3. Շինեաց իւր տուն չորս անկիւնի,
Ըստ չորս տարերս [7] այս ըզգալի.
Պէտպէտս բարով լըցեալ ունի,
Առատ բաշխէ ամ և կամի:

4. Եթէ կամիս դու տանձին
Մարանապան լինել նորին,
Ա՛ռ դու պահեա զայն բանալին,
Չի զոր կամիս՝ քեզ լինիցին:

5. Հաւատաքն է նիւթ այն [8] բանալեաց,
Իսկ յոյսն ձև որ զայն զուգեաց.

1. Ասկից ունին պակասաւոր օ-
բինակները Դ. Զ:
2. Դ. Զ. Թ. տարերքս:
3. Ա. մարան:
4. Դ. Զ. չունին ի:
5. Դ. Զ. կողն որ է:
6. Ա. զտեսակ:
7. Ա. Դ. Զ. տարերքս:
8. Դ. Զ. այս:

Ակրըն կատար որ զփակն եբաց,
Առքա են նիւթ Տեառըն կամաց։

6. Ենովք ըզդրախան այսու[1] եբաց,
Եւ ըզմահու դուռըն փակեաց.
Մեծն Եղիա ընդ նոյն գընաց,
Մեզ յորդորիչք և նախընթաց։

7. Մովսէս ըզծովն այսու[2] եբաց[3],
Եւ զփարաւոն ի ներս փակեաց[4].
Այլ[5] և ըզդրունս երկրի եբաց,
Եւ ըզԴաթան ի ներս փակեաց։

8. Երեք մանկունքն ի մէջ հնոցին,
Ըզհրոյ բերանըն փակեցին.
Դարձեալ[6] զբերանս բոցոյն բացին՝
Զանձրև ցօղոյն անտի հանին։

9. Եւ[7] Դանիէլ պետըն նոցին,
Եբաց զփակեալ[8] երազ բանին[9].
Որ և[10] փակեաց զբերան գազանին,
Զինչ սուրբ Կրիգոր զօձ Վիրապին։

10. Նախավկայն զերկինս եբաց,
Տեսաւ զՅիսուս ընդ Հօր բազմած.
Եւ գտեսութիւն Հրէից փակեաց՝
Զի մի տեսցեն զհաչեալն Աստուած։

11. Սուրբք ամենայն նըման սոցին,

1. Գ. Ե. Է. պնու։
2. Գ. Ե. Է. պնու։
3. Դ. Զ. պատառեաց։
4. Դ. Զ. զոր ընկղմեաց։
5. Է. չունի յաջորդ երկու տո- ղերը։
6. Գ. Ե. Է. այլ և։
7. Բ. Ը. ժ. ասկից կը սկսին։
8. Թ. զբակեալ։
9. Բ. բարձին։
10. Բ. Ը. ժ. չունին Որ եւ։ Թ.

Որք պահեցին զայն բանալին.
Միշտ բանային և փակէին
Զամենեցուն անհընարին։

12. Տէրն ընդ Պետրոս ասաց զայս բան,
Տալ զբժիշկանս արքայութեան.
Փակել բանալ որդոց մարդկան՝
Յերկրի յերկինս համանգամայն։

13. Զոր ինչ կապէք, ասաց, յերկրի՝
Կապեալ յերկինս նա եղիցի.
Զոր արձակէք յայսմ աշխարհի՝
Նա՛ և յերկինս արձակեսցի։

14. Զկամքն իւր անճառ աստուածային՝
Եթ մեզ աւանդ անքննելին.
Որ կատարէ զկամըս Նորին [1]՝
Զոր ինչ կամի՝ միշտ լինիցին [2]։

15. Թէ զմեզս թողուն՝ գիրըն չընչին,
Որպէս Բարսեղ ըզպատնըկին.
Եւ թէ կապեն՝ կապեալ լիցին,
Որպէս Յոհան գնեզդաքսին [3]։

16. Բայց որ թողու զկամս Աբարչին՝
Ի խոր սըրտէ ամենևին.
Զոր ինչ ասէ՝ սէ լինիցին,
Զի ոչ ունի զկամըս Նորին։

17. Եւ զայս ի ճառն Անտակին՝
Յայտնի առնէ զխորհուրդ բանին.
Դա չէ գենող պատարագին,
Դուք գենեցէք վասըն դորին։

1. Բ. Նոցին։
2. Գ. Ը. եղիցին։
3. Ա. գնեզդաքսին։ Բ. ի մէջ գըբին։ Ե. Ի. Եզդոկսիկին։

18. Եւ թէ ումանք հակառակին՝
Ոչ հաւանել բանիս կարգին.
Աստն ներգործէ բանն Աքարչին,
ի [1] ձեռս անարժան քահանային:

19. Որք զայսպիսիսըն բարբառին՝
ԶՏէր հակառակ ինքեանց ունին [2].
ի [3] Կախառնայում յանարժանին [4]
Զկարաց առնել ինչ [5] զօրութիւն:

20. Եւ թէ դարձեալ հակառակին՝
Զեմք անհաւատ որպէս նոքին.
Ի Տեառնէ լսէ զպատասխանին,
Թէ զինչ ասէ առ այնպիսին:

21. Ոչ որ ասէ ընդ իս Տէր Տէր,
Յարքայութիւնըն մըտանէ.
Այլ որ [6] ըզկամս իմ արասցէ՝
Նըմա լինի [7] զինչ և ասէ [8]:

22. Բայց որ փըրկչին կամի լըսել,
Կամաց նորին [9] աշակերտել.
Թարց իմ՝ ոչինչ կարէք [10] առնել,
Թէ ոչ՝ կամաքս իմ կատարել:

23. Զի նա կամաքն իւր ներգործէ
Աւ ով ըզկամս իւր կատարէ.
Իակ որ ըզկամս նորա չառնէ՝
Զիա՞րդ լինի զինչ և ասէ:

1. Դ. Զ. չաւնին ի:
2. Ա. ինքեան ցուցին: Գ. Ե. առնեն:
3. Դ. Զ. Ը. չաւնին ի:
4. Ա. Դ. Զ. անարժանին:
5. Բ. Զ. ինձ:
6. Բ. ոչ:
7. Գ. լինիցի: Ի. լիցի:
8. Բ. առնէ:
9. Ի. Ը. նորա:
10. Ե. կամիք:

24. Եւ այս է կամք Կենարարին,
Հակառակել կամաց չարին.
Իսկ ուր [1] չար կամքըն կատարին
Զիարդ ներգործէ կամք Արարչին:

25. Պարձեալ և այս է կամք Փըրկչին,
Բռպանանել զվեղս ի մարմին.
Իսկ որ յարգէ [2] զվեղս ի հոգին՝
Զի՞նչ մնան ունի նա ընդ Փըրկչին:

26. Պարձեալ նա սուրբ է և արդար,
Եւ դու պէսպէս մեղօք լըցեալ.
Ահա նա լոյս և դու խաւար,
Միմեանց դիմակ ներհակաբար:

27. Իշխանութիւն, ասէ, ունիմ,
Զոր ինչ առնեմ՝ միշտ կատարին.
Թէպէտ ի մեղըս գառածիմ՝
Իշխանութիւնն ոչ խափանին:

28. Իշխանութիւն [3] ատաուածային,
Ի սըրբութեան վերայ հանգչին.
Եւ ենթակայն յորժամ լուծցին՝
Իշխանութիւնքըն խափանին:

29. Եւ ամենայն իր զինչ որ է՝
Ի նիւթոյ և տեսակէ.
Թէ ոք ըզնիւթ իրին ջընջէ՝
Տեսակն անյայտ լինի ի նմանէ:

30. Այսպէս և յայսմ օրինակէ՝
Նիւթ սըրբութեան է ի յանձնէ,

1. Ա· որ՝ Ի· իւր·
2. Ե· առնէ:
3. Ջատնեքս 28, 29, 30, ունին միայն Գ· Ե· Ի:

Իշխանութիւնըն տեսակ է,
Առանց նիւթոյ լինել չկարէ:

31. Որպէս [1] սպիտակ սրակ ձիւնին,
Որ սառուցմամբ կայ ի նըժին,
Յորժամ սառումըն լուծանին՝
Սպիտակութիւնըն խափանին:

32. Պարտ [2] է այսպէս քահանային
Սառչիլ ընդդէմ չարեաց սխտին.
Իսկ որ ջեռնու ի գործ չարին՝
Նոյնժամ չունի զիշխանութիւն:

33. Եւ որպէս կայծ վառեալ նիւթին,
Որքան է վառ՝ կայ լոյսն ի նմին.
Եւ թէ չիջաւ կայծն ի [3] նիւթին՝
Այլ չներգործէ ամենևին:

34. Որքան ի [4] վառ կաս՝ [5] արծարծեա,
Պօղոս ասէր ցՏիմոթէոս.
Այսպէս և դու վառել [6] փութա
Զիշխանութիւն չնորհաց նորա:

35. Վասն [7] այն փըչաւեն եղև յԱդամ,
Վարեալ եղև [8] յիշխանութեան,
Դու արծարծեա զփըչաւըն գայն
Որով լինիս աէր և իշխան:

36. Եւ յաւաքեալսըն վեհասան՝
Փըչեաց ըզնոյն ի վերնատան.

1. Բ. Դ. Զ. չունին զառնս:
2. Զառնս ունին միայն Գ. Ե. Է:
3. Ա. չունի ի:
4. Դ. Զ. Թ. չունին ի:
5. Դ. Զ. կը յաւելուն գինոյնպ:
6. Այսպէս Ա. Գ. Դ. Զ: Անձ՝ վառեալ:
7. Զառնքս 35, 36, 37, ունին միայն Գ. Ե. Է:
8. Է. ըզնա:

Ամբար զնոսա տէր և իշխան,
Յերկրի ՚ւ յերկինս համանգամայն:

37. Աւեր և դու զփըչումըն գայն,
Ընդ մեռանին Տեառնագրութեան,
Փութա՛ վառել զայդ անխափան,
՚Նդ Աւաքելոցն լինել իշխան:

38. Մարմին ունիս քառանիւթեայ,
Տեառըն մարանք գործ պատրաստեա.
Պէսպէս բարօք լըցի ըզդա,
Չի Տէրն առ քեզ երթայ ու գայ:

39. Հոգի ունիս եռամանեայ,
Երրորդութեանըն տիպ է դա.
Որ ըստ օրէ լուսափայլեա՛ [1]
Ի նախասիրըն նըմանեա:

40. Այս է խորհուրդ պատարագին,
Մաքուր ընծայք մատուցանին.
Իսկ ապեղեան և [2] գազրալին [3]
Չիա՞րդ նըւէրք մատուցանին:

41. Չի որ մաքուրն է ի հոգի՝
Այլոց միջնորդ պատարագի.
Իսկ որ կարիքն է միջնորդի՝
Չիա՞րդ այլոց միջնորդ լիցի [4]:

42. Կամ այս է մխաք պատարագին,
Մինըն տանջեալ՝ այլքըն փըրկին.
Իսկ գհեշտացեալն ի գործ չարին
Որք տեսանեն զնա կորընչին:

1. Ա. փայլեա՛ ըզդա:
2. Դ. Ե. Թ. չունի եւ:
3. Դ. Զ. զազրագին:
4. Գ. լինի:

43. Եւ այս է գործ քահանային,
Զանձն օրինակ տալ ի բարին.
Իսկ որ ունի պչարն ի յանձին՝
Գայթակղեցնէ զամենեսին։

44. Բայց որ հնազանդն է Աստուծոյ,
Յորժամ սխալի մեղօք մարմնոյ,
Յեօթըն խորհուրդ եկեղեցւոյ՝
Զունի հրաման մերձենալոյ։

45. Որք ի խորհուրդն Աստուածային
Մեռեալ մեղօք հոգովն մերձին՝
"Եղ աստուածասպանն, ասէ, կարգին [1]
Կայիափայ և Աննային։

46. Վասն որոյ պարտ է սասանել
Զփոքըր սխալմունս՝ [2] մեծ համարել.
Քանզի սհ մեծ է և անել,
Ի յԱստուծոյ [3] ձեռս անկանել։

47. Կանոնքըն զայս օրինադրէ,
Թէ մեղուցեալ այրն ի կարգէ՝
Տասուերկու ամ ապաշխարէ
Եւ այլ խորհուրդ մերձիլ չիշխէ։

48. Որք անարժանըն ճաշակեն [4]՝
Դատաստանս [5] անձին ուտեն ու ըմպեն.
Որչափ քան զայս պատուհասեն,
Որք անարժան պատարագեն։

49. Բայց մի առնէք զայս բանս անվոյթ,

1. Գ. Դ. Ե. Է. կարգեացին։
Ջ. դասին։
2. Դ. Ջ. սխալանս։
3. Դ. Ջ. Ը. Թ. ժ. կը յաւելուն առքն։
4. Գ. Ե. Է. հաղորդին։
5. Գ. Ջ. դատ անձինս։

Որպէս Նաբաթ և Աբիուք,
Որ ի խընկել միայն եմուտ,
Հրով այրեցան մեզ ի խորհուրդ:

50. Այս բառական է նիւթ բանին,
Որք յԱստուծոյ յահէն ասացին.
Իսկ որ չունի զահն ի սրտին
Յանհաւատից կարգըն դասին:

51. Երէցն ունի զկարգ հրեշտակի,
Սխալեալն՝ ի կարգ դիւաց դասի.
Թ՝ ապաշխարէ՝ նա ազատի,
Բայց այլ հրեշտակ ոչ անուանի:

52. Զանգի խորհուրդս աստուածական՝
Հրեշտակաց ոչ աւանդեցան.
Այլ մեզ մարդկան ազգի տրւան,
Իշխանութիւն մեծ քան նոցայն:

53. Զի մի՝ [1] լիցի մեզ ոք միջնորդ,
Այլ անմիջոց Տեառնէն կրցորդ,
Այնպէս չնորհաց արար հաղորդ՝
Մինչ զի հրեշտակք են մեզ ցանկորդ:

1. Զ. չունի մի: Պ յետոյ աւելցուցած է:

ԳԼՈՒԽ ԻԱ[1].

Վասն հաւատարմատրութեան Նախնոյն ընդ Տեառն: Եւ դարձեալ վասն կողին խորհրդոյ՝ որ ծածկեալն է:

1. Տեառնըն նըման [2] ասի հոգին,
Լոյս և անմահ [3] և անմարմին.
Բանըն ծընունդ միաքն և հոգին
Տեառնըն նըման երեք և մին:

2. Անառրբ 'ւ անբանքն ի կենդանեաց՝
Նըմանութիւն չունին Աստուած.
Այսպէս 'ւ Ադամ ոչ հաւանեաց
Առնուլ ընկեր ի յանբանեաց:

3. Ադամ պատկեր էր Աստուծոյ,
Որ ստեղծ անախտ գնա ի հողոյ.
Ծնաւ Ադամ գկինն առանց ապտոյ,
Սուրբ և մաքուր ի կոյս մարմնոյ:

4. Տէր՝ զամենայն ծածուկ գիտէ,
Եւ գլինելոցըն ճանաչէ.
Ադամ ըզկինն ոսկր իւր յայտնէ,
Եւ մայր կենաց գնա գուշակէ:

5. Աստուած զէակքըս սահմանէր
Զընութիւնն [4] յաստուկ կացուցանէր.

1. Գ. Ե. չունին ԻԱ գլուխը: 3. Բ. խաւար:
2. Ի. Աստուածամման: 4. Գ. Ե. Ի. Ժ. բնութիւնքն:

Ադամ անուանս [1] կենդանեաց տէր [2],
Բնութեան նոցին անուն դընէր։

6. Իշխան և տէր ասի Աստուած,
Իմանալեաց և ըզգալեաց·
Իշխանութիւն նախնոյն չնորհեաց,
Ա՛ւ ամենայն ազգ կենդանեաց։

7. Ի վեց աւուրս [3] Աստուած գործեաց,
Որպէս ըզմեզ օրինադրեաց·
Զնոյն Ադամայ գործել ասաց
Ու պահել զդրախտըն հըրճուանաց։

8. Հրեշտակք՝ որդիք լուսոյ ասին,
Կէաք չարացեալ՝ զևք անուանին·
Ապակէս և ծնունդքս ադամային՝
Կէաք մեղուցեալ՝ նոցա նմանին։

9. Ի բանական սեռիդ մասին [4]
Եւտեղծ նըման իւր ըզնախնին·
Ստեղծող արար զընութիւն մարդին,
Զնըմանս իւրեանց միշտ ծընանին։

10. Եւ զոր կըրեաց անձամբ նախնին,
Զնոյն և Քրիստոս բարձեալ յանձին·
Ահա եղև սաէր ցնախնին,
Չերդ մի ի մէնջ յերրեակս անձին։

11. Բայց զի էառ զկողն Ադամայ,
Չի օգնական լիցի նըմա [5]·
Ոչինչ օգնեաց կինն Ադամայ,
Մ՛ահուամբ ի հող դարձոյց ըզնա։

1· Ի· անբան։
2· Իմ՝ տայր։
3· Ե· Ի· աւուրց։
4· Գ· Ե· միջին։
5· Բ· նոցա։

12. Կամ զի հանաւ կողն առ յինէն [1],
Վասն այն վարեաց նա ընդ իս [2] քէն.
Եհան և զիս նա ի դրախտէն,
Զի լինիցի ինձ [3] փոխարէն։

13. Կամ այլ խորհուրդ կայր գանազան,
Զոր չէ յայտնի մեզ քննութեան.
Պահեաց զայս իւրըն սեփական,
Զոր լինելոցն է յապագայն։

14. Կամ այլ անճառ սէր կայր ծածուկ,
Զոր նա միայն գիտէ յաւուկ.
Վասն այն էառ գկողըն նեցուկ,
Զի նոր հրաշ գործէ գաղտուկ։

15. Քանզի առեղծուած էր նորագոյն,
Անախտ ծընեալ ի կենդանւոյն,
Պատճառ կենաց ամենեցուն,
Ու մայր կենդանեաց [4] անուանի նոյն։

16. Քանզի [5] ծընաւ կինն ի մարդոյն՝
Անբիծ, անախտ ի սուրբ մարմնոյն,
Ծնաւ ի կնոջէ մարդ վհատոյն,
Անաբիծ և սուրբ ի կոյս մարմնոյն։

17. Զի [6] կինն ի կոյս մարդէ [7] ծընաւ,
Եւ ծնօղ մարդոյ սահմանեցաւ.
Եւ մարդն ի կոյս կնոջէ ծընաւ,
Այն որ ըստեղծ [8] զէակս կարգաւ։

1. Գ. Ե. Ի. մարդէն։
2. Գ. Ե. Ի. նմա. Բ. փս ի.
3. Գ. Ե. Ի. իւր։
4. Ե. կենաց։
5. Ջառնէքս 16–21 ունին միայն Գ. Ե. Ի. Տպագիրն եւս ունի այս առնները, և չունի 11–15 առնները։
6. Տպ. Եւ։
7. Ի. մարդոյ։
8. Տպ. արար։

18. Ադամ ծընաւ զմայր իւր որդւոյն,
Առ ի խորհուրդս [1] բարձրագոյն.
Սահեղծ Հայր Աստուած կոյս մաքրագոյն,
Մայր [2] և ծընօղ իւր սուրբ որդւոյն:

19. Եահս Եւա զորդին ապանեալ,
Եւ մարմնաքէր աղէկկիզեալ.
Եւ Մարիամ զՈրդին խաչեալ,
Եահս, և լայր անմբիթար [3]:

20. Մարդն ծընաւ կին՝ առանց մօր,
Առ ի խորհուրդ մեզ աստանօր.
Կինն ծընաւ մարդ՝ առանց Հօր,
Զ'Աստուածն Յիսուս մեծ և հզօր:

21. Որում [4] փառք ի յաւիտեան՝
Երբեակ անձանցըն միութեան.
Որ զմարդն արար իւրըն նմանն
'Ի հհան ի փառս Աստուածութեան:

1. Տպ. կը յաւելու մեզ: ւորեալ:
2. Է. չունի առաջ: 4. Տպ. չունի այս տունը:
3. Տպ. Տեսեալ ողբայր սըգա-

ԳԼՈՒԽ ԻԲ.

Այլ նոր խորհուրդ վասըն կողին
Հաւհաւատալ յԱստուածածինն.
Եւ Ադամայ նախատեղծին՝
Նորին Ադամայ առնըլ Միածնին։

1. Զծածկեալ խորհուրդն անճառական,
Հրեշտակք և դևք զայն չիմացան.
Թէ զոր նախ[1] ստեղծն իւրըն նըման՝
Աստուածացնէ զնա ընդ ինքեան։

2. Բազում կողիկն առեալ ըզվին՝
Ելից ընդ այնր յատուկ մարմին.
Նոյնպէս յերից անձանցըն մին՝
Ի նայն կնոջէ եղև[2] մարմին։

3. Զի նոր ստեղծուած արար ըզկին,
Ոչ ի հողոյ, ոչ երկնային.
Զի ծնանիցի[3] զայն[4] կենդանին
Որ հաստատեաց զերկիր 'ւ երկին[5]։

4. Զկողն որ առեալ ի կենդանոյ
Բերեալ ի լոյս[6] ծածուկ տեղոյ.
Զի ծնանիցի 'զմայրըն լուսոյ՝
Ծնանել ըզկեանք բնութեան մերոյ։

5. Ի ձեռըն[7] կնոջն որ ի պրախաին,

1. Գ. Զ. Ի. ստեղծ։
2. Ե. Ի. էառ։
3. Ա. ծընիցի։
4. Զ. զնա։
5. Բ. Գ. Զ. Ի. զերկին 'ւ երկիր։
6. Ե. Ի. յառաջ։
7. Բ. Զ. զձեռն։

Աստուած լինել ցանկանային.
Նոյնպէս ի ձեռըն սուրբ Կուսին
Անեղն Աստուած եղև մարմին:

6. Որպէս և կողն անախտ [1] ծընաւ,
Եւ [2] օգնական մարդոյն տըւաւ
Մայրըն Լուսոյ կոյս մընացաւ
Զմեծ [3] օգնական յղացեալ ծընաւ:

7. Ադամ ստեղծաւ [4] նախ ի հողոյ,
Որ կին ծընաւ չար ըստ հոգւոյ [5].
Բայց կողն [6] Եւայ ի կենդանւոյ.
Ծընաւ ըզկեանք հոգւոյս մերոյ [7]:

8. Չի մարդըն կին ծընաւ մեզ չար,
Որ է բնութեանս մահուան պատճառ.
Կինըն ծնաւ մարդ անմահաբար,
Որ է Աստուած, Հօր հաւասար:

9. Մարդըն ծընաւ զկողըն ձախ,
Որ մեզ [8] պատճառ եղև չարիս.
Ծընաւ կինն զայըն հայրենի
Յաջ կողմանէն Աստուածորդի:

10. Մարդըն [9] ծընաւ զկինն առաջին
Որ զմեզ ի հող դարձոյց կըրկին.
Կինըն ծընաւ զայն կենդանին
Որ զմեզ եհան յերկրէս յերկին:

1. Բ. Նոյնպէս և Աստուած զկողն ախտ. Չ. կը սրբագրէ Նախ:
2. Բ. չունի տողս:
3. Ա. մեզ:
4. Բ. Դ. Չ. Է. ծընաւ: Է. եղև:
5. Դ. Չ. գործոյ:
6. Դ. Չ. կինըն:
7. Ժ. մարմնոյ:
8. Բ. յորմէ:
9. Բ. մայրըն:

11. Զկողն որ առեալ եատեղծ գԵւա,
Զանճառ խորհուրդ ծածկեալ ի նմա,
Ի ինքն ի խաչին գկողըն բանայ,
Թէ ես ասի գկողն յԱդամայ:

12. Զեռաք մըխեաց գկողն Ադամայ,
Աւ ի խորհուրդ մեզ յապրզայ.
Եւ նոյն Աստուածն ասէ ցԹոումա.
«Մըխեա՛ ի կողս և հաւատա՛»:

13. Եւ գի ձեռաք ստեղծ գԵւա,
Մատամբ առեալ գկողն յԱդամայ.
«Արկ ըզմատունոսդ, ասէ ցԹոումա,
Տես [1] բեւեռացն և հաւատա՛»:

14. Յորժամ ի կող Նախնոյն մըխեաց,
Ապա Ադամ յեռոյ գիտաց.
Թոմման ըզկողն երբ չօշափեաց՝
Ապա ծանեաւ գխաչեալն Աստուած:

15. Նախ թըմրեցոյց զԱդամըն հին
Ի ապա երաց ըզկող նորին.
Նըմնչեաց Աստուած նոյն ի խաչին,
Զկողն իւր [2] երաց վասըն նոցին:

16. Զկողն Ադամայ եատեղծ ի կին,
Զի ծնունդք մարդկան նովաւ լինին.
Կողին բացմամբ գեկեղեցին,
Յոր միշտ ծնանիմք յաւազանին:

17. Յետ թըմրութեան մարդն առաջին,
Յորժամ զարթեաւ եաես ըզկին.
Ի յետ յարութեան մահուան խաչին՝
Երևեցաւ կանանց դասին:

1. Ա. և այլք՝ ի տեղ: 2. Ե. Լ. որ:

18. Ցետ նընջելոյն Ադամըն հին,
Ոչ իմացաւ զառնուլ զկողին.
Եւ յԵմաւուս երթալ Փըրկչին,
Չի՞նչ գործեցաւ, հարցնէր զնոսին [1]։

19. Նընջեաց Ադամ մինչ ինքնին,
Յորժամ զարթեաւ կինն ընդ նըմին.
Նընջեաց Աստուած ի տապանին,
Յարեաւ բազմօք [2] միշտ կենդանին։

20. Երբ [3] թըմրեցաւ մարմնով Նախնին,
Կենդանութիւն էր ի մարմնին.
Նոյնպէս նընջեաց Տէրն ի խաչին,
Անմահ [4] մարմնովն աստուածային։

21. Նընջեաց Ադամ ի մէջ դրախտին,
Նոյնպէս զարթեաւ յանմահ տեղին.
Մեռաւ և Տէրն ի պարտիզին՝
Յարոյց զԱդամ ի նոյն տեղին։

22. Յորժամ նընջեաց մարմնով Նախնին,
Գործէր ի նմա ձեռք Արարչին.
Ի երբ Արարիչն էր ի խաչին՝
Ձեռք հողեղէնք բեւեռէին։

23. Յորժամ նընջեաց Ադամըն հին,
Էր պահապան Աստուած նըմին.
Նընջեաց Աստուած ի տապանին,
Եւ հողեղէնքըն պահէին։

24. Յորժամ նընջեաց հայր մեր Նախնին,
Ապա աճեաց ազգ մարդկային.

1. Բ. նոցին։ Գ. Ե. Լ. ցնոսին։ 3. Ջ. որփ։
2. Ջ. փառօք։ 4. Լ. իւր աւուրք։

Եւ յետ մահուան Ցեթան ի խաչին՝
Մեռեալքս յառնեմք ամենեքին։

25. Ադամ ընկղեաց ի յուրբաթին,
Եւ ծնաւ ինքեամբ մին կենդանին.
Ընկղեաց և տէրն ի նոյն ժամին,
Կենդանացոյց զամենեսին։

26. Յորժամ յանգեաւ մարդն ի դրախտին,
Դատապարտեաց Տէրն ըզնոսին.
Եւ ինքն Աստուած յորդւոց նոցին
Դատապարտեալ ի մահ խաչին։

27. Ադամ յանգեալ պատուիրանին,
Եւ թագուցաւ առ թըզենին.
Եւ տէրն Աստուած յորդւոց նոցին
Թագեաւ յաւուր հինգշաբաթին։

28. Ադամ թագեաւ առ թըզենին,
Ծածկել յաչաց իւր Աբարչին.
Եւ Տէրն եկեալ առ թըզենին՝
Անէծ զծածկոյթ մեղսասիրին։

29. Եւ զայս խորհուրդ յայտնեալ Փըրկչին՝
Ընդ Նաթաէլ նախնոյ որդին,
«Մինչ չև կոչեալ էր [1] զքեզ ձայնն իմ՝
Տեսի զքեզ ի ներքոյ թըզին [2]»։

30. Մարդն որ թագեաւ ընդ [3] թըզենին,
Ծածկեալք ընդ նոյն ապաւէնին.
Նա չորացոյց զտերև նորին,
Չ' արտաքս եկեալ [4] խոտովանին։

1. Ա. է։
2. Բ. թզենին։
3. Բ. Չ. առ։
4. Ա. արտաքսեալ։

31. Սահմանն Նախնիքն յառաւօտին,
Եւ խաբեցան յերեք ժամին.
Ի վեց ժամին [1] ճաշակեցին,
Ի չինըն ժամին [2] արտաքս ելին:

32. Տէրն [3] ըմբռնեալ յառաւօտին
Վրճիռ հատեալ յերեք ժամին.
Ելեալ ի խաչ վեցերորդին
Ցինըն ժամուն հանէ զհոգին:

33. Զորեքնիւթեայ բնութեամբ Նախնին,
Ըստ յաւելուած [4] հիւթոցն յանցին.
Եւ Տէրն ի փայտ քառաթեւին
Զորս վէրք առեալ յոտն [5] և ձեռին:

34. Եռամանեայ հոգւով Նախնին՝
Երեք անձանցըն մեզուցին.
Երեք ժամու [6] Տէրն ի խաչին
Երիս բեւեռս առեալ յանձին:

35. Երեանամեայ սահմանեալ Նախնին
Մահուամբ ի հող դարձաւ կըրկին.
Նոյնքան ժամ Տէրն ի տապանին՝
Յարուցանէր դարձեալ զնոսին:

36. Երեք իրօք Նախնիքն [7] յանցին,
Հոգի, մարմին և միտք նոցին.
Երեքօրեայ թաղմամբ Փըրկչին՝
Երեք յանցանք նոցա ջընջին:

37. Եւ զի երկուքըն մեզուցին,

1. Ի. ժամուն:
2. Ի. ժամէն:
3. Զ. Ի՛ն:
4. Աւյք՝ յաւելուածոց:
5. Բ. յոյն:
6. Ա. Ե. Ի. ժամաւ:
7. Բ. զնախնին:

Ադամ ՚ւ Եւա հոգի ու մարմին.
Հոգով ու մարմնով Տէրն ի խաչին՝
Զարչարանօք մահուամբ անձին:

38. Եւ գի երեք էր [1] նիւթ չարին՝
Պըտուղն և օձն և Թըչնամին,
Վասն այն երեք ժամ ի խաչին՝
Դեղն եա ցաւին զպատասխանին:

39. Եօթն [2] են յանցանք մարդկան ազգին
Եօթն այլ [3] մասունք բարուականին.
Եօթըն [4] բանիւ Տէրն ի խաչին՝
Մին մին առնէր զպատասխանին:

40. Հինգ զգայարանք մարդկան խարին,
Ի զանազան գործըս չարին.
Հինգ վէրք առեալ Տէրն ի մարմնին
Զի խափանին արկածք չարին:

41. Վեցիւք չարժմամբ մարդիկ սխալին,
Ի վեց դարուց վարժեալք [5] ի նմին [6].
Վեց ազգ փորձանք ընդ Տեառն անցին,
Ի վեցերորդ օր ուրբաթին:

42. Օձըն պատճառ եղև նոցին [7],
Դառնալ ի հող ուստի առին.
Վասն այն Աստուած Բանն ի խաչին [8՝]
Օրինակուէր [9] յօձ պըղընձին:

43. Ծառն և պըտուղն էր նիւթ չարին,

1. Գ. են:
2. Ջ. ութն:
3. Ա. չունի այլ:
4. Ա. եօթն այլ:
5. Բ. Է. Ժ. չարժեալք:
6. Է. մին մին:
7. Ե. չարին:
8. Բ. առաջին:
9. Բ. Գ. Ե. Է. օրինակէր:

Որով մեռաք ամենեքին.
Կենաց պըտուղն ի ծառ խաչին՝
Կենագործեաց զամենեսին։

44. Նախկին զանէծքն եառուր [1] օձին
Ա՛ռ ի խորհուրդ մեզ յապառնին.
Զի յետ զըղմման մերոյ յանցին,
Տացէ զպատիժն ի գլուխ [2] չարին։

45. Յետ մերկութեանցն զԱդամըն հին
Ծածկէր տերեւըն թըզենին.
Ի՛ յետ մերկութեան Տեառն ի խաչին
Լինէր ծածկեալ քօղով ատւերին։

46. Յետ յանցանաց՝ մարդն առաջին
Մատնէր ըզկինն իւր Աբարչին.
Նոյն Աբարիչն յորդոց նոցին
Լինէր մատնեալ ի մահ խաչին։

47. Անիծանէր Տէրն ըզնախանձն
«Փուչ և տատասկ քեզ բուսանին».
Զնոյն Աբարիչն ի ժամ [3] խաչին՝
Փշով պըսակեալ [4] անիծէին։

48. Վասըն միոյ [5] յանցման պըտղին
Աշնանց պատժոց դիպան [6] նոքին.
Սակս մեր ասէր [7] Տէրն ի խաչին՝
«Հա՛յր, թո՛ղ սոցա զոր ինչ յանցին»։

49. Զըզեաց Ադամ զձեռն ընդ ծառին,
Տէրն ըզբազուկն ի ծառ խաչին.

1. Ա· է տուր։ Լ. եառն։
2. Զ. զգլուխն ի պատիժ։
3. Բ. մահ։
4. Դ· Զ. պսակաւ։
5. Բ· մերոյ։
6. Ա· դիան։
7. Դ· Զ· ասէ։

Կերաւ Ադամ զպըտուղ չարին [1],
Տէրն ըզլեզին ընդ քացախին։

50. Զանեղական փառս Աբարչին
Խոկայր զգենուլ մարդն առաջին.
Վասն այն Աստուած ի ժամ խաչին՝
Կայր մերկացեալ ամենևին։

51. Զհանդերձ փառացն աստուածային՝
Կամէր զգեցնել հանուրց ազգին [2].
Եւ յայս խորհուրդս՝ ի ժամ խաչին
Հանդերձ նորա բաժանէին։

52. Բայց որ յատուկն է Աննեղին
Շնորհէ որոց խաչակցեացին.
Վիճակելոց զինուց զասին,
Նըման անկար պատմուճանին։

53. Նախ քան զուտել մահու պըտղին
Զյիմարութեան գինին արբին.
Ու նախ քան զմահ Տեառն ի խաչին
Գինի զմըռսեալըս մատուցին։

54. Ոմանք զբաժակ [3] մահու Փըրկչին
Կամաւ արբեալ սիրով թըմրին.
Յայս [4] միտս ի ժամ մահու խաչին [5]
Գինի զմըռսեալ արբեալ նորին։

55. Ժըպրհեցաւ մարդըն առաջին,
Ա՛յլ կեանք ատանալ մեծ ՚ւ անքընին,
Վասն այն անճառ [6] կեանքն ի խաչին
Մեռեալ կամաւ եհան զոգին։

1. Զ. չար ծառին։
2. Ա.պ.ե և Ե. Ի. այլք՝ անձին։
3. Բ. վառեալ։
4. Բ. այլ։
5. Ե. Ի. Փրկչին։
6. Զ. պատճառ։

56. Զհանդերձ փառաց պատմուճանին
Զգեցոյց Նախնոյն հաստատ յանձին.
Ծանոյց զըմռաւն ընդ պատանին [1]
Որ պատեցաւ Ցեառըն մարմին:

57. Հըպարտացաւ մրտօք Նախնին,
Թըռչիլ մարմնով յերկինից երկին.
Բարձրեալն Աստուած հեզահոգին՝
Իջաւ ի հող գերեզմանին:

58. Ի վերոյ ջրեղէնըն կամարին,
Կամէր ճեմել մարդն երկրածին.
Վասն այն բնակեալն յերկինից երկին՝
Ներքոյ եղաւ ի տապանին:

59. Ցետ յանցանացն որ ի դրախտին՝
Կընքեաց զվըճիռ մահուան նոցին.
Եւ նոյն Աստուած միշտ կենդանին,
Կընքեալ մահուամբ ի տապանին:

60. Կըրկին [2] պատիժ ունէր Նախնին,
Մարմնով ի հող, հոգով տանջին [3].
Եւ զի [4] բարձցէ [5] զբեռնէս նոցին
Կըրկին էր վէմ գերեզմանին:

61. Յորժամ մեռաւ մեզօք Նախնին
Հոգայր Աստուած վասըն նորին.
Նըշխեալ Աստուած ի տապանին՝
Լային ողբով զըստերք նորին:

62. Երբ մերկացաւ մարդն առաջին
Զգեցոյց Աստուած զմաշկ հանդերձին,

1. Զ. ըզպատանին:
2. Բ. երկիր:
3. Գ. Ե. Է. տանջէր հոգին:
4. Է. Նաև:
5. Գ. էբարձ:

ԶՏէրըն տեսեալ մերկ ի խաչին՝
Պատեաց Յովսէփ փոխան նըմին։

63. Ծառըն [1] կենաց էր փայտ խաչին,
Ի անմահ պըտուղն Աստուած ի նմին.
Զոր յայնժամ ոչ [2] ճաշակեցին,
Որք այժմ [3] ուտեն ոչ մեռանին։

64. Այնչափ սիրեաց Ադամ ըզկին՝
Զմահ յանձն առնոյր վասըն նորին.
Ջրիստոս սիրեաց զեկեղեցին,
Եկեալ ի մահ վասըն նորին։

65. Ըզճանապարհ կենաց ծառին՝
Հրեղէն սըրովըն պահէին.
Եւ զճանապարհ գերեզմանին՝
Պահեն սուսերք զապաք զինուորին։

66. «Ո՞ւր ես Ադամ», ասէ ցՆախանին,
Յուցեալ խորհուրդ մեծ ՚ւ ահագին.
Դըրաեբք Նախնոյն զՑեառըն մարմին
Լալով խընդրեն թէ «Ո՞ւր եդին»։

67. Ողբայր Եւա հառաչագին
Յուսահատեալ վասըն պըտղին.
Ման այն հրեշտակ Ցեառն ի վիմին՝
Ասէր թէ «Զի՞ կու լաս դու կին»։

68. Զեօթնարփեան [4] չնորհս անուշալին [5]
Շնորհեաց Նախնոյն [6] յօծումն անձին.
Եւ յօծանել զՑեառըն մարմին՝
Ըզխունկս և զիւղս անուշ բերին։

1. Բ. փառն։
2. Բ. Գ. Ե. Է. զոր յայն ժամու։
3. Է. եւ որք։
4. Ա. Զ. յեօթնարփեան։
5. Բ. հրաշալին։
6. Է. Նախնուն։

69. Եւս կերաւ զպըտուղ ծառին,
Չի մայր լիցի Կենաբարին.
Վասն այն ասէր ի պարտիզին՝
«Մի լայր դու, ես եմ քո որդին»։

70. Ո՞ր ես Ադամ, ասէր ցՆախանին,
Ուր ես հանգչիմ և դու ընդ իմ.
Եւ ընդ յառնել Կենաբարին՝
Երիտասարդն էր [1] ընդ նըմին։

71. Տընկեաց Աստուած զդրախտն յԱդենին.
'Ի ինքըն նընջեաց ի պարտիզին,
Չոր ծանուցեալ իւզաբերին
«Դու պարտիզպանն իցես դրախտին»։

72. Թէ [2] որպէս մեռաւ կեանքն ի խաչին՝
Անգիտանամք ամենեքին.
Չոր յարութեամբն աստուածային
Ծալումն եցոյց վարչամակին։

73. Որակք [3] մարմնոց ընդ պատանին՝
Ո՛չ յարիցեն ընդ նոյն մարմին.
Որպէս յայտնեաց մարմին փըրկչին
Թողեալ զգըմուռն ընդ պատանին։

74. Եւ [4] ի դրախտէն Ադամըն հին,
Թողեալ [5] զտերևն առ թըզենին.
'Ի յորժամ յարեաւ միշտ կենդանին՝
Չպատանքն եթող ի տապանին։

75. Երբ խաբեցաւ մարդն առաջին՝
Դևք ժողովեալ ծաղրս տային [6].

1. Ա. է։
2. Ի. չունի տող երկուս։
3. Բ. տրակք՝ Չ. երակք։
4. Բ. չունի տունս։
5. Թ. Թաղեալ։
6. Գ. Ե. Ի. ծաղր առնէին։

Իսկ յարութեամբն աստուածային
Ընդ պահապանն դևքըն ցրուին։

76. Եւ զայս պատմեալ մարգարէին.
Յարեաւ Աստուած միշտ կենդանին,
Զար թըշնամիք նորա ցրուին,
Եւ ատելիքն յահէն [1] փախչին։

77. Փըչեաց ՅԱդամ զչունչ կենդանին,
Տըպաւորեաց զխորհուրդ վերջին.
'Ի յետ յարութեանն աստուածային
Փչեաց ՅԱռաքեալսն Աստուած զՀոգին [2]։

78. Երկու անձինք պատրեալ Նախնեաց,
Զմահն ի բնութիւնըս տարածեաց.
Երկու հրեշտակք սպիտակազգեաց՝
Տան զաւետիս. Յարեաւ Աստուած։

79. Յորժամ պատրեալ եղև Եւա՝
Խաւար ծածկեաց զանձըն նորա.
Հրեշտակն կանանցն աւետիս տայ,
Փայլակնաձև տեսիլ նորա։

80. Նախ ատեղծ Աստուած զդրախտն ՅԱդենին,
'Ի յետոյ եղիր զԱդամ ի նմին.
Սոմնաս փորեաց [3] նախ ըզտեղին,
'Ի ապա յետոյ զՅիսուս եղին։

81. Թափուր մընաց տեղիք դրախտին
Յորժամ ելաւ Ադամըն հին.
Թափուր մնացեալ գերեզմանին,
Յորժամ յարեաւ միշտ կենդանին։

1. Ջ. ամէն։ Հոգին։
2. Այսպէս Ե. այլք՝ զԱստուած 3. Ջ. փորձեաց։

82. Ադամ պատկեր էր Աբարչին,
'Ի ունէր ծածկեալ վերհուրդ փըրկչին.
Զոր գործեցաւ անդ ի դրախտին՝
Նոյնպէս ի ժամ մահու խաչին։

83. Եկն ի խընդիր իւր պատկերին,
'Այս բնութեան նորա ճանապարհին.
Եդիտ ըզնա ի տապանին
Յարույց ընդ իւր ի փառան անքնին։

84. Եւ մեք թողցուք զպողոտային հին,
Գնասցուք ըզհետ Կենարարին.
Որ զիս պաշտէ՝ գայ ըզհետ իմ.
Ուր ես՝ և՛ պաշտօնեայքն իմ եղիցին [1]։

85. Ահա մեծ փառք և անքընին,
Զոր չէ տեսեալ ոք երկրածին.
Չի հողեղէն մարդիկ ատորին՝
Բազմին ի փառան [2] աստուածային։

86. Տո՛ւք օրհնութիւն մեծի փըրկչին,
Ասքան հրաշից ներգործողին.
Որ զիւր [3] ստեղծեալ գործըս ձեռին՝
Եհան ի փառան իւր և անքընին։

87. Մրտաք [4] օրհնեմք զՀայրն անքընին [5],
Մարմնով զՈրդին իւր միածին,
Հոգով օրհնեմք զԱստուած Հոգին,
Զհրաշագործողս մեր վերըստին։

1. Գ· Ը· չունին եւ։ Գ· Ուր ես իցեմ անդ պաշտօնեայն իմ եղիցին։ Դ· Զ· ուր ես եմ անդ նոքա լիցին։
2. Բ· կառան։
3. Ա· զիս։
4. Տունս ունին միայն Գ· Ե· Ի· Ժ· ունի ի լուսանցս։ Ի· չունի մտօք։
5. Ի· անեղ բանին։

ԳԼՈՒԽ ԻԳ.

Դարձեալ խորհուրդ մեծ և աճքիւին
Առիր կընքելոյ գերագոյնիւին.
Ինդ որ հիանալք առևնքիւին,
Եւ թէ [1] վասն ո՞ր կընիք դրրին [2]:

1. *Խորհուրդս այս մեծ և զանազան*
Որ կընքեցին ըզդերեզմանն.
Զոր [3] և ցուցից սակաւ ինչ բան
Ինա խնդ [4] մըտաց տըկարութեան:

2. *Ծաղկանց ծառոց [5] որ ի հողէ*
Նա կաւսական ծընուդք չնորհէ.
Զի՞ զարմանաս դու զԱրարչէ
Թէ նա յարեաւ ի կոյս վիմէ:

3. *Հոան [6] ի ծաղկանց յառաջ բերին*
Առանց բեկման նրբոյ [7] ծաղկին.
Զհօր ծաղկի հոան ի տապանին,
Զի արգելոյր կընիք վիմին:

4. *Ոչ արգելի միաք մարդկային,*
Թէ յերկաթի տըփում դընին.
Զխնամատութիւնըն Հօր զՈրդին [8]
Զիաւրդ կընիքն արգելուին:

1. Ե. Զ. եթէ:
2. Բ. Թ. եղէն: Գ. Ե. Է. եդին:
3. Գ. Զ. Թ. որ:
4. Բ. Գ. Ե. Թ. Ժ. խնդս: Է վասն իմ:
5. Բ. ծառոյս:
6. Դ. Զ. յայսոնէ: Թ. հասն:
7. Գ. Ե. նրբոց:
8. Դ. զարդն: Զ. զարդարն: Թ. զարթին:

5. Տիպ մեր [1] ծնանի ի հայելին,
'Ի առանց բեկման արտաքս բերին.
Զի՞ զարմանաս Հօր պատկերին,
Թէ [2] չխորտակեաց զկընիք վիմին [3]։

6. Ի [4] կոյս հօրէ մայր մեր նախնին,
'Ի ի կոյս մօրէ առեղծող նոցին.
Եւ կոյս ծնացեալ գերեզմանին,
Ցետ յարութեանն աստուածային։

7. Աստուած ի կոյս մօրէ [5] ծընեալ
'Ի ի կոյս վիմէ նոյն յարուցեալ.
Եւ վերնատան դուրքըն [6] փակեալ՝
Եմուտ ի ներքս [7] առանց բանալ։

8. Ցետ յարութեանն վէմըն կընքեալ՝
Զկուսական ծընունդն յայտնեալ.
Զի կուսութիւնն անխախտ ծնացեալ,
Դու մի լիցիս տարակուսեալ։

9. Ցետ յարութեանն վէմըն կընքեալ,
Զի ոչ քըննի ի նմա եղեալն.
Զգերեալսըն պարտ է հաւատալ,
Բայց մի քընննել թէ սրպէս լեալ։

10. Կընիքն անշարժ էր ի վիմին,
Ցետ յարութեան մահ լուծողին.
Թէպէտ լուծան անէծքըն հին՝
Բայց կայ կընքեալ այժմ յանցողին։

1. Զ. մեծ։
2. Դ. վի։
3. Բ. նըմին։
4. Բ. Ը. ժ. վի։ Զ. զկոյս։
5. Զ. զի կոյս մօրէ նա կոյս։ Դ. Զ. զի կոյս մօրէ եղեւ ծնեալ։
6. Ե. դրօքն։ Բ. Զ. դրունքըն։
7. Դ. Զ. Թ. ի ներս։

11. Ցետ յարութեան կընքեալ վիմին,
Զգործ անմարմնոյ [1] ցուցեալ նորին,
Եւ կղեռպանցն ի սեզանին՝
Աներեւոյթ եղեալ նոցին։

12. Զոր [2] թէ կամէր ի ժամ [3] խաչին,
Այսպէս առնէր Հրէից ազգին.
Այլ զի կամաւ [4] էր մահ նորին,
Այժմըն ծանոյց զինքն անքընին։

13. Կընիքն անչարժ էր ի վիմին,
Զի քարոզէ [5] բան նորածին.
Թէ ճանապարհ անեղ Բանին
Զէ բաց կարգի եղականին [6]։

14. Կընիքն անչարժ էր ի վիմին,
Ցուցեալ զանբաւ [7] կարողութիւն.
Զի զոր կամի թէ եղիցին՝
Ոչինչ լինի անհընարին։

15. Կընիքն անչարժ էր ի վիմին,
Զի ոչ ինչ գոյ արգելք նորին.
Այսպէս և ոչ ծածկոյթ բնաւին,
Զոր ինչ գործէ ոք առանձին։

16. Դարձեալ անչարժ էր կնիք վիմին,
Զի [8] ցուցանէ զբանըս խորին.
Քանզի կապեաց զգունդըն [9] չարին,
Կընքեալ ի խորս անել բանտին։

1. Բ. անմարմնոյ։
2. Դ. զի։
3. Բ. ի մահ։
4. Բ. կամ։
5. Բ. քարոզէր։ Է. քարոզի։
6. Ա. Ե. եղանակին։
7. Բ. Թ. զանբան։
8. Ե. Է. զոր։
9. Է. Ը. Թ. Ժ. գունդքն։

17. Դարձեալ անչարժ էր կնիք վիմին,
Չի յարութեամբն այս քարոզին.
Չարչարք [1] և մահ փակեալ կընքին,
Չի մի բնութեանս այլ [2] տարածին:

18. Դարձեալ [3] կընիքն անչարժ մընաց,
Եւ Հըրէիցըն քարոզեաց.
Խաչեալըն Տէր է և Աստուած,
Առանց զըրանց եկեալ գընաց:

19. Դարձեալ կընիքն անչարժ մընաց,
Չի մեզ յայտնէ բան նորիմաց,
Թէ զամենայն զոր նա գործեաց՝
Անքըննելի է ի մըտաց:

20. Տասըն վըկայս այսօր յայտնեաց
Թէ հըշմարիտ յարեաւ Աստուած.
Այսու զՀրէայն յանդիմանեաց,
Եւ մեզ հաւատըս հաստատեաց:

21. Նախ՝ վարչամակն որ է ծալած,
Երկրորդ տապանն եղեալ ի բաց,
Երրորդ՝ կընիքըն մատանեաց,
Սոքա գոչեն. Յարեաւ Աստուած:

22. Զօրս՝ երևումըն հրեշտակաց,
Հինգ՝ ըզտեղին թափուր մընաց,
Վեց՝ ըզփախուստըն զինուորաց,
Յանդիմանիչ [4] հակառակաց:

23. Եօթըն՝ չարժումն արարածոց,

1. Գ. չուրչարանք, Բ. Ը. ժ. չարաչարք:
2. Գ. Ե. չանին այլ: Զ. այս:
3. Բ. Ե. Զ. Է. չունին տունս:
4. Գ. Ե. Զ. Ը. Թ. ժ. յանդիմանիչք:

Ուր՝ զյարութիւնըն [1] մեռելոց,
Ինըն՝ զարծաթըն կաշառոց,
Տաճն՝ երեսուն Յիսուսացւոց [2]։

24. Տաճն [3] այս վըկայք հակառակաց,
Չի ծանիցեն զքաւչեան Աստուած.
Իսկ մեզ բազում վըկայս յայտնեաց,
Յիւզաբերից 'ւ աշակերտաց։

25. Նախ [4] իւզաբերքն ըզնա տեսին,
'Ի երկոտասանքն ի միասին,
'Ի եօթանասունքն ըզհետ նոցին
Եւ հինգ հարիւրքն ամենեքին։

26. Դարձեալ քըննի խորհըրդաբար,
Եթէ վանն է՞ր զրաւ մատնէհար [5].
Չի ոչ էր այն ընդ վայրապար
Այլ զյարութիւնն [6] յայտնէ անճառ։

27. Նախ զի թէ չէր վէմըն կընքեալ՝
Կարեն ասել զնա գողացեալ.
Բայց զի յարեաւ ատուածաբար,
Կնիքն ի տեղին էր անսրխալ։

28. Զոր գործեցին ձեռօք նոքին [7],
Ակ ի բերան ապար զնոսին.
Զոր չատագով ինքեանց եղին,
Չտեսան յարութիւն հաստատեցին։

29. Գիր մատանւոյն որ կընքեցին՝
Ընդ տիեզերս հրատարակին.

1. Բ. զօրութիւնն։
2. Զ. Եմաւսացւոց։ Ը. Եմաւսուսացւոց։
3. Բ. Ը. ժ. վանն։
4. Ա. նա։
5. Իմանք՝ մատնահար։
6. Բ. Ը. ժ. զօրութիւն։
7. Ա. նորին։

Եթէ՝ ցարեաւ միշտ կենդանին.
Կընիքն անչարժ էր ի վիմին:

30. Չի այս ըզմեր կարծիս եբարձ,
Եւ Թումայիւ՝ զահղ բեւեռաց.
Չի նոյն մարմնովն յարեաւ Աստուած,
Մեք մի՛ լիցուք տարակուսած:

31. Գիր [1] մատանոյն անչարժ մընաց,
Որ ցուցանէ բան նորիմաց,
Զանզի զօրէնս որ նախ գըրեաց՝
Այժմ ոչ ելոյծ, այլ հաստատեաց:

32. Գիր մատանոյ քահանային՝
Որ Լն անունն էր անեղին.
Ցարձան վիմի զայն գրոչմեցին
Թէ [2] սա է Որ Լն միշտ կենդանին:

33. Անեղծ մընաց [3] գիր մատանոյ,
Ի յօրինակ բնութեան մերոյ.
Մահուամբ փոշի դառնամք հողոյ,
Անեղծ [4] յառնեմք ի նոյն փոշոյ:

34. Գիր մատանոյն գնա չարգիլեաց.
Որպէս Պօղոս յայտնեալ [5] մեկնեաց.
Թէպէտ զօրէնս յետոյ գըրեաց՝
Չհարցն աւետիս ոչ խափանեաց:

35. Անթակ գըրով վէմըն կընքի,
Որ վըկայէ [6] թէ չարգելի.
Ընդհանամբ չելոյծ զարգանդ Կուսի,
Անթակ գըրով զիա՞րդ վախճի:

1. Բ. միշտ կիր ունի:
2. Զ. չունի թէ:
3. Ի. ՌԱայ:
4. Ե. դարձեալ:
5. Բ. չունի յայտնեալ:
6. Գ. վկայի:

36. Լ՚ն՝ որ անուն է Աստղին,
Զայն պահապան եղին նըմին.
Փառօք յարեաւ անկըննելին,
Վըկայ զանուն լեթող նոցին:

37. Ազգըն Հրէից զայն խորհէին [1],
Մահուամբ ջընջել [2] զանուն փըրկչին.
Յորժամ յարեաւ մինչ կենդանին,
Անուն անեղծ կայր ի վիմին:

38. Զգործ [3] աքանչելեաց որ ի խաչին՝
Տեսանելով զարհուրէին.
Հանգիստ հատեալ [4] լինէր նոցին,
Տարակուսեալք ամենեւին:

39. Հրէայք մըտօք զայս ասէին.
Թէ Լն անուն է անմահին.
Զայն պահապան զընեմք սըմին՝
Չի տարակոյսք մեր լուծանին:

40. Թէ սա զանուն իւր խորտակէ,
Նա հակառակ Աստուծոյ է.
Եւ թէ անուն ըզնա փակէ [5],
Ապա ուրեմն սա նա չէ [6]:

41. Այնպէս յարեաւ փեսայն փառաց [7],
Որ նորահրաշ գործ կատարեաց.
Չի ոչ նա զգիրըն խորտակեաց,
Եւ ոչ անունն ըզնա փակեաց:

42. Անպարագիր է լոյն Աստուած,

1. Բ. խորհին: Է. խորհեցին:
2. Ը. ժ. բառնալ:
3. Դ. Զ. Գործս:
4. Բ. հանդիսանալ:
5. Դ. Զ. Թ. փոխէ:
6. Դ. Զ. է:
7. Է. Աստուած:

Մարմնով ըզնոյն գործ կատարեաց.
Թէպէտ կընքեալ վիմով նընչեաց,
Նա արտաքոյ վիմին մընաց:

43. Դուք ասէիք թէ՝ Ովաննայ,
ՉիաՓրգ ասէք, թէ նա չէ այլ [1].
Որ նախանձովըն կուրանայ՝
Իմաստութիւն Հոգոյն բառնայ:

44. Այլ զի՞նչ ունիք ասել հիմայ,
Ո՛վ կատաղեալք չարք և զրժնեայ.
Յորժամ փառօք յերկինից նա գայ [2]
Վա՛յ և եղուկ ի ձեր վերայ:

45. Բազում հըրաշք աչօք տեսին,
Նախ քան ըզխաչն [3] և առ խաչին.
Այնուհին չհաւատացին,
Ըստ Եսայեայ սըրբոյ ձայնին:

46. Հաւատալոյ տեղ չունէին [4],
Զի էր լըցեալ չարն ի նոսին.
Զի որ տեղիք լիցի չարին՝
Զկարէ տանել զԱտուսած Հոգին:

47. Վէմք խըտացեալ [5] պատառէին,
Եւ նոքա նոր խըտանային [6].
Ի հնոց մեռեալքըն յառնէին,
Եւ նոքա [7] նոր մահու մատնին:

48. Ըզգիր անուան էականին,
Եդին ծածկոյթ էացուցչին.

1. Գ. Ե. թէ չէ սա նա: Ջ. թէ սա չէ նա:
2. Ա. անկայ:
3. Բ. զխաչեալն:
4. Գ. Ջ. տեղի չունէին:
5. Ջ. խոստացեալ:
6. Ջ. խոստանային:
7. Ջ. չունի եւ նոքա:

Մոլեալ հոգիքն ոչ գիտէին,
Թ' անուշն յայտնէ զընութիւն նորին [1]։

49. Չի գիրն [2] ունի զընութիւն բանին [3],
Որ է ծածկեալ ի մէջ նորին [4].
Ընութեամբ Աստուած էր նոյն մարմին,
Ծածկեալ ներքոյ [5] ի տապանին։

50. Ի [6] կոյս մօրէ նա ծընանի,
Եւ կոյս մարմնով յերկրի [7] մնանի.
Աթենակոյս գըրով կընքի,
'Ւ ի [8] կոյս վիմէ յարուցանի։

51. Նախ յեօթներորդ յօրըն [9] հանգչի,
'Ւ ի յեօթն օրն եղաւ ի տապանի.
Եօթըն գըրով մատնահարի,
Եօթեանց [10] գարուց տէր քարոզի։

52. Ատամբ գըրոցն ի Աինայի,
Գրով մատանոյն մատնահարի.
Թուման մատամբքըն [11] չօշափի,
Համայն էից [12] տէր քարոզի։

53. Գըրով [13] կընիք եդին նըմա,
Ծածկեալ խորհուրդն ասի նըմա,
Թէ յետ յարութեան փառաց նորա,
Գիրն և օրէնքըն ակարանայ։

1. Գ. Դ. Ե. Լ. իրին։
2. Բ. գիրն։
3. Լ. իրին։
4. Լ. իրին։
5. Բ. Գ. ի ներքս։
6. Բ. Ը. Ժ. զի։ Ջ. զկոյս։
7. Դ. յերկիր։
8. Լ. զի։
9. Լ. աւուր։
10. Լ. 'ւ եօթն։
11. Բ. մատեամբ։
12. Գ. համայնից։
13. Ջատնաքս 53–93 ունին միայն Գ. Ե. Լ։

54. Դարձեալ կընիք եդին նմա,
Զի գիտասցեն թէ ով է նա.
Ըզչափ առեալ գըտին նոքա
Ըզմեծութեան վաստաց նորա:

55. Զգործ հրաչիցն որ ի Տեառնէ,
Տարակուսեալք ի բնութենէ,
Զվէմըն կընքեալ պի յայտնիցէ,
Թէ յետ մահուն այլ ներգործէ:

56. Սա զլուսաւորըն խաւարեաց,
Զբոլոր աշխարհս հիմամբ շարժեաց.
Ըզվէմս կընքեմք գրով մատանեաց,
Զի թէ յառնէ՝ սա է Աստուած:

57. Բազում հըրաշք սա կատարէ,
Եւ պինքն Աստուած մեզ քարոզէ.
Բայց թէ կընքեալ վիմօք յառնէ՝
Սա է Ուր Լինն ի սկըզբանէ:

58. Նախ քան ըզմահն այսպէս ասաց,
Թէ «Ես յառնեմ որպէս զԱստուած».
Ապա այն կընքեմք զվէմն արձանաց,
Թէ հըշմարիտ է զոր ասաց:

59. Զգործ սքանչելեացըն զոր արար,
Ոչ է բնութեանըս մերոյ կար.
Եկայք զիցո՛ւք ամս մատնահար,
Թերևս յառնէ անմահութեամբ:

60. Զտաճարս քակել մեզ հրամայէ,
Ու զերիս աւուրս զարձեալ կանգնէ.
Քակել՝ զխաչիլ մարմնոյն ասէ,
Զոր յետ երից աւուրց առնէ:

61. Չկընիք մահուան զա լուծանէ

Եւ ըզմեռեալս յարուցանէ.
Զգալի կընիքդ ի մարգկանէ,
Զլուծիչ կընքոյն զի՞ արգելէ։

62. Զկապեալ լեզուս նա արձակէր,
Զխըլից կընքեալ ունկըն բանէր,
Որ զդըժուարինըն կատարէր,
Ի հեշտալիսըն տկարանէ՞ր։

63 Զկընիքն ելոյծ ի ծնէ կուրին,
Խըզեաց ըզկնիք անդամալուծին.
Միթէ կընիք ձեր ի վիժին,
Զլուծիչ կընքոյն արգելուի՞ն։

64. Սա զոր կամի միշտ ներգործէ,
Աստուածն Յիսուս ի սկզբանէ.
Թէ չհաւատայք դուք ի սըրտէ,
Վէմըն կընքեալ ձեզ քարոզէ։

65. Ի կղեոպեանց սեղանս յայտնի,
Ի աներևոյթ անտի լինի.
Ի վերնատան երևեալ՝
Դրօքըն փակօք գայ երևի։

66. Մոգուցն աստեղըրն քարոզեաց,
Որք պաշտէին զաստեղքն Աստուած.
Եւ ձեզ գըրովըն մատանեաց,
Զի դուք գըրով ծանեաք զԱստուած։

67. Կամ դուք գըրոյն հաւատասջիք,
Կամ ձեր ձեռացդ որ կընքեցիք,
Կամ ձեր աչացդ որ զայդ տեսիք,
Կամ գինուորացդ որ վարձեցիք։

68. Տեղըն Թափուր՝ ձեզ Թըքանէ,
Եւ վարչամանկն յանդիմանէ.

Գիր մատանոյն ըզձեզ դատէ,
Կաշառքդ որ տայք՝ զձեզ առակէ։

69. Որք յարուցեալ ըզնա տեսին,
Զեզ Թըքանեն ամենեքին.
Թէ դյարութիւնն աստուածային՝
Նոքա տեսեալ չհաւատացին։

70. Գիրդ որ եդիք դուք մատնահար,
Նոյն Աբարչիք մատամբ գըրեալ.
Դա քարոզեաց մի գողանար
Զձեռն յարութիւն աստուածարար։

71. Նոյն գիր ասէ. Մի սպանաներ,
Զայն՝ որ է գիս մատամբ գըրեր [1].
Զկեանս ի փայտին կախեալ տեսեր,
Զմատունս որ գրեաց բեւեռեցեր։

72. Նոյն գիր՝ որ զվէմըն կընքեցեր,
Ասէ թէ Մի սուտ վըկայեր.
Մի զգօրականսըն կաշառեր,
Զնա գողացեալ սուտ համբաւեր [2]։

73. Նոյն գիր չանայր զքեզ խըրատել,
Զձեռն անուն մի անառեալ կոչել.
Զանուն Քիսուս գոր խաչեցեր՝
Աստուած է, մի սուտ մարդ կոչեր։

74. Գիրն որ եդիր դուռ մատնահար,
Զքեզ խըրատեր թէ Մի չընար.
Որպէս ըզչուն դուռ ըրրաբար,
Խաչել զԱստուած անբանաբար։

75. Քեզ մարգարէն կոչեաց անուն,

1. Գ. գըրել։ 2. Գ. համբաւեալ։

Թէ չուրջ եղեն չաւերք բազում.
Ժողովք չարեացըն վիրաւուն՝
Ձակեցին զձեռս և զոտս ընդ նոյն:

76. Մեծն Եսայի նըմին հանգոյն,
Զձեզ կոչեաց չուն լիրք կատազուն.
Եւ լեզուք չանցըն կատազուն՝
Թացցի յարեանցըն Թըշնամոյն:

77. Նոյն գիր ասաց՝ զչարաթօս պահել,
Եւ մի գործ ինչ ի նմա գործել.
Դու նմին գըրով գօրէնս յանցեր,
Գըրով զարձանագդ կընքեցեր:

78. Ասյս են հինգ բան հրաժարական,
Զոր Աստուծոյ մատամբ գրեցան.
Բոլոր առ ձեզ կատարեցան,
Այգ անհատատք՝ աստուածատան:

79. Գիրն որ եղիք գուք մատնահար,
Զայս քարոզէ խորհըրդաբար.
Պանողք և գանդք չուն լըրբաբար,
Եղէք առ Տէրըն հաւատար:

80. Այսքան խորհուրդ վասըն գըրին,
Որ զմահարձանըն կընքեցին.
Ընդ որ գարմանան միաք մարդկային,
Թէ ընդ ո՞ր կալաւ Տէրն անքընին:

81. Նոքա լըվէմըն կընքեցին,
Ի երեք հարիւր արք պահէին.
Մինչև զերիս օր պահէին,
Վասն յարութեան կարծեաց նորին:

82. Յորժամ յարեաւ միշտ կենդանին,
Կընիքն անչարժ էր ի վիմին.

Չինուորքն երթեալ Հրէից ցուցին,
Չի և ինքեանքն անպարտ լիցին։

83. Ասեն. «Տեսէք ամենեքին
Զգիր մատանոյն ձեր ի վիմին.
Ահա պատանքն ի նոյն տեղին,
Ուր ըզմարմինըն թաղեցին։

84. Քանզի պատանքն որ ընդ գլմին՝
Կայր վիացեալ ընդ նոյն մարմին.
Զոր թէ թել թել պատառէին՝
Ի մարմնոյն ոչ բաժանէին։

85. Թէ գողացեալ էր զայն մարմին՝
Պատանքըն չէր այժմ ի տեղին.
Ոչ վարչամակ գըլխոյ նորին
Լինէր ծալեալ ի չիրխին։

86. Սոքա վրկայ ձեզ եղիցին,
Զոր և ձեր աչքդ այժըմ տեսին.
Չի մի անձինք ձեր դատիցին,
Թէ զինուորքըն չպահեցին։

87. Նախ՝ վարչամակըն ձեզ վրկայ,
Երկու՝ պատանքն որ ընդ նըմա,
Երեք՝ տեղիք որ թափուր կայ,
Չորրորդ՝ կընիք վիմին գործ։

88. Բայց թէ լըսէք մեզ անպատճառ,
Նա ինքն յարեաւ ատուածածարար.
Չի մեզ հրեշտակն երևեցաւ,
Քան զարեգակըն լուսափայլ։

89. Դասք զինուորացն ամենեքին,
Անկեալ մեռաք յահէ նորին.

Եւ ձեզ ցուցաք փութով նախկին,
Ահա կընիք ձեր ի վիմին»:

90. Զայս ասացին զասք զինուորացն՝
Քահանայից ու խաչհանուաց.
Որք և կաշառք տըւին բազմաց,
Թէ «Մի ասէք. Յարեաւ Աստուած:

91. Դուք ասացէք ամենեքեան,
Թէ աշակերտքն իւր գողացան.
Թէ լուր լիցի բանգ ի յատեան,
Մեք հաճեացուք զամենեսեան»:

92. Թէ չէր անչարժ կընիք վիմին,
Զօրականս ոչ կաշառէին.
Այլ զատապարտ ևս առնէին,
Թէ զգուշութեամբ ոչ պահեցին:

93. Այլ զի կընիքն էր ի վիմին,
Այփ ի բերան արար գնոսին.
Վասն այն կաշառք նոցա տըւին,
Չի մի առակ առնեն գնոսին:

94. Այս փակ 'ւ արգելք էր ըզգալին [1]
Զոր զգալապէս մարմնոյն եղին.
Բայց այժմ իմացաք ի խորս խորին,
Ի տորս [2] երկրի անդընդային:

95. Յորժամ տեսին զՏէրն ի խաչին,
Զարատեսակ զասք խաւարին,
Աստիկ ողբով հառաչէին,
Չկորուստն իւրեանց յաւիտենին:

96. Ասեն. «Եկայք ամենեքին,

1. Ե. գնոսին: 2. Պ. Չ. ի տուերս:

Հընարեացուք ըզպիտանին.
Զի թէ հընար գըտցուք բանին՝
Ո՛չ ողբասցուք զանլըռելին:

97. Գանձն [1] է մեր բանտըն խաւարին [2]
Ուր ամենայն հոգիք տանջին.
Տէրըն խաչեալ վասըն նոցին [3]
Զի ազատէ զամենեսեան:

98. Երթամք պընդեմք ըզդրունս նորին
Պէսպէս վիշօք անհընարին.
Զոր ինչ հընարք կայ մեր [4] խորին՝
Զայն հնարեացուք վասըն բանտին [5]:

99. Դիցուք ըզդուռըն պըղընձին,
Եւ ի վերայ զնիգ երկաթին.
Ո՛չ ըզգալի ասբրականին,
Այլ գկարծր [6] և խիտ խնամալին:

100. Ըզգործ մեղայըն զանազան,
Զոր յայդ հոգոցըդ գործեցան,
Պըղընձահօտ ժանգանըմման,
Որպէս զերկաթ անլուծական [7]:

101. Զսոսա արկցուք զամենեսեան,
Շուրջանակի մեզ պահապան.
Զի այս հոգիքս որ այսըր կան՝
Զարչարեացուք ի յաւիտեան:

102. Թընդիւն [8] լինէր մեծ ի բանտին,
Եւ ազազակ անհընարին.

1. Բ. Զ. ժ. յանձն է:
2. Զ. խաւարային:
3. Է. նորին:
4. Գ. Դ. Զ. մեզ:
5. Դ. բանին:
6. Բ. զի կարծր:
7. Գ. Ե. երկաթին լուսաճական:
8. Բ. Ը. ժ. խնդիւն:

Զի գոյք գիւացն ամենեքեան,
Հառաչելով սարսափէին։

103. Յորժամ գՀոգին Տէրն առանգեաց,
Զերկիր հիմամբ սաստիկ շարժեաց.
Զառնգարաժեալս պատառեաց,
Զգրունս դըժոխոց փըշրեալ ցըրուեաց [1]։

104. Գընաց Աստուած ի բանտ հոգոց,
Շարժեաց գհիմունս արարածոց.
Հրով հալեցան գրունք դըժոխոց,
Եւ լոյս վառեաց [2] խաւարելոց [3]։

105. Եւ զայս պատմեալ մարգարէին
Վասն ի դըժոխս գնալոյ Փըրկչին.
Ընդ անապատս անցեալ գոյն՝
Երկիր չարժեալ եղև [4] ուժգին։

106. Զի բանաբկուն յորժամ սխալեաց՝
Անկեալ ի յօդըս դադարեաց [5].
Տէրն ի խաչին զձեռս տարածեաց,
Զնոսա յօդիցըն հալածեաց։

107. Երթեալ ամուր բերդըս գըտին,
Յանհաւատից սիրտըն մըտին,
Որք և զԱստուած ի խաչ հանին.
Նոքա գըղեակ են բանսարկուին։

108. Եւ բերանով Հրէից ազգին
«Լ՚ի խաչէդ» ազաչէին.
Զի ժի՛ ի բանտն երթայ ներքին
Եւ ազատէ զամենեսին։

1. Բ. ի. ցրուեալ փըշրեաց։
2. Բ. Ե. փայլեաց։
3. Զ. ծագեալ արարածոց։
4. Դ. Զ. հիմամբ շարժեալ։
5. Գ. Ե. Ի. անկեալ յերկինից յօդս բնակեաց։

109. Այլ և անգուստ հերքեաց զնոսին,
Որք և ի նա հաւատացին.
Հարիւրապետան 'Նդ աւազակին,
Եւ այլք բազումք որք ընդ նոսին:

110. Երթեալ Թագեան[1] յատակս երկրի,
Ի մէջ հողոյս այս ըզգալի.
Տանջել զմարմինս ի տապանի,
Նըման հոգւոցն որ ի բանտի:

111. Այլ և անտի զնոսա հերքեաց,
Երբ զՄուր 'ւ արիւնն յերկիր հեղեաց.
Ապա գնացին ի յարկս իւրեանց
Յանել տեղիսըն[2] տանջանաց:

112. 'Նդ[3] որ հետամուտ եղեալ նոցա[4],
Ահեղ փառօք խաչեալն արքայ.
Զբանսն աւերեալ կապեաց զնոսա,
Եւ արձակեաց զհոգիսն ի նմա:

113. Յորժամ ի բանտ ներքին գընաց,
Ատուածապէս ճառագայթեաց.
Բանտեալ հոգւոցըն քարոզեաց,
Որք հաւատալոցն էին[5] փըրկեաց:

114. Հոգով զհոգիսն անտի եհան,
Եւ հինգ հարիւրք մարմնով յարեան.
Սոքա ընդ Տեառն վերացան,
Յաւուր մեծի սուրբ Համբարձման:

115. Կըրկին[6] փականըս[7] Տեառն եդին,

1. Գ. Թագեաւ:
2. Ի. տեղի անդ:
3. Բ. անդ:
4. Ե. Ի. նոցին:
5. Դ. Զ. զհաւատացեալսն անոր:
6. Բ. երկին: Զ. արկին:
7. Բ. փական քան:

Հրէայք՝ չիրվին, դեւքըն՝ բանտին.
Բանտին՝ փըչրեալ, չիրվին՝ ճեացին [1]
ի աքանչացումըն [2] տեսողին:

116. Հրէայք ըզգիըն կընիք եդին,
եւ դեւք զյանցանս գրոյ օրինին.
Զյանցանս ելոյծ, գիրըն ճեացին,
Չի որք պահեն կենդանասցին:

117. Խատեղծ մատամբ զԱդամըն հին,
Ու գրեաց մատամբ ի տախտակին.
Գրավ մատանոյն կընդեալ վիմին,
Թէ ես եմ Տէր նախ և վերջին:

118. Զոր ինչ գործէ մարդն առանձին՝
ի յԱստուծոյ գիրըն գըրին.
Յորժամ յառնեմք յորըն վերջին՝
Աչխինջ [3] կընդեալ յառաջ բերին:

119. Չի մարդ պատկեր է Աբրչին,
Զոր ինչ գործէ՝ անչխինջ պահին,
Մինչև ի գալ դատաստանին [4],
Որ նա քընննէ զամէն մին մին [5]:

120. Բազում մեռեալ կայր ի տապան,
Նոցին չիրիմն ոչ կընդեցան.
Կընդի [6] միայն փըրկչին տապան,
Թէ՝ Սա է գանձն անապական:

121. Այլ և կընդի նա մատանեաւ,
Թէ սա կընդեաց գծոմն աւազան.

1. Գ. ե. Ի. ճեացեալ:
2. Զ. Ի. ի աքանչումն:
3. Բ. չունի առաջ երիս:
4. Գ. ե. դատաւորին:
5. Բ. զամենեսին:
6. Զ. կընդի:

Եւ զամենայն ստեղծուածք կորգաւ,
Սա սահմանեաց իւր հրամանաւ։

122. Թէ զարմանաս դու ընդ փըրկչին,
Թ'[1] սրպէս յարեաւ կընքեալ վիմին.
Ըզհատ նըռանն ո՞[2] ստեղծ մին միւս[3],
Ի մէջ բոլորակ[4] իւր պատենին։

123. Նա[5] ուր կամի անդ երևի,
Աւետեաց արգելք չունի.
Յերկինս խընդրես՝ անդ է յայտնի[6],
Եւ թէ յանդունդս՝ մերձ երևի[7]։

124. Յերկինս երկնից նա բնակեալ է,
Ի մէջ սըրտիդ՝ գործքըդ քննէ[8],
Զբանս որ ի միտս դեռ անցեալ չէ՝
Անդ չըրջելով նա[9] տեսանէ։

125. Զարձեալ վասն այն վէմըն կընքի,
Թէ[10] սա է լոյսն անմատչելի.
Որ ոք ի սա մերձիլ կամի՝
Գործ անմաքրութեց[11] ատանալ պիտի։

126. Զարձեալ զըրով վէմըն կընքի,
Սկիզբն արարեալ նոր խորհըրդի.
Թէ զոր գործեաց սա յաչխարհի՝
Գրով ընդ ոլորտս տարածի։

127. Զարձեալ ըզգիրըն մերձ եդին,

1. Բ. չունի թէ։
2. Գ. Ը. նռնենոյն։
3. Զ. ի նմին։
4. Ե. բոլոր։
5. Ը. ած. սա։
6. Զ. երևի։
7. Զ. յայտնի։
8. Է. քննեալ է։
9. Բ. գնա։
10. Բ. Ե. չունին սաւտ ի վայր առաջ չորս։
11. Է. անմաքրութեց։

Թէ սա չնորհեաց զօրէնքըն հին.
Ի յետ յարութեանն ոչ խորտակին,
Զի ոչ ելոյծ զիր օրինին:

128. *Դարձեալ զըրով կընիք [1] եդին,*
Զծածկեալ խորհուրդ [2] յայտնին նոքին [3],
Թէ [4] զոր մարգարէքըն գրեցին՝
Սա կատարեաց ամէն մին մին:

129. *Դարձեալ եդին զգիրն ի վիմին,*
Թէ սա գրեաց մատամբ [5] գտախտակ քարին [6].
Սա է Որ էն և գրող բանին,
Զիւրն ի յիւրոցըն մատուցին:

130. *Դարձեալ թերի էր գիրըն հին,*
Նըման թափուր գերեզմանին.
Ելից անճառ լոյսն ըզթերին
Լընլով մարմնով գիտրուած վիմին:

131. *Գիրն [7] յետ մահուն զվէմըն կընքէ,*
Ցուցեալ թէ գիրն ըսպանանէ.
Հոգի գըրոյն Քրիստոս [8] յառնէ,
Նոյն և ըզվէզ կեցուցանէ:

132. *Որ էնըն [9] կայր ի տապանին,*
Եւ իւր անուանն վերայ [10] վիմին.
Վէմն որ միջնորմն [11] էր երկոսին՝
Չկարաց պահել չոկ ըզնոսին [12]:

1. Է. օրէնք:
2. Է. խորհուրդքն:
3. Բ. նոցին:
4. Զ. չունի թէ:
5. Դ. Զ. չունին մատամբ:
6. Դ. Զ. հին:
7. Բ. Ը. յիրն: ժ. յիւրն:
   Առ. Ախտեցի Բ.
8. Բ. գրոցն նա: Ը. ժ. նըմանն:
9. Բ. որ և կայր: Ը. ժ. Տէրն կայր:
10. Ա. ի վերայ:
11. Ա. մէջնորմ: Բ. որ ի մէնջ:
12. Է. զընաւին:

133. Որպէս [1] պըտուղն որ ի ծառոց,
Բուսցնէ առանց բեկման նիւթոց.
Նա էր պըտուղ նընջեցելոց,
Որ կընքմամբ յարեաւ ի մեռելոց:

134. Երեք [2] էին Տեառն պահապանքն,
Վէմն և կընիքն և զօրականքն,
Այս երեքեանս վրկայք եղան,
Հրաւարակիչք սուրբ յարութեան:

135. Պարձեալ երեք վրկայք ներսին,
Լուսատեսակ և երկնային.
Երիտասարդն յաջմէ նորին,
Երկու հրեշտակքն որ նըստէին:

136. Պարձեալ [3] երեք վրկայք փըրկչին,
Կանայք՝ որ խունկս անուշ բերին.
Եւ աշակերտքն ամենեքին՝
Եւ Կղէոպանքն որ զնա [4] տեսին:

137. Այժմ [5] օրհնութիւն տամք Աբրչին [6]
Փառատրութեամբ զանլըռելին.
Այսքան հրաշից ներգործողին,
Որ նորոգեաց զմեզ վերըստին:

1. Զայս տունս ունին մեայն Գ. Ե. Է. զայն:
2. Բ. որ սք: Ը. ժ. օրէնք:
3. Զ. չունի զտունս այս:
4. Ե. Է. զայն:
5. Բ. չունի զտունս այս:
6. Զ. տամ ես Փըրկչին:

ԳԼՈՒԽ ԻԴ.

Դարձեալ խորհուրդ ըստ այլ կերպի.
Նըրբաառեսակ խնացողի [1].
Յարարչուէրիւն ըսկըսանի,
Եւ խաչ փրկչին հաւհաւատի:

1. *Երրորդութիւնն [2] խորհըրդածի [3],*
Աստղծանել մարդ ըստ պատկերի.
Ինդ [4] աչակերտացն Քիստոս խորհի,
Վասն յարութեանըն [5] Ղազարի:

2. *Անդ [6] ի ստեղծուէրն մարդոյն գայ,*
Առն՛է զԱդամ չորեքնիթեայ.
Եկաւարի [7] ի Բեթանիա,
Յարոյց զՂազար [8] չորեքօրեայ:

3. *Յարժամ եստեղծ Տէրն ըղնախինին,*
Դեւք ժողովեալ՝ չար [9] խորհէին.
Յետ յարութեան Ղազարոսին [10],
Հրէայք մնհաւան Տէառըն խորհին:

4. *Կոդքն [11] Ադամայ երկոտասան,*
Մինըն պատճառ եղև անկման [12].

1. Գ. Ե. Յ. խնամալի:
2. Գ. Ե. Յ. Ժ. Երրորդութեաննէն խորհըրդի:
3. Գ. Զ. սուրբ խորհրդի:
4. Գ. ըստ:
5. Բ. ընդ:
6. Թ. ընդ:
7. Յ. ևկ անդր:
8. Գ. Զ. զԱդամ:
9. Ա. չաբք: Բ. գչար:
10. Ը. Ղազարին:
11. Ա. յայլէս և Ե. Թ. այլք՝ կողն:
12. Բ. Գ. Դ. Զ. Ը. Թ. Ժ. մահաւան:

Յառաքելոցն երկոտասան՝
Մինն էր պատճառ Տեառըն մահուան։

5. Անըզգայ ոսկրըն Ադամայ՝
Պատճառ մահու լինէր նըմա.
Եւ անհաւատ գողն այն Յուդայ,
Մատնեաց [1] ի մահ զՏէրն Ադամայ։

6. Կողն որ հանին գողանալով,
Կորոյս զԱդամ գաղտուկ պըտղով.
Եւ գողն Յուդայ գաղտուկ հնարով,
ԶԱստուած ի խաչ եհան մսրմնով։

7. Եւա յօձէն խաբեալ նախկին
Ապա եկեալ խօսեր ցՆախնին.
Յուդաս առեալ նախ զարծաթին [2]
Ի ապա համբոյր տայր զԱրարչին։

8. Վասըն միոյ դառըն պըտղին՝
Կորոյս Եւա զփառըս դրախտին.
Նոյնպէս Յուդա վասն արծաթին՝
Կորոյս յանձնէ զփառս անքընին։

9. Եւա առեղծեալ էր զԱդամայ,
Որ մահացոյց խաբմամբ ըզնա.
Յուդա առեղծուած ձեռին նորա՝
Որ եա ի խաչ հանել ըզնա։

10. Գնն անդ ի յօձըն մրատնէր,
Եւ ընդ նախնիսըն բարբառէր.
Յուդայ [3] Նդ Հրէայսըն բան կապէր [4]
Զփրկիչն ի մահ խաչին մատնէր։

1. Գ. Ը. ժ. մատնէր։ 3. Գ. Ե. Յուդաս։
2. Բ. ասաի չունի տոպս չորս։ 4. Ե. բանակէր։ Գ. Լ. բնակէր։

11. Եւ որպէս օձըն զըժնային,
Յանձն իւր կըրէր զչարն անմարմին.
Չարան որք յերկնից անկանէին՝
Յուդաս կըրէր զամենեսին։

12. Դևն ըզնըմանն իւր ճանաչէր,
Յօձ նենգաւորըն մըտանէր.
Եւ սատանայ զՅուդայ սիրէր,
Յետ պատառոյն ի նմա մտանէր [1]։

13. Անդ [2] սատանայ զԱդամ [3] պատրէր,
Զար նախանձովն որ առ [4] նա կէր [5].
Օձն ինչ գըտաւ որ բարբառէր,
Զատ յանիծիցն այլ չհ չունէր։

14. Հրէայքն ընդ Տեառըն նախանձեալ՝
Վասն այն ըզնա ի խաչ հանեալ.
Յուդայի վինչ չհ յաւելեալ,
Քան թէ կըրկին պատուհասեալ։

15. Տէրն [6] անդ օձին պատիժըս տէր [7]
Անանցական [8] պատուհասէր [9].
Եւ սատ զՅուդաս յանդիմանէր
Եւ Կորըստեան որդի սաէր։

16. Դասքըն զիւաց խաւսարային,
Վառեալ գնեւս ի սէր պըղտին.
Ամրոխ Հրէիցն ի գիչերին,
Չհ վառեալ՝ յորս երթան փըրկչին։

1. Դ. Չ. թ. տեղի առեալ ի նա մանէր։
2. Չ. ընդ։
3. Ն. զօձն։
4. Ա. ընդ։
5. թ. կրէր։
6. Չ. Աստուած։
7. Խմ՝ տայր։ Գ. Ե. Ն. դնէր։ Դ. զօձըն անիծանէր։
8. Ա. Առանցական։
9. Չ. պատիժ դընէր։

17. Անդ բարբառէր օձն ընդ Նախնին,
Սէր ննդութեան ցուցեալ նմին.
Ասա օձն Յուդայ չարեօք ի լին՝
Համբուրելով ժանեկր չարին:

18. Յետ խաբելոյն անդ ընդ Նախնին՝
Դևքն յանկոյծ բանան անկանէին.
Զոքան յետս յետս [1] ամբոխ չարին
'Ի անկան սաքա նըման նոցին:

19. Մեզաւորաց գասքն ամենայն,
Մահուամբ Փըրկչին ապատեցան.
Բայց գոդն Յուդայ՝ Նախնոյն նըման՝
Եղև անձամբ սատուածասպան:

20. Ասա հասին գունկըն Մադքոսին,
Որ անդ [2] չուսաւ պատուիրանին.
Եւ յօրինակ Հրեից ազգին՝
Որ ոչ [3] լըսան բանից Փըրկչին:

21. Տէրն ազգացոյց գունկըն նորին,
Շնորհեաց մեզ ունկն ի լուր բանին.
Այլ և նոցա Իսրայելին՝
Որք հաւատան յետոյ [4] Նեռինն:

22. Անդ կապեցաւ մեղօք Նախնին,
Զարշարանօք ի մահս անձին.
Եւ ասա կապեալ Կենարարին,
Ի չարչարանս մահու տանին:

23. Յետ յանցանացն [5] որ ի դրախտին
Մեծ ամօթով պատկառէին.

1. Ա. յետոյ յետոյ:
2. Բ. Նա:
3. Բ. որոց:
4. Ե. յանուն:
5. Դ. անցանցն:

Աղտակ և թուք ատն առա փըրկչին,
Բառնալ զամօթ Նախաստեղծին։

24. Զոր ինչ և կամքն էր Աբարչին՝
Հրէայքն ըզնոյն բարբառէին.
Ու զոր մարգարէքըն գրեցին [1]՝
Գործով ըզնոյն կատարեցին [2]։

25. Մարգարէից, ասէն փըրկչին,
Եթէ բարձաւ նախատ նոցին.
Եւ նա չըտայր զպատասխանին
Չի այլ կամէր կըրել յանձին [3]։

26. Հարցմանս յետոյ պատասխանէ,
Երբ գլարչարանըն վըճարէ.
Մերձ յաւանդել հոգոյն ասէ.
«Աւենայն ինչ կատարեալ է»։

27. Հոգով ծածկեալ Նախնոյն մարմին,
Եւ չարչարեալ տանջէր հոգին.
Ծածկեալ ըզգլուխ Կենարարին
Եւ կըռփեալով չարչարէին։

28. Եւ ժողվեալ Հրէից ազգին,
Դարձեալ ըզնա [4] հարցանէին.
«Դո՞ւ ես Քրիստոս Փըրկիչ նոցին,
Այս ազա՞տ եղև Նախնին»։

29. Պատասխանեալ Կենարարին.
«Ես եմ Քրիստոս նըստեալ յերկին,
Բայց չարձակէք զուք գիս նախկին,
Մինչև մահուամբս մահըն [5] լուծցին»։

1. Ը. ընտրեցին։
2. Ջ. կատարէին։
3. Գ. զի այլ չարչարանք կայր մեր անձին։ Ե. Է. զի այլ չարչարք կամէր անձին։
4. Ե. զնոյն։
5. Բ. խմոյ։

30. Եւ բազմութիւն Հրէից ազգին,
Առեալ զՓըրկիչըն տանէին.
Որպէս և դուք զՆախնեաց հոգին,
Ի չարչարանս սպանէին [1]:

31. Եւ որպէս անդ նախ ի դրախտին,
Եկն ի դատել նա ըզՆախնին,
Այսպէս և աստ փոխան նըմին՝
Երթայ ի տուն դատաւորին:

32. Եւ զայս պատմէ մեծն Կայիան [2],
Ինքնին ի դատ գալ Աբարչին.
Ընդ ծերակոյտ ժողովըրդին՝
Եւ ընդ իշխանս Հրէից ազգին:

33. Եւ իմացեալ Պեղատոսի,
Թէ սա Փըրկիչն է աշխարհի,
Եւ ազաչէր զՏէրն յատենի.
«Չի՞նչ գործեցեր դու հրաշալի:

34. Դու թագաւոր Հրէից ազգին,
Մեք քո ծառայք ստեղծեալ ձեռին.
Չի՞նչ չար արեր [3] դու առ Նախնին
Որ [4] մեռանիս վասըն նոցին»:

35. Տէրն [5] ոչ առնէր պատասխանին,
Չի չիմանայր զպատճառ բանին.
Քանզի դեռ չէր իջեալ [6] Հոգին,
Որ զայս յայտնէր յամենեսին:

36. Դարձեալ ասէր նա ընդ Փըրկչին,

1. Ջ. տանէին:
2. Ե. Է. պատմեալ մարգարէին:
3. Գ. Դ. Ե. զի՞նչ արարեր:
Է. զչար:
4. Գ. զի:
5. Բ. եւ:
6. Է. յայտնեալ:

Վասն է՞ր չետուր զպատասխանին.
Զի՞նչ չար [1] գործեալ է քեզ անձն իմ
Որ [2] զիս կատարիչ դըրեր [3] չարին։

37. Պատասխանեալ մըտաց նորին.
«Ես թագաւոր եմ երկնային,
Ի դոյն ծընեալ ամենևին [4],
'Ի ի դոյն եկեալ՝ զի կատարին»։

38. Քո [5] մեզ չըկայ ամենևին,
Զի այս իմ կամք է որ լինին.
Բայց որ մատնեացըն զիս նախկին՝
Նըմա մեծ մեղք են [6] 'ւ անքընին»։

39. Եւ առ ժողովս Հրէից ապգին,
Ել նախատեաց զամենեսին.
«Այս միաս չունի ամենևին
Զէ պարտական մահու բնաւին [7]»։

40. Իսկ բնակարանքն դիւաց գընդին,
Ոչ կամեցան լըսել նորին [8].
Նախ ըստ չարեաց իւրեանց սըրտին,
Այլ և առնել 'սա կամաց Փըրկչին։

41. Եւ զաղաղակ բարձեալ նոցին.
— Դա մահապարտ ըստ օրինին,
Ասաց «Որդի եմ Աստղին»
Դորա մահուամբն այլքս ազատին —։

42. Դարձեալ եհարց զՏէրն առանձին,
«Ասա՛ ես դու ով ահագին».

1. Բ. չունի չար։
2. Դ. Զ. չունին որ։
3. Գ. Ե. Է. եգեր։
4. Բ. ամենեքին։
5. Ա. քեզ։
6. Ա. Է. Թ. են։
7. Բ. բանին։
8. Բ. Գ. Ե. Է. նմին։

Եւ [1] Տէրն չեռուր զպատասխանին,
Չի մի խափան լիցի խաչին։

43. Եռուր տանել առ Հերովդէս,
Չինքն ազատել յայս վրտանգէս.
Իսկ նա ցանկայր սիրով պէսպէս,
Տեսնուլ ըզհրաշքն առտուածապէս։

44. Ուրախացաւ ընդ սէս նորին,
Որում ցանկան զօրքն երկնային [2].
Հարցաքննէր ողջագին,
Տեսնուլ [3] նըշան [4] ինչ երկնային։

45. Տէրըն [5] չըրկեաց զմիտըս նորին,
Չի մի խափան լիցի խաչին.
Եւ խմացեալ զկամըս Փըրկչին՝
Թէ նախատինս [6] խընդրէ անձին.

46. Չի [7] գուշակէր բնութիւն նորա,
Թէ ազատիչն է [8] Աղամայ.
Սպիտակ հանդերձ զգեցոյց նըմա,
Թէ՝ աշխարհի լոյս կու տայ [9] աս։

47. Աւ պեղատոս զարձոյց ըզնա,
Զդամիթ կարմիր զգեցեալ [10] նըմա.
Որ զբըրամութիւն [11] բնութեանն բառնայ,
Սուրբ, հաշտարար արիւն նորա։

48. Գայ [12] պեղատոս յատեանս նոցին,

1. Աւելք չունին եւ։
2. Չ. վերին։
3. Ա. տեսնող։
4. Բ. ջան։
5. Է. եւ։
6. Ա. նախատինք։
7. Ը. եւ զի։
8. Ե. Է. եր։
9. Գ. Չ. տալոց է։
10. Գ. Ե. Է. զգեցոյց։
11. Ե. տրամութեան։
12. Ը. ժ. աս։

Դատապարտէր զազգըն չարին [1].
«Ես վնաս մահու չգտայ ի գործին,
Ի ոչ Հերովդէս ամենեւին»։

49. Կատաղեցան [2] ազգըն [3] չարին
Որպէս ըզգուն լըրբեալք յանձին.
Որք չուրջ կալով զոզանջէին,
Սըրով լըցեալ չըրթունք նոցին։

50. — Թէ չէր [4] մահապարտ անձըն գործին,
Ոչ մատնէաք զդա քեզ բնաւին.
Դա է ստեղծեալ զմարդն առաջին [5],
Ու վճիռ մահու եդեալ [6] նըմին։

51. Ասաց. Որդի եմ Աստղին,
Ուրեմն տըւօղ պատուիրանին.
Դա որ պատժեաց մահուամբ գնախանին՝
Անձամբ բառնայ զմահն առաջին — ։

52. Եւ չուր առեալ Պեղատոսի,
Լըւաց ըզձեռն ի յայտնի.
«Անպարտ եմ ես այդըմ բանի,
Դուք ատյք զըմա պատասխանի։

53. Բայց է օրէնք ձեր ըստ ասնի [7],
Զմինն արձակել յերկուց աստի.
Ցիսուս անպարտ է, արձակի՛,
Եւ Բարաբայն մահու մատնի»։

54. Աղաղակեալ ամբոխ չարին

1. Դ. Զ. Թ. չնչին։
2. Զառնա այս ունին միայն։ Բ. Գ. Ե. Լ.
3. Բ. գունդն։
4. Ը. Ը. Ծ. չէ։
5. Լ. դա է պատճառ մահու մարդին։
6. Բ. եղեալ։
7. Դ. կարգէ։

ԸզԲարաբային արձակէին, [1]
«ԶՅիսուս ի խաչ հան, ասէին,
Զի մեռանի փոխան դըժին»։

55. Բարաբային [2] տիպ էր Ադամայ,
Լեալ մահապարտ նըմանն նըմա.
Յիսուս խաչի վասըն նորա
Զի ազատին նըմանք նոցա։

56. Ցայնժամ ի ձեռն տըւեալ նոցին,
Ցորոյ յահէն լերինք [3] հալին.
Լըւաւ [4] վըճիռն որ ի դրախտին,
Ընդ վըճըռոյ կենսաբաշխին [5]։

57. Իսկ երկնաւոր սուրբ փեսային,
Կարմիր հանդերձ ըզգեցուցին.
Երկըրպագեալ ծունր ածէին.
Ախքայ և Ցէր դաւանէին։

58. Եղէգն եդեալ յաջոյ ձեռին,
Ջընջել ըզգիր Նախաստեղծին.
Այլ և զանուանս Հրէից ազգին՝
Գրել ի տանջանան յաւիտենին։

59. Իսկ որ զգեցաւ քղամիդն կարմիր,
Թէ զմեզ արեամբ նորոգեցիր [6].
Եւ փշոց պըսակ գըլխոյդ արկիր,
Թէ զփուշ մեզաց Նախնոյն բարձիր։

60. Ցետ մերկութեան նախաստեղծին՝
Զգեցոյց հանդերձ մաշկեզինին.

1. Ա. արձակեցին։
2. Բ. բայց զԲարաբբային։
3. Բ. երկինք։
4. Բ. լուծաւ։
5. Բ. վըճռին կարմիր հանդերձ զգեցցին։
6. Ի մանք՝ նորոգեցեր։

Ասա մերկացեալ նայն Արարչին՝
Արկաւ զիւրեաւ ըղծիրանին։

61. Յետ վըճռոյ [1] օձն ընդ Նախնին,
ի ծառ մահուն յուղարկէին.
'Ի յետ վըճռոյ դատախազին՝
Առեալ ի խաչըն տանէին։

62. Անդ թըմրեցոյց մըտօք զՆախնին,
Ոչ ինչ խոկալ վասըն պըտղին.
Ասա թըմրութեան գինի տըւին,
Զի ոչ [2] ըզդայ զկըսկիծ խաչին։

63. Անդ յետ ձգելոյ գձեռն ընդ ծառին՝
Ապա կերաւ պըղտուղ չարին.
'Ի յետ տարածման գձեռան ի [3] խաչին՝
Ապա էառ զդառըն լեղին։

64. Անդ երկու բան էր նիւթ չարին,
Ճաշակ պըտղոյն և ձայն օձին.
Եւ ասա համբոյրըն մատնըչին,
Եւ բանասարկուն առ [4] Թըշնամին։

65. Անդ են երիք անձինք պատժեալ,
Ադամ, Եւա 'ւ օձն անիծեալ.
Եւ ասա երիք անձըն խաչեալ,
Մինն օձատիպ չհաւատացեալ։

66. Անդ ուրացաւ Նախնին ըզՏէր,
Եւ ի դրախտ Տեառն [5] արտաքսէր.
'Ի ասա աւազակըն դաւանէր,
Եւ ի դըրախտըն մըտանէր։

1. Բ. Ե. Լ. վճռելոյ։ Գ. Ը. Թ. վիճելոյ։
2. Զ. մի։
3. Լ. ընդ։
4. Ա. ընդ։
5. Բ. Ե. Զ. Տէրն։

67. Անդ ի կոչէն կին սահդանէր,
եւ ըզբնութիւնս ի մահ մատանէր [1].
Ասա ի խաչին զկոչն բանէր [2]
եւ զմահացեալն կենագործէր:

68. Եւ ժողովեալ Հրէից ազգին,
Դասուք զօրաց լեգէոնին.
Զբերանս իւրեանց յերկինս եդին,
Բանս առ Բարձրեալըն խօսէին:

69. «Վահ որ քակիր [3] տաճարըն հին,
Ի այլ նոր չինիս [4] առանց ձեռին.
Էջ ի խաչէդ կամաւ քոյին,
Զի հաւատամք ամենեքին»:

70. Այս բարբանջմունքն էր բանսարկուին,
Որ ոչ կամէ զմահն ի խաչին.
Զի մի գնասցէ ի բանս ներքին
Եւ ազատէ զամենեսին:

71. Զայլս ապրեցոյց զոր կամէնայ,
Որպէս զնովք և զնէիս.
Դա է արուզ կենաց նոցա,
Գա՞յ եղիա փըրկել ըզդա:

72. Մահն ըզնախանձն ըսպանանէր
Եւ զծընընդոց հոգին հանէր.
Տէր մեր մահուն մահ լինէր,
Մահուամբ ըզմահ մեռուցանէր:

73. Զայս [5] մարգարէն յայտնեաց այսու՝
Թէ ի Տեառնէ են եղք մահու.

1. Է. ի մահուանէ:
2. Իմա բանայր:
3. Ա. քակի: Բ. քակէիր:
4. Գ. չինես:
5. Զայս տուեալ ունին միայն Բ. Գ. Ե. Է:

Եւ ինքն Աստուած խօսի ընդ մահու
Աչէ ալ [1] մահ եղէց մահու [2]։

74. Կոչն [3] որ պատճառ եղև մահուն,
Դըրաչին [4] և կարծր և խըստագոյն.
Աստ ի կոզէն ջուր և արիւն,
Պարզ էր և լոյծ և քաղցրագոյն։

75. Ջրովն լըւանայ զվէրըս Նախնոյն,
Ի ժանդաւեալ թիւնից հատոյն.
Արեամբ ներկէ զաւարթ կարմրագոյն,
Ի ճաշակումըն ատ հոգոյն։

76. Ջծարաւ [5] նախնեացն [6] որ ի բանտին՝
Կարօտ ջըրոյ ծագիւ մատին.
Ջուրն ի կոզէն յարբուման նոցին,
Արիւնն մեզ ուխտ պատարագին։

77. Ջի ջուրն [7] ունէր զխորհուրդ մահուն,
Մահացելոց զեղ եղև նոյն.
Իսկ սուրբ արիւնն ի Կենդանոյն՝
Մեզ կենդանեաց ճաշակ հոգոյն։

78. Ի բանալ կողից Նախաստեղծին՝
Մահըն բուրեաց յամենեսին.
Իսկ ի կողից Կենարարին՝
Անմահութիւնք տարածանին [8]։

79. Պ՝ունկիանաս զկողըն խոցեաց,
Ջուր և արիւն յորդահոսեաց.

1. Գ. ասելով։
2. Բ. Գ. մահ քո։
3. Ջ. գոզն։
4. Թ. ժ. դրախտին։
5. Ր. ժ. և ծարաւ։
6. Ա. Նախնիս։
7. Բ. զջուրն։
8. Թ. տարածէին։

Ջուրըն մահուանըն վըկայեաց,
Արիւնն անմահ վնա քարոզեաց։

80. Երկիրս [1] հիմամբքըն չարժեցաւ,
Եւ ի սպառնալ Հրէից յարեաւ·
Եւ զարթուցեալ ըզգաստացաւ,
Եթէ այս օր զի՞նչ գործեցաւ։

81. Զի Հայր առնէր սուգ [2] սիրելոյն,
Դասուք վերնոցըն խըռատգոյն·
Վասն այն չարժէր երկիրս ընդ նոյն,
Խաւար առնել ամենեցուն։

82. Զայս Հայր ասաց յառաջագոյն
Մարգարէիւն Աժովսածնոյն,
Թէ արարից սուգ սիրելոյն [3]
Իմ միածնի մահուան Որդոյն։

83. Աբրաածովքս ի սուգ չարժեալ,
Զվէմք [4] խըռատգոյնըս պատառեալ·
Ըզլուսաւորըսըն խաւարեալ
Որպէս [5] ի սուգ սւազգեցեալ [6]։

84. Աներան տարերքս խմանային,
Թէ տարսեցան դասըն երկնային·
Չամաձայնեալ լինէր նոցին
Ի սուգ չարժիլ Տեառն [7] Աբարչին։

85. Շարժէր զերկիրս զի խմացին,
Ի նըշանացն որ լինէին·

1. Բ· երկինք։
2. ժ· զսուգ։
3. Բ. մեռելոյն
4. Ջ· զվէմս։ Լ· վէմք։
5. Բ· յերկիր։
6. ժ· հոս կ'աւարաի։
7. Բ. Գ· Ե· Լ· վասն։

Թէ զգաստացիք [1] ամենեքեան,
Չի Աստուծն է ի խաչին։

86. Այլ և բնակչօք ի սուգ չարժեալ,
Եւ զլուսաւորսըն խաւարեալ.
Վասն որոյ վէմքըն պատառեալ,
Եւ վարագոյրն ընդ մէջ հերձեալ [2]։

87. Ի [3] փոփոխումն էր չարժեցեալ,
Եւ զգերեզմանս չարժէր բանալ.
Մարմինք [4] բազմացըն յարուցեալ,
Չի [5] մահն ի կեանք է փոխարկեալ։

88. Այլ և զբնակիչս իւր զարթուցեալ,
Ցերկրէ յերկինս չարժէ զընալ.
Չհին լուսաւորսըն խաւարեալ,
Մեզ նոր պայծառ լոյս տայ ծագեալ։

89. Որպէս խօսէրն ընդ Մովսէսի,
Շարժմամբ միգով ի Սինայի՝
Նոյն խաւարմամբ երկիր չարժի,
Չի նոյն Աստուած է ի խաչի։

90. Ցորժամ Նախնին մեզօք մեռաւ,
Երկիր չարժեալ ի սուգ դարձաւ [6].
Եւ յորժամ նա ազատեցաւ՝
Ապա երկիրս խաղաղացաւ։

91. Մարմնով ի հող դարձաւ Նախնին,
Հոգով ի բանտըն խաւարին.

1. Ա. զգաստացէք։
2. Դ. Չ. հերձաւ։
3. Ա. խոկ։
4. Բ. նոքա։
5. Բ. չունի այս և յայլորդ տող։
6. Բ. մռաւ։

Մինչ հինգ հազար տարի անցին՝
Անգ չարչարէր [1] նախնեաց հոգին։

92. Տէրն [2] ի խընդիր եկեալ նոցին,
Զարչարանօք ի մահ խաչին,
Մարմնով ի հող երթ [3] առ նոսին
Հոգով ի բանտն ուր տանջէին։

93. Բերեալ զհոգիան եդ ի մարմին,
Բազմօք յարոյց զմարմինս նոցին.
Որք ի քաղաքըն սուրբ մըտին,
Եւ յայանեցան բազմաց նոքին [4]։

94. Եւ որք յարեան ամենեքին,
Թուով հինգ հարիւր ասի նոցին.
Զի խորհըրդով յարեան նոքին
Ի հինգ հազար անցեալ ամին։

95. Հինգ հազար ամ ի տապանին,
Ի հազարէն հարիւրքն եկին.
Աւհաւատչեայ են մեզ նոքին,
Մինչև յառնեմք ամենեքին։

96. Ի հազարէն հարիւրքն եկին,
Ի տասնէն մին Տեառըն բաժին.
Ի [5] յարութեան յօրըն վերջին՝
Համանգամայն Տեառն եղիցին։

97. Զի զգայարանք մեր հընդեքին՝
Նոցին յուսով հաստատեցին [6].
Զի հինգ հարիւրքն յերկինս ելին,
Ըստ խոստմանց հընգից կուսին։

1. Ը. չարչարիր։
2. Զ. էն։
3. Դ. Զ. Ը. գնաց։
4. Բ. նորին։
5. Ա. Բ. խակ։
6. Բ. Զ. հաւատացին։

98. Լուծաւ միջնորմն մեր 'ւ Արարչին,
Ընդ պատառիլ վարագուրին.
Նոքա մարմնով յերկինս ելին
Ընդ համբարձման երկնաւորին:

99. Տարակուսին [1] ոմանք յայս բան
Թէ որք յարեան կա՞ն թէ մեռան.
Արդ, հինգ հարիւրքն ամենեքեան
Կան և յերկինսըս համբարձմանն:

100. Զի որք յառաջ [2] խաչին յարեան՝
Մահ չէր լուծեալ, պարձեալ մեռան [3].
Որք յետ մահուան Փըրկչին յարեան՝
Մահ խափանեալ էր, ոչ մեռան:

101. Եւ [4] զեզ վըկայ այսըմ բանի
Ի Հայր Աստուած որ բարբառի,
Մարգարէիըն եսայի
Վասըն սոցա [5] ասէ յայտնի:

102. «Ո՞վ են սոքա զերթ ղամպ թռուցեալ,
Զերթ գազաւնի ձագախառնեալ,
Երամովին առ իս եկեալ».
Զայս Հայր Աստուած է ասացեալ:

103. Ամպ [6] թըռուցեալ գմարմինն ասէ,
Եւ ազաւնի զհոգին կոչէ.
Իսկ ձագախառն երամ յայտնէ՝
Զմաքուր հոգիան որ յաշխարհէ:

104. Ի հինգ հարիւրցն որ վերացան

1. Զառնա զայս ունին միայն Բ· Գ· Ե· Ի·
2. Բ. յառաջ:
3. Բ. յարեան:
4. Զառնոքա 101 – 105 ունին միայն Բ· Գ· Ե· Ի·
5. Գ. նոցա:
6. Բ. անդ:

Ի նոցանէ արք երկու գարձան.
Ընդ Առաքեալսըն խօսեցան
Վասն յարութեանըն քրիստոսեան [1]:

105. Պատառեցաւ [2] մեր թըշնամին
Ընդ պատառիլ փըշրեալ վիմին.
Լաւ թէ չէաք խաբեալ գԱխանին,
Քան թէ մարմնովն յերկինս ելին:

106. Ընդ խաւարիլ լուսաւորացն,
Խաւար ծածկեաց զդառքըն դիւաց.
Զի մարդացեալ տեսին զԱստուած,
Եւ վասըն մեր զայս արարած:

107. Եւ ընդ չարժիլ երկրիս հիման,
Դևք ի կըսկիծ չարժեալ ողբան.
Մարդիկք միայն յերկինս ելան,
Այլ ի սեղանըն հայրական:

108. Ընդ մեռելոցն որ յառնէին՝
Հոգիք դիւացըն քաղէին.
Զի ապդ մարդկան հոգեղինին՝
Գօտի ածեալ Տեառնէ պաշտին:

109. Բայց ի խորհուրդ մերոյ անձին
Այս գործեցաւ ի ժամ խաչին.
Դարձցուք ի մեզ զառակ բանին,
Առցուք ի միտ ըզպիտանին:

110. Ընդ գերեզմանս որ բանային՝
Բացցուք մեք զաչ մըտաց սըրտին.
Ընդ մեռելոյն որ յառնէին՝
Ելցուք զընտել զփառան անքընին:

1. Բ. աստուածութեան:
2. Ակնց մինչև գրքիս վերջը կը պակսին Բ. Գ. Ե. Լ:

111. Ընդ գերեզմանս որ բանային՝
Հոտք գարշութեան մեր բուժեսցին.
Եւ ընդ մեռեալս որ յառնէին
Մեռեալ մեղօք [1] հոգիս կանգնին։

112. Եւ ընդ չարժիլ երկրի ստորին՝
Շարժեալ գնասցուք յանճառելին.
Ընդ պատառիլ կարծրը վիմին՝
Սիրտք խըստութեան մեր պատառին։

113. Եւ ընդ ցելուլ [2] վարագուրին՝
Մեր վարագոյր մըտաց լուծցին.
Անմիջաբար դիտել զբարին,
Առանց ժըժմանց մարմնականին։

114. Ընդ խաւարման լուսաւորացն՝
Ծածկին ի մէնջ տեսակք չարեացն.
Լոյսն որ խաւար ածէ մըտաց՝
Խաւարեսցին յոգոյս յարկաց։

115. Եւ ընդ մահուան Տեառն ի խաչին,
Անդամք մարմնոց մեր մեռանին.
Եւ ընդ թաղումն աստուածային՝
Թաղիմք ի սէր մահու [3] նորին։

116. Եւ ընդ յառնել Կենարարին՝
Մասունք բարեաց հոգոց զարթչին [4].
Եւ ընդ ցըրուիլ դիւաց դասին՝
Խորհուրդք չարեաց մեր ցըրուեսցին։

117. Ընդ լոյս ծագել [5] հոգոց բանտին՝

1. Դ. Ջ. Ը. մեղօք մեռեալ։
2. Ը. ցրուել։
3. Ը. մահուան։
4. Դ. Ջ. Ը. զարթին։
5. Ը. ծագեալ։

Սըփահ [1] յանդամքս փայլմունք գըլխին.
Ի ընդ աւերման զժոխոց բանտին՝
Տանջանարանք մեր խափանին։

118. Ընդ համբառնալ առ Հայր Փըրկչին՝
Միշտ վերանալ մըտօք յերկին.
Չի գալըստեան յօրն ահագին՝
Թռիցուք [2] ամպով ընդ առաջ նորին։

119. Ընդ սըրբոցըն որք պըսակին՝
Չգեցցուք և մեք զանճառելին.
Տալ օրհնութիւն երբեակ անձին,
Յանցեալն, ներկայս և յապառնին։

1. Այսպես ունին Դ. Զ. Ը. պայք՝ սխռեսցի։
2. Դ. Զ. Ը. Թռցուք։

ԳԼՈՒԽ ԻԵ·

Դարձեալ վասն մահու և յարուրեան Տեառն որ ի մեզ խորհրդաժի։

1. Դարձեալ խորհուրդ այլ զանազան,
Մահուան փըրկչին և յարութեան.
Զի զոր ինչ անգ կատարեցան՝
Ասպէս ի մեզ խորհըրդանան [1]։

2. Ծարաւեցաւ Տէրն ի խաչին,
Նոքա գլեզի ըմպել տային.
Այժմ է ծարաւ ի սէր քոյին՝
Դու լեզի մի զառնալ նըմին։

3. Վասըն մեզաց Նախաստեղծին՝
Մեռաւ Աստուած Բանն ի խաչին.
Դու մի խորհիլ [2] մահ Աբարչին,
Զարծել ըզնոյն մեզըս կըրկին։

4. Ղունկիանոս որ զնա խոցեաց՝
Փոչիմանեալ յետոյ պաշտեաց.
Բայց դու յառաջն ասես Աստուած,
Յետոյ խոցես տիգաւ մեզաց։

5. Զինուորքն ըզՏէրըն պահէին,
Վասն յարութեան կարծեաց նորին.
Ի յետ [3] գըթելոյ մեր ի մարմին՝
Զարքըն [4] պահեն թէ չկանգնիցին [5]։

1. Ասպէս ունին. այլք Ը. Դ. Թ. «խորհըրդական»։
2. Ը. խորհիս։
3. Ա. յետոյ։
4. Ը. դևքն։
5. Դ. Զ. Ը. չկանգնին։

6. Զնա պահէին այս պատճառաւ,
Թէ՝ չգոզանան 'ւ ասեն՝ ցարեաւ.
Իսկ գևաք կարծեաք չնորհին ափշեալ՝
Ըզմեզ պահեն ըզգուշացեալ։

7. Ցորժամ յարեաւ միշտ կենդանին
Զար պահապանքըն փախչէին.
'Ի յորժամ կանգնի գլորեալ [1] հոգին՝
Արկածք չարեացըն հալածին։

8. Մին [2] լուսափայլ հրեշտակ տեսին,
Դասք գինուորացըն փախչէին.
Մեզ մին ազգմունք [3] լուսոյ յայտնին,
Գևք յայն լուսոյն հալածեսցին։

9. Կանայք եկին, նստին ի լալ,
Տեսին ըզՏէրըն յարուցեալ.
Ցորժամ նըստիս գՀոգիդ ողբալ՝
Զքեզ տեսանես կենդանացեալ։

10. Հրեշտակն [4] ըզվէմըն թաւալեաց,
'Ի ինքն որպէս լոյս ճառագայթեաց.
Շըրջեա՛ և գու զբեռըն [5] մեզաց,
Չի լուսատու լիցիս [6] բազմաց։

11. Երկու հրեշտակ սպիտակափայլ՝
Ի [7] մէջ գիչերի կանանցն յայտնեալ.
Հոգով ու մարմնով լեր սպիտակեալ,
Ի մէջ խորհըրդոց [8] քոց խաւարեալ։

12. Ի գիչերի կանայքն եկին,

1. Զ. գլորմանէ։
2. Զ. էն։
3. Դ. Զ. ազգունք։
4. Ը. չունի ասոի ի վայր տունս հինգ։
5. Դ. Զ. զբեռդ։
6. Դ. Զ. լինիս։
7. Դ. չունի ի։
8. Դ. Զ. մէջ խորոց։

Զեւդս անուչից և խունկ բերին,
Ի յօծանել զՏեառնն մարմին՝
Խորհըրդաբար մեզ ուսուցին։

13. Գայ [1] խաւարեալ մասամբք հոգին,
Զեւդս արտասուաց և գխունկ [2] բանին.
Օծել զմարմին ի տիպ Փըրկչին՝
Որ է անդամք մարմնոյ նորին։

14. Աըիացեալ կանայքն եկին,
Ի գինուորաց չերկըննչէին.
Զմահ յանձն առեալ վասըն Փըրկչին՝
Ըզմահն ի կեանք փոխեալ տեսին։

15. Աըիասցուք հեղգքս ի բարին,
Ընդ չարս [3] որ գինեալ կան ի մարմին.
Մահացնելով զանդամք սորին,
Կենդանասցուք մեք ի նոսին։

16. Աըտասուելով հառաչէին,
Վասըն մահուան անմահ Բանին.
Լուսափայլեալ հրեշտակ տեսին,
Եւ յարուցեալ զԱստուածորդին։

17. Աըտասուեսցուք մեք ի հոգին [4],
Որ է մեզօք մեռեալ կըրկին.
Չի մեզ փայլեն ազդմունք չնորհին [5]
Մտօք տեսանել զԱնճառելին։

18. Անդ լուսափայլ հրեշտակք իջին [6],
Եւ զպահապանսըն փախուցին.

1. Դ. լայ։ Զ. կայ։
2. Դ. Զ. խունկ։
3. Ը. Ասկից կը սկսի։
4. Դ. Ը. զմեր հոգին։
5. Ը. չնորհեն։
6. Ը. Թ. իջեն։

Աղմուկք չնորհայն ի մեզ յայտնին,
Զար պահապանք մեր [1] հալածին [2]։

19. Հրեշտակ լուսոյ անդ իջանէ,
Զդաւաք [3] վհնուորաց մեռուցանէ.
Հոգին չնորհաց ի մեզ փայլէ,
Զմեր մարտակիցն ըսպանանէ։

20. Որով ընդ Հօր և ընդ Հոգւոյն
Տամք օրհնութիւն փառաց Որդւոյն.
Որ ըզխորհուրդըս բարձրագոյն՝
Հրաշագործեաց յորդիս Կաթնոյն։

1. Թ. մեզ։ 3. Դ. Զ. զդասս, Ը. զդաս։
2. Զ. հալածի։

ԳԼՈՒԽ ԻԶ.

Դարձեալ վասն երկոտասան սքաւչելեացն որ եղեն յաւուր խաչելութեան:

1. Գործք Աբարչին համանգամայն,
Են սքանչելիք ամենեքեան.
Զոր նախ արար յարարչութեանն՝
Ե՛ւ յերկրորդիս նորոգութեան [1]:

2. Եւ ի խորհուրդս միութեան՝
Չնոյն [2] և նորոյս արարչութեան,
Միաւորեաց աստ զերկուսեան,
Զի ինքն է Տէր համանգամայն:

3. Վեց օր հընոյն արարչութեան,
Եւ վեց նորոյս նորոգութեան,
Զայս մի եցոյց [3] գործով [4] յինքեան:
Ընդանչելիսքն երկոտասան:

4. Յաւուր մեծի հընոյ Զատկին՝
Զենման նորոյ պատարագին,
Եցոյց Քրիստոս գործով մին մին,
Զերկոտասան ընդանչելին:

5. Զի վեցըն թիւ է կատարեալ,
Կըրկնեաց ըզնոյն Տէր մարգացեալ [5]:
Զի նախ ետեղծ զէակս կարգաւ,
Ի աստ կատարեաց հղոր բազկաւ:

1. Դ. Ը. նորոգութեամբ:
2. Ա. Նոյն:
3. Ը. միացոյց:
4. Դ. Ը. գործովք:
5. Ա. մարգացած:

6. Եւ զի չէթող ինչ անկատար,
Զգործ փըրկութեան մեր զոր արար,
Վասն այն ի խաչըն բարբառեալ
Թ՝ «Լ ամենայն ինչ կատարեալ»։

7. Բայց զառաջինըն զոր արար [1],
Ցետ վեց աւուրն, ասէ, հանգեաւ.
Ոչ թէ անգ [2] ինչ աշխատեցաւ,
Բայց գործ վերջին նախկին [3] գրեցաւ։

8. Ասա աշխատեալ չարչարեցաւ,
Ի ի գերեզման եդեալ հանգեաւ.
Զգժոխս աւերեալ մարմնով յարեաւ,
Փառօք յերկինըս վերացաւ։

9. Զի Աստուծոյ են երկոքին,
Նախկին ստեղծումն և երկրորդին.
Զոր ասա կըրեաց մարմնով յանձին՝
Անգ գըրեցաւ խորհուրդ բանին։

10. Եւ [4] գայ կամաւ ի չարչարանս,
Ա՛ռ զԱդաքեալն երկոտասան.
Մինըն կորեաւ զինչ գիւք յանկմանս
Աւետըն Ցեսային յիւրեանց կայանս։

11. Ի փըրկութեան մեր գիչերին՝
Սկըսաւ ի նոր ըսքանչելին.
Ցորժամ ամբոխ Հրէից եկին,
Զարկոյց զգետնի զամենեսին։

12. Եւ զհատեալ [5] ունկըն Մալքոսին՝

1. Աւյապես են ամէն օրինակներ մեայն. Ը. արարաւ։
2. Դ. Զ. Ը. այն։
3. Դ. Զ. Է. նոր կրեցաւ։ Թ. նոր կին գրեցաւ։
4. Զ. չունի զառնա զայս։
5. Ա. հատեալ։

Սահմանագործեաց յիւրում սահմին.
Այս երկոսեանս՝ ի գիշերին,
Զայլսն ի տուընջեան գործեաց մին մին:

13. Երբ [1] բարձրացաւ Տէրն ի խաչին,
Նոյնժամայն վէմք պատառէին.
Երկիր չարժեալ սասանէին
Զարչարահից լինել նըմին:

14. Եւ գերեզմանք բացան ինքնին,
'Ի ապա մեռեալքն յառնէին,
Եւ լուսաւորք խաւարէին,
Սուգ առնելով առ սիրելին:

15. Բարձրը գոչեաց գէլի էլին.
Ոչ ձայն նուազ մահու ժամին.
Այլ և փութով եհան զոգին,
Էր մահ և կեանք [2] յիւրում ձեռին:

16. Եւ պատառեալ վարագուրին՝
Սուգ արար հարան ընդ փեսային.
Իսկ ջուր 'ւ արիւնն ի մխաին՝
Մահուամբս այս կեանք տարածանին:

17. Ղունկիանոս որ զնա խոցեաց՝
Նորա մին աչքն էր կուրացած.
Ջուրն և արիւնն զկուր աչքն երաց,
Եւ դաւանեաց Տէր և Աստուած:

18. Այս սքանչելիք երկոտասան,
Ցաւուր խաչին կատարեցան.
Տէր քարոզել զՅիսուս արքայն,
Երկնի 'ւ երկրի համանգամայն:

1. Ա. Որբ: 2. Ը. կեանք և մահ:

19. Եւ չորեքին թեւքըն[1] խաչին՝
Գործ աքանչելեաց յուցին նոքին.
Նախ թէ չորս կողմ երկրի փըրկին,
'Ի ապա յաւուկ գործըս մին մին։

20. Գլուխ խաչին զերկինս երաց,
Եւ պատուանդանն զգժոխս աւերեաց.
Զախ թևն ըզդեւըս հալածեաց,
Եւ աջ թևովն ըզմեզ փըրկեաց.

21. Քառաթևեան խաչըն կանգնած,
Ի[2] չորս թըշնամիյ զմեզ ազատեաց.
Ի մահուանէ և ի մեզաց՝
Յապականութեան չարչարանաց։

22. Քառաթևեան խաչըն կանգնած
Ի չորս չարէ ըզմեզ փըրկեաց,
Ի խաւարէ 'ւ անքուն որդանց,
Անչէջ հըրոյն սառնամանեաց։

23. Քառաթևեան էր ձև խաչին,
Զի չորս կողմունք երկրի փըրկին.
Զորեքնութեամբ բնութիւն մարդին,
Եւ որք յօրէնըս չորս անցին։

24. Աւ[3] և չորս ազգ էր փայտ խաչին.
Նոճ, կիպարի[4] 'ւ արմաւենին,
Եւ լուսաբերըն ձիթենին՝
Յոր պտոյտ Աստուած բեւեռեցին։

25. Աւ և չորս ազգ էր ի[5] խաչին,
Փայտն և բեւեռքն որ ընդ Փըրկչին.

1. Ա. նեւքեքն։
2. Դ. Զ. Ը. չունին ի։
3. Զ. չունի զաւունս։
4. Դ. Ը. Նոճի, կիպարի։
5. Դ. Զ. Ը. փայտ։

Փըչոց պըսակն ընդ գեղարդին,
Որովք խոցեաց ըզթըչնամին [1]:

26. Այլ և էր չորս գուշակ խաչին.
Տապանն և ցուպըն Մովսէսին,
Եւ ձողով օձն յանապատին
Խորովեալ գառն ի սեղանին:

27. Զորեքկերպեան էր ձև խաչին,
Եւ չորս գինուորքըն խաչեցին.
Զորս [2] էր խոցուածքն յոտն և ձեռին,
Ընծաեալն յաթոռս չորեքկերպին:

28. Փառք սէրութեանըն Քրիստոսի
Եւ օրհնութիւն անլըռելի,
Ընդ Հօր և Հոգւոյն իւր էակից,
Այժմ և յանկէտն յաւիտենից:

---

29. Բանս [3] որ սկըսաւ վասն Ադամայ՝
Ի աւարտեցաւ ի գէմս նորա.
Փառք Տէրութեանն երեքանձնեայ,
Յանցեալն, ներկայս [4] և յապագայ:

30. Խորհուրդս ունի սա գանազան,
Զոր հանճարեղ միտքն իմանան.
Բազդաւորութիւնք համանգամայն,
Ի սկզբանէ մինչ ի վախճան:

31. Ի յԱդամայ առեալ պատմէ
Եւ ի Քրիստոս համեմատէ.

1. Ը. աէրն գթչնամին.
2. Դ. Զ. Ը. յորս.
3. Տպ. նոր խորագրով.
4. Ը. այժմուս.

Թէ ոք մըտօք մանըր քըննէ՝
Շատ պիտանի բան գըտանէ։

32. Կըրկին անգամ զԱդամ հարցնէ,
Կըրկին [1] դիմօք պատասխանէ.
Զատեղծուածն Նախնեաց ի խաչն յանգէ,
Եւ կըրկնակի համեմատէ։

33. Տէր [2] Աստուածն նըւաստ հոգի
Զոտանաւորս չարագրեցի
Վասն Ադամայ և Եւայի
Եւ ի Քրիստոս համեմատի։

34. Եւ ի մըտացս իմ ցանկալի
Որպէս բուրուառ ինչ [3] պըղընձի՝
Տեառն օրհնութիւն վերաբուրի [4]
Որ արծարծեաց զկայծըն բանի։

35. Այլ չետ սխալմանց նախատեղծին
'Ի չետ փըրկելոյ զմեզ Աստուծին,
Մեզ պատուիրան տայ քաղցրագին.
Չի մի պատժիմք որպէս նոքին։

36. Յորժամ տեսեր [5] զպատիժ նոցին,
Վասըն մերոյ յանցման պըղտին.
Կըշտեա և դու դյանցանս քոյին,
Հայեաց ի քեզ և ի նոսին։

37. Սիրոյ բանիւ քեզ հրամայեաց,
Ասէ թէ ցանձըն քո հայեաց.
Զափեա դյանցանս քո և զնախնեաց
'Ի չետ Աստուծին չարչարանաց։

1. Ը. յաւուկ։
2. Դ. ես Տէր։ Զ. Ը. ես։
3. Դ. Ը. չունին ինչ։
4. Ը. յայտէ բուրի։
5. Դ. Զ. տեսէք։ Ը. լըսէք։

38. Քրիստոս [1] խաչեալ վասըն քոյին,
Եւ դու անզարճ կաս ի չարին.
Սակս մի պըտղոյ ատնջեր գնախանձին,
Բայց քո տանջանքն ոչ խափանին:

39. Աչ. Հայեաց յանճըն քոյին,
Կըշռեա գյանցանս քո և նոցին.
Նոցա միայն պատուէրըք բանին,
Իսկ վասըն քո Տէրն ի խաչին:

40. Նոքա [2] միով պըտղով [3] յանցին,
Եւ վեց հազար ամ տանջէին.
Քեզ որ անթիւ է մեղքդ յանճին՝
Քանի՞ քան գայն չարչարք լիցին:

41. Ի յօրինաց բանէն առեալ,
Զոր Մովսեսիւ մեզ հրամայեալ.
Հայեաց ի քեզ ով տառապեալ,
Եթէ քեզ գինչ կայ [4] պատրաստեալ:

42. Տէրըն սիրով քեզ հրամայէ.
Հայեաց ի յանճըն քո, ասէ,
Քննեա ըզքեզ և ճանաչէ,
Ոչինչ չունիս ի բնութենէ:

43. Նիւթ դու հող անարգ երկրի,
Առեալ տեղծի գքեզ կենդանի.
Եռուս մարմին, միաք և հոգի,
Եւ յիմ պատկերս յօրինեցի:

44. Բամեալ մասունք հոգոյ քոյին,
Եւ զդայարանքդ որ ի մարմին.

1. Ա. Աստուած:
2. Ա. առքա:
3. Ը. պատուով:
4. Ը. ի:

Խորհըրդաբար տըւի մին մին,
Առ ի յօգուտ անձին քոյին։

45. Ընճառ կենաց լեր ցանկացող,
Երկիրս [1] այս աստ է 'ւ անցաւոր.
Թէ դու չգիտես քընննել ի խոր՝
Միաքդ յիսանէ [2] քեզ դատաւոր։

46. Ոամիկ մարմին քո մահացու
Մի պահել հեղգ ծոյլ և քընաւ [3].
Հայեաց յերկինս առ իս գալու,
Սէքդ յիսանէ [4] քեզ լուսատու։

47. Ատուածութեանն լեր փափաքող,
Արքայութեանս իմ ժառանգող.
Պատուիրանաց ունկըն դընող,
Ականջդ յինէն քեզ լըսեցող։

48. Քընննեա զմահուան օրն որ է գող,
Եւ գդատաստանն իմ զահաւոր.
Աղաչեա սըրտիւ բոլոր,
Լեզուդ յինէն քեզ հառաչող։

49. Ելք դու ըզհեա իմ անխափան,
Բարեաց գործոցքըն զանազան.
Ցառս և ի տուրըս չհեկան՝
Զեռքդ այդ յինէն քեզ գործարան։

50. Լեր դու բարեաց ըշտեմարան.
Պէսպէս գանձուց մարանագան.
Ջանա զի գանձք քո չատնանան,
Սիրադ այդ յինէն քեզ գանձարան։

1. Ը. աշխարհս։ տողը. Մի՛ խաւարիր ընդ
2. ինձմէ։ Ը. յինէ։ գիշերոյ։ Ը. յեւոյ ջընջած է։
3. Այլք՝ ունին սա յաւելեալ 4. Ը. յինէ։

51. Որսալ փութայ զայլս ի բարին,
Զանձդ օրինակ տալով նոցին.
Կամքդ այդ յինէն քեզ նիւթ բանին,
Զի քեզ պըսակք պանապանին:

52. Ցիչեա զխաչեալըն քո Փըրկիչ,
Որ է Աստուած և արարիչ.
Ի մահուանէ քո [1] ազատիչ՝
Հաւատաք յինէն քեզ հաստատիչ:

53. Նկեալ ի մխաըս դու քընէ՛,
Զինչ [2] տանելոց ես յաչխարհէ.
Մարմինդ ընդ քեզ հետ գալոյ չէ,
Խելքդ այդ յինէն քեզ խըրատէ:

54. Ականջ ունիս, բանիդ լըսէ՛,
Մի՛ կալ անհոգ թէ հոգ [3] առէ.
Աչօքըդ լայց, սըրտիւ գոչէ՛
Յանկարգութեանց [4] ըզքեզ փոխէ՛:

55. Սարսեա մարմնովդ ի մահուանէ,
Այլ և յահեղ դատաստանէ.
Որ ըզծածուկս հրապարակէ
Եւ տանջանաց հըրոյ մատնէ:

56. Այն օրըն լաս և մորմոքիս,
Փոչիմանալ ոչինչ օգտիս.
Գործք քո յայտնեալ՝ խայտառակիս,
Ի յանչէջ դեհեանըն տուչորիս:

57. Ցածո՛ դհոգիդ Տեառըն բանին,
Եւ միշտ հայեաց յանձըն քոյին.

1. Դ. Զ. Ը. զքեզ: և որ յետոյ նոյն գրչէն հող սրբագրուած է:
2. Դ. Զ. Ը. թէ զինչ:
3. Ա. թող: Ը. ևս թող ունի, 4. Ը. անարգութեանց:

Տես թէ որո՞ց ես [1] արժանին,
Անչէջ հըրո՞յ [2] թէ պըսակին։

58. Երթաս ի յարկըս տապանին,
Տարակուսիս ամենևին.
Տանջի մարմինդ ի մէջ հողին
Այլ և հոգիդ ի կայանին։

59. Այե՛. Հայեաց յանձըն քոյին,
Մինչդեռ հոգիդ է ի մարմին.
Զանա բախել զդուռըն փըրկչին,
Զի զոր կամիս՝ քեզ լինիցին։

60. Լուսով վառեալ [3] լապտեր քոյին,
Ի՛ել ընդ առաջ սուրբ [4] փեսային.
Զի յառագաստ հարսնարանին [5]
Մըտցես փառօք յանճառելին [6]։

61. Սըրտի [7] մըտօք օրհնեմք զՀոգին,
Փառաւորեմք մարմնով զՈրդին.
Որ հրաւիրեաց զազգ մարդկային,
Ի յառագաստ հարսնարանին [8]։

1. Դ. է։
2. Դ. Զ. Ը. հրոյն։
3. Ը. վառեաց։
4. Ա. Դ. քո։
5. Դ. Ը. զի յառագաստն չեզ բացցին։ Թ. ի չեզ. Զ. ընդ քեզ։
6. Դ. յանճառ դրախտին։
7. Դ. Եւ մեք օրհնեմք ընդ Հօր Հոգին — յաչխարհ գրկեց մարմնով զՈրդին։ Զ. Ը. Թ. Եւ մեք օրհնեմք ընդՀօր զՈրդին — յաչխարհս գրկեց մարմնով զՈրդին։
8. Ը. ունի սա յաւելեալ տուն։ «Փառք և պատիւ և գոհութիւն, և անդադար օրհներգութիւն, Հօր և Որդւոյ և սուրբ Հոգւոյն, Այժմ և յանկէտ յաւիտեանս։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

1. Ի յութ [1] հարիւր Հայոց թուական,
Ձիսուն ՝ւ երկու մըտեալ նոր ամ,
Խորհըրդաւոր բանըս գրեցան՝
Ի խրախուքիւն սըրտից մարդկան։

2. Ձձեզ ազաչեմ սուրբ ընթերցողք.
Եւ աննախանձ օրինակողք [2],
Ձհայր իմ Դաւիթ յիշէք մըտօք [3],
Ի սուրբ յաղօթս ձեր արտասուօք [4]։

3. Ամ և զեղբայրն իմ ըզԲարսեղ,
Սուրբ քահանայ և հանճարեղ,
Ձի վախճանեալ էր [5] նա անմեղ,
Ձիշէք յաղօթս [6] ձեր արտասուեղ։

4. Ամ և ըզմայրն իմ ըզՄելիք,
Եւ զՄարիամ հանն [7] իմ բարիք.
Ըզնընչեցեալն և զկենդանիք,
Ձիշէք յաղօթս ձեր նագելիք։

5. Ձմեծ վարդապետն իմ դասատաց,
Գրիգոր անուն պատճառ բարեաց.
Ձիշէք յաղօթս ձեր առ Աստուած,
Ազգօք ՝ւ արեամբ [8] մերձաւորաց։

1. Թ. ևթ ճ (հարիւր)։
2. Ձ. Ը. ուսուցանօղք։
3. Ձ. ի մօտ։
4. Ձ. յիշելով։
5. Ձ. չունի էր։ Ը. է։
6. Ձ. զաղօթս։
7. Դ. հարան։
8. Ձ. ազգականօք։ Ը. արեան։

6. Պայծառամիտ և հանճարեղ
Պահող հըսկող և արտասուեղ.
Հոգով մաքուր բնութեամբ անմեղ,
Մեծ հըռետորն բանիւ համեղ:

7. Բանս յարմարեաց [1] հանճարագոյնս,
Քըննեալ [2] զբոլոր էից մասունս.
Գիրք քանուվեց [3] որպէս ծաղկունս
Եկեղեցւոյ եղեալ ակունս:

8. Զկաթողիկոս Հայոց ազգիս,
Զաէր Կարապետ օրհնող հոգիս.
Ցիշէք յաղօթըս ձեր բարիս,
Եւ ընդ նըմին [4] գթըշուառ հոգիս:

9. Սալ և գիշխանըն մեծ Սըմբատ
Ու գԲուրթել [5] եղբայրն իւր հարազատ,
Զաւակք նոցա ծնընդեամբ արագ
Յազգէս Հայոց լինել անհատ:

10. Զոր յիշեցաք առ հասարակ,
Ցիշէք և դուք մըտօք յըստակ.
Պահել գնոսա հոգով ապիտակ,
Կալ զանթառամ փառաց պըսակ:

11. Եւ որ յիշէ զմեզ անմոռաց՝
Ցիշեալ լիցի ինքն առ Աստուած.
Որ թողութիւն խընդրէ մեզաց
Թողցի և իւրըն զոր գործեաց:

12. Ի զանութեանըս [6] Թամուրի [7],

1. Դ. Զ. Ը. յարմարեաց: Ա. և ալլք՝ յարմարուց:
2. Դ. Զ. Ը. քննել:
3. Դ. Զ. Ը. Թ. իդ: քսանուչորս:
4. Ը. նըմա:
5. Դ. Զ. Բուրթել:
6. Դ. Զ. Ը. Թ. իշխանութեանս:
7. Դ. Զ. Ը. Լանկթամուրի:

Որ նա [1] տիրեր [2] չատ աշխարհի.
Տեառըն ձեռին բաժակ իակի,
Արբուցանէ ուսմ և կամի։

13. Որտանաւորքս այս վին միւն տուն [3]
Հազար ու երկուհարիւր է նայն [4].
Որ ընթեռնուն [5] մըտօք ըզսոյն [6]
Գտանէ [7] չատ բանս պիտանագոյն։

14. Օրհնեմք հոգով զԱստուած Հոգին,
Գովեմք մըտօք զՀայրն անքընին,
Բարեբանեմք մարմնով զՈրդին,
Որ ազատեաց ադգօք զՆախնին։

15. Ունի խորհուրդ սա զանազան,
Որ ի գըրոց սըրբոց առան.
Զընթերցողին միտքըն բանան,
Տայ [8] իմանալ զոր ի սմա կան։

16. Բայց ըստ ճառիդ է սա նոր բան,
Որ յայլ [9] ուրեք չերևենան.
Սա կերակուր մըտաց մարդկան,
Ճաշակողաց ըզհամըն [10] տան։

17. Որք բազմանօք ըզսա կարդան
Ըզլըսելիս հոգոյն բանան.
Այլ և մըտաց [11] ըզլոյսըն տան,
Գըննել զխորինս որ ի սմա կան։

1. Ը. սա։
2. Դ. Զ. Ը. Թ. տիրեաց։
3. Ա. միագոյն։
4. Ա. Օրինակը 1203 կը հաշուէ ուսն զի ԺԲ գլխոյն երեք տուն խորագիրն ալ հաշուած է։ Դ. Զ. Ը. Թ. ունին «Հազար ու երկուհարիւր է՝ և ութսուն»։
5. Ը. որք ընթեռնուք։
6. Ը. նոյն։
7. Ը. գտանէք։
8. Ը. տան։
9. Զ. այլ որ։
10. Զ. զմանն։
11. Ը. մտօք։

18. Բայց թէ իցէ ոք ձանձրամիտ,
Պարսաւադէտ բանից անկիրթ,
Նա ոչ առնու զճաշակ բանիդ,
Այլ մեղադրէ բանից կարգիդ։

19. Բայց որ [1] կարդայ զսա [2] աննախանձ,
Գըտցէ իմաստք պայծառաւաքանչ.
Փայլ մունքս որ կայ ի սմա թափած,
Ո՛չ է յինէն, այլ ի բարձանց։

20. Ես որդն և հող եմ և փոշի [3],
Ի արհամարհանք [4] ամենայնի.
Բայց օրհնութիւն Տեառըն չնորհի,
Որ ի սըկարըս ներգործի։

21. Թէ ոք ունի բան ինչ ասկի
Ոչ անարգէ զնիւթն արծաթի.
Զի երկոքեանն են պիտանի,
Այլ իւրաքանչիւր պատշաճի։

1. Ը. ոք։
2. Դ. Զ. Թ. զայս։
3. Զ. մախր։
4. Ը. Նախատինք։

ԱՌԱՔԵԼ ՍԻՒՆԵՑԻ

ԱԴԱՄԳԻՐՔ Բ·

ԱՌԱՔԵԼ ՍԻՒՆԵՑՒՈՑ

ԵՐԿՐՈՐԴ ԱԴԱՄԳՐՈՑ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

Ա. Միւնեցւոյ այս երկրորդ գիրքը դեռ անտիպ մնացած է. հազուագիւտ են ասոր ձեռագիրը Օրինակները. այդ պատճառաւ է՝ որ Ադամգրոց տպագրողք զայս տեսած չեն, և սոյն գրքէն և ո՛չ Օրինակ մը կայ Վիեննական Մխիթ. Հարց մատենադարանին մէջ։ Բարեբախտաբար մենք երեք Օրինակներ ունինք։

Առաջին Օրինակը հնագոյն, բոլորգիր, ձեռագիրն է՝ գրուած յԱմասիա 1475ին, և որ Ադամգրոց Լիակատար Օրինակն է[1]։

Բ. Օրինակն է այն՝ զոր «Ադամգիրք Աւի մէջ Թ. կոչած ենք[2]. նոտրգիր, անթուական։

Գ. Օրինակն է այն՝ զոր «Ադամգիրք Աւի մէջ Գ. կոչած ենք. բոլորգիր, 1624ին գրուած։

---

1. Ձեռագրիս մասին տեղեկութիւնք՝ տե՛ս մեր ուսումնասիրութիւնը (Հ. Ա. Թիւ 1 Ձեռագիր)։

2. Ձեռագրիս մասին տեղեկութիւնք՝ տե՛ս Հ. Ա. Թիւ 10 Ձեռագիր։

3. Ձեռագրիս մասին տեղեկութիւնք՝ տե՛ս Հ. Ա. Թիւ 5 Ձեռագիրը։

Ա. ԴԱՄԳԻՐՔ Բ.

Պատուհոբիւնք[1] *հարկաւորք՝ և. դիտաւորութիւնք պիտանացուք, յաղագս մեծի Նախնեացն Աղաւնոյ և. Եշայի, զանազան կերպիւ առացեալ ոտանաւորապար ի Տէր Աւաքելոյ Միւնեաց՝ վայելուչ եղանակաւ, ի զուարձութիւն մարդկան և. ի ձաշակ մտաց, յայտնիչ ժածոյի խորհրդոյ: Վասն գեղազարդուբեան Նախնեացն և. գուչակութիւնք սուրբ Աստուածածնին և. գովութիւն պատուիրանին Տեառն, և. վասն կողին խորհրդոյ ի խաչն և. յարութիւնն Քրիստոսի համեմատեալ. Ոչ գիմով բաժանեալ, ոչնի տուին Յի (= երեք հարիւր և. քսան):*

Ա. Նախ՝ վասն գեղազարդութեան Նախնեացն և վայելչութեան դրախտին: Տունս Լ[2]*:*

Բ. Երկրորդ՝ վասն կողին խորհրդոյ ի դէմս սուրբ Աստուածածնին: Տունս Ի[3]*:*

---

1. Նախապատրաստութիւնս և գլխակարգութեանց ցանկը ունի միայն Աղաչին օրինակը:

2. Այս երկրորդ գիրքը գրուած է 6–5 տաղաչափութեամբ. իւրաքանչիւր Տուն երկու տողով կը կազմուի, բայց մենք երկտող երկու Տունը կը միացնենք մեր այս հրատարակութեան մէջ:

3. Թէև քէ հոս և քէ խորագրին մէջ «Տունս Ի» նշանակուած է, ինչպէս և Բ. Գ. Օրինակաց մէջ, բայց Ա. Գ. Օրինակները տուն մ'ունեի ոչնին:

Գ. Երրորդ՝ վասն պայծառակերպութեան նոցին և խնամով խրատելոյն Տեառն զնոսա։ Տունս ԻԲ։

Դ. Չորրորդ՝ վասն պատուիրանին Տեառն։ Տունս ԻԴ։

Ե. Հինգերորդ՝ վասն նախանձու բանսարկուին և խաբման և փոշիմանելոյ։ Տունս ՃԿ։

Զ. Վեցերորդ՝ վասն կողին խորհրդոյ՝ որ պատրեաց զնա։ Տունս ԻԷ։

Է. Եօթներորդ՝ դարձեալ վասն Ադամայ և կողին, համեմատեալ ի խաչն և յարութիւնն Քրիստոսի։ Տունս Ի։

Ը. Ութերորդ՝ վասն յիշատակարանի գրոյս։ Տունս Ի։

ԳԼՈՒԽ Ա.[1]

Պատուհրիւն վասն գեղազարդուբեան Նախնեացն[2] և վայելչուբեան դրախտին։

Ի ԴԷՄՍ ԱԴԱՄԱՅ[3]

1

Յորժամ Ադամ ստեղծաւ զերդ[4] զարեգակն էր,
Իւրոյ Արարողին կերպին նըման էր.
Հոգի միաք և մարմին յատուկ ի[5] նմա կէր[6]
Որպէս երեքանձնեայ բնութիւնըն[7] մի էր[8]։

2

Լուսովն աստուածային ճառագայթեալ էր,
Զի լոյս փառաց հոգոյն յերեսըն փայլէր.
Անքան գիզեցկութեամբ պայծառացեալ էր՝
Որ լուսինն[9] ՚ւ արեգակն մօտ նա ոչ ով էր[10]։

3

Իւր դէմքն էր ծաղկափայլ և լոյսըն հոսէր,
Վերին դասք հրեղինացն նըման նըման[11] չէր[12].

1. Այս առաջին գլուխը բաց ի ամբողջական երեք օրինակ-ներէ՝ կը գտնուի նաև ուրիշ երեք Տաղարաններու մէջ, իրրև առանձին քերթուած մը։ Դ. Օրինակն է Ոտանաւորք (համմտ. հտ. Ա. Ջեռա-գիր՝ թիւ 13). — Ե. Օրի-նակն է Առաքել Ի. (համմտ. Ջեռ. թ. 12). — Ջ. Օրի-նակն է Տաղարան ԺՋ. (համմտ. Ջեռ. թ. 2)։
2. Բ. Պատմութիւն վասն գե-ղազարդութեան Ադամայ։
3. Բ. Գ. չունին։ Ե. Տաղ Ա-դամայ։
4. Ա. Գ. քան։
5. Բ. չունի ի։
6. Դ. Ե. Ջ. էր։
7. Բ. բնութիւնքն։ Դ. Ե. բը-նութեամբն։
8. Դ. ի մեր։
9. Դ. լոյս և։
10. Գ. չէր։ Ե. Ջ. մօտն ոչինչ էր։
11. Բ. նման նմա։
12. Ե. չունի չէր։

Ծաղիկ էր նորածին, դեռ թառամած [1] չէր.
Եւ հոտն անմահութեան ի նմանէ բուրէր:

4

Գունով ծաղկածաւալ [2] փայլըփայլի տէր [3],
Եւ ինքն յիւր տեսութեանցն [4] խայտացեալ հրճուէր.
Նա միշտ և հանապազ զԱստուած տեսանէր,
Եւ ի նորին լուսոյն միշտ ճառագայթէր:

5

Որպէս ըզհայելի պարզ և մաքուր էր,
Զի միշտ Աստուած [5] փառօք ի [6] նմա երևէր.
Զերդ զակն էր լուսընկալ [7] մարմնովըն փայլէր,
Զերանգ [8] պէսպէս ծաղկանցն [9] յինքըն հաւաքէր:

6

Ի վէջ արարածոց հէնց աննըմանն էր,
Զի [10] գլուք վերին զօրացն ի [11] նմա հիանէր.
Զաչխարհըս տուն կազմեաց [12], որ նա բընակէր,
Զանապատն կենդանիքն ըսպասաւորէր [13]:

7

Երկինքն աստղակաճառ՝ [14] այն առաստաղն [15] էր,
Երկիր ծաղկածաւալ այն՝ տան յատակն էր [17].
Դըրախտն անմահութեան նըմա գահոյքն էր,
Որպէս մեծ թագաւոր ի կառսըն հանդչէր:

1. Ե. Զ. թառամեալ:
2. Ե. գոյն ծաղկափայլ:
3. Այսինքն՝ տայր:
4. Բ. տեսութեամբ: Ե. Եւ ինքն ի յիւր սըրտին:
5. Զ. զի Աստուած միշտ:
6. Դ. չունի ի:
7. Ա. լուսընկայ: Ե. Զերդ զակն էր լոյս մարմնովն:
8. Ե. գոյն:
9. Բ. ականցն:
10. Ե. Զ. որ:
11. Դ. Զ. ընդ: Ե. զնա երանէր:
12. Դ. Զ. տուն էր կազմած:
13. Դ. Զ. Նորա ծառայէր: Ե. Նմա սպասու կէր:
14. Ա. աստեղակաճ: Զ. աստղակառաճ:
15. Ա. առագաստան: Գ. առագաստաղն:
16. Ե. սա: Զ. այս:
17. Ա. այն անասակն էր:

8

Ադամ զերդ զարեգակն ի կառսըն [1] փայլէր,
Նըշոյլք ճառագայթից ի նմանէ հասէր.
Լուսինն և արեգակն որպէս ըզճրագ էր [2],
Նոցա միչտ արեգակն ինքն Արարիչն էր։

9

Չայէր աչօքն յԱառուած և հոգին [3] զմայլէր.
Լըսէր զձայնն ականջօքն և մըխիթարէր.
Հոտովն անմահութեան նա միչտ թըմրեալ կէր [4]
Խօսեալ [5] ընդ Աառածոյ ցընծացեալ [6] հըրճուէր։

10

Զըկայր տիւ ու գիչեր, հանապազ լոյս էր,
Ծառերն որ ի [7] դրախտին՝ զերդ զարեգակն էր.
Տերևն [8] այն ծառերուն որպէս զաստեղս էր,
Փըթթեալ ծաղկածաւալ փայլըս փայլի տէր [9]։

11

Խառնեալ հոտն ընդ իրար քաղցրացեալ զմայլէր,
Չայէր ի գոյն ծաղկանցն և սիրաըն ծափ տէր [10].
Որքան զըւարճանայր՝ ուրախ լինէր Տէր,
Ըզփառս իւր պատկերին իւրըն համարէր։

12

Ուրախ լեր ընդ իս [11] Տէր մարգարէն ասէր,
Ի մէջ արարածոց ինև ցընծայր Տէր.

1. Գ. ի կառս իւր։ Ե. Ադամ որպէս զարփի պայծառացեալ էր։
2. Գ. առ նա որպէս զէրագ էր։
3. Ե. գհոգին։
4. Գ. Գ. Ե. Զ. էր։
5. Գ. Գ. խօսելն։
6. Ե. Զ. խայտացեալ։
7. Գ. ի մէջ։
8. Գ. պտուղն։
9. Խմ՝ տայր։
10. Ա. հրճուէր։
11. Գ. Գ. Ուրախ արար զիս։ Ե. ուրախանայր զի Տէր մարգարեաներ։

Զկայ [1] հէնց խընդութիւն զինչ Ադամայ կէր [2],
Փառաքն առտուածային խայտացեալ [3] հըրճուէր։

13

Չհազար [4] ազգ կենդանին նըմա ցուցանէր,
Չի առցէ իւր ընկեր զոր [5] ոք և կամէր.
Ոչ ոմ չհաւանեցաւ զի [6] իւրն նըման չէր,
Այլ տայր նոցա անուն՝ հէնց որ յեա [7] նայէր [8]։

14

Օձըն գալար տալով եկեալ անցանէր,
Տեսեալ զնա խորամանկ՝ և օձ անուանէր.
Պահեալ [9] ոխս [10] ի սըրտին [11] նենգութեամբ սպասէր,
Չի գըտցէ ժամանակ որ զքէնըն [12] հանէր։

15

Նա [13] թըմրեցոյց զԱդամ որ անկեալ նընջէր,
Առեալ մի [14] ի կողիցն՝ զԵւա [15] ստեղծանէր.
Իսած զնա առ Ադամ եթէ [16] զինչ կոչէր.
«Սա է ոսկր յոսկերաց» մարգարէանէր [17].

1. Ե. չի կայր։
2. Գ. Դ. Ե. էր։
3. Ա. խայտաեալ։ Բ. խնդացեալ։ Դ. Զ. ցընծացեալ բերկրէր։
4. Ե. հազար։
5. Գ. չունի զոր։ Դ. զով։ Ե. զոյգ որ նա կամէր։
6. Գ. զիւրն։
7. Զ. որ ինքն հայէր։
8. Գ. Դ. հայէր։
9. Դ. Զ. պահէր։
10. Գ. Դ. զոխն։
11. Զ. ի զոխն ի մտին։
12. Ե. զոխն։
13. Գ. Ե. Տէր։
14. Գ. զմի։
15. Գ. Ե. Զ. և զԵւա ստեղծէր։
16. Ե. տե՛ս թէ սա ինչ էր։
17. Ա. մարգարէն ասէր։

ԳԼՈՒԽ Բ.

Դարձեալ [1] վասն կողին որ ուներ զիսրնուրդ Աստուածածնին կուսին։

1

Դարձեալ նա ալ խորհուրդ կկողն ցուցանէր,
Զծածկեալն յաւիտենից ի նմա գուշակէր.
Ասէ. Սա կոչի կին որ զկեանքն ծընանէր,
Քանզի յառնէն առաւ, ախտի ծընուդ չէր։

2

Որպէս առանց ախտի սա [3] յինէն ծնանէր
Ծնանի անսխալ զԱստուած անմահ կենաց մէկ [4].
Որպէս սա կին գոլով յառնէն ծընանէր
ԶԱստուածն որ մարդացեալ՝ սա ծնանելոց էր։

3

Որպէս փայտ ի մայրեաց յինէն էառ Տէր
Շինել տուն և տաճար յոր ինքըն բնակէր.
Զանուն կընոջ իւրոյ նա կեանըս կոչէր
Զի մայր կենարարին նա ծնանելոց էր։

4

Լսեմ զըմա սիրով զոր ինչ և ասէր,
Զի զդա ետ օգնական ինձ և կենաց մէկ.
Առեալ դիս ի հողոյ մարդ յօրինեաց Տէր
Ասյ զդա ի կենդանոյ արար կենաց մէկ [4]։

5

Յետոյ քան զարարածս դիս ըստեղծեաց Տէր

1. Գ. Գ. չունին դարձեալ։
2. Գ. Սուրբ Աստուածածնին։
3. Ա. Բ. որպէս սա առանց ախտի։
4. Մէկ Թուի՝ թէ նշանակու-
թիւն ունի՝ իբրև պատճառ.
առիթ։

Եւ զդա քան զիս յետոյ՝ զի ինձ կացցէ տէր։
Սա ոսկր էր յիս անչունչ, կենդանացոյց Տէր,
Յորժամ անչընչանամ՝ կնոջով լիցի մէկ։

6

Սա այժմ ոսկր յոսկերացս իմ զոր էառ Տէր,
Զոսկին կըրեալ ծնանի արքայական Տէր.
Զեռաքն արարչական զկողն յինէն Հանէր [1]
Զէօր ձեռն ալ և բազուկն սա յզանալոյ էր։

7

Երբ կողն յինէն առաւ անձն իմ գիտակ չէր
Զգիտէ զերկունք ցաւոց յորժամ ծնանի զՏէր.
Բազում կողից իմոց մինն ըստեղծանէր
Ի բազում ազգէ կանանց մինն է կենաց մէր։

8

Ի ձախ [2] կողից իմոց զնա ստեղծանէր
Ցահ և յեղուկ բնութեանց կոյն Աստուածամէր [3]
Լաւ ըզնա առ Ադամ թէ զինչ անուանէր.
Կոչեաց զանունըն կեանս որ զկեանքըն ծնանէր։

9

Առեալ զունայնըն [4] կող զկինն ստեղծանէր
Չի զմեզ յընկըղմիելոյ սա կանգնելոյ էր.
Առեալ զկողն յԱդամայ ստեղծ օգնական Տէր
Երբ մահն [5] ոչընչացնէ կնոջով լիցի [6] մէկ։

10

Ստեղծեալ մարդն ի հողոյ՝ հող դառնալոյ էր
Այլ կինն ի կենդանոյ՝ կեանքս տալոյ էր.

1. Գ. կը յաւելու Տէր։
2. Գ. ձախ կողիցն զնա ըս-
տեղծեալ յօրինէր։
3. Ա. Աստուածամայրն էր։ Գ.
Աստուած էր։
4. Ա. Բ. զանունըն։
5. Գ. մահն երբ։
6. Գ. լինի։

Ծընաւ Ադամ ըզկինըն որ իւր մահ տէր,
Ծնանի կինըն զայն կեանքն որ զմահն ըսպաննէր [1]։

11

Ծընեալ [2] կինն յԱդամայ յանդունդըս տանէր,
Ի կուսէ ծնեալն Աստուած յերկինըս հանէր։

1. Բ. սպաննէ։
2. Գ. չունի յաջորդ երկու տողերը։

ԳԼՈՒԽ Գ.

Դարձեալ[1] վասն Նախնեացն պայծառակերպութեան, և սիրով իրատեղոյ Տեառն գնոսա։

1

Տէրն որ զԱդամ ստեղծեալ նըման իւր առնէր
Ի յետոյ ինքն Ադամայ նման լինելոց[2] էր.
Եկեալ Տէրն առ Ադամ փառաքն իւր յայտնէր,
Եդեմ ծաղկածաւալ փայլըս փայլի տէր։

2

Բամեալ մասամբք[3] մարմնոյն հոգովըն հըրճուէր
Յօդուածքն իւր խայտալով ծափըս ծափի տէր.
Աստուածակերպ զիմօք պայծառացեալ էր,
Մարմինն որպէս ըզկայծ փայլըս փայլի տէր։

3

Ոամիկ խորհուրդ մարդկան ի նմա չերևէր,
ՅԱստուած կերպարանեալ միտքըն[4] պայծառ էր.
Առեալ զլոյսն յԱրարչէն յանձն իւր ամփոփէր,
Լըցեալ հոգին լուսով՝ մարմինըն փայլք տէր։

4

Քանի[5] որ զպատուիրան Տեառըն կու պահէր՝
Նա լոյս էր բուռնգակ[6] զինչ[7] ի թափօր Տէր.
Եւս զԱդամ փառօք տեսեալ ճոխանէր,
Եւ ի փայլմունք լուսոյն պըշուցեալ հայէր։

1. Գ. ունի պայպես : «Վասն Նախնեացն պայծառակեր- պութեան։ Ի տէր Աստ- ւած։ Ե Սիւնեաց։
2. Ա. Բ. լինելոյ։
3. Գ. մասամբ։
4. Գ. մտօք։
5. Գ. քանզի։
6. Գ. բովանդակ։
7. Գ. որ։

5

Ադամ զայս և զմխիթս յԱստուած համբառնէր
Որպէս ընդ հայելոյ ի նմա փայլէր Տէր.
«Լուր դուստր և մի խաբիր». մարգարէն ասէր,
Որպէս թէ ընդ նա զայս բարբառէր Տէր:

6

Սիրով ես ցանկացայ, թագաւորն ասէր,
Ինանիլ ի քո դըստրէն նոր արքայ և Տէր.
Դու ստըրկութեանցըն մի ցանկանալ, ասէր,
Դու մի ստեր[1] զիմ հրամանքս, ընդ նա ասէր Տէր:

7

Ի քէն ծնանի ծագիկ անճառ կենաց մէլ,
Ըրնօղ ծագկին կենաց՝ որ է փառաց տէր.
Ցամ քեզ հէնց ուսախս որ քեզ գուման չէր,
Ինանիմ ի քո դըստրէդ ես Աստուած ու Տէր.

8

Ուրախ լեր և բերկրեա այլ քեզ կենաց մէլ,
Փութով կատարեսցի զոր ինչ կամի Տէր:
Պ՚օղեալ ես ուխտ դընեմ ընդ քեզ ու մեծ սէր
Նըշան տամ ձեզ սիրոյ կենացըն պատուէր.

9

Սըրտով[2] դուք սիրեցէք զօրինաց պատուէր,
Որ չգայ ու զձեզ խաբէ չարըն Սատիէլ:
Ինձ սիրէք ու նըման, ընդ ձեզ ունիմ սէր,
Ըզգուշ կացէք անձանց միչտ պատուիրէր Տէր.

10

Ուծեալ մըտօք խաբիք յայլ ինչ փառաց սէր.
Սարմին ունիք սըկար և թըշնամոյ տէր:

1. Ա. Գ. ստեր մի: Բ. դուստր էր:
2. Գ. չունի զայս տող:

Նախանձով չարութեամբ նա ձեզ կու սպասէր,
Մահուամբ զձեզ կըլանէր դինչ գազան ու գէլ [1]։

11

Եւ [2] տամ ձեզ պատուիրան օգնական ու մէլ,
Բայց [3] դուք մի՛ խոտորիք ոչ միոյ ոտից քէլ [4]։
Ահա ձեզ յայտնեցի զոր ինչ ծածուկն էր,
Ձեզ օձ կայ թըշնամի ու չարըն Սատիէլ։

12

Ցընծայր Ադամ փառօք զոր զարդարեաց Տէր,
Գանգի Աստուած ունէր ընդ նա անճառ սէր։

1. խմ՝ գայլ։
2. Բ. և տամ քեզ։
3. Բ. չունի զայս տող։
4. խմ՝ ջայլ։

ԳԼՈՒԽ Դ[1].

Վասն պատուիրանին Տեառն։

1

Սիրեաց Աստուած զԱդամ և պատուիրան տէր[2],
Չիւր կամքն աստուածայինն ի նա աւանդէր.
Թէ զպատուիրանն որ ետ նա զոյն պահեալ էր՝
Նա կուսութեամբ կացեալ այսքան ամեալ էր։

2

Եւ յետ եօթըն դարուն ապգով փոխեալ էր,
Ցերկնից արքայութիւնն և զոյն ժառանգէր.
Ըզդրախտըն քեզ տըւի որ քո տընկեալ չէր,
Այդ քեզ յինէն խիլա, ընդ նա ասէր Տէր։

3

Բայց տամ քեզ հէնց մեծ փառք որ քեզ գուման չէր,
Թէ դու արժանանաս պահել զիմ պատուէր.
Ըզպատուիրանըն տամ քեզ միջնորդ ու տէր,
Որ թէ գնա անարգես՝ ուրանաս ըզՏէր։

4

Այս քեզ նըշան սիրոյ և քո ապգին մէջ,
Ով որ ըզդա ոչ պահէ՝ ընդ նա չունիմ սէր.
Պաշտեա՛ որպէս զԱստուած զկենացըդ պատուէր,
Չի ով ըզդա պահէ նա կու սիրէ զՏէր։

5

Չի թէ դա չէր նըշան ամէն մարդ պարծէր,
Պըղինձըն ժանգահոտ զինքն ոսկի կարծէր.

1. Գ. չունի Դ. գլուխը և Ե. 2. Խմ՛ տայր։ գլխոյն 62 տուներըն։

Նա հուր է բորբոքեալ որ զսակին մաքրէր,
Ու զժանգըն զառնահոտ յարծաթոյն ջակէր։

6

Նա թոյլ տայր փորձողին որ զԱդամ փորձէր,
Եւ ինքն որպէս ըզդէտ ի վերայ հայէր։
Երբ Ադամ խաբեցաւ՝ նա պատուհասէր
Զանզի նա յԱստուծոյ հրաման առեալ էր։

7

Վասն այն՝ յորժամ Աստուած զԱդամ հարցանէր
«Ո՞ւր ես, կամ՝ զի՞նչ եղար», ընդ նա ասէր Տէր.
Որպէս թէ ոչ գիտել ըզնա հարցանէր,
Զի մեզայ ասելովն զպատժողըն ցոյց տէր։

8

Իսկ նա զպատճառ չարեացն առ Աստուած հանէր.
Զի զեզք մահու պըղտոյն զմիաքըն տարեալ էր.
«Խաբեաց, ասէր, զիս կինն՝ որ քո ստեղծեալ էր,
Պատժեաց զիս պատուիրանն որ քո եդեալ էր»։

9

ԶԱստուած զատապարտեաց և զկինըն մատնէր.
Զանայր արդարանալ զի յաղթեացէ զՏէր։
Նոյնպէս կինըն լըրբեալ նախատեաց ըզՏէր,
«Խաբեաց զիս չարն և օձն՝ որ քո ստեղծեալ էր»։

10

Զան ըզպըտղին ուտելն այս մեծ յանցանք էր,
Որ ոչ ասցին [1] մեզայ, այլ նախատին զՏէր.
Զանզի յետ խաբելոյն սիրով հարցանէր՝
Զի թէ մեզայ ասեն՝ զյանցանըն բաշխէր։

11

Այսպէս ի մեր մեղանչելն ոչ բարկանայ Տէր,
Բայց թէ չխոստովանիմք յոյժ զայրանայ Տէր.

1. Բ. ասացին։

Նինուէ մերձ ի կորուստն յորժամ զըղձանէր,
Շատ չար էին գործել, զամէնն եթող Տէր։

12

Պոռնիկն և մաքսաւորն որ եկին առ Տէր,
Յորժամ Մեզայ ասցին՝ արդարացոյց Տէր.
Ախպէս յանցանքըն քո՝ քան նոցա չատ չէր,
Յորժամ խոստովանիս՝ զամէն ջընջէ Տէր։

ԳԼՈՒԽ Ե·

Վասն նախանձոյն բանսարկուին և օձին և խաբուական Նախնեացն և փոշիմանութեան։

1

Անեղ բնութիւնն յառաջ եղեալքըս դեռ չէր,
Եղեալքս միշտ այսպէսին, այլ նա անփոխ Տէր·
Յորժամ հրեշտակք ստեղծան՝ մարդ՝ւ անասուն չկէր[1]·
Յետոյ սոքա անցան, հրեշտակըն նոյն էր։

2

Յորժամ դրախտն ըստեղծաւ՝ և դեռ Ադամ չէր·
Յետոյ Ադամ մեռաւ և դրախտըն դեռ կէր·
Նախ գոյացաւ մարմինն և դեռ հոգին չէր,
Մեռաւ յետոյ մարմինն և դեռ հոգին կէր։

3

Յորժամ Ադամ եղաւ[2] Եւա ստեղծեալ չէր,
Յետոյ Եւա մեռաւ և դեռ Ադամ կէր·
Հրեշտակն[3] յերկնից անկաւ և մարդն արտաքսէր,
Չհրեշտակն անտես արար, այլ զմարդըն փըրկէր։

4

Երբ բանսարկուն եղև օձըն ստեղծեալ չէր·
Մեռաւ օձն ու գընաց, և չարըն դեռ կէր,
Երբ չէր չարն ընդ օձին դեռ նա անթիւնք էր,
Մըտեալ ըզնա չարացոյց, պի այլոց մահ տէր։

5

Մեզ՝ օձն էր թըշնամի և չարըն՝ Տհաւն էր,

1. Բ. չէր։
2. Բ. եղև։
3. Ա. հրեշտակք։

Ննդեսաց չարըն հոգոյս ՚ւ օձըն մարմնոյս սէր.
Զարն որ յերկնից անկաւ հակառակ Տեառն էր,
Տէրն յոչընչէ էառեղծ, չարն ոչընչացնէր:

6

Որքան յերկնից անկաւ հանդիսաւ նա չունէր,
Այլ բորբոքեալ հըրով միչտ բոցակիզէր.
Տեսեալ զԱդամ փառօք և միչտ նըւագէր,
Վառեալ ի նախանձ ու անձամբըն հալէր:

7

Ջընեէր զփառքն Ադամայ և յոյժ հիանէր,
Զի լոյս հոգեղինեն՝ փայլըս փայլի սէր.
Զպատկերն աստուածային ի նմա տեսանէր,
Զի լոյս ճառագոյթեալ ի նմանէ հոսէր:

8

Աստուած անճառ փառօք ընդ նա խօսակցէր,
Եւ նա ընդ հրեշտակաց պարակցեալ հըրճուէր.
Չոր չէր տեսեալ յերկինս՝ անդըր տեսանէր,
Չի մարդն ընդ հրեշտակաց ծափըս ծափի տէր:

9

Մարմինն էր լուսակերպ և հոգին փայլէր,
Պայծառ քան զարեգակըն ճառագայթէր.
Պատկեր իւր Արարչին կերպին նըման էր՝
Եւ զաքըն հրեղինաց ի նմանէ սարսէր:

10

Նոր երգս առեալ զուարթնոցն քաղցրութեամբ հընչէր,
Եւ ձայնքըն հրեղինաց զմայլեալ բարբառէր:
Տեսեալ զայնքան հըրճուանս աստանայ սաքրէր [1],
Եւ մորմոքեալ անձամբ աչօք խաւարէր:

11

Ողբայր հառաչանօք նա և կըսկըծէր,

1. Բ. սարքրէր:

Ծըխայր մեծ մախանօք և ճար չգտանէր.
Վառեալ որպէս դըժնիկ յինքեանց բորբոքէր,
Եւ տոչորեալ անձամբ այրեալ կիպանէր:

12

Ըզմաղձըն դառնութեան առ ինքըն թափէր,
Եւ լեալ մաղձաժայթող զդասիւք իւր փըսխէր:
Ի մեծ դառնութենէն հանգիստ նա չունէր,
Քանզի պայծառ փառօք զԱդամ տեսանէր:

13

Պէսպէս փայլմունք լուսոյ Ադամայ հոսէր,
Հերքեալ զեւն յայն լուսոյն սարսեալ հալածէր.
Յայտնի պատերազմել ընդ նըմա չիշխէր,
Եւ ծածուկ խորհըրդով հնար չգտանէր:

14

Կոչեալ զդասըքն չարին առ իւր հաւաքէր,
Եւ ինքն ողոքանօք զնոսա հարցանէր.
Հարցեալ ի նոցանէ և ուսուցանէր,
Թէ ո՞ զըսոցէ մեծ չար որ զԱդամ պատրէր:

15

Բերին զարկածք չարին յիւրաքանչս [1] ուր կէր,
Աչկին ի միասին թէ զինչ ծընանէր.
Յղացեալ միտք բանսարկուին չարիս ծընանէր,
Ուրախ լերուք ասէ, զի ես տամ ձեզ մէլ:

16

Մեք ոչ կացաք հնազանդ Տեառն որ էր մեր Տէր,
Վասն այն [2] անկաք յանճառ փառացըն որ մեր կէր.
Այսպէս լեցի տըւեալ Ադամայ պատուէր,
Յորժամ ոչ հնազանդի մեզ պէս արտաքսէր:

17

Թէ մեք նըմա յաղթեմք՝ լինիմք և մեք տէր,

1. Ա. յիւաքանչս իւր: 2. Ա. չունի այն:

Առնեմ զօրացդ իմոց ազգի ազգի սէր.
Եղից զաթոռ իմ յամպս, բանսարկուն ասէր.
Զեզ տամ իշխանութիւն զպէսպէս սխտից սէր:

18

Տանեմք զԱդամ անտի որ փառաւք հըրճուէր,
Դարձեմք ի հող մահու ուստի ստեղծեալն էր.
Աճեմք զԱստուած ի խաչ որ է փառաց Տէր,
Որ զմեզ յերկնից եհան և հանգիստ ոչ տէր:

19

Լիցի մեզ մըխիթարք չարեացս որ մեզ կէր,
Զի ոչ հանդարտեաք վըշտին զոր ետ Տէր.
Մեզ հուրն է պատրաստած, որպէս ասաց Տէր,
Տանիմք զբազումս ընդ մեզ զի մեզ նախանձ կէր:

20

Թէպէտ զԱդամ փըրկէ իւր մարդասէր Տէր,
Բազումք առ մեզ մընան որ չհաւատան ըզՏէր:
Առեք զարկածք չարին, բանսարկուն ասէր.
Յաղթեմ ես Ադամայ այլոցըն դուք տէր:

21

Բեհնովթըն չարացեալ յօձըն մըտանէր,
Զար հիւրն յատպընչականն եկեալ բընակէր.
Խառնեալ զժիւնքն ընդ իրար՝ նիւթ մահու կազմէր,
Ջանզի զհոգին մարմնովըն կորուսանէր:

22

Թռուցեալ մերձ Եւայի՝ եկեալ բարբառէր,
«Զեզ տամ հէնց աւետիս որ քո գուման չէր.
Դընեմ ես ընդ ազգի քո մեծ զաւ ու սէր
Որ թէ դու ինձ լըսես՝ լինես փառաց տէր:

23

Դու բաց զականջ սըրտիդ, ես տամ հոգւոյդ մէլ.
Աստուած լիցի միջնորդ ինձ ու քեզ և Տէր,

Վասն է՞ր յամէն ծառոց գձեզ արգիլեաց Տէր,
Ասաց թէ «Մի ուտէք զինչ ի դրախտիդ կէր»։

24

Եւա պատասխանեալ օձին խօսակցէր,
(Անմիտ և անհանճար, դա քո ընկեր չէր)։
«Յամէն ծառոց ուտել մեզ հրամայեաց Տէր,
Բայց ի մահաւ ծառոյն ասաց չուտել Տէր։

25

Չի թէ անտի ուտէք՝ մեռանիք, ասէր,
Չի զծառըն պիտութեան մեզ ուտելոյ չէր»։
«Լըսէ [1], դու ինձ սիրով, օձն ընդ նա ասէր,
Չայն պատուիրանն որ եղ՝ ըզքեզ խաբեաց Տէր։

26

Թէ դու անտի ուտես լիցիս փառաց տէր,
Ծնանիս Աստուածորդի անճառ բարեաց մէր»։
Դիւթեաց ըզձայն օձին, որքան հընար կէր,
Շըրջեաց զմիտքն Եւայի՝ յայն որ գուման չէր։

27

Գերեալ զմիտքն Եւայի հետ իւրըն տանէր,
Եւ յիմարեալ սըրտիւ բանին հաւանէր։
Տեսեալ ըզպտղն պըտղոյն նա և փափագէր,
Քանզի արկածք չարեացն ի նմա լըցեալ էր։

28

«Վասն է՞ր հեղգաս Եւա, ահա քեզ մեծ սէր
Ա՛ռ կե՛ր ի յայդ պըտղոյդ, լե՛ր Աստուած ու տէր»։
Այնքան բանիւ թովեաց մինչ նա յիմարէր,
Թողեալ զՏեառըն պատուէրքն օձին հաւանէր։

29

Չեկաց պահ մի համբեր որ [2] ժամն անցանէր.

1. Բ. լսեա։ 2. Բ. յոր։

Կամ այլ բարեաց կարծիք ի միտքն անկանէր.
Վազեաց ոտիւք ի ծառըն զի հասանէր.
Ուտել գաղտ յԱդամայ զի նա լիցի տէր։

30

Ի մեծ ցանկութենէն հոգովըն մաշէր,
Վառեալ ի սէր պըտղոյն պատքեալ ծարաւէր.
Շարժեալ մարմնովն ի խաղ հոգին մոլեգնէր,
Խայտայր մեծ հըրճուանօք ճեմս առեալ պարէր։

31

Ի չար ցանկութենէն զԱստուած մոռանէր,
Հարեալ ի սէր պըտղոյն բորբոքեալ վառէր.
Պէսպէս բաղձանք փառաց ի միտքն անցանէր,
Կարծէր թըռչիլ յերկինս յորժամ ճաշակէր։

32

Ապշեալ ի խորհըրդոց զինքըն մոռանէր,
Կարծէր զխաւարըն լոյս, միտքըն ցընորէր.
Առեալ զպըտուղն ի ձեռն մարմնովըն դողէր [1],
Ջանձին իւրոյ կորուստ միտքըն գուշակէր։

33

Ըզպէսպէս ցանկութիւնն որ ի յԵւա կէր՝
Որպէս ըզհայելի պըտղովըն ցոյց տէր.
Դարձոյց ըզցանկութիւնն որ առ Աստուած կէր,
Փոխեաց ընդ մին պըտղոյն ըզբոլորից Ցէր։

34

Սկսաւ ի գողութիւն զոր և օրէնք չէր,
Լսաւ գաղտ յԱդամայ զոր արգիլեաց Ցէր.
Եդիր մերձ բերանոյն և ուշաթափէր,
Ցաղգի ազգի հոտոյն որ ի նմանէ գէր [2]։

35

Շըրթունքն և ատամունքն պըտղոյն արգելք տէր,

1. Ա. գողէր։ 2. Իմն գոյր։ Բ. գկէր։
Աս. Ախտեցի Բ. 17

Զի զրանցըն պահապան գնասա կարգեաց Տէր.
Լեզուն ի ներս կուսէ զփականսըն բանէր,
Խօսելովն ընդ օձին զթիւնքըն կըլանէր:

36

Ուան այս [1] ազազակեալ մարգարէն ասէր.
«Դիր Տէր փակ բերանոյս զերկիւղ քո և սէր»:
Իսկ նա յանգրգնութեամբ զբերանըն բանէր,
Ըզթիւնք թիւնաւորին ջանիւ կըլանէր:

37

Ասեալ զմազձըն մահու փութով ճաշակէր,
Զլեզին որպէս չաքար ծամկեալ լալումէր:
Զեզև այնըմ [2] հասու զոր ինչ և կարծէր,
Դիպաւ հակառակին որում գուման չէր:

38

Ըզճառագայթ լուսոյն յինքեանց մերկանէր,
Եւ խաւար թանձրամած զանձամբըն ծածկէր.
Սկըսաւ ի հառաչանք և ազազակէր,
Վըտակս ազբիւրացեալ յաչացըն հոսէր:

39

Անձամբըն կըսկըծեալ սրբտիւ մըմաքէր,
Եւ ձիչ բարձեալ ձայնիւ մոլեգնեալ գոչէր.
Ի խիստ հառաչանաց ձայնըն նըւազէր,
Ըզգուժն իւր Ադամայ մատամբ ցուցանէր:

40

Ադամ ըզնա տեսեալ և յոյժ հիանէր.
«Այդ ո՞վ ես կամ ուստի՞». չգիտէր թէ կինն էր.
Ասէ. «Ես խաբեցայ, ինձ բարկացաւ Տէր.
Կերայ գաղտ ի պըտղոյն որ արգիլեաց Տէր:

41

Մեղայ քեզ 'ւ Աստուծոյ, տե՛ս թէ իմ ճարս ինչ է,

1. Բ. այն: 2. Ա. այնմ:

Հասիր ինձ յօգնութիւն մինչ Տէրն եկեալ չէ»։
Ցետ այսր ընդ Ադամայ խաբելով ասէր,
«Լսեա՛ ինձ քաղցրութեամբ թ՛ ընդ իս ունիս սէր։

42

Չիս վասըն զո սահմեցաց քեզ օգնական Տէր,
Եթէ ես մեռանիմ՝ քեզ ո՛վ լիցի մէր.
Ա՛ռ, կեր զու յայս պըտղոյս եթէ զո կայ սէր.
Չի վասըն զո սիրոյդ զիս ոչ մերժէ Տէր։

43

Պատիժ յանցաւորին զոր ինչ տալոց էր,
Չհրամանքն ես կոխեցի, ինձ բարկացաւ Տէր.
Չըկայ այլ բարկութիւն, մի վախեր, ասէր.
Չարն այս էր զինչ եկին զոր խոստացաւ Տէր։

44

Լաբեալ էր նա զաղեղն զի յանցողին սէր
Խոցեաց նետով նա զիս, պատերազմն այս էր.
Ա՛ռ կեր զու յայս պըտղոյս. խաբելով ասէր,
Քան զայս չարս որ եկին՝ այլ չար գալոյ չէր»։

45

Կընայ թիւնքս առաւել քան զօձին խիստ էր.
Չի ինքն անառակեալ և զԱդամ պատրէր.
Խաբեաց նա զկին տըգէտ զի փառաց յոյս կէր,
Սա զմարդն աստուածաստեղծ ոչինչ տալով մէր։

46

Պատիժ մարդոյն է մեծ զոր կինըն խաբէր,
Քան ըզկինըն տըգէտ որ յօձէն պատրէր.
Ցընդեալ միաքն Ադամայ բանին հաւանէր,
Չի կէս մարմնոյն մեռեալ՝ կէս մընալոյ չէր։

47

Հարեալ սէրն ընդ նա զաստուածմահանէր,
Եթող զկամքն Աստուծոյ և զկինըն պաշտէր.

Զարար չահ Եւայի, այլ զինքըն կորցնէր [1],
Քանց զկինն յօձէն խաբեալ սա չատ յիմար էր։

48

Թէ չէր կերեալ Ադամ՝ Եւայի զարձ կէր,
Բարեխօսէր առ Տէր՝ որ զնա չարտաքսէր.
Առեալ զպըտուղն ի ձեռն և տարակուսէր
Չկնոջ կամքն արասցէ թէ զՏեառըն պատուէր։

49

Աչօքն ընդ Եւայի պըչուցեալ հայէր,
Գընաց խելքն ընդ աչացն և մոռացաւ զՏէր.
Չպըտուղն եդ ի բերանն և ձեռքըն դողէր,
Չի խիղճ մըտաց հոգոյն ընդնա տատանէր։

50

Բացեալ բերան նորա զմահըն կըլանէր,
Եկուլ և մահն ընդնա՝ հէնց որ չդատանէր.
Առեալ զկայծըն հըրոյ սիրով ճաշակէր,
Վառեալ հուրն ըզմարմինն ի հող լուծանէր։

51

Անչէջ հուրըն վառեալ ի մէջ պըտղոյն կէր [2],
Վասն այն գեղեցկապէս փայլըս փայլի տէր [3]։
Աչրեաց ըզլուսեղէն պատմուճանն որ կէր.
Վասն այն մերկ խայտառակ անասնաբար էր։

52

Պըտուղն որ ճաշակեաց՝ մեծ փառաց մէլ կէր,
Եղև հէնց բարկութիւն որ նա գուման չէր.
Թուլութիւնն որ յԱդամ՝ փորձողիւն յայտնէր,
Օրէնքն որպէս զԱստուած զնա պատուհասէր։

53

Ըզլոյսըն մերկացեալ՝ խաւարաւ ծածկէր,

1. Ա. կոցնէր։
2. Իմա՝ կայր։
3. Իմա՝ տայր։

Եւ մեծ կըսկըծանօք գոչմամբ հառաչէր։
Հըրովըն բորբոքեալ անձամբ կիզանէր,
Եւ վեց հազար տարի ազգօքըն տանջէր։

54

Հառաչանօք ողբայր և արտասուօք լէր [1],
Հազար վայ այն աւուրն որ պիս եսեղծ Տէր։
Բախէր զանձն իւր քարամբք և ազազակէր,
Ի խիստ մորմոքելոյ կըսկըծանօք լէր։

55

Այնքան ճիչ բառնալով սաստիկ հառաչէր,
Մինչև Ղուր արտասուացն յարիւն փոխարկէր։
Որպէս ըզլալական՝ երգս եղանակէր,
Աղետալից գոչմամբ ողբալով ասէր։

56

«Այս ինչ չար էր ծածկած որ ինձ գուման չէր։
Այն ինչ չարեաց պըտուղ՝ որ ինձ պահած կէր։
Այն ինչ չար թիւնաւոր որ զկինըս խարէր,
Կամ կինըս չարացեալ՝ եկեալ պիս պատրէր։

57

Այս ինչ ականջ ի բաց ինձ 'ւ Եւայի կէր,
Ընդ որ օձն խօսելով զմաղձ մահուն թափէր։
Այս ինչ աչք էր ի բաց որ զծառըն տեսանէր,
Պատուհանքըս չորացեալ որ զայն չօշափէր։

58

Փըչրեալ իմ ատամունքս որ զայն ճաշակէր,
Բերանս իմ կարկափի որ [2] զմահըն ծամէր։
Լեզուս իմ տոչորի որ զայն խօսակցէր,
Եւ ոտն իմ խորտակի որ անդ արշաւէր։

59

Այն ինչ ծառ գիտութեան զոր ինձ տընկեաց Տէր,

1. Իմա լայր։ 2. Բ. կարկափիր։

Նա է՞ր չէր չորացեալ քան թէ զալար կէր.
վասն է՞ր զիմ Թըշնամի օճն ըստեղծեաց Տէր,
Կամ է՞ր չէր սատակել երբ զկինըս խաբէր։

60

Եւ կինս որ խաբեցաւ մեռանելոյ էր,
վասն է՞ր նախ ոչ մեռաւ քան թէ զայս գործէր.
Ինձ լաւ էր մեռանիլ մինչ այս եղեալ չէր,
Քանզի չար գործելով բարկացուցաք զՏէր։

61

Ուստի՞ էր Թըշնամին որ ինձ զուման չէր,
վասն է՞ր ըզնա ստեղծէր իմ արարիչ Տէր.
Ես ի՞նչ մեղայ չարին որ ինձ նախանձէր,
Կամ թոյլ ետ Աստուած որ այս պատահէր։

62

Հիմայ [1] ես ի՞նչ առնեմ [2] այսքան չարեաց տէր
Ինձ մահն է առաջի, կենաց չըկայ մէլ.
Թէ էր այս յերազի՝ գեռ ինձ շատ վայ էր,
Հիմայ որ յարթնութեան՝ զիս ո՞ր հուր չայրէր։

63

Հատեալ է քունս յաչաց, չունիմ յուսոյ մէլ,
Գոչեմ հառաչանօք անդադար առ Տէր.
Եղեալքս յիւրեանց կարգին են զոր արար Տէր,
Բայց իմ առականօքս այլ ստեղծուած ոչ կէր։

64

Այս ինչ չար գործեցեր, ով գազան և գէլ [3],
Զքեզ յիմ կողէս էստեղծ ինձ օգնական Տէր.
Այն չարն որ զքեզ խաբեաց մեր Թըշնամի էր,
Դու զիս է՞ր խաբեցեր եթէ քո կար սէր [4]։

1. Գ. ունի ասկից իբրև առանձին նեացն»։ Ձին գլուխ՝ սա խորագրով. «Վասն Նախնեացն և բանից սարկուին և խաբման Նախ- 2. Գ. անեմ։ 3. Իմա գայլ։ 4. Գ. սէր կէր։

65

Թէ դու զիս խաբել չիր [1] զեռ քեզ այլ մէլ կէր,
Կորեաք [2] ի միասին, քեզ ի՞նչ օգուտ էր.
Յորժամ դատաստանաւ զիս հարցանէ Տէր,
Ես ի՞նչ տամ պատասխան թէ կերաք, ման է՞ր։

66

Իմ ազգն որ բազմանայ՝ որպէս ասաց Տէր,
Դառնան ի հող մահու, այն խրտճին մեք ատէր.
Այս ողբս և այս կըսկիծըս լինելոյ չէր,
Թէ պահեալ էաք զպատուէրըըն զոր [3] ասաց Տէր»։

67

Այնքան սաստիկ գոչմամբ ուժգին հառաչէր,
Մինչև հարաւ ի գութ անոխակալ Տէր.
Հինգ օր և հինգ գիշեր անկեալ արտասուէր,
Մինչև ապաշխարեաց զոր մեղուցեալն էր։

68

Դարձաւ ի քաղցրութիւն անբաւագութ Տէր,
Ցիշեաց զգործըս ձեռաց և ոչ մոռանէր.
Շարժեալ ի գութ [4] սիրոյ խանդաղակութէր,
Չպատկերն իւր ի տապնոպ անկեալ տեսանէր։

69

Ցըղեալ առ նա հրեշտակ [5] որ աւետիս ատէր,
«Դու մի յուսահատիլ, կայ քեզ կենաց մէլ.
Այսպէս է խոստացեալ [6] քո արարիչ Տէր,
Քեզ տալ հէնց խընդութիւն որ քո գուման չէր։

70

Փառացդ որ ցանկացար զայդ կատարէ Տէր,
Ծնանի ի քէն ծաղիկ անճառ կենաց մէլ».
Զայս բանս առեալ Դաւիթ մարգարէն ասէր,
«Ցիշեա՛ զբան ծառային յուսացուցիչ Տէր»։

1. Գ. չէիր։
2. Գ. կորաք։
3. Գ. զոր ինչ ասաց։
4. Ա. գութ։
5. Բ. Ցղեալ հրեշտակ յերկինց։
6. Բ. խոստացեալ։

71

Ցիշեա զանսուտ խոստումն Աբրահամու Տէր
Ցերկնիցըն խոնարհեալ կուգէն ծընանէր.
Եգիտ զԱդամ մեռեալ և յարուցանէր
Տարեալ յերկինս երկնից անդ հանգուցանէր:

72

Բայց մեզ պարտ է գիտել զԱդամ որ պատրէր [1]
Թէ նա որ խաբեցաւ որչափ յանցանք էր.
Այն մեղքն որ նա գործեաց մեծ և անհուն էր,
Պատիժըն մեզ յայտնեաց թէ որչափ յանցումն էր:

73

Թողեալ զպարգևատուն զպարգեւսըն սիրէր,
Եթող պարգևքն ըզնա՝ թըշուառացեալ լէր [2].
Աչեաց նա զարեգակն, այլ [3] զլոյսըն կամէր,
Փախեաւ լոյսն ի նմանէ, մերկ 'ւ անառակ [4] կէր:

74

Թողեալ զկենաց բաշխողն՝ այլ զկեանքըն կամէր,
Եթող և կեանքն ըզնա, անկեալ մեռանէր.
Ձանեղ [5] ծառն անարգեալ՝ զպըտուղըն սիրէր,
Խոցեաց պըտուղն ըզնա մորմոքալով լէր:

75

Եթող նա զԱբարիչն որ կենսատուն էր,
Կողին լըսեաց [6] սիրով որ իւրըն մահ տէր.
Թողեալ զմեծ ցանկալին՝ չարին փափաքէր,
Եթող զնա ցանկալին, չարեաքըն [7] տանջէր:

76

Այսպէս [8] և ամենայն ոք որ մեղանչէ՝
Հէնց ծանր է իւր յանցանքն այսիւ ճանաչէ:

1. Գ. պարտէր:
2. Այսինքն՝ լայր:
3. Գ. և այլ լոյս:
4. Գ. խայտառակ:
5. Գ. զանմեղն:
6. Գ. լուաւ:
7. Գ. նա չարեաք:
8. Այս յաջորդ երկու տողերը ունին միայն Ա. Գ:

ԳԼՈՒԽ Զ.

Վասն կողին խորհրդոյ որ պատրեաց զԱդամ։

1

Յորժամ Ադամ ստեղծաւ Եւա եղեալ չէր,
Եւա նախ խաբեցաւ, Ադամ գիտակ չէր.
Առնուլ զկողն յԱդամայ շատ խորհուրդ ունէր,
Եւ զմայր կենաց Բանին ծնանիլ գուշակէր։

2

Ելաւ կողն յԱդամայ որ զայս գուշակէր,
Հանեալ զմարդն յԱստուծոյ հետ իւրըն տանէր.
Եւ տեղ կողին գտաւրկ՝ զայս նըշանակէր
Թափուր մնալոյ դրախտին երբ զնոսա հանէր։

3

Եւ զի ի ձախ կողիցն Եւա ստեղծանէր [1],
ԶԱդամ յաջըս [2] փառաց ի ձախըն դարձնէր.
Որպէս կողն յԱդամայ միջացն առած էր,
Նոյնպէս զԱդամ ընդ մէջ նա կըսարելոց էր։

4

Դարձեալ զի մէջ կողին փուչ և դըրտին էր [3],
Եւ նա [4] զկեանքն Ադամայ փըչացնելոց էր.
Դարձեալ զի ձև կողին կեռ և կըրկին էր,
Նոյնպէս նա ընդ Ադամ խէռ վարելոյ [5] էր։

5

Կողին ներս կոյն ի բաց, դուրսըն ծածուկ էր [6],
Եւա զաղտ յԱդամայ մեծ չարիս խորհէր.

1. Գ. ստեղծեալ էր։
2. Գ. ի յաջ փառացն։
3. Գ. է։
4. Գ. Եւա։
5. Գ. վառելոց։
6. Գ. է։

Եւ զի կողն յԱդամայ ծածուկ առաւ [1] էր,
Զպատուղըն գողացեալ՝ յԱդամայ ծածկէր։

6

Ցորժամ Եւա ստեղծաւ՝ Ադամ տեղեակ չէր,
Երբ կինըն խաբեցաւ՝ մարդըն գիտակ չէր.
Կամ զի յատուկ անունըն նորա կող էր,
Նոյնպէս անկման մերոյ նըշանակող էր։

7

Ցորժամ այլ կենդանեացն Ադամ հաւան չէր,
Ստեղծեաց ի կողէն [2] կին որ հակառակ կէր.
Կամ զի սէրն յԱդամայ յԵւա հարեալ էր,
Վասն այն թոյլ տայր նըմա, զի կնոջ ծառայէր։

8

Կամ որպէս էր թըմբեալ երբ զկողըն հանէր,
Նոյնպէս Եւա փըչրեցաւ երբ կինըն խաբէր.
Դարձեալ որպէս կողն ի միջոց մարդոյն էր,
Պարտի մարդն ընդ կընոջն իւր հաւասար սէր [3]։

9

Կողն է թոյլ և սըկար, զինչ պինդ ոսկըր չէր,
Պիտի մարդն իւր կընոջ ծառութեանց համբերէր.
Կողն է ժողովարար որ զայս ցուցանէր,
Կինն է մարդոյն ընչիցըն պահող և տէր։

10

Կողին նևրս կոյն ի բաց, դուրսըն ծածուկ է,
Կընոջ դէմքն յօտարաց ծածկելոյ հարկ է։
Կողն է միագըլխի զայս նըշանակէ,
Ի մէջ այրուկընոջ գըլուխըն միևն է։

11

Զինչ [4] կողն որ ի մարդոյ բաժանելոյ չէ,

1. Գ. առեալ։
2. Գ. յիւր։
3. Գ. հաւասարել։
4. Գ. չունի երկու տող։

Ըզկինն ի յիւր մարզւոյն պիտի մահն ջոկէ.
Մարդն որ առանց պատճառ զկինըն բաժանէ,
Սայն հէնց զինչ հաւատոյն ուրացութիւն է։

12

Քանի որ կինըն կայ՝ թէ այլ կին առնէ,
Հէնց է՝ զինչ հետ քըներ մարդըն մեզանչէ։
Պոռնիկն ի յԱստուծոյ չնորհէն ջոկեալ է,
Մըտից եկեղեցւոյ արժանաւոր չէ։

13

Պօղոս մեծ առաքեալն այսպէս քարոզէ,
Պոռնիկն յարքայութիւնն մըտանելոյ չէ.
Եւս զԱդամ կորոյս որ յիւր կողէն է,
Քանի հէնց [1] չափ օտարն յԱստուծոյ հանէ։

14

Քանի որ ի կնոջէ հեռի կան՝ լաւ է,
ՁԱդամ հարց յԵւայէ թէ ինչ գանգատէ։
Սամփսան [2] և այլ բազումք խաբեալ ի կնոջէ՝
Որ այսմ ոչ հաւատայ՝ նա կուրացեալ է։

1. Գ. այնչափ։ 2. Գ. Սամփսոյն. Բ. Սամսոնն։

ԳԼՈՒԽ Ի.

Դարձեալ [1] վասն Ադամայ և կողին ի խալն Տեառն և յարուցիլն հաւնեւնատեալ։

1

Առեալ զկողն յԱդամայ Ձեռօքն յօրինէր,
Զի զմայր կենաց լուսոյն նա ծնանելոց էր.
Բացեալ զկողն յԱդամայ [2] կենդանագործէր,
Եւ նոյն Աստուածն ի խաչն զիւր կողըն բանէր։

2

Աստուած զկողն Ադամայ Ձեռօք չօշափէր,
Թովմաս [3] զՁեռն իւր ի կողն Աստուծոյ մըխէր.
Յորժամ թըմրէր Ադամ՝ Աստուած կու պահէր,
Նընջեաց [4] Տէրն ի խաչին, զինուորըն պահէր։

3

Յորժամ Նախնին յանցեաւ, Ո՞ւր ես, ասէր Տէր,
Խընդրեն [5] զըսաւրք Նախնոյն Թէ Ո՞ւր եղեն զՏէր.
Յետ Թըմրութեան Նախնոյն ապգ մարդկան ածէր,
Յորժամ [6] Աստուած Նընջեաց՝ զմեզ յարուցանէր։

4

Նընջեալ նա յուրբաթին՝ զԵւա ծընանէր,
Ի [7] նոյն ժամ Տէր Նընջեալ՝ զծնեալքս յարուցանէր.
Նընջեալ Ադամ զարթեաւ զկինըն տեսանէր,
Եւ Տէրն յետ յարութեանն՝ կանանցըն յայտնէր։

5

Տեսեալ Ադամ զԵւա՝ մարգարէանէր,

1. Բ. չունի խորագիրս և ոչ գլխոյ բաժանումն։
2. Բ. Ադամայ։
3. Բ. Թուման։
4. Գ. չունի այս տողս։
5. Գ. չունի այս տողս։
6. Գ. չունի այս տողս։
7. Գ. Նոյնժամ Տէրն։

Կոչեաց զանունըն կեանս որ զկեանքըն ծնանէր.
Առեալ զքաղցըր պըտուղն Ադամ ճաշակէր,
Եւ Տէրն ի ժամ խաչին լեզեաւ կերակրէր։

6

Ադամ յետ խաբելոյն մեծ ամօթ կըրէր [1],
Տէր մեր զթութքն և զապաշխն յերեան ընդունէր։
Ադամ երբ մերկացաւ՝ թըզենեաւն ծածկէր,
ԶԱստուած մերկ ի խաչին Յովսէփ պատանէր։

7

Թողեալ Ադամ զտերևն արտաքս ելանէր [2],
Եթող զպատանքն ի տեղն՝ յորժամ յարեաւ Տէր.
Եւս յետ յանցանացն լալով արտասուէր,
Զի՞ լաս ի պարտիզին ընդ նա ասէր Տէր։

8

Ծնանիլ [3] զԱստուածորդին Եւս ցանկանէր,
Ասէ. Ես եմ քո որդին, յորժամ յարեաւ Տէր.
Ուր ես լինիմ դու անդ, ասէր ցԱդամ Տէր,
Կայր մերձ երիասարդն՝ յորժամ յարեաւ Տէր։

9

Փըչումն աստուածային որ ի դրախտին կէր [4],
Փըչեալ ի վերնատունն նոյն Աբրահէն էր [5].
Օրհնեալ Քիսուս Աստուած անճառ կենաց մէլ,
Ընդ Հօր և սուրբ Հոգւոյն հաւասար էիր [6] Տէր։

10

Զեղեալն [7] որ ի դրախտին հրաշիւք գուշակէր,
Ցիւրում սուրբ գալըստեանն անձամբ կատարէր.
Օրհնեալ ես յաւիտեան կեանք և մարդասէր,
Զմեզ քո սուրբ արքայութեանդ արժանացո՛ Տէր։

1. Բ. Գ. ամաւթով կէր։
2. Բ. եւ ասէր։
3. Բ. ծնանիլ։
4. Բ. տէր (իմա՛ տայր)։ Գ. էր։
5. Գ. Տէր։
6. Գ. համաչիք։
7. Բ. Ասկից մինչև սոյն երկրորդ գրքին վերջը չունի։

ԳԼՈՒԽ Ը.

Վասն յիշատակարանի գրոցս[1]։

1

Հասեալք յաւարտ բանիս օրհնեսցուք ըզՏէր,
Ոստի բանքս ըսկըսաւ՝ անդ և աւարտէր[2]։
Պատմի Ադամ[3] *՝ւ Եւա և որ ինչ անցքն էր*[4],
Եւ այլ ծածկեալ խորհուրդ որ հանդերձեալն էր։

2

Առեք գխորհուրդս ի միտ, եղբարք[5] *բանասէր,*
Իմաստաք որ է ի սմա՝ յայլ ուրեք ոչ կէր։
Բանքս[6] *այս ոչ է*[7] *յինէն, այլ ի բաղձմանց էր,*
Զի սէր անօրէնութեանն զմիաբս վառեալ էր։

3

Բայց ոչ յերկարեցի[8] *զի ձանձրանալ տէր,*
Այսքան՝ բանասիրացըդ բաւական էր։
Գրեցի զոտանաւորքս ոչ զինչ պատշաճն էր,
Զի ես Տէր Աստուածեալ միտքըս ցընդեալ էր։

4

Ի յայս ժամանակիս սուլթան Թամուրն էր
Թվականս ՈՒԹ[9] *հարիւր՝ւ յիսուն՝ւ երկու*[10] *էր։*
Բարեմիտ ընթերցողք յիշեցէք առ Տէր,
Զեղբայրն իմ ըզԲարսեղ սուրբ քահանայ էր։

1. Այն յիշատակարանը ունի Ադամգիրք Աստուածին Բ. օրինակը (էջ 357–61), զոր հոս ես պիտի կոչենք։
2. Ե. յաւարան էր։
3. Ե. պատմէ ՅԱդամ։
4. Ե. յանցանքն էր։
5. Բ. եղբայրք։
6. Ե. չունի յաջորդ վեց տողերը։
7. Բ. Թէ։
8. Բ. երկարեցի։
9. Եօթ հարիւր։
10. Ե. երիքն։

5

Ընդհայր իմ ըղձաւիթ և զմխիթ իմ մեր,
Աբեամբ մերձաւորօք յիշեցէք առ Տէր.
Զիմ մեծ բարուննպաստն յայժ իմասանասէր [1],
ԶԳրիգոր մեծ հընձնազգեաց աղերսէք առ Տէր:

6

Զդիտող Հայաստանեայց հոգւով սըրբասէր,
Զընտրեալ Տէր Կարապետ չնորհազարդէ Տէր.
Զմանկունս [2] եկեղեցոյ որ ի ներկայս էր,
Զանցեալն և զապառնին միշտ յիշեսցէ Տէր:

7

Ո՛վ ընտրեալ քահանայք, մըտօք բանասէր,
Զնուաստս Տէր Աւաքեալ դուք յիշէք առ Տէր:
Զյիշողդ մեր առ Աստուած գըթով սըրտասէր [3],
Ցաւուրն այցելութեան պըսակեսցէ Տէր:

8

Զծադկունս [4] պէսպէս լուսոյ որ աստ յիշած էր,
Նոցին պըճնեալ գունով զձեզ ծադկեսցէ Տէր.
Զիչխանըն մեծ Սըմբատ և զպարոն Բուրթէլ,
Ազգօք և զաւակօք ծադկեցուսցէ Տէր [5]:

9

Զհերձուածք չարին որ [6] յայս ժամանակիս էր [7],
Ի Սիւնեաց վիճակէս [8] փարատեսցէ Տէր:
Երեք [9] հարիւր [10] ու քսան տունըս որ ի սմա կէր,
Այս ձեզ ի յընթերցումն և ինձ յիշման մէլ:

1. Բ. խմաստասէր:
2. Ե. երկու տող չունի:
3. Ե. արտասէր:
4. Ե. երկու տող չունի:
5. Ե. կը յաւելու «Ընդ Քեզ իւր զաւակօք պարոնըն Բիւրթէլ, Զպարոն Սըմբատ որդովք պահպանեսցէ Տէր:
6. Բ. զոր:
7. Բ. կէր: Ե. ի հերձուած Ֆրանկաց որ այս ժամանակս է(ր):
8. Քատ Բ. ի, Ա. վիճակ էր:
9. Ե. չորս տող չունի:
10. Ե. հարիւրք:

10

Հանուրց[1] *զմեր նըշխեցեալն և զյիշողացդ էլ,*
Մեծի հարանարանին ծաղկազարդէ Տէր.
Օրհնեալ Հայր և Որդի և սուրբ Հոգին Տէր,
Փառաց և յարութեան և պըսակաց մէլ[2]:

1. Բ. հանուբ:
2. Ե. մեր, Ե. կը յաւելու. «Օրհնեա յամէն լեզուաց անճառա-
գոյթ Տէր, Որ ազգիս մարդոյ, կեանք և կենաց Տէր:

դասէր եղեր կե(նաց մէլ?):
Օրհնեա ի սրովբէից եռահիւ-
սեակ Տէր, Որդիդ Հարբ և Հո-
գով, կեանք և կենաց Տէր:

ԱՌԱՔԵԼ ՍԻՒՆԵՑԻ

ԱԴԱՄԳԻՐՔ Գ·

Ա Դ Ա Մ Գ Ի Ր Ք Գ[1].

Բանիք[2] *հոգեզուարճ և պատմուբիւնիք հարկաւորք։*
Յաղագս Նախնեացն Ադամայ և Եւայի բարառնաբար ասացեալ։
Այլ և զանազան խորհուրդ վասն Նախնեացն և վասն մեր, և վասն Տեառն և վասն օձին և բանսարկուին և պատրաւեացն։
Ասացեալ ոտանաւորաբար ի Տէր Աբաքեղոյ Սիւնեաց։
Ցուցիս երկու հարիւր բան։ Տասն գլխով բաժանեալ։

Ա. Նախ[3] *վասն Նախնեացն մի առ մի պատասխանիք յանդիմանութեամբ։ Տունս Լ։*

Բ. Երկրորդ՝ թէ վասն է՞ր այնպիսի փորձանաց դիպեցան։ Տունս Լ։

---

1. Առաքել Սիւնեցւոյ «Ադամգիրք Գ.»ը բաղդատած ենք երեք ձեռագիր Օրինակաց և Տպագրին հետ։ Ա. Օրինակն է հնագոյնը 1475 ին գրուած (Տե՛ս Ձեռ. թիւ 1), Գ. Օրինակը՝ «Ոտանաւոր Ա». (Տես Ձեռ. թիւ 5). Բ. Օրինակը «Առաքել Բ». (Տես Ձեռ. թիւ 10), և Տպ. = Տպագրութիւն։

2. Գ. չունի նախաբան. Տպ. սկսանի. «Բանք հոգեզուարճ վասն Նախնեացն մերոց Ադամայ և Եւայի, և բարառնաբար ասացեալ։ Եւ այլ զանազան ասացուածք պիտանիք և օգտակարք։ Շարադրեցեալ ի նոյնոյ տէր Առաքել վարդապետէ Սիւնեաց եպիսկոպոսէ, և բաժանեալ ի գլուխս տասն»։

3. Տպ. այլապէս, տես ի խորագիրս։

Գ. Երրորդ՝ զոր մեք պարսաւեմք զնոսա վասն յանցմանն. այլ և ի խրատ բազմաց: Տունս ԻԴ:

Գ. Չորրորդ՝ զոր Նախնիքն պատասխանելով յանդիմանեն զմեզ և խրատեն: Տունս ԺԴ:

Ե. Հինգերորդ՝ զոր Նախնիքն բաղձմամբ բարոյն՝ փոշիմանեալ ի չարէն վասն յանցմանն: Տունս ԺԶ:

Զ. Վեցերորդ՝ վասն բանսարկուին և օձին նախատինս: Տունս ԻԴ:

Է. Եօթներորդ՝ զոր դէւք մեզ պատասխանեն, անմեղադրելի գոլ զինքեանս: Տունս ԺԲ:

Ը. Ութերորդ՝ վասն կերպի օձին: Տունս ԺԱ:

Թ. Իններորդ՝ վասն արարչութեանն: Տունս Ի:

Ժ. Տասներորդ՝ վասն օձին և բանսարկուին, և թէ ո՛րպէս պատրեաց զնախնիսն: Տունս ԿԷ:

ԳԼՈՒԽ Ա.

Վասն Նախնեացն մի առ մի պատասխանիք յանդիմանուրեանէ [1]։

ԱԴԱՄ ՅԱՆՁՆ ԻՒՐ ԱՍԷ [2]

1. Ընդ բանասարկուին յոյժ զարմացայ,
Թէ նա վասն էր այսքան մախաց.
Ո՛չ հանդարտի՝ւ ոչ զովանայ,
Այլ մորմոքի և կըսկըծայ։

2. Պատուհեցար [3] ի ծառդ [4] ի վեր,
Զկինդ արարեր չարեացդ ընկեր.
Յանճառ փառաց ըզդա հաներ,
Բայց [5] քեզ անչէջ հուր վառեցեր։

3. Զայնիւ խօսիս յանկանչն ի ներս [6],
Յանմահ կենաց ըզդա զըրկես.
Նա [7] ազատի զոր դու խաբես,
Բայց դու զանէծքըն ժառանգես։

Ադամ յանձն [8] *իւր և ընդ նմա բարառնաբար ասէ* [9].

4. Վասըն սիրոյն ասաց թէ մի
Կըթել [10] զպըտուղ մահաբերի.

1. Բ. չունի վերագիրս ։ Գ. Վասն Նախնեացն և դիւացն։ Տպ. վասն զանազան խօսակցուելեան Նախնեացն մերոց Ադամայ և Եւայի բարառնաբար ասացեալ։
2. Ըստ Տպ։
3. Տպ. պատուհեցար։
4. Բ. ի ծառս։
5. Տպ. եւ։
6. Ա. ինէս։
7. Բ. Գ. դա։
8. Բ. ցաւձն իւր. Տպ. Ադամ ցանձն իւր ասէ զարձեալ։
9. Գ. խօսէ։
10. Տպ. կլթեր։

Յիմարութեամբ ես չսեցի,
Յաւիտենից կենացն եղի։

Եւա ցանձն[1] *և ցԱդամ ասէ.*

5. Արենարբու ահեղ գազան,
Չիս խոցեցեր մինչ ի վախճան.
Աչեր[2] լինել աստուածանման,
Ահա զըժոխք լինձ կու մըննան։

Ադամ ասէ.

6. Չերդ զարեգակն էի մարմնով,
Ճառագայթեալ պայծառ հոգով[3].
Աստուածատիպ ծաղկեալ լուսով[4],
Ընդ հրեշտակաց պարակցելով։

Եւա ասէ[5]*.*

7. Եւ որպէս հարսըն զարդարեալ,
Եւ յառագաստ լուսոյ[6] բազմեալ[7].
Որպէս զըշխոյ փառաք հըրճուեալ[8],
Նորանըշոյլ ճառագայթեալ։

Ադամ[9] *ասէ.*

8. Չի՞նչ գործեցեր, կին դու Եւա,
Յինէն ծընար դու[10] աստանայ.
Չպըտուղս ետուր որ ես կերայ,
Յանճառ փառաց իմ զըրկեցայ[11]։

1. Բ. ցաւձն և ցԱդամ և ցանձն իւր ասէ։ Գ. Տպ. Եւա ցօձն ասէ։
2. Տպ. Աթեր լինել։
3. Տպ. լուսով։
4. Տպ. գունով։
5. Ա. չունի զխորագիրս։
6. Բ. լուսով։
7. Տպ. կազմեալ։
8. Տպ. ճեմեալ։
9. Տպ. Ադամ առ Եւա ասէ։ Այսպէս և յայնոցիկն։
10. Բ. ինձ։
11. Գ. մերկացայ։

Եւա ասէ[1]*.*

9. Պըտուղս այս քաղցր էր և սիրուն,
Ա՛ւ ինքն ունէր զմահըն թագուն.
Բայց ինձ չասաց պըղծալեզուն,
Զիս մերկացոյց յանճառ լուսոյն։

Ադամ ասէ.

10. Լաւ թէ չէի տեսեալ ըզքեզ,
Զի նոր չարիք ծընար դու ժեզ.
Ով որ լըսօղ լինի այլ քեզ՝
Ընդ նա շատ չար անցուցանես։

Եւա ասէ.

11. Ինձ[2] վայել է՝ զոր դուն ասես,
Պատճառ չարեաց եղէ ես քեզ.
Բայց դու ականջ դիր որ լըսես,
Զիս հէնց[3] խաբեաց վինչ ես ըզքեզ[4]։

Ադամ ասէ.

12. Ես ի սիրոյ քո յաղթեցայ,
Վասն այն ի քէն հէնց[5] խաբեցայ,
Ով որ կընոչն այլ հաւատայ[6]՝
Այսպէս չարիք լինին նըմա։

Եւա ասէ.

13. Ես վասըն քո չար չհամեցայ,
Վասն ալ փառաց զայն խորհեցայ.
Քո[7] ինձ լըսելն ես չչահեցայ,
Այլ զքեզ քան զիս առաւել սեաայ։

Ադամ ասէ.

14. Լաւ թէ չէիր ծընեալ յինէն,

1. Տպ. Եւա ցԱդամ ասէ։ Այսպէս և յաջորդքն։
2. Գ. այդ ինձ։
3. Տպ. հանց։
4. Բ. քեզ։ Տպ. ըզմեզ։
5. Բ. ես։ Տպ. հանց։
6. Ա. Բ. աւաւայ։
7. Ա. Բ. ի քո։

Քանզի [1] հաներ զիս յԱյրարչէն.
Ծընցի ի քէն որդին Կայէն,
Զարեացս առնէ քեզ փոխարէն:

Եւա ասէ.

15. Ինձ լըսեցեր վասըն փառաց,
Հանդիպեցար անարգանաց.
Համբերեսցուք չարչարանաց
Քանզի կերաք մեք [2] հետ իրաց:

Ադամ ասէ.

16. Զմեզ ի փառաց դրախտէս [3] հաներ,
Ի ի հող մահու զարձեալ ածեր.
Վայ բերանոյդ քո մահաբեր,
Որ զմահն յաչխարհս [4] տարածեցեր:

Եւա ասէ.

17. Ինձ լըսեցեր վասըն սիրոյ,
Եւ մերկացար դու [5] ի լուսոյ.
Պարտ էր լըսել քեզ Աստուծոյ,
Քան թէ կընոջ՝ ասի մի հողոյ:

Ադամ ասէ.

18. Ըզքեզ խաբեաց չար Թըշնամին,
Որ հակառակն էր [6] Աբարչին.
Իսկ դու վասն է՞ր ընդ կողակցին [7]
Մահացուցեր ըզմեզ [8] կըրկին:

Եւա ասէ.

19. Նախ ի նմանէ ես խաբեցայ,
Աստուած լինել համարեցայ.

1. Տպ. քան թէ:
2. Տպ. հետ իրեաց:
3. Տպ. դրախտին:
4. Բ. յաչխարհ:
5. Տպ. յանհաս լուսոյ:
6. Տպ. է:
7. Տպ. Իսկ դու ըզկենակից քո-յին:
8. Տպ. բոլորովքին:

Վասն այն ընդ [1] քեզ զայդ խորհեցայ,
Զի վասըն քո չվերժէ դիս նա։

Ադամ ասէ.

20. Ահա բանամ զբերանս ցաւոք,
Աղաղակեմ հառաչանօք.
Աստիկ գոչեմ՝ դառն արտասուօք,
Քանզի ի հուրն անկայ ազգօք։

Եւա ասէ.

21. Կըսկըծեցաւ [2] սիրտս ի փորիս,
Ընդ ճաշակել դառըն պըտղիս.
Մորմոքեցաւ առ իս հոգիս,
Ընդ բարբառել Թիւնաւորիս։

Ադամ ասէ.

22. Հառաչելով զանձն իմ բախեմ,
Գոչմամբ ըզսիրտըս պատառեմ.
Ձիչ բառնալով աղաղակեմ,
Մինչև ի հող դարձեալ նիրհեմ։

Եւա ասէ.

23. Գունըս հատեալ է ինձ [3] յաչաց,
Ի սաստկագին հառաչանաց.
Երկունք մահու դիս պաշարեցաց,
Զի ինձ անչէջ հուրն է վառած։

Ադամ ասէ.

24. Լալով իմ սիրտս ոչ հանդարտի,
Որքան ողբամ հոգիս մաշի.
Հեղձամըղձուկ լինիմ յերկրի,
Ցեռոյ ի հուրն անչէջելի։

Եւա ասէ.

25. Ինձ հուր վառեալ կայ ի սըրտիս,

1. Տպ. Եւ։ 3. Գ. յիմ։
2. Տպ. Մորմոքեցաւ առ իս հոգիս։

Եւ մարմնաքէ միշտ ըզհոգիս.
Ծուխ և ծըծումբ այս [1] մըրըրկիս
Զթողու հանգչել ինձ [2] յաչխարհիս։

Ադամ ասէ.

26. Ես որպէս ժամ հալեալ դոզամ,
Հառաչանօք զանձն իմ ողբամ.
Թ՝ յորժամ [3] մտանիմ ի դատաստան՝
Աստուծոյ ի՞նչ տամ պատասխան։

Եւա ասէ.

27. Դու որ յինէն եղեր խաբած,
Ապդքան ողբաս տարակուսած.
Ես [4] որ պատճառ եղէ չարեաց,
Ինձ [5] թէ քանի՛ հուր կայ վառած։

Ադամ ասէ.

28. Թէ օձըն չէր ատելոյ կամ ծառ՝
Եւ կամ պըտուղըն մահարար,
Զէաք խաբեալ մեք անպատճառ,
Ապ մընայաք ի փառս անճառ։

29. Բայց գո՝ օձին լըւար, ՚ւ ես՝ քեզ.
Ոչ գիտէաք [6] գչարն որ ի ներս.
Թողաք ըզՏէր որ ստեղծ ըզմեզ,
Ի [7] ծառն յուսացաք թէ վաստք տայ մեզ։

Եւա ասէ.

30. Թէ չէր եդեալ [8] մեզ պատուիրան՝
Կամ թողեալ ի կամս անձնիչխան [9],
Զէաք խաբեալ որպէս անբան [10]
Կամ [11] մերկացեալ զփառս անվախճան։

1. Ա. և։
2. Տպ. յայմ։
3. Բ. չունի թէ։ Տպ. Թէ որ։
4. Տպ. ինձ։
5. Տպ. ասե.
6. Գ. Տպ. ոչ գիտեւով։
7. Տպ. չունի ի։
8. Տպ. եղեալ։
9. Տպ. ապաստան։
10. Գ. զանբան։
11. Տպ. Եւ։

ԳԼՈՒԽ Բ [1].

Երկրորդ, վասն է՛ր այսպիսի [2] պատահումն փորձանաց դիպեցաւ մարդոյն [3]։

1. Փառք անճառին Աստուածութեան,
Որ զհողն եատեղծ մարդ բանական,
Աբար պատկեր իւր և նըմանն,
Թողուով ի կամս իւր անձնիշխան։

2. Բայց պատուիրան եդ և պայման,
Զըհսպել ի ծառըն գիտութեան.
Այս ծառայի է անկ 'ւ արժան,
Եւ ոչ սիրոյ բընաւ [4] նըչան։

3. Եթէ զնա տէր արար ու [5] իշխան
Վասն է՛ր հարկ [6] է պահել զհրամանն.
Իսկ թէ պատկեր իւր և նման՝
Ընդէ՞ր վըճիռ ծառայական։

4. Զայս դըժուարին է մեզ գիտել,
Վասըն մըտացս անգիտութեան.
Այլ անհասին է գիտելի,
Զի այս նըմա [7] է սեպհական։

5. Որ այսքան [8] սէր ունէր անճառ,
Վասն է՛ր եատեղծ զպըտուղըն չար.

1. Գ. Վասն է՛ր այսպիսի պատահման դիպաւ նախնին մեր։
2. Բ. երկրորդ՝ Թէ ընդէ՞ր այնպիսի...։
3. Տպ. վասն Թէ ընդէ՞ր այնպիսի անցք անցին ընդ նախնիսն մեր։
4. Տպ. բընաւ սիրոյ։
5. Տպ. Եթէ արար տէր և իշխան։
6. Տպ. հարկիւ եդ պատուիրան։
7. Բ. նմանն։
8. Գ. այնքան։ Տպ. այլ և Թէ սէր։

Իակ թէ խորհուրդ լաւ ի նմա կայր՝
Վասն է՞ր ասաց ոչ մերձենալ [1]։

6. Այլ և ոչ միմեանց ներհակ.
Այս՝ քրննութեանց է յոյժ դիմակ.
Անեղ արքայն լինել ծառայ,
Այս և յեղեալս [2] է անտեղեակ։

7. Ցետոյ ի խաչ գալ Արարչին,
Այս՝ խորհըրդոց է գլուխակ [3].
Բայց այս նըմա է գիտելի,
Որ է բնութեամբ անեղ գոյակ։

1. Տպ. մի մերձենար։
2. Տպ. յեակս։
3. Գ. աւելի ունի յաջորդ չորս տողերը. «Մահուամբ բզմաեցաւ է գլուխակ»։

հըն լուծեալ — Այս մեր մըտացս է հակառակ։ Զաբչարանքն է զմեզ ազատել — Այլ՝ հիմն է գլուխակ»։

ԳԼՈՒԽ Գ.

Զայս[1] *մեք առեմք նոցա յանցեալոյ,*
Եւ մեզ խրատ ի հանդերձեալն,
Զի որ տեսցէ զչար պատահեալն,
Վասն իւր հոգոյ տարակուսեալն։

1. *Մեղադիր մի լինիք այլոց,*
Դուք որ տանջիք ի խորհըրդոց.
Թէ չվառէիք ձեռօքդ ըզհնոց՝[2]
Զանկանէիք անձամբդ ի բոց։

2. *Նախ պատրաստիլ պիտէր բանին,*
Եւ չատ խորհիլ վասըն նորին.
Զի որքան հոգ կան ի բանին՝
Յետոյ անդարձ փոշիմանին։

3. *Յորժամ դու զայդ բանդ*[4] *խնացար՝*
Կենալ[5] *պիտէր ժամանակաւ.*
Զի քեզ յայտնէր բանըն կարգաւ,
Զոր[6] *ինչ քեզ շահ էր և յարմար։*

4. *Իսկ դու փութով առնել*[7] *սկըսար,*
Որպէս ի չուր ոք ծարաւեալ.
Մըտեր ի ծով դու անհամաձար,
Եւ ի յըմպելըն խեղդեցար։

1. Տպ. ունի սա խորագիրը. «Որպէս թէ մեք պարտաւեմք այժմ զանմտութիւն նախնեացն»։
2. Գ. զբոց։
3. Գ. ի հնոց։
4. Տպ. զայս բանս։
5. Ա. կենալ ալ։
6. Տպ. որ ինչ։
7. Տպ. բանել։

5. Այդ [1] մեծ փառացդ որ ցանկացար՝
Այդ քեզ անհուն [2] էր ՚ւ անհընար.
Բայց թէ ժուժկալէիր յերկար,
Յայնժամ երթայր բանդ ի կատար [3]։

6. Խաբմամբ օձին զպըտուղն ուտէք,
Ի յամօթոյ զմերկանս ծածկէք.
Բանիւց օձին հաւատացէք,
Ոչ այն զանէծքըն ժառանգէք։

7. Դուք դողացայք զպըտուղ ծառին,
Զաղտ Ա[4]բարչէն ձեր ստեղծողին.
Ոչ այն առիք զպատիժ գողին,
Մերկ թագուցեալ առ [5] Քրզենին։

8. Հնազանդեցայք [6] ձայնի օձին,
Եւ ոչ բանից ձեր [7] Աբարչին.
Ոչ այն ի հող դարձայք կըրկին,
Եւ կերակուր եղէք գըմին։

9. Դուք ցանկացայք փառաց ինչ նոր,
Ոչ այն իմիք [8] յանդունդըս խոր.
Մեք հնազանդեալ սըրտիւ բոլոր,
Ելցուք ի [9] փառսըն դահաւոր։

10. Պըտուղդ այդ խակ է [10] և անհաս,
Եւ տարաժամ դու ցանկանաս [11].

1. Տպ. արդ։
2. Տպ. անհաս։
3. Գ. աւելի ունի տունս «Մխաբանին օձն և ետա, Զաբիս խորհին վասն. Ադամայ Զպըտուղն ընծայ բերին նըմա, Զի ուտելովն ասատուածանայ։
4. Ա. Ա՛բարչէդ. Տպ. գաղտ
5. Բ. ընդ։
6. Ա. Բ. Գ. հնազանդեցար։
7. Բ. Տպ. ձեր։
8. Բ. իմէք։
9. Ա. չունի ի։
10. Ա. էր։
11. Տպ. մերձենաս։

Վասն այն չառեր որում [1] բաղձաս,
Այլ դառնամահ միշտ կըսկըծաս։

11. Ընկերացար դու ընդ օձին,
Լեալ թիւնաւոր նըման նըմին.
Վասն այն [2] առցես [3] զպատիժ նորին,
Ատ և ի հուրն անչիջելին [4]։

12. Ի մէջ դրախտին դուք չհանդարտեք,
Անմահ փառացդ ոչ հանդուրժէք.
Յորժամ յերկիրս յայս իջանէք,
Շատ հառաչմամբ զայն չգտանէք [5]։

13. Ոտիւք ի ծառն արշաւեցեր,
Մեծ փափագմամբ զպըտուղն առեր.
Զոր կարծէիրն՝ զայն ոչ տեսեր,
Այլ զհակառակ [6] նորին գըտեր։

14. Զբոլոր դըրախտն երես [7] նա ձեզ,
Թէ դու [8] հնազանդ լեալ՝ ժառանգես.
Զանմըտութիւնդ [9] որ կայ ի ձեզ [10]
Ոչ յանասունըն [11] չգտանես։

15. Թէպէտ դու մին պըտուղ կերար,
Բայց զանազան չար ի նմա կայր.
Մահ և դըժոխք՝ որպէս տեսար,
Լաց և կըսկիծ զոր ընկալար։

1. Բ. չար երբորդում։
2. Ա. չունի այն։
3. Տպ. առնուս։
4. Տպ. յաւիտենին։
5. Տպ. ի մէջ դրախտին չհանդարտեցիք, վասն այն ի սատր երկիրս իջիք. Շատ հառաչմամբ աղէկիզիք. Ախմ որ էանց ոչ հասանիք։
6. Տպ. ըզներհակ։
7. Տպ. եւս։
8. Տպ. չունի դու։
9. Բ. զանմահութիւնդ։
10. Տպ. քեզ։
11. Տպ. եւ ոչ յանբանսըն գըտանես։

16. Զպըտուղն առիք դու անխորհուրդ,
Եւ ցանկութեամբ կերայք յագուրդ [1],
Յաւ և անէծք այդ կերակուրդ,
Չմեզ յագդէ յագդ մաշեաց այդ լուրդ [2]։

17. Զպահքն ի դրախտին դուք չպահեցիք [3],
Այլ զգողութիւնն ևս յաւելիք.
Որկրամոլեալ [4] էք [5] և մոլիք,
Անհաւն չարեօք միշտ եղկելիք։

18. Դուք ամենայն բնութեանց ներհակ,
Ինձ զայլ ստեղծուածս այլ անառակ [6].
Թող թէ զպըտուղ մահուն կերայք,
Յետոյ վասն էր չասացիք «Մեղաք» [7]։

19. Ո՛վ դու անվիտ մայր մեր Եւա,
Զլսես [8] թէ պիտի ասաց [9] քեզ դա.
Ո՛չ թէ նոր փառըս դա քեզ տայ [10].
Այլ մերկացոյց զոր ինչ քեզ կայ։

20. Նախ ի փառաց դրախտէն [11] եհան,
Երկրորդ՝ պահէ ի սատանման,
Երրորդ՝ ածէ ի գերեզման [12],
Զորս՝ չարչարանք քեզ [13] անվախճան։

1. Տպ. սապէս կը չարունակէ «Զմեզ յագդէ յագդ մաշէ այդ հուրդ, Ցոր յաւիտեան տանջիմք անգութ»։
2. Բ. հուրդ։
3. Տպ. ոչ պահեցիք։
4. Բ. որկրամոլ լեալ և մոլիք։
5. Տպ. դուք։
6. Բ. Տպ. հակառակ։
7. Տպ. Եւ ոչ ասիք Ցեառնէ՝ մեղաք։
8. Տպ. տեսե՞ր։
9. Տպ. արար։
10. Տպ. կարծէիր թէ նոր փառք կու տայ. Արդ մերկացոյց զեղէնն ահա։
11. Տպ. դրախտին։
12. Տպ. Երրորդ՝ դըժոխք ձեզ կու մրնան, Եւ չարչարանքըն անվախճան։
13. Բ. ձեր։

21. Զխիղճ բնութեանս որք մեռանին,
Ուր [1] վըճարէք դուք երկոքին.
Այլ և զանչէջ հուր [2] գեհենին,
Ուր [3] մեղուցեալքըն տոչորին:

22. Զպէսպէս կըսկիծս [4] որ ի մարմնի,
Սուգ և ողբումն ուր և լինի՝
Դուք էք պատճառ ամէն չարի [5],
Որ լըսեցիք օձին [6] ձայնի:

23. Ստեղծողն բնութեանս քառանիւթեայ,
Արար զհոգին [7] եռամասնեայ.
Փառք տէրութեան երեքանձնեայ
Որ գայ ի խաչ վանն Աղամայ [8]:

1. Տպ. արդ:
2. Տպ. եւ ժառանգէք զբոց:
3. Ա. որ:
4. Տպ. «Զպէսպէս ողբոցս և կականի — Եւ կըսկըծմանն որ ի մարմնի»:
5. Տպ. ամենայնի:
6. Ա. անձին:
7. Բ. զհոգիս:
8. Տպ. փառք տէրութեանն և երեքանձնեայ, Որ զմարդն ա- րար քառանիւթեայ. Անտես արար զյանցանս նորա: Եւ վերըսաին փըրկեաց ըզնա:

ԳԼՈՒԽ Դ.

Պատասխանի տրուեալ նորին,
Բարառնաբար ընդ մեզ խօսին՝
Աւ ի խրատս անփորձ անձին,
Չի մի տրգեռ գոռով պարծին [1]։

1. Մեղադիր մի լինիք դուք մեզ,
Չմեզ հէնց [2] խաբեց որպէս ըզձեզ.
Բայց օրինակ չըկայր այլ [3] մեզ,
Որպէս եղաք [4] մեք վասըն [5] ձեզ։

2. Չմեզ միւն պըտղով չարէն խաբեաց,
Եւ վեց հազար ամ չարչարեաց.
Չձեզ որ հազարս՝ յօրըն [6] չամբեաց,
Տես թէ քանի՛ չար կայ պահած։

3. Տեսանելով [7] զիս խայտառակ,
Դուք մի լինիք հէնց անառակ [8].
Ես ձեզ նըշան և օրինակ,
Որ իմ մեղօքս ամէնքդ կորայք [9]։

4. Եկեալ ի միտս իմ մորմոքիմ,
Եւ տոչորեալ բոցակիզիմ.

1. Տպ. Որպէս թէ նախնիքն պատասխանելով բանից մեր՝ յանդիմանեն զմեզ և խրատեն։
2. Տպ. հանց։
3. Տպ. ոչ կայր անդ։
4. Բ. մեղաք։
5. Տպ. այժըմ։
6. Տպ. չարիս։
7. Ա. տեսանես։
8. Ա. խայտառակ։ Տպ. սդինպէս առակ։
9. Տպ. որ չըլինիք Տեառընընեբհակ։

Վ֊ան [1] է՞ր չլուայ պատուիրանին [2],
Քան թէ կերայ զպըտուղ ծառին [3]։

5. Բամեալ ծընունդք իմ միաբան,
Յաւակցաբար խըրատ ձեզ [4] տամ.
Թէպէտ զաչխարհս բոլոր [5] ձեզ տան,
Մի՛ մեղանչէք ՝ւ ո՛չ [6] մի անգամ։

6. Ահա ես ձեզ տիպ և նըշան,
Կըսկըծամամբ և փոչիման.
Տանջին անձինք մեր անվախճան [7],
Վ֊ասըն միոյ պըտղոյն յանցման։

7. Որամիկ խորհուրդ իմ անխըրատ [8],
Եւ ցանկութիւնս բազմագիտակ.
Օձն և պըտուղն ինձ հակառակ,
Խլեցին զիմ փառան աստուածօրնակ [9]։

8. Առեալ զպըտուղըն ցաւագին,
Ձաչակեցի կամօք չարին.
Ահա տանջիմ անհընարին [10],
Ցանցեալ ներկայս և յապառնին։

9. Վկայեալ ըզսիրաբոս խորհըրդոյ,
Սպասեմ հրաշից ծագման լուսոյ.
Ջի այն որ ստեղծ զիս ի հողոյ՝
Փըրկէ մահուամբ մարմնոյն իւրոյ։

1. Տպ. Թէ ընդէ՞ր ներհակ իմ Աբարչին, — Առեալ կերայ զպըտուղ ծառին։
2. Ա. պատասխանին։
3. Ա. չարին։
4. Տպ. ձեզ խրատ։
5. Տպ. ամէն։
6. Տպ. որպէս անբան։
7. Տպ. անխաբան։
8. Տպ. ամիկ խուրհուրդս անմիտ ունակ։
9. Տպ. լուսատեսակ։
10. Տպ. ողորմագին։

10. Երթեալ առի զպըտուղըն չար,
եղէ բնութեանս մահուան պատճառ.
Ինև փըրկիչն է անհընար,
Այլ իմ ստեղծողն առնէ ինձ ճար [1]։

11. Աստուած լինել ես ցանկացայ,
Գանղի [2] բնութիւնս բարոյ բաղձայ.
Ցետոյ եկեալ նա մարմնանայ,
Յորոյ [3] պատկեր նախկին ստեղծայ։

12. Լընու զփափագն իմոյ բաղձման,
Որդի Կուսին՝ Աստուածըն Բան.
Լինիմ ես մայր անհաս բնութեանն,
Յայնժամ [4] ըզնծամ աստուածութեամբն [5]։

1. Ա. չար։
2. Բ. քան զիս։
3. Բ. որոյ։
4. Տպ. եւ միշտ։
5. Տպ. յարքայութեանն։

ԳԼՈՒԽ Ե.

Նախ[1] գոյացոյց տիպ և. նրուաև
Զմարդն իւր պատկեր և. բնակարան.
Հոգի, մարմին ոչ միտք բանական,
Երեքանձնեայ աստուածոչրեանն։

1. *Տարփմամբ[2] փառացն իմ առաջին՝*
Այնմ որ ինձ կայր նախ ի դրախտին,
Վասըն միոյ զառըն պըտղին
Այժմ ըզդիմակն ունիմ նորին։

2. *Իաք ծաղկեալ որպէս չուշան,*
Դէմք մեր փայլէր աստուածանման.
Ահա եղաք որպէս զանբան,
Սատանայի գոլ բնակարան։

3. *Բաժեալ չարժիմք[3] ի միասին,*
Ասեմք[4]. «Մեղայ քեզ անքընին
Սատիկ գոչմամբ և. ահագին.
Եկեալ հաշտեա 'նդ[5] մեզ վերըստին։

4. *Այլ ես ինձէն փոշիմանեալ,*
Մարմնով մըտօք հոգիս չարժեալ.
Նոր հառաչմամբ առ քեզ դիմեալ՝
Նոր նորոգման ակըն կալեալ։

5. *Ողորմիկ մըտօք ես խաբեցայ,*

1. Տպ. ունի «վասն աղէկիգեալ սգով ողբալոյ զինքեանս Կաստեղծիցն։
2. Բ. Տպ. տարփամ։
3. Տպ. չարիք։
4. Տպ. ունի նախ երրորդ տողն յետոյ երկրորդն։
5. Բ. Գ. չունին ընդ։

Ունկընդրութեամբ օձին կոչեայ.
Պըտղոյ ծառոյն ես ցանկացայ՝
Մեծ տանջանօք անձն իմ ողբայ [1]։

6. Այլ ես աչօքըս ծովացայ,
Ի լուծեալ սըրտիս հոգիս ողբայ.
Տարակուսեալ անձն իմ դողայ,
Եկեալ ի միտս՝ ասեմ մեղայ։

7. Փակտեալ նեղիմ ի խորհըրդոց,
Երկունք կալաւ [2] զիս ի ցաւոց.
Ղալատեցայ յիմոց գործոց,
Ղօղեալ մաշիմ անձամբս ի բոց։

8. Եկեալ ես մերձ եղէ ծառին,
Խուծեալ ի գեղ [3] մահաբերին.
Որպէս ըզբոց [4] մահն որ ի նմին՝
Այրեաց զբնութիւնս բոլորովին»։

9. Ասաց Աստուած. Ո՞ւր ես Ադամ,
Այգի [5]. Կամ մերկ ի թագըստեան [6].
Յայնժամ ասաց ինձ քաղցրաձայն.
Ումի՞ [7] ծանեար զմերկըդ բնութեան։

10. Լալով լըցայ ես ցաւագին
Ցոչ գիտելոյ զպատասխանին.
Նա հարցանէր վասըն գործին,
Այլ ես չետու մեղայ նըմին։

11. Թէ հանդիպի ձեզ սատանայ
Մարմնատեսիլ որպէս և նա,

1. Գ. եւ ի դրախտէն արտաքսեցայ։
2. Գ. Տպ. կալան։
3. Տպ. ի դեմ։
4. Տպ. խընձոյ։
5. Գ. ասեմ։
6. Ա. թագըստման։
7. Գ. Տպ. յորմէ՞։

Մի ի բազմաց զնա համարեա,
Որք մարտընչին միշտ յարակայ։

12. Փորձիչըն բուռ է աչխարհի,
Մաքրիչ ժանգոյն որ յարծաթի.
Թէ դու մաքուր լինիս անահ՝
Փորձիչն առ [1] քեզ այլ բան չունի։

13. Ցերիս իրաց հոգիս տագտակայ,
Որք մարտընչին միշտ ընդ սմա [2].
Մարմինս, աչխարհս և սատանայ,
Ցորոց սարսեալ անձն իմ դողայ։

14. Թոյլ տայ բնութեանըս մարդկային
Դառնալ ի հող խառնմամբ օձին,
Քանզի լուծեալ ի հող կըրկին,
Ծածկեալ խորհուրդ մեծ ՚ւ անքննին։

15. Զի չկամեցաւ մընալ ի նմին
Որպէս և էր նախ ի դրախտին.
Այլ զի զպատկերըն նախատպին,
Հանցէ ի փառան աստուածային։

16. Այս թըշնամիքս որ բըռնանան [3]
Ընդդէմ անձինս և զօրանան.
Սարսիմ սըրտիւ սարսափական
Եւ կամ ահիւ միշտ ի դողման։

17. Ո՛վ ճառագայթ երեք լուսեան
Եւ զօրութիւն անհատական,
Տուր զօրութիւն մեզ փըրկական
Եւ ազատեա՛ զամենեսեան։

1. Տպ. ընդ։
2. Գ. Տպ. նմա։
3. Տպ. չունի 14 և 15 տուները անոնց տեղ ունի 16 և 17։

ԳԼՈՒԽ Զ.

Վասն[1] *բանաստղծութեան և օձին։*

1. *Աչժըմ*[2] *թողեալ զբանըս նոցին,*
Բարառնաբար ասեմք օձին.
Որ խօսելով ընդ կողակցին՝
Թիւնօք ելից զամենեսին։

2. *Դըստերք երէք են տըզրըկի,*
Ըստ իմաստնոյն Սողոմոնի.
Երիցս եղեալ են եղկելի,
Եւ նիւթք չարեաց ամենայնի։

3. *Ի յԱբարչէն դու հալածեալ,*
Մտեր ի գազանդ այդ անիծեալ.
Կըրկին թիւնօք մաղձաժայթեալ՝
Զմահն ի բնութիւնըս տարածեալ։

4. *Լըրտեաք չարեաց մահաբերին,*
Կըրկին գազանքդ ի միասին.
Բարբառելով ձեր ընդ Նախնին՝
Աւար առիք զամենեսին։

5. *Խաւար մածեալ ի յանդընդոց՝*
Զար հըրդեհեալ ի խորհըրդոց.
Միշտ տոչորիս անձամբդ ի հնոց,
Եւ ոչ վառիս լուսովն ի բոց։

6. *Ծրարեալ ունիս չարն ի սըրտի,*

1. Գ. չունի զխորագիրս։ Տպ. «Բանք նախատանաց առ օձն և առ բանաստղուն»։

2. Գ. այս տունը խորագիր նըկատած և կարմրագիր գրած է։

Որպէս ըզհուր վառեալ հնոցի.
Սպասեալ [1] դիպող ժամանակի,
Զի [2] հըրդեհէս զանմեղ հոգի։

7. Կատաղեցար որպէս գազան,
Դու՛ մըտաւորդ, որպէս զանբան.
Հեղեր ըզմաղձ քո թիւնական
Մահացուցեր [3] զամենեսեան։

8. Հատեալ է քուն քո ի [4] յաչաց
Եւ մոռացար կամաք զԱստուած,
Որպէս հընոց չարեաք վառած՝
Զանաս այրել զանձինս բազմաց։

9. Զայն [5] քո մեղմեխ է և քըծնուն,
Սուր երկայրի լեզուդ ազդու.
Թիւնքըդ [6] լըցեալ մաղձիւ [7] մահու
Ժայթքես յոգիս յորդոց [8] նախնոյ։

10. Պ՚օղեալ սարսիմ ի քոյդ ձայնէ,
Եւ որպէս հուր հոգիս վառէ.
Ոչ չիջանի 'ւ ոչ հանգարտէ,
Այլ հըրդեհեալ բոցակիզէ։

11. Ձիչ բառնալով ի քէն փախչիմ
Եւ ի գործոց քոց հրաժարիմ.
Սիրով յԱստուածն իմ դաւանիմ
Ցայն՝ որ եսպան զքեզ ի խաչին։

12. Զըհանդարտիս ի խորհըրդոց,

1. Տպ. սպասես։
2. Տպ. Առնել հըրկէզ զամէն հոգի։
3. Տպ. եւ մեռուցեր։
4. Ա. քունքըդ քո յաչաց։ Տպ. քունն ի քո աչաց։
5. Ա. Բան քո։
6. Տպ. Թիւն քո։
7. Տպ. Մաղձօք։
8. Տպ. ամէն մարդու։

Զարեօք վառեալ որպէս ըզրոց.
Ի կատարել [1] կամացըդ քոց՝
Անձամբ մաշիս յանչէջն ի հնոց։

13. Պատճառ եղեր մահու մարդկան,
Ընդ կողածնին [2] խօսակցութեամբ.
Բայց ի յաւուրն այցելութեան՝
Մատնիս ի հուրն անանց մահուան։

14. Ջանաս հանել զմեզ ի կենաց,
Ջըրկեալդ [3] կամաւ յանճառ փառաց.
Դա ազատի յիւր յանցանաց,
Բայց քեզ անչէջ հուրն է վառած։

15. Ո՛վ բանսարկու պիղծ սատանայ,
Քեզ ի՞նչ մեզաւ մայրդ իմ Եւա.
Որքան ի մեզս յաճախէ դա՝
Հուր զհենին քեզ բազմանայ։

16. Դու խաւարեալ ես ի սիրոյ
Եւ սեւացեալ սիրտդ [4] յատելոյ.
Ծուխ հըրդեհի որպէս ի հրոյ՝
Ի յըղընգաց քոյին հոգոյ։

17. Դու մախացար ընդ Աստուծոյ [5]
Ըստ չարութեան կամացըդ քո.
Բայց [6] ընդ պատկեր Նորին գեղոյ՝
Կատարեցեր ըզկամըս քո։

18. ԶԱստուած ի խաչ ածեր մարմնով,
Որ համբերեաց վասն իմ սիրով.

1. Տպ. ի կատարեալ։
2. Տպ. կողակցին. այսպէս ունե-
ցած է և Բ. և յետոյ կո-
դածնին սրբագրած։
3. Տպ. զբրկել։
4. Տպ. չունի սիրտդ այլ ի։
5. Ա. Բ. յԱստուծոյ։
6. Տպ. եւ։

Բայց դու առցես ըզնոյն փութով
Զոր հնարեցար չար խորհըրդով։

19. Ի հուրն անկեալ դու պապակիս,
Եւ տոչորեալ բոցակիզիս.
Կըսկըծամահ դու [1] մորմոքիս,
Եւ յաւիտեան ոչ ազատիս։

20. Բնութիւնք [2] հանուրց եղականին,
Յափըշտակել փութան զբարին.
Չի ցանկութիւնս այս յանդըգնին
Ի առեղծմանէն գոյր ի նոսին։

21. Իւրաքանչիւրքն ըստ չափ անձին՝
Բաղձան հասանիլ բարեաց մասին.
Աչք ամենայն ի քեզ հային,
Չի տաս նոցա ըզպիտանին։

22. Հրեշտակք և մարդ վասն այս յանցին,
Չի ցանկացան յոյժ Աննմանին.
Ի ոչ հասանել բարեաց հանրին՝
Եւ զմանաւորըն կորուսին։

23. Ցանկալն հարկ է առնուլ զբարին,
Այլ զի անկար են՝ ոչ տանին.
Վասն այս թէ չար յումեք լինին՝
Առ այլս բարի կերպարանին։

24. Ինքեանց յատուկ ըզնեն զբարին,
Ցայլս հանելով զպատճառ չարին.
Որով յայտնի կամք նախատպին
Գոլ բարկութիւնք յամենեսին։

1. Գ. միշտ։ Տպ. լեալ։
2. Բ. չունի աստի ի վայր զառնքս 20–28։ Տպ. չունի 20, 21, 22, 24 առնելը այլ 25–28 առնելը։

25. Զմայրն [1] առաջին մահացուցեր
Եւ ի փառացըն զըրկեցեր.
Ով քիչ լինի գործով ընկեր
Անքուն որդանցըն լինի կեր։

26. Զմարդն որ խաբել դու չկանացար
Մինչ անձինդ իրք չահեցար.
Զնա մեռուցեր և դու մեռար
Կրկին մահուամբ ի բոցն անմար։

27. Կայ այս գրեալ ի Սաղմոսին
Ըզգուշութիւն հանուրց անձին
Թէ որգայթքն որ պատրաստին
Գործոզքն ի նոյն անկանիցին։

28. Ահա Փըրկիչն անմահարար
Զիքէն պատրեալն անտես չարար
Իսկ քոյ անձինդ որ զարացար
Կայ պատրաստեալ հուրն անդադար։

1. Զտունքս 25–28 միայն Տպագիրն ունի։

ԳԼՈՒԽ Է.

Պատասխանեն[1] *դեւք առ մեզ։*

Զայս բանս[2] *առեալ մըտօք զրնեւէ,*
Որպէս թէ նա ընդ մեզ ասէ.
Զկարգն անձառին ո՛ ոք գիտէ,
Կամ դիմադարձ լինել կարէ։

1. *Մի*[3] *վայրապար զիս նախատէք,*
Պատճառ[4] *չարեաց դուք զիս ասէք.*
Անձամբ[5] *ձեզէն ինձ վըկայէք*
Զի ձեր կամաւ չարըն գործէք։

2. *Թէ ես պատճառ եղէ նոցա*[6],
Իմ պատճառն ո՞վ էր, դո՛ւն ասա.
Որ ոք անհաս[7] *փառաց ցանկայ՝*
Անհուն չարիք լինին նըմա։

3. *Իմ փառքըն մեծ էր քան նոցա*[8].
Եւ ես երէց քան ըզնոսա.
Տարամերժեալ յերկինից անկայ
Առանց պըղտոյ՝ որպէս Լեւա։

4. *Եւ եղկելի եմ քան ըզնա,*
Զի փըրկութեան հընար չըկայ.

1. Գ. չունի զայս խորագիր։ Տպ. Որպէս թէ դեւք պատասխանեն մեզ և անմեղադրելի առնեն զինքեանս։
2. Բ. Գ. զբանս այս։
3. Բ. զի։
4. Տպ. Եւ մի պատճառ չարեաց ասէք։
5. Տպ. զի դուք։
6. Տպ. նորա։
7. Տպ. անհուն։
8. Տպ. ըզնա։

Նա եւ ի փառսըն գերակայ,
Բայց ինձ տանջանքն կու մընայ։

5. Ես մի անգամ կամաւ մեղայ,
Որպէս և մայրըն ձեր եւա.
Նա փըրկեցաւ, բայց ես կորեայ [2].
Չի թողութեան չարժանացայ։

6. Մեծ երանի ձեզ թէ գիտէք,
Որք մեղուցեալ զիս նախատէք.
Չհարիւրամեայ [3] չարն որ գործէք,
Միով բանիւ զամէն ջընջէք։

7. Բայց [4] ես եղէ յոյժ եղկելի,
Չի [5] յԱստուծոյ աչացն ելի.
Հանգիստ չունիմ ես [6] յաչխարհի,
Չի հուրն անչէջ ինձ կու պահի։

8. Ծածուկ օրէնք գոյր հրեշտակաց.
Լինել հնազանդ լուսոյն փառաց [7].
Յորժամ [8] չգնացին ըստ նոյն կամաց՝
Հանեալ յերկնից անկան ի բաց։

9. Եւ նախանձովն որ ընդ Ադամ
Զար հընարիւք զրախտէն եհան.
Յոյժ յԱստուծոյ աչացն ելան,
Տանջին ի հուրըն բորբոքման [9]։

1. Ա. տանջանքըն կու մընայ։ Տպ. եւ։
2. Ա. կորայ։
3. Տպ. հարիւրամեայն ըզչարն գործէք։
4. Տպ. իսկ։
5. Տպ. որ։
6. Տպ. յայմ։
7. Տպ. կենաց։
8. Տպ. երբ։
9. Տպ. անշիջական։

Վասն [1] Նախնոյն և դիւաց:

10. Սատեղծեալ երկուքն ի միասին՝
Չհրեշտակս յառաջ [2], զմարդըն վերջին.
Փառաց զրկեալք տարակուսին,
Ոչ գիտելով զկամքն անքընին:

11. Չի [3] միոյն պըտուղն եղև պատճառ,
Միուսոյն կամքն ինքնայօժար.
Բայց որ անհնազանն [4] է և անճառ,
Նմա [5] է յայտնի այսմըն պատճառ:

1. Գ. Տպ. չունի զայս խորագիր:
2. Տպ. հրեշտակք նախկին, մարդըն վերջին:
3. Բաս Գ. ի, Ա. ունէր մի միայն. Տպ. Մինոյն:
4. Տս. անհաս:
5. Տպ. Նա զամենայն քընննէ յերկար:

ԳԼՈՒԽ Ը.

Վասն օձին[1]:

1. Օձին ասեմք զբժնեակ[2] չարին,
Որ արբանեակն էր բանսարկուին.
Իւծեաց[3] ըզմիտըս նախատպին[4],
Ծածուկ յուսովն որ ի պըտղին:

2. Զայնիւ[5] խախտեաց զգեղ նախատպին,
Եւ ձայն գուժի հասոյց նոցին.
Նա խաբելով բանիւ զնախնին
Յոյժ խաբեցաւ ընդ խաբելին:

3. Օձն որպէս սև է և սպիտակ,
Իր կըրկնակի՝ միմեանց դիմակ[6].
Բնութիւն բարի, կամք չարունակ,
Գան զայլ գեռունս չար ու անառակ[7]:

4. Խիւսեալ[8] գազանքդ ի միասին՝
Մի ոմն անհիւթ, միներն մարմին,
Ոմըն խոցեաց մահուամբ զնախնին,
Ոմն ըզհոգիս գերեաց նոցին:

5. Զև[9] սիրելոյ[10] եղոյց նոցա,
Շարժեալ ըզտուան իւր սատանայ.

1. Գ. վասն օձին և գիւացն: Տպ. բանք վասն զգալի օձին, և անմարմին գազանին:
2. Տպ դժնեայ:
3. Տպ. հիւծեաց:
4. Տպ. Նախասահզծին:
5. Ա. ձայնիւ:
6. Տպ. Ներհակ:
7. Տպ. չարասեռակ:
8. Բ. իւծեալ:
9. Գ. չունի զայս տուն:
10. Տպ. սիրելոյ:

Գալար տալով խայտայր ընդ նա [1],
Զանայր նենգել բնութեան նոցա:

6. Զայնիւ զմարմինն [2] ի հող դարձոյց,
Բանիւ զհոգիսըն մահացոյց.
Զմարմինն ի գուբ մահու կացոյց,
Զհոգիան ի դժոխս էարկ անլոյծ:

7. Նախ՝ ի գեհէն [3] հուրն արկանէին,
Երկրորդ՝ անքուն որդամբ տանջէին,
Երրորդ՝ խաւարն է արտաքին,
Զորս՝ սարսափման [4] սառնամանէին:

8. Եւ յիս բունեալ գազանքն [5] չար,
Զանայ խաբել միշտ անդադար.
Ըզտիպ մեզաց բազմանըկար,
Միշտ ցուցանէ մտացըս տրկար [6]:

9. Չարեալ ի միտս անմարմնական,
Զպատկեր մեզացըն գտնատան.
Զերդ հայելի գէմ յանդիման,
Բերեալ ցուցցէ [7] մըտաց մարդկան:

10. Այլ որ ունի միտք լուսաւոր՝
ՅԱստուած հըպեալ մասամբք [8] բոլոր,
Զնա ոչ յաղթէ այս [9] թիւնաւոր
Որպէս զնախանին ծնընդեամբ բոլոր [10]:

11. Բարուն երկնից Աստուածդ Յիսուս,

1. Տպ. խաբխաբելով կայր ընդ նոսա:
2. Տպ. զմարմինն:
3. Գ. գեհեան:
4. Տպ. չորրորդ՝ սարսուռն:
5. Ա. խաւարն: Տպ. վիշապն:
6. Տպ. անկար:
7. Տպ. ցուցնէ:
8. Տպ. անձամբ:
9. Տպ. ասա:
10. Գ. մլոր: Տպ. ոչ խայթել կարէ ի խոր:

Ստեղծող հոգոց [1], փըրկիչ մարմնոյս.
Յայտքան հնարից չար թըշնամոյս,
Փըրկեալ զերծո՛ [2] զորդիք Նախնոյս:

ԳԼՈՒԽ Թ.

Վասն արարչութեանն [3]:

1. Անհաս բնութիւնն աստուածային
Ամբար գհիւլէնն [4] նիւթ անմարմին,
Եւ ի նմանէ զլինելութիւն [5]
Յատկացուցեալ հանուրց դոյին:

2. Հայր գոյացոյց զեակս նախկին
Այլ զբաժանումն արար Որդին.
Իսկ զարգարող յաւուկ նոցին՝
Ի հրաշագործ Աստուած Հոգին:

3. Զայս մեզ յայտնեալ մարգարէին՝
Ողորմութեամբ Տեառնէն լինին [6]
Բանիւն երկինք ՚ւ երկիր հաստին,
Իսկ զօրութիւնք զարդուց նոցին
Աստուած Հոգովըն կատարին:

4. Այսպէս ի մէրս արարչութիւն [7]
Հայր յօրինեաց զմարդն առաջին.
Որդին փըրկեաց ի յերկրորդին՝

1. Տպ. հոգւոյս մեր և մարմնոյս։
2. Բ. զերծոյց։
3. Գ. չունի վերագիրս զայս։ Տպ. յաւելու՝ «Աստուծոյ և համեմատութեան արարա-ծոյս առ Աստուած»։
4. Գ. զհրեղէնն յառաջ նախկին։
5. Տպ. զկենդանութիւն։
6. Տպ. չունի զայս տողս։
7. Տպ. չունի զայս տողս։

Իակ յարութեան յօրըն վերջին
Ներոգեսցէ Աստուած Հոգին։

5. Նոյնպէս ծանեաք զՀայրըն նախկին
Եւ մարմնացեալ տեսաք զորդին.
Ի յետ համբարձմանն աստուածային՝
Իջաւ առ մեզ Աստուած Հոգին։

6. Երրորդութիւնս այս անքընին,
Անձամբ յատուկ բնութիւնըն[1] մին,
Կամք և խորհուրդ և զօրութիւն
Երրորդութեանն ի միասին։

7. Որպէս մարմին, միտք և հոգին՝
Բնութեամբ ի մի մարդ հաւաքին,
Վասն այս պատկեր[2] ու նման ասին՝
Երեք անձանցըն միակին։

8. Եւ յօրինակ մի երրակին՝
Աբար զեղեալքս նըման նըմին,
Զի ամենայն գոյք ըստ մասին՝
Իրն[3] եռակի տարօրոշին։

9. Դարձեալ նմանին եղեալքս նըմին,
Աբարչագործ բնութիւնք սոցին.
Զի ամենայն իր ըստ կարգին՝
Զնըմանս իւրեանց միշտ ծընանին։

10. Դարձեալ կերպիւ գաղափարքն
Իրօք յատուկ, իրօք ինչ մին,
Դէմք[4] իւրաքանչիւր անհատին՝
Ի նոյն տեսակն զանապանին։

1. Տպ. բնութեամբն։ 3. Տպ. յերս։
2. Տպ. պատկեր եմք անհասին։ 4. Տպ. զի իւրաքանչիւրքն։

11. Եւ այս բնութեամբ է Աբարչին՝
Առատ բաշխել յաւիտեանին,
Որպէս զՈրդին իւր միածին
Ետ նա[1] ի խաչ վասըն մարդին:

12. Պէսպէս պարգեւքն առատաձայնին՝
Բաշխեալ բնութեանց զոյեղինին[2].
Իր զանազան յոյժ հրոպագին՝
Տըպաւորեալք ի միասին:

13. Սեռք այլ և այլ ի նոյն գոյին՝
Բազում տեսակք ի մին[3] սեռին,
Անթիւ անհատք ի տեսակին՝
Յիւրաքանչիւր սեռից մասին:

14. Միմեանց աննմանք տեսակք նոցին,
Այլ և ի նմանս ոչ նըմանին.
Անհատաւոր ձև քանակին՝
Եւ այլակերպ որակք դիմին:

15. Զանազան ձայնք արտաբերին,
Բարք և խորհուրդք դիմակք նոցին[4].
Այլ և չնորհօք զանազանին
Բոխտ և դիպուածք առանձնակին[5]:

16. Զայս ամենայն պարգեւք մասին
Շնորհեաց հանուրց անհատ[6] անձին.
Զայլոյն[7] այլոց ոչ տայ կըրկին,
Այլ նոր յատուկ տայ առանձին:

17. Որով[8] յայտնի փառք անճառին

1. Տպ. երեւ:
2. Ա. գոյեղանին:
3. Տպ. ի նոյն:
4. Տպ. նոքին:
5. Գ. առանձնեկին:
6. Տպ. Ասուած հանուրց:
7. Տպ. զայլոցն:
8. Տպ. չունի 17–20 տունքը:

Ա.ատաբաչխ յաւէնեսին.
Որչափ [1] սաստիկ ևս անքընին
Փառք պըսակացն զանազանին:

18. Ահեղ անճառ անքընննելի [2],
Աւենահնար կամք քո բարի.
Զիւրաքանչիւրն ըստ պատշաճի
Յարմարեցեր ըստ [3] տեսակի:

19. Որպէս տեսակքն են զանազան՝
Այսպէս ի նմանս գոլ աննըման.
Ցորակ, քանակ, կերպ և ի ձայն՝
Բարք և ի չնորհըս զանազան:

20. Այսպէս և կիրք նոցին բնութեան
'Ա՛տ կերպարանացըս բաղկանան [4].
Ի սև ամպոց կարկուտք [5] հոսան
'Ի ի սպիտակէն ցօղ քաղցրութեան:

21. Չի [6] իւր բարիքն ամենևին
Որքան և տայ՝ ոչ ըսպառին.
Վասն այն ոչ տայ այլում գայլին,
Այլ ի գանձէն իւր երկնային:

22. Այնքան առա՛ծ է իւր բարին
Եւ յորդահոս պարգևք նորին
Մինչ զի եղեալքս ամենքքին
Բարեաց նորին հաղորդակցին:

23. Որպէս Փըրկիչըն մեր ասաց
Չէօր գթութիւնըն քարոզեաց.

1. Գ. պէսպէս պըսակք նոցա փայլին — Որպէս ծաղկունք անդաստանին:
2. Գ. անքննելի:
3. Ա. զտեսակին:
4. Գ. գոյանան:
5. Ա. կարկոտք:
6. Տպ. յաւելու 21–24 տուներբը:

Թէ զարեգակըն իւր փառաց
Ծագէ բարեացն և անբարեաց։

24. Արդ օրհնութիւն Հօր և Որդւոյ
Եւ չնորհաբաշխ Հոգւոյն սրբոյ,
Անլռելի ձայնիւ երգոյ
Այժմ և յանկէտն յարաձգելոյ։

ԳԼՈՒԽ Ժ.

Վասն[1] *օձին և բանսարկուին և պատրիկոյ Նախնեացն։*

1. Խայտաբղետ և անառակ,
Ինն զայլ զգազանս այլ խայտառակ.
Որպէս բնութիւն մարմնոյդ է խայտ՝
Նոյնքան չարիքդ այլագունակ։

2. Առեր ըզմիտս նախատահեղին,
Խայտագրեցեր ձեւով քոյին.
Զկերպ զանազան գունով չարին՝
Որպէս և այժմ յամենեսեքին։

3. Ցութ երանգաց չար խորհըրդոց
Որ ի չորից կըրկնեալ հիւթոց.
Ի չորս տարերցն յաւելուածոց՝
'Ի չորս մասանց բարեաց գործոց[2]։

4. Տուտ քո յոլով և զանազան
Սպիտակ և սեւ ըստ խորհըրդեան.
Լոյս ցուցանես զկամքըդ մարդկան,
Խաւար գործով չար զանազան։

5. Օձըն գոչեաց յոյժ սաստկաձայն,
'Ի եկն առ Եւա մեծ չառաչմամբ.

1. Գ. ունի. «Հոգի մարմին և միտք բանական՝ — խայտ օձն և ծառն էր նոցա չար — և ցանկութիւն որ ի նմա կայր»։

Տպ. Վասն պատրանաց նախասահեղծին ի բանսարկուէն ի ձեռն օձին պարսաւանօք հանդերձ։

2. Ա. հոգոց։

Նա ի յահէն լեալ սատանման՝
Եւ մոռացաւ [1] Տեառըն հրաման։

6. Հիւծեաց ըզմիտս նախ աստեղծին,
Տարփամբ բազձալ առ ցանկալին.
Պատրեալ ի գեղ գունոյ պըտղին՝
Զիւրըն կորոյս զգեղ պատկերին։

7. Զանձրախորհուրդ և անուչիմ
Եւ անհանճար ամենևին.
Երբ գքեզ խաբեց օձն ի ծառին
Զասիր [2]. Դու կեր որ ես ուանիմ։

8. Նախ և մըղձուկ [3] իմ թըշնամին,
Զի՞նչ չահեցար այդըմ [4] բանի.
Դու որ հաներ զԱդամ անտի
Զեզ ով տացէ զդրախտին [5] տեղի։

9. Նըսեմացոյց զփիտըս Նախնոյն,
Ի ծագմանէ անճառ լուսոյն.
Եւ յոյժ խաւար էարկ հոգոյն,
Զի խաբեսցէ [6] դիւրաւ ըզնոյն։

10. Ելթ և հայեաց ասէ ի ծառն
Եւ աւռ զպըտուղն անհոգաբար.
Կեր ցանկութեամբ որպէս լուսար,
Զի լինիցիս աստուածամայր։

11. Խիւթ առ զպըտուղն իւրոյ բանին
Զի պատրեսցէ դիւրաւ [7] զՆախնին.

1. Ա. մոռացող։ Տպ. մոռաց եցեալ։
2. Տպ. չասի է՛ր։
3. Տպ. հեղձամըղձուկ։
4. Ա. այդմն։
5. Ա. Բ. դրախտն։
6. Ա. խաբեցեր։ Բ. խափանէ։
7. Գ. դիւրեաւ։

Եւ հայելովին [1] ընդ ցանկալին
Եթող զԱստուած յայնըմ վայրին։

12. Ծառն որ սընկեալ կայր ի դրախտին,
Էր ճուղքն [2] երկուս և բունըն միւն.
Մինըն կենաց պըտուղ բարին
Եւ միւսըն չար մահաբերին։

13. Օձն էր ի ծառըն պատուաստած,
Ծածկեալ ըզճուղք [3] ծառոյն կենաց.
Իսկ ըզմահուն թողեալ [4] ի բաց՝
Չի երևի Նախնոյն [5] աչաց։

14. Ոամիկ մըտաք ձեր ցաւագին
Ցամեցուցիք գօձն ի ծառին.
Չի խօսելով ձեր ընդ նըմին՝
Ցաղթող առնէր զպատասխանին։

15. Նըստաւ ի ծառն որպէս ըզդէտ,
Հայել ի չորս կողմ անվըրէպ.
Միտք և ի բանըս ձեր անդէպ՝
Կամք և խորհուրդք թոյլ զոր ունէքդ։

16. Եւտես նա թոյլ զընութեանդ [6] ձեր կոյս,
Վըստահացաւ անտարակոյս.
Առնէր դասուց իւրոց խրախոյս
Եւ խայտալով մեծաւ խընդոյս։

17. Լրանալ զօրօքն իւր միտքան
Անդ ժողովէր համանգամայն.

1. Տպ. և ի հայելն։
2. Գ. ճուղն։ Տպ. հիւղն։
3. Բ. ի ճուքք։ Տպ. ծածկեալ էր զհիւղ։
4. Տպ. եդեալ։
5. Բ. զի էր և ի Նախնոյն։
6. Տպ. զընութիւնս։

խափանէ։

Մի մի հարցնէր [1] առանձնական
Թէ ո՛ւմեծ չար գըտցէ անկման։

18. Նըստեալ ի ծառ դիտարանին՝
Համարս առնէր զօրաց չարին.
Գունդ գունդ կազմէր զդաս իւրային
Ընդդէմ մեծի ախոյեանին։

19. Ոխն և նախանձն [2] էր նիւթ բանին
Եւ չար մախանքն [3] ընդ պատկերին.
Չհէնքն [4] յարմարէր ընդդէմ նորին
Յաչխարհօրէն պատերազմին։

20. Յընծայր զօրաքն իւր վիրաւոր,
Կոխել ընդ վայր զընութիւնս մարդկան.
Չի մըխիթարք լիցի այնքան [5],
Որով [6] ինքեանք յերկնից անկան։

21. Աւաց զօրացն անդընդային,
Մին մին [7] բերել [8] զարկածք չարին.
Չսիպ զանազան մեղաց իրին
Արկեալ ի պատուղ մահու ծառին։

22. Յայնժամ մըտացն անմարմնական
Յուցեալ ըզմեղըս զանազան
Չերդ հայելի դէմ յանդիման
Չպէսպէս [9] մեղայըն կերպարան։

23. Չար խորամանկ իմ թըշնամին,

1. Տպ. զի հարցանէր։
2. Գ. մախանքն։
3. Գ. նախանձն։
4. Տպ. հէնք։
5. Գ. ինքեան։
6. Գ. նախ քան զայս ունի հե-
տեւեալ տողը. «Չի Տէր սաս-
տէ դէմ յանդիման»։
7. Ա. Բ. մի մի։
8. Գ. Տպ. բերէք։
9. Գ. Տպ. պէսպէս։

Զար հակառակ և զբժնային.
Նախ խալբալեաց [1] մըտօք գնախանին
'Ի ապա եցոյց զպըտուղ ծառին:

24. Զար հիւր և չար տապըննչական
Զար սիրելիք յոյժ միակամ.
Հիւրդ որ երեկ առ ձեզ ի բան
Զձեզ ի զրախտէդ արտաքս եհան:

25. Ասաց թէ գի՞ է քեզ եւս,
Զի՞ կաս գատարկ հեղգ ու անխնայ.
Ահա քեզ ծառ, արի՛ փութա՛,
Զի որ [2] ուտէ՝ աստուածանայ:

26. Թաւեալ մատամբք խոհականին
Զընդէր ըզբանս չար գազանին.
Զի խաւարեալ էր միտք նորին՝
Զեառւր [3] ուղիղ պատասխանին:

27. Եկ նա առ ծառըն կախարդեալ
Եահս աչօքըն խաւարեալ.
Եւ ցանկացաւ մըտօք չլացեալ
Կըթեաց ձեռօքն իւր չորացեալ:

28. Խիժեալ [4] ըզմիտս նորին ճըմլէր,
Եւ ցանկութիւն [5] չարին հալէր.
Մեծաւ բաղձմամբ յոյժ փափաքէր,
Մեռեալ հոգին բան չխմանէր:

29. Խիժեալք [6] ի կողմըն բանսարկուին,
Հնազանդեցան չար գազանին.

1. Տպ. խարբալեաց.
2. Տպ. զոր ոք:
3. Իմ՝ չետուր, չառաւ:
4. Գ. ւխաեալ: Տպ. հիժեալ:
5. Տպ. որ ցանկութեամբ:
6. Ա. ւխժեալ: Տպ. Հիժեալք:

Եւ ըզբերանս մըտաց բացին
Կլանել ըզթիւնք վիշապ օձին։

30. Յանկանալով նա ճաշակէր
Զմահըն բնութեանն առեալ ծաակէր [1].
Զմաղձըն մահու պատկեալ [2] ծըծէր,
Զլեղին զերդ մեղըր լոլոմէր [3]։

31. Այլ յետ պըտղոյն ճաշակելոյ
Պատսէր մեծի փառաց նորոյ.
Լինել Աստուած դեր ի վերոյ
Այնմ՝ որ եատեղծ զինքն ի հողոյ։

32. Նոյնժամ լինէր ի հիացման
Ցեղաչըրչեալ զփառքն իւրական.
Եւ զլուսեղէնըն պատմուճան
Փոխեալ խաւար զիւրովն անձամբ։

33. Կայր կըսկըծմամբ ի տագնապի
Եւ հառաչէր մորմոքալի,
Այնպէս գոչէր արտասուալի
Որ չէ եղեալ [4] 'ւ ոչ այլ լինի [5]։

34. Ո՛վ անժուժկալ և անհամբեր,
Զեզ ասացաւ թէ մի ուտեր [6].
Ձո լըրբութեամբդ որ [7] չըլսեցեր
ԶԱստուած ի խաչ բերեալ հաներ,

35. Որպէս սգաւոր եկն առ Ադամ

1. Տպ. ծաքեր։
2. Տպ. առեալ։
3. Ա. Գ. լաւլոմէր = լոլոմէր։ Տպ. լոզոմէր։
4. Ա. որ ոչ եղեալ է ու ոչ լինի։ Բ. որ ոչ այլ եղեալ է ոչ լինի։
5. Տպ. և ոչ լինի։
6. Ա. Բ. ուտել։
7. Գ. ոչ լսեցեր։ Տպ. լրբութեամբդ որ ոչ լսեցեր։

Լալով ասաց զպատճառս յանցմանն.
Ո՛հ վիտք անբան ՚ւ անասնական,
Յառաջ պիտէր առնել զայդ բան:

36. Խիթ [1] կերակրոյն էր զուարթագեղ,
եւ ցանկալի չքնաղագեղ,
Գաղցրաճաշակ էր և համեղ
Վասն այն պատրեաց զընտրթիւնս անմեղ:

37. Թուլացուցեալ զԱդամըն հին
Կինըն խաբող նըման օձին.
Աչ. Դու տիպ ես Աբարչին
Գոյդ ուտելով՝ իմըն ծածկին:

38. Իակ նա առեալ զպըտուղըն չար,
Ոչ խորհեցաւ հանճարաբար,
Թէ ես մընամ սուրբ և արդար՝
Յայնժամ չլիչէ զոր կինս արար:

39. Խիւծեալ ի սէր իւր կողակցին
Մեծ ՚ւ առաւել քան Աբարչին [2],
Եթող զպատուէրքն աստուածային
Լըսաւ կընոջ խաբող ձայնին [3]:

40. Խիւսեաց [4] ըզմիտս ընդ բանս օձին,
Հարկիւ լըսել կամէր նըմին.
Իակ ըզհրամանք իւր Աբարչին
Յոչինչ հաշուէր ամենևին:

41. Նըշոյլք փառացն որ ի նմա կայր,
Ի թանձրամած խաւար դառնայր.
եւ ծագկազարդ դէմքն որ ցընծայր,
Թաղծեալ ի սուգ մահու ողբայր:

1. Տպ. հիթ:
2. Գ. Տպ. զԱբարչին:
3. Տպ. իւր խաբողին:
4. Տպ. հիւսեաց:

42. Նոր բանտարկու և մահածին,
Թիւնք քո ահեղ է քան զօձին.
Զի նա խաբեաց զաըգէաըդ կին
Իսկ դու զնախնի մարդն առաջին:

43. Ուստի հարցեալ սիրով Աստուած՝
«Ո՞ւր ես Ադամ մերկ թագուցած».
Աչէ թէ «Կինա որ[1] քո ստեղծած
Սա նոյն պըտղովըն վիս խաբեաց»:

44. Ոչ ողորմիս քո կողակցին
Այլ մատնեցեր զնա[2] Սատանին.
Զպատճառն ի նա հաներ բանին,
Զգերին պատժել սըւեր[3] կըրկին:

45. Բաժեալ չարիքն ի միասին
Ադամ և կինն իւր ընդ օձին.
Փոխան լալոյ հառաչագին
Զպատճառ չարեացն յԱստուած հանին:

46. Իսկ նա վրճռաւ դատաստանին
Հատուցանէր նոցա կըրկին.
Ադամ ըզհայըն քըրանալին՝
Եւա յաւօք ծնանել զորդին:

47. Նոր գուժ և մահ յաշխարհ մըտին,
Նոր հառաչանք յոյժ ցաւագին.
Մարմինն ի հող դառնայ կըրկին
Հոգին ի գուբ մահու ատւերին:

48. Մերժեալ եհան յԱդին զրախտէն
Մերկ խայտառակ 'ւ անտանօրէն.

1. Տպ. այս:
2. Տպ. զդա:
3. Տպ. զգերին պատժեալ սեր-
սեր:

Զգեցոյց հանգերձըս մաչկեղէն,
Մինչև ի հոգ զարձոյի անդրէն:

49. Ադամ կացեալ ամըս բազում,
Ինըն հարիւր և երեսուն.
Դուստր և որդիս ծընաւ վաթսուն.
Թէպէտ չյիշուին [1] անուանք նոցուն:

50. Յետ յաղթութեանն [2] իշխանըն չար,
Գունդ գունդ զօրուքն իւրովք խայտայր.
Ծափըս հարեալ զըւարճանայր
Եւ ոտընհար լեալ [3] մըռմըռայր:

51. Կազմէր սեղան ախտիւ ինքեան,
Ըզպէսպէս մեղըս [4] զանազան.
Զորոյ ճաշակն առեալ մարդկան
Մնացին անյագ ի նոյն բազձման:

52. Այնպիսի գործ ցուցեալ նոցին,
Չի փափագմամբ միշտ հնազանդին.
Եւ գործակալ մի մի անձին
Չիւրաքանչիւր արկածք չարին:

53. Յայնքան դարուց ժամանակին,
Ոչ յագեցաւ բնութիւնս յախտին.
Այլ որպէս խոզքն [5] յագարակին՝
Միշտ սովամահ կայր ի նոսին:

54. Բաժեալ չարիքըս զանազան,
Կայր ի պըտուղն համանգամայն.
Եւ ընդ Նախնեացըն ճաշակման՝
Բնութեամբս առեալ չարն ամենայն:

1. Տպ. բայց ոչ յիշուին:
2. Ա. յղութեանն:
3. Տպ. եւ ոտնահարեալ:
4. Տպ. պէսպէս ըզմեղս:
5. Ա. խոզն:

55. Բամեալ ծընունդքս ադամային՝
Փըրկեալք մահուամբ Տեառն ի խաչին.
Տուք օրհնութիւն երրեակ անձին
Որ նորոգեաց զմեզ վերըստին:

56. Պըտուղն երեք չարիս գործեաց.
Նախ՝ զմեր բնութիւնս ի մահ էած,
Երկրորդ՝ զԱստուած երեր ի խաչ,
Երրորդ՝ ըզդեւսն անանց տանջեաց:

57. Եւ աւենայն չարեաց դիպուածք,
Երեք իրաց լինի եկած.
Կամ ի խելոց, կամ ի մեղաց,
Կամ ի դիւացըն փորձանաց:

58. Զի պըտուղն էր ի չորս հիւթոյ,
Ի տարերաց չորին գոլոյ.
Եցոյց և զգործ բնութեան իւրոյ
Յատուկ յատուկ ազգիս մերոյ:

59. Ըստ հողոյն հող դարձոյց զԱդամ,
Եւ ըստ ջրոյն ետ հեղեղ մարդկան.
Հողմն աչտարակն էր բարձրութեան,
Հրով բորբոքեաց զՍոդոմ այրմամբ [1]:

60. Ըստ հողոյն տայ մեզ ծուլանալ,
Եւ ըստ ջրոյն՝ չարեաց ցանկալ.
Ըստ հողմոյն տայ հըպարտանալ
Եւ ըստ հրոյն յոյժ բարկանալ:

1. Տպ. յայրման:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

1. Ի յութ [1] հարիւր Հայոց թուական
Եւ յիսներորդ մըտեալ նոր ամ՝
Ոտանաւոր բանքըս գրեցան,
Հարցաբանուն և պատասխան։

2. Տէր Աստուած [2] նըւաստ ոգի
Շնորհաց թափուր յամենայնի
Ոտանաւորս չարագրեցի
Վասն Ադամայ և Եւայի։

3. Բանս որ պատմի համանգամայն՝
Երկու հարիւր տուն և քըսան [3].
Ունի խորհուրդ սա զանազան,
Զոր հանճարեղ միտքն իմանան։

4. Անճառ լուսովն անպըսննելի,
Երրեակ անձանցըն միակի,
Հոգով մըտօք բանիւ լեզուի
Տացուք միչտ փառս անըմռելի [4]։

5. Ցորժամ փառօք յերկնից գայցես,
Եւ զարարածըս նորոգես,
ԶԲարսեղ եղբայրն իմ որ առ քեզ
Անճառ լուսով պըսակեսցես։

1. Բ. ի հօթ։ քըսան։
2. Տպ. Աստքել։ 4. Բ. անճառելի։
3. Տպ. Ի տուն երկու հարիւր

Ա՛ստ. Սիմեոնցի Բ.

6. Սիրոզք բանից և ընթերցոզք [1],
Զերգոզս յիշէք իմով նախնեօք,
Ի սուրբ յաղօթս ձեր արտասուօք,
Որում [3] և դուք յիշիք փառօք:

7. Զմեծ վարպապետն իմ Հանճարեղ
Դրիդորիոս հոգով անմեղ,
Բազում իմաստք յայտնեաց համեղ.
Յիշէք յաղօթս ձեր արտասուեղ [3]:

1. Բ. Տպ. իբրև երկրորդ տող ունին. «Եւ աննախանձ օրհնակոզք»:
2. Բ. Տպ. չունի զառաջ զայս:
3. Տպ. ասկից վերջ ունի 5 և 4 տուներըը և յետոյ հետևեալ յաւելուած տունը: «ԶՀայր և զՈրդի և զսուրբ Հոգին — Փառաւորեմք նոր ինեակ դասին. — Յանցեալն այժմոյս և ապագային, — Եւ յաւիտեան յաւիտենին»:

Ա՛Յ Յ ԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԸՍՏ Գ. ՕՐԻՆԱԿԻ [1]

1. Ի յուխտ հարիւր Հայոց թուականն,
Եւ յիսներորդ ակըսեալ նոր ամ՝
Ոտանաւոր բանքըս գրեցան,
Հարցաբանուեմն և պատասխան։

2. Տէր Աստուածեալ նըւաստ ոգի,
Շնորհաց թափուրս յամենայնի,
Ոտանաւորս չարագրեցի՝
Ուսան Ադամայ և Եւայի։

3. Ուսըն [2] Նախնեաց բանս որ պատմի,
Բարառնաբար ընդ մեզ խօսի.
Բձ ու ի [3] տունս ըստ կարգի,
Ի յերիս դէմս բացորոշի։

4. Անճառ լուսոյն անզըննելի,
Երբեակ անձանցն ի միակի,
Հոգով մըտօք բանիւ լեզուի,
Տացուք միշտ փառս անլըռելի։

5. Դարձցուք ըզբանս առ ցանկալին,
Ի դէմըս մեծ վարդապետին.

1. Զայս յիշատակարան ունի միայն Գ։ Այս ևս Աստուածեալ Սիւնեցիէն գրուած կը համարիմ, զոր անուշտ ուրիշ օրինակի մը կցած է։
2. Հմմտ. Ա. Զև Յիշատակարանին երրորդ տունը։
3. Բնագիրն ունէր «Երկու հարիւր ու քսան»։

Չի նա ուղղեաց ըզկարգ բանին,
Ըստ իւրաքանչիւր պատշաճին:

6. Վերապիտողն իմ ըստ հոգոյ,
Եւ ազգակից հիքիս մարմնոյ [1],
Նա հըրամեաց ինձ գըրելոյ,
Զոտանաւորքս ըստ խորհըրդոյ:

7. Աւաց գըրել ինձ ըստ կարգի,
Ցաղագս Նախնեացն յիշատակի.
Ասան Ադամայ և Եւայի,
Ի դէմս օձին և բանսարկուի:

8. Բարուն նապետ յոյժ պանծալի,
Ծով իմաստից ծաւալք չնորհի.
Ի նոյն չնորհէ մասն ինչ առի,
Զոտանաւորքս չարագրեցի:

9. Դրախտ նըռնենեաց և դաշտ ծաղկանց,
Մըշօք պայծառ լուսաթափանց,
Իմաստ անչինչ և անանց,
Գան գայլ հռետորս այլ գերազանց:

10. Ահա տեսի զանհնըն մեղուի,
Որ ի ծաղկունս չըրչագայի,
Առնուլ ըզնիւթըս հընարի,
Ներբատեսակ հիանալի:

11. Պայծառ [2] գետ և հրաշալեան
Ծով իմաստից լուսահոսան.

1. Ձերիզոր Տաթեւացին կ'ակնարկէ:
2. Ձեռագիրն ունէր Գետ պայծառ: Վասն զի առնելոյն ակըզբնաւառերը «վարդապետին» կը կազմեն, այդ պատճառաւ պայծառ գետ սրբագրեցինք: Կարելի էր նաև Պետ պայծառ սրբագրել:

Վըտակ գետոց քոց ընթանան,
Առոգանեն զոգիս մարդկան։

12. Եւ նա գըրեաց ճառըս բազումս,
Որ և ունի զիմաստս անհունս.
Գիրքս քսան և չորս որպէս ծաղկունս՝
Եկեղեցոյ եղեալ ակունս։

13. Տուի խընկալի անուշ ծաղկանց,
Բուրեալ ի քիմս հանուրց ազանց,
Ջմայլեցուցիչ հոգոց մասանց՝
Գրիգորիոս այր ցանկութեանց։

14. Ի քէն չընորհք հոսի անսանց,
Ախորժ մըտաց մաքուր մանկանց.
Քաղցրաճաշակ պատքեալ անձանց.
Գրիգորիոս պետ Հայկազանց։

15. Նըստեալ ի մէջ աղբերց ականց,
Աստուածաշունչ բանից ծաղկանց.
Քաղիր ձեռամբ հոգոց մատանց,
Փունջ փունջ բաշխես հոգոց մանկանց։

16. Բնակեալ ի լեառնըն գըմբռաւոյ,
Պայծառացեալ նըմման լուսոյ,
Սիրտ իմ հալեալ որպէս ի հրոյ,
Ի բաղձանէ քոյին սիրոյ։

17. Առեալ զիմաստս աննիւթական,
Ջեւագըրես ի միտ մարդկան.
Եւ դու ի գիրն անզուգական,
Գրեացիս անջինջ յատուկ անուամբ։

18. Նըստեալ փառօք ի պարտիզի,
Ցանուշահոտ բուրաստանի,

Զձայն քո սրա ինձ լըսելի,
Զի հանդարտի չունչս և հոգի։

19. Իդձ բաղձանաց սիրովըդ քո,
Տուր ինձ համրոյրըս քեբանոյ.
Զի ծարաւի սիրտըս հոգոյ,
Ըմպել ղըսաինըս քո գինոյ։

20. Խիթ իմաստիցդ յոյժ փառազարդ,
Ա՛յլ հռետորաց անհամեմատ.
Դու հանճարոյ ծառ և արմատ,
Սուրբ հրեղինացն յանկ և բազդատ։

21. Գովեալդ ի գահըս գուժարաց,
Մեկնիչ հանուրց կտակարանաց.
Դու բուրաստան լուսով ծաղկած,
Թագ և պըսակ եկեղեցեաց։

22. Իմաստ ծընուդս Հայաստանեաց,
Որք ինչ օգտին ի քոյդ չնորհաց,
Ինձ օրհնութիւն տան երգ վանաց,
Ինձ ապդակիցըք և ղեկնեաց։

23. Եւ ես յեսինս յամենայնի,
Շնորհաց Թափուրս և փանաքի.
Տէր Աստուած նըւաստ ոգի,
Զմարթեմ գովել զվեհդ ցանկալի։

24. Ցընծացեալ ծափըս հար հոգով,
Պայծառացեալ սուրբ հաւատով.
Զագախաւնեալ սուրբ երամով,
Մ՛ուտ յառագաստ ծաղկեալ լուսով։

25. Ի յոթ հարիւր Թըւականի
Եւ յիսներորդ ակսեալ ամի,

Զոտանաւորքս աւարտեցի,
Կամօք իմոյն վարդապետի։

26. Զբանէն Ադամայ և Եւայի
Բարառնաբար ասա զըրեցի,
Վասըն խրատու մեզ և օգտի,
Ի յապագայն ժամանակի։

27. Ամանօր փառս տացուք Փըրկչին,
Հօր և Հոգոյ իւր փառակցին,
Որ նորոգեաց զմեզ վերըսահին,
Ի յանցանաց Նախաստեղծին։

28. Յորժամ փառօք յերկնից գայցես,
Եւ զարարածս նորոգեսցես,
ԶԲարեղ եղբայրն իմ որ առ քեզ՝
Անճառ լուսով պըսակեսցես։

29. Սիրոգք բանիցս և ընթերցողք,
Եւ աննախանձ օրինակողք,
Զերգոցս յիշէք մերովք նախնովք՝
Ի սուրբ աղօթս ձեր արտասուօք։

30. Եւ որ զամէնն ասեն սիրով՝
Լսելոյ՝ բանիս ընթեռնըլով,
Լըսեն. Եկայք օրհնեալք Հոգով
Զկեանս անապատ ժառանգելով։

1. Այսպես ունի ձեռագիրն. ուղղելի լսող։

ՅԱՆԿ

Էջ

ՅԱՌԱՋԱԲԱՆ . . . . . Ե

ԱԴԱՄԳԻՐՔ Ա.

ԳԼՈՒԽ Ա. — Վասն վեցօրեայ արարչութեանցն և կազմութեան Նախնեացն. . . 1

ԳԼՈՒԽ Բ. — Վասն գեղազարդութեան Նախնեացն և դրախտին 7

ԳԼՈՒԽ Գ. — Վասն բանսարկուին և օձին և խաբմանն 11

ԳԼՈՒԽ Դ. — Վասն ողբալոյն և սգալոյն Նախնեացն 33

ԳԼՈՒԽ Ե. — Վասն հոգեվարին և ճանապարհին հոգւոյն և պատերազմի դիւաց և կայանին հոգւոցն 35

ԳԼՈՒԽ Զ. — Վասն ահեղ դատաստանին քննութեանցն 40

ԳԼՈՒԽ Է. — Վասն տանջանաց դժոխոց . . 46

ԳԼՈՒԽ Ը. — Վասն չարին թէ ուստի՞ ունի զըստկիզբն կամ զի՞նչ է 56

ԳԼՈՒԽ Թ. — Վասն ցանկալոյ բարոյն . . . 66

ԳԼՈՒԽ Ժ. — Վասն մարդոյն թէ որպէս է պատկեր Աստուածոյ կամ որպէս ունի զնմանութիւն անմարմնոցն . . 71

ԷՋ

ԳԼՈՒԽ ԺԱ. — Վասն յետ յանցման Ադամայ՝ հարցափորձելոյն Աստուծոյ որ ասաց Ո՞ւր ես 77

ԳԼՈՒԽ ԺԲ. — Վասն կրկնակի խորհրդով հարցմանց Տեառն զՆախնիսն, և այլն . 82

ԳԼՈՒԽ ԺԳ. — Վասն օձից, ըստ երկրորդ հարցմանն 91

ԳԼՈՒԽ ԺԴ. — Վասն տարակուսանօք փոշիմանելոյ ՆՆախնեացն ի զրկմանէ ծառկապանծ փառացն . . . 102

ԳԼՈՒԽ ԺԵ. — Վասն զղջմանն Եւայի . . . 112

ԳԼՈՒԽ ԺԶ. — Վասն զանազան խորհրդոյ կողին որ առաւ ՅԱդամայ, թէ զինչ խորհուրդ բերէր յինքեան չարոյ և բարոյ 118

ԳԼՈՒԽ ԺԷ. — Ա՛յլ խորհուրդ դարձեալ կողին՝ Զոր յինքն ունի ծածուկ մին մին, Գործով եցոյց նա առ Նախնին, և հասարակ յամենեսին . . . 123

ԳԼՈՒԽ ԺԸ. — Դարձեալ և այս վասն կողին, Այլազգ յայտնի խորհուրդ նորին, Այս նախատինքն է Եւային, Զոր ինչ գործեաց նա ընդ Նախնին. . . 134

ԳԼՈՒԽ ԺԹ. — Եւ թէ վասն է՞ր ի հողոյ եստեղծ զԱդամ և ոչ յայլ նիւթոց . . 142

ԳԼՈՒԽ Ի. — Վասն տարբերաց՝ որք են մարանք Արարչին 146

ԳԼՈՒԽ ԻԱ. — Վասն համեմատութեան Նախնոյն ընդ Տեառն: Եւ դարձեալ վասն կողին խորհրդոյ՝ որ ծածկեալն է . 155

ԳԼՈՒԽ ԻԲ. — Այլ նոր խորհուրդ վասն կողին, Համեմատեալ ՅԱստուածածինն. Եւ Ադամայ նախաստեղծին, Նորն Ադամայ սուրբ Միածնին . . . 159

ԳԼՈՒԽ ԻԳ. — Դարձեալ խորհուրդ մեծ և անքնին սուրբ կնքելոյ գերեզմանին . . 171
ԳԼՈՒԽ ԻԴ. — Դարձեալ խորհուրդ ըստ այլ կերպի, Ընդբաւեսակ իմացողի . . 195
ԳԼՈՒԽ ԻԵ. — Դարձեալ վասն մահու և յարութեան Տեառն որ ի մեզ խորհրդածի . 215
ԳԼՈՒԽ ԻԶ. — Դարձեալ վասն երկոտասան սքանչելեացն որ եղեն յաւուր խաչելութեան. 219

ԱԴԱՄԳԻՐՔ Բ.

ԳԼՈՒԽ Ա. — Պատմութիւն վասն գեղազարդութեան Նախնեացն և վայելչութեան դրախտին 239
ԳԼՈՒԽ Բ. — Դարձեալ վասն կողին որ ունէր ըզխորհուրդ Աստուածածնին Կուսին . 243
ԳԼՈՒԽ Գ. — Դարձեալ վասն Նախնեացն պայծառակերպութեան, և սիրով խրատելոյ Տեառն զնոսա 246
ԳԼՈՒԽ Դ. — Վասն պատուիրանին Տեառն . . 249
ԳԼՈՒԽ Ե. — Վասն նախանձուն բանսարկուին և օձին և խաբման Նախնեացն և փոշիմանութեան 251
ԳԼՈՒԽ Զ. — Վասն կողին խորհրդոյ որ պարտեաց զԱդամ 260
ԳԼՈՒԽ Է. — Դարձեալ վասն Ադամայ և կողին ի խաչն Տեառն և յարութիւնն համամատեալ 268
ԳԼՈՒԽ Ը. — Վասն յիշատակարանի գրոցս . . 270

ԱԴԱՄԳԻՐՔ Գ.

Էջ

ԳԼՈՒԽ Ա. — Վասն Նախնեացն մի առ մի պատասխանիք յանդիմանութեամբ . . 277

ԳԼՈՒԽ Բ. — Երկրորդ, վասն Է՞ր այսպիսի պատահումն փորձանաց դիպեցաւ մարդոյն. 283

ԳԼՈՒԽ Գ. — Զայս մեք ասեմք նորա յանցեալն, եւ մեզ խըրատ ի հանդերձեալն, Զի որ տեսցէ զչար պատահեալն, վասն իւր հոգոյ տարակուսեալն . . 285

ԳԼՈՒԽ Դ. — Պատասխանի տըւեալ նոքին, Բարառնաբար ընդ մեզ խօսին՝ Աւ ի խըրատ անփորձ անձին, Զի մի տըգէտ գոլով պարծին 290

ԳԼՈՒԽ Ե. — Նախ գոյացոյց տիպ և նըմին Զմարդն իւր պատկեր և բնակարան. Հոգի, մարմին ու միտք բանական, Երեքանձնեայ աստուածութեանն . . 293

ԳԼՈՒԽ Զ. — Վասն Բանսարկուին և օձին . . 296

ԳԼՈՒԽ Է. — Պատասխանեն դիւք առ մեզ . . 301

ԳԼՈՒԽ Ը. — Վասը օձին 304

ԳԼՈՒԽ Թ. — Վասն արարչութեան . . . 306

ԳԼՈՒԽ Ժ. — Վասն օձին և բանսարկուին և պատերոյ Նախնեացն. . . . 311

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ 321

ՈՒՂՂԵԼԻՔ

ԷՋ		ՏՈՂ.	ՎԼՐԻՊԱՆ	ՈՒՂԻՂ.
1	ծնթ.	1	խորոգիրք	խորագիրք
8		20	պէս պէս	պէսպէս
9		6	վառ վառէր	վառվառէր
10		19	պաակերըն	պատկերըն
277		13	մի մի՛	մի մի
		17	նացա	նոցա
283		21	հաւատա՛.	հաւատա՛
		29	Տէրըն բանիւ	Տեառըն բանին
		30	չփրկիլն	զփրկիլն
		42	չանգանին	չանկանին
		45	հալին	հալիմ
285		52	ուղեին	ուղեղս
	—	ծն.	2 Ա. և այլք՝	Գ. և այլք՝
		60	ի միասին.	ի միասին
		64	Եւ իւր մասանքն	Եւ իւր մասունքն
		73	յատուկ եղին	յատուկ եգին
290		80	Սիրով հարցեալ	Սիրով հայցեալ
		87	Կեանք քո(յ) Աստուած	Կեանք քո (յ)Աստուած
		126	ոմն ըզչար.	ոմն ըզչար,
		137	Իւր մէջըն փուչ	իւր մէջըն փուչ
293		143	գեր իվերոյ:	գեր ի վերոյ:
296		180	նա չէ սայ.	նա չէ սա.
301		183	արգելէ:	արգիլէ:
304		184	դուլ ըրբաբար,	դու լըրբաբար,
306		211	կամբարձման:	համբարձան:
		231	զարթչին.	զարթցին.
311		237	ծն. 5 հրաւտարակութեան	հրաւտարակութեան
321		240	3 վայելչութէան	վայելչութեան
		239	16 ծաղկածաւալ այն՝	ծաղկածաւալ՝ այն
		243	3 կուսին:	կուսին[3]:
	—	ծն.	1 Գ. Գ.	Բ. Գ.
		286	ծն. 5 խորհին վասն. Աստամայ	խորհին վասն Աստամայ.

Qualitätsverband f. Lötdraht
Haltbarkeits-
Garantie
Wuppertal-E., Auf dem Dick 83